

5291

ՊԱՐԶ ՔԱՐՈԶՆԵՐ

ԳՐԵՑ

ԴԱՏՈՂԻ ՄՊԱ. ԴՈՒՐՅԱՆ

ՀՆԳ ՀՈՎԼԻ ՀԱՅՈՑ ՄԱԿԵՍԹՐԻ



Ե. ՀԱՏՈՐԻ

« Աւտարանել աղքատաց
առաքեաց զիս, բժշկել զբեկեալս
սրտիւ, բարողել գերեաց զթո-
դու թիւն եւ կուրաց տեսանել, ար-
ծակել զվիրաւըս ի թողու թիւն,
բարողել զտարեկան ջեան
ընդունելի եւ զօր հատուցման:»

(Ղուկ. Գ. 18-19.)

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. Յ. ՆԵՐՍՅԱՆ

ՓԱՐԻԶ

1927

241.1

Դ - 99

1 OCT 2009

244.1
7-99

ՊԱՐԶ ՔԱՐՈԶՆԵՐ

Գ. Բ Ե Ց

ՆԵԽՈՆԴ ԵՊՍ. ԴՈՒՐԵԱՆ

ՀՈԳԵԿՈՐ ՀՈՎԻԻ ՄԱՆՁԵՍԹԻԻ

Ե. ՀԱՏՈՐ

« Աւետարանի ամառաց առաջնաց
զիս, բժշկել զբեկեալս սրչիւ, հարողիլ
գերեաց զբողութիւն եւ կուրաց տեսանել,
արձակել զվիրաւորս ի բողութիւն, հա-
րողիլ զարեկան Տեառն ընդունելի եւ զօր
հատուցման : »

(Ղեկ. Գ. 18—19:)

Ա. ՀԱՏՈՐ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
Կ. Ե. ՆԵՐՍԵԿՈ
Փ Ա Ր Ի Զ
1927

4 APR 2013

5291

ՀԱՅՈՒԹ
ՂԵԶՈՂԱԿ

ԽՍՀՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

բանական պատճենների և
յառաջային գործերի բանկը՝ ուժը
վեհական քայլությունը ուժին
ու անօրինական պատճենների գործադրությունը
առաջարկությունը և անձնագիրը



(542-59)

7952.88



Առելուածուիր Տիկին Եղիսե ՊԱՊԱՆՅԱՆ
(† 1917)

Առ Ազնուածուիր եւ Առաջինազարդ
Տիւր Լեհոն ՊԱՊԱՆՅԱՆ
՚ի Թօրօնքո

Ազնիւ Տիւր,

Զնիւոնիոյ առաջնորդութեան շրջամին, ներ Զեր Ազնուածուիր Գանձատան եկած կ'ացցելու նաև Ազգ Առաջնուպարան՝ խորհրդակցելու համար ուրոց եւ զարդականական խնդրոց շուրջ, չի իրաւ զավել հիմունու այն իրական հոգածութեան մասին զոր Զեր Ազնուածուիրը ցոյց կուտար ազգային ցուկրու դարեսանութմ հետ Եկեղեցոյ հիմնական բարեկարգութեան անհրաժեշտութեան մկանամբ:

Առդ մօտեն զիսուկ Զեր ազնիւ նախանձախնդրութեան եւ բազակեռուած ձեր համակրայիր իրավունքնեն՝ կը փուրամ ՊԱՐՉ ՔԱՐՈՉՆԵՐՈՒ Բ. Հաւոր ձեզ ձօմնել ի յիշատակ բարեկարսութեամբ եւ աղասամբութեամբ ծանօթ ձեր ողբացիալ ձնուոց ունաւութեամբ († 1896) եւ ԷՅՑԻՆԵՒ († 1917) ՊԱՊԱՆՅԱՆ:

Օրինելով յիշատակ հանգուցելոց եւ նորիելով բարազյն մաղրանիներ Զեր եւ Զեր բարեկամարց գերասանի բոլոր անդամոց արևիշտութեան համար:

Մասն ազօրաւար՝

13 Սեպ. 1926

Մամիչեր

ՀՕԳԵԽՈՐ ՀՈԳԻՆ ՄԱՆՉԵՅՈՒԹԻ ՀԱՅԱ

ՊԵՏՈՎԴԻ ԵՊԱ. ԴԱՅՐԱՆԱՀ.



Բարեպատճենի Տիկին Էջմիածնի Պատուհան
(† 1917)

Առ Ազնուալեծար եւ Առաքինազարդ
Տիար Լեհոն ՊԱՊԱԵԱՆ
ի Թօրօնքո

Ազնիւ Տիար,

Զմիւռնիոյ առաջնորդութեանս շրջանին, եւր Զեր
Ազնուութիւնը Գանատակն եկած կ'այցելէր նաեւ Ազգ.
Առաջնորդաւուն՝ խորհրդակցելու համար որբոց եւ
զաղրականական խնդրոց շուրջ, չի կրնար զապել
հիացունս այն իրական հոգածութեան մասին զոր
Զեր Ազնուութիւնը ցոյց կուտար ազգային ցաւերու
դարձնանութիւն հետեղեցոյ հիմնական բարեկար-
գութեան անհրաժեշտութեան նկատմամբ:

Արդ՝ մօսկն զիւսկ Զեր ազնիւ նախանձախնդրու-
թեան եւ բաջաշերուած ձեր համակրայիր խրախոյսկն՝
կը փուրամ ՊԱՐՁ ՔԱՐՈՉՆԵՐՈՒ Ե. Հատորը ձեզ
ձօնել ի յիշատակ բարեկարծութեամբ եւ աղմասակրու-
թեամբ ծանօթ ձեր ողբացեալ ծնողաց ՅՈՎՃՈՒՆՆԵՍԻՄ
(† 1896) եւ ԷՅՑՅՈՒՆԻ († 1917) ՊԱՊԱԵԱՆ:

Օրինիկով յիշատին հանգուցելոց եւ նորիկով
շաւագոյն մաղրամբներս Զեզ եւ Զեր բարեհամբար
գերդաստանի բոլոր անդամոց արեւածութեան համար:

Մհամ աղօրաւար՝

13 Սեպ. 1926

Մանչեստր

ՀՕԳԵՒՈՐ ՀՈՎԻԻ ՄԱԿՉԵՍԹԻ ՀԱՅՈՅ

ԴԵՒՇՆԴ ԵՊՍ. ԳՈՒՐԵՍՆ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Նախորդ Բ. եւ Գ. Հասոր ՊԱՐՁ ՔԱՐՈՉՆԵՐՈՒՄ
առի իմ Հոգեւոր Ծննդիս, Ն. Ա. Օծուրիս Տ. Տ.
Գեղրդ Ե. Վեհափառ ՄԵՐԱԳԼԱԿԱՏԱՐ Կարուղիկոսի
կողմէ Ս. Էջմիածնայ Քերազոյ Հոգեւոր Եռուհուրդի
գրած նաևն առ իս այլիքն խօսուն է, որ պարտ
զգացի երախտազիտուրեամբ կցել Յառաջարանիս եւ
զայն Ականտել Յառաջարանը Յառաջարանը:

Այս առի շնորհակարութեամ զգացմամբ կը
փորաւ յայտնել թէ ինձ համար բանկազին արժեկ
ունեցած են բազմարի կրօնականներէ եւ աշխար-
հականներէ առնասարակ սասցուած զնահատական
նաևն ինքնեւն եւ թերեւու ու հանդկաներու ի մաս-
նաւորի «Կոյճակ» ի, «Հայ Խոսնակ» ի, «Ազատ
Եկեղեցի» ի, «Ժամանակ» ի, «Հայ Միր» ի, «Մար-
գած» ի եւլն, գրախօսականներլ:

Մաղրեղով որ երկնային օրինութեամ ներքեւ
հաւատացեալ ընթեցողը կարևուր զնելի իր դոյլ,
յոյսը եւ զօրուրինը այն բարզերին:

7 Մեկս. 1926

Մանչեստր

Մհամ աղօթաւար

ՀՕԳԵԻՈՐ ՀՈՎԻԻ ՀԱՅՈՅ ՄԱՆՉԵՍՏՐԻ

ՊԵՏՈՆԴ ԵՊՈ. ԴՈՒՐԵՍՆ

ԳԵՐԱԳՈՅՆ ՀՈԳԵՒՈՐ ԽՈՐՃՈՒՐԴ

ԸՆԴ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ

Աւ

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ

Ա. ՄԵՆ. Ա. Յ. Հ. Հ. Յ. Ո. Յ. Ո. Յ.

Հ Յունիսի 1926 ամի

Ա. Էջմիածին

Թիւ 435



Մանյեսրի Հայոց Հոգեւոր Հովի

Գերապատի Տ. Վերնել Եպիսկոպոսին

Ամենայն Հայոց Վեհ. Կաթողիկոսը
ստացել է շնորհակալուրեամբ Զեր ՊԱՐ
ՔԱՐՈՉՆԵՐ գրական աշխատուրեան Բ. Եւ
Գ. հատութեարք: Վեհապառ Հայրապետն
այդ առքի իր գոհունակուրինը յայտնե-
լով Եւ յաջալերելով ընդհանրապէս այս-
պիսի օգտաւէս գործունեուրինը, լիայու

է միանգամայն, որ բոլոր հայ հոգեւորականները իրենց կենդանի խօս՞նվ եւ մանաւանդ համապատասխան օրինակելիք գործով կ'աշխատեն, յրիսոննեական սիրով եւ եղբայրական համերաշխ ոգևով տղորուած, յօգուտ հայ ժողովրդի կրօնական -բարոյական դասիարակութեան, մեր հայրենիքի վերաշինութեան եւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ պայծառութեան:

Անդամ Գեր. Հոգ. Խորիսուրդի՝


Թ.Գ.Ա.Ր.Ս.Տ.Ա.Ր.Բ.Վ.Պ.Ի.Վ.Վ.Վ.Վ.Վ.Վ.Վ.

Դիւանապետ ՌՈՒԲԵՆ Ն. ՎԱՐԴԱՎԱՏ
Քարտուղար Կ. ՔՈՉԱՐԵՆԿ



Ա. Ա.

Աղքատը եւ Հարուստը



ԱՂՔԱՏԸ ԵՒ ՀԱՐՈՒՍՏԸ

«Պարծեսցի եղբայր խոնարհ՝ ի
բարձրութիւն իւր, եւ որ մեծատունն
իցէ՝ ՚ի խոնարհութիւն իւր:»
(Յակոբ. Ա. 9-10:)



ՄԵՆ անգամ որ Ս. Գրոց մէջ աղքատաց
և հարուստներու վրայ կը խօսուի,
միշտ՝ աղքատները կը ջատագովուին
և հարուստները կը պարսաւուին:
Յակոբոս Առաքեալ ինքն ալ իր կարգին նորադարձ
Քրիստոնէից ուղղեալ իր թուղթին մէջ խիստ լեզու մը
կը գործածէ հարուստներու հասցէին, իսկ աղքատաց
մասին միշտ քաղցր: Այս օրուան ընտրած բնաբանս
Յակոբոս Առաքեալի այն խօսքերէն է՝ որ առաջին
ակնարկով իսկ կրնայ հասկցուիլ թէ բաւական անհա-
ճոյ տրամադրութիւններ ունի հարուստներու նկատմամբ:
Նաև եթէ նկատի առնենք Աւետարաններն, չոն ևս պիտի
հանդպինք հարուստներու ուղղեալ շատ կծու ակնար-
կութեանց: Հոն Յիսուսի առակներու մէջ հարուստներուն

միշտ անշահ և տգեղ զեր մը կը տրուի, մինչդեռ
աղքատներուն տւելի աղնիւ և փառաւոր հանդամանք
մը: Հոն կը հանդպինք չար հարուստի մը առակին,
բայց չենք հանդպիր չար աղքատի մը առակի. կը հան-
դպինք անմիտ հարուստի առակի, բայց չենք հանդպիր
անմիտ աղքատի առակի: Առկէ աւելի տարօրինակը կայ:
Աւետարանները կը բանան լայնօրէն երկնքի դուռները
աղքատներուն, խոկ կարծես ուժդնօրէն կը դոցեն հա-
րուստներու երեսին. « Երանի աղքատացդ, զի ձեր է
Արքայութիւն Աստուծոյ^[1] ». « Վայ ձեզ մեծատանյդ,
զի ընկալայք դմիթարութիւն ձեր^[2] »:

Ներկայիս մէջ՝ հարկ է ըսել որ այս լեզուին և
ոճին թափը նուազած է, և այս օր եթէ քարտպիչ մը
ուղէր Յիսուսէն և Առաքեաններէն կիրարկուած բառե-
րով և ոճով խօսիլ, իրաւունք ունիմ կարծելու թէ
բաւական պիտի դուարանար քարոզչն անձնական
դիրքը և իր ունկնդիրներուն թիւն ալ մեծապէս պիտի
պակսէր դժուհութիւններ առթելով յանիրաւի:

Իրաւանիք դարսնանք պիտի պատճառէր մեզ Յիսուսի
և Առաքելոց ցոյց տուած այս ակնյայնի քաղցր վերա-
բերումը հանդէալ աղքատաց և խխատ ու զաժան վերա-
բերումը հանդէալ հարուստներու եթէ չփանայինք պատ-
ճառը, որ ուրիշ բան չէ եղած բայց եթէ քրիստոնէ-

(1) Ղուկ. Զ. 20 :

(2) Ղուկ. Զ. 24 :

ութեան սկզբնաւորութեան Աւետարանի նկատմամբ
աղքատներու ցոյց տուած համակիր խանդավառութիւնը
և հարուստներու ատելավառ մողեռանդութիւնը: Թերևս
ըսուի որ նարադարձ քրիստոնեայ ժողովուրդներէն
Կողնթուի ժողովուրդը որ ընդհանրապէս բարեկեցիկ
ժողովուրդ մը կը նկատուէր, ինչպէս ընդունեց Աւետա-
րանը և ինչպէս Պօլոս Առաքեալ կրցաւ հոն հիմնել
Եկեղեցի. պէտք է ըսել որ նոյն խոկ Կողնթուի Եկեղե-
ցին մէջ հարուստ դասակարգի պատկանողները շատ
աննշան թիւ մը կը կազմէին: Այլուր և ամէն տեղ ացդ-
պէս էր: Այդ շրջանին հարուստները որոնք ընդհանրա-
պէս հրեայ կամ հեթանոս էին, ցոյց կուտային հազուա-
զէալ կերպով համակրութիւն Աւետարանի քարոզութեան:
Անոնք Աւետարանի քարոզութիւնը շատ խիստ կը
նկատէին, քանի որ ան կը պատուիրէր զթութիւն,
անձնուվիրութիւն և սրբութիւն: Այս քարոզութիւնը
իրենց անհաճոյ էր բոլորովին, վասնզի այս վարդապե-
տութեամբ գատապարտութեան կ'ենթարկուէր իրենց
բոլոր սովորութիւններն, բոլոր զուարձութիւններն և
բոլոր մոլորութիւններն: Բայց աստի քրիստոնէութեամբ
քարոզուած նոր գաղափարները զիրենք անհանգիստ
կ'ընէր և կը խախաէր բոլոր այն կարգ ու սարքերը
որոնցմէ ցաւելու և դժոհելու պատճառ մը չունէին,
քանի որ այդ դրութեանց և կարգ ու սարքերու ներքե
կրցած էին տիրանալ և պահել իրենց սեփականութիւնը,

ինչը և ստացուածքը՝ Ընդհակառակը անդին աղքատաները, որոնց թշուառութիւնը չափ ու սահման չունէր, Աւետարանի քարոզութեան մէջ կը գտնէին անհուն մվիթարութիւններ և անսպաս յոյսեր. բան մը որ ոչ հեթանոսութիւնը և ոչ ալ Հրէութիւնը կրցած էին բերել:

Այսպէս եղաւ ոչ միայն Քրիստոնէութեան ծագման, այլ նոյն խսկ յաջորդ գարերուն: Եթէ ուսումնասիրութեան առարկայ ընենք նախնական շրջաններու չուովմայ գետնակամբաններու մէջ տակաւին անաղարտ մնացած քրիստոնէից գերեզմանաբարերու քանդակներն և արձանագրութիւններն՝ պլատի տեսնենք թէ հմտ քանդակուած են արշեատաւորներու աշխատութեան գործիքներ, և արձանագրութիւններու մէջ կ'երեւին այնպիսի ոճի և նոյն խսկ ուղղագրութեան տարօրինակ սխալներ՝ որ կ'առաջնորդեն մեզ համոզուելու թէ Քրիստոնէութեան այդ հերոսական շրջաններուն Եկեղեցին չունէր « մարմնոյ » կողմանէ հարուստներ, զօրաւորներ և աղնոտականներ:

Այսօր Քրիստոնէութեան և Եկեղեցոյ ծոցին մէջ երերը շատ փոխուած են... թերեւս շատ խիստ: Այժմ ընդհակառակը հարուստ և բարեկեցիկ դասակարգերն են որ ցոյց կուտան ամենէն աւելի յարում և համակրութիւնը եթէ ոչ Քրիստոնէութեան՝ գէթ Եկեղեցոյ: Կը ճանչնամ մեծաշուք հարուստներ որոնք թերեւս ոկեպտիկ, բայց բուռն և հաստատամիտ կուսակիցներ

են Քրիստոնէութեան, վասնզի զայն կը նկատեն ամենէն մեծ զօրութիւններէն մին ընկերական պահպանութեան: Անոնք կը նկատեն Եկեղեցին աւելի դատարաններ և կղերն ալ ոստիկաններ, որոնք կը պահպանէն բարոյական կեանքի վսեմ ուղղութիւնը: Ընդհակառակը աղքատ և ծողովրդային դասակարգերը կարծես դարձած են թշնամի Քրիստոնէութեան, և շատ անդամ յայտնի կերպով կը թշնամանեն զայն. անոնք Եկեղեցին այժմ կը նկատեն հիմնադրութիւն մը որ իրենց ազատազրումը արդեքի տակ առած և զիրենք կապած ու կաշկանդած է: Աղքատաց այս թշնամական տրամադրութիւնը այնքան աւելցած կ'երեւի որ այսօր ցաւօք կը հաստատենք թէ աղքատները հետզետոէ կը պակսին տաճարներէ, միշտ հեռու են Եկեղեցիներէ և կը նախընտրեն աղտոտ և ապականուած մթնոլորտներու մէջ կազդուրել ինքզինքնին: Կրնանք ըսել իրաւամբ թէ Յիսուսի ժամանակ եթէ Աւետարանը աղքատներու ծանուցուեցաւ, այսօր աւելի կը յարմարի ծանուցանել հարուստներու. « Երանի ձեզ Մէծարանցր... զի ձեր է Արքայութիւն երկնից:

Զկարծուի թէ այս բացարութիւններով կ'ուգեմ գգուել մեր հարուստները: Ո՞չ: Այլ այս բացարութիւնները կուտամ միմիայն հաւատարիմ մնացած ըլլալու համար ճշմարտութեան և լուսաբանած ըլլալու համար Աւետարանի այն համարներն, որոնց համեմատ մարդ կը տարուի խորհելու թէ անխուսափելիօրէն աղ-

քատները փրկուած են և հարուստները կորսուած։
Ինձ կը թուի թէ քարտիչ մը եթէ ուղէր այս մաշ-
սին հաւասարիմ մնալ Յիսուսի և Առաքելց ուղղու-
թեան, պիտի փառաբանած ըլլար աղքատ դասակար-
գերու և ժողովրդայն խաւերու մէջ գոյութիւն ունեցող
բուռն և քինախնդիր կիրքերը ու հոն աւերներ գործող
անհանդուրմելի ապականութիւնները, և մեծապէս սխա-
լած պիտի ըլլար ճշմարտութեան և արգարութեան
պարտականութեան մէջ։ Անշուշտ հարուստներու մեղ-
քերն նղովելէ պէտք չէ դադրիլ, այլ սակայն ինչո՞ւ
չհանչնալ և ինչո՞ւ չսեսնել Աստուծոյ փառքը որ հա-
րուսաներու մէջ ի յայտ եկած է այսօր Աւետարանին
խորունկ աղղեցութեամբ։ և եթէ կան այսօր, ինչպէս
Յիսուսի ժամանակ կային, եսասէր և խիստ անողոք
հարուստներ, լի ինքնահաւանութեամբ և հպարտու-
թեամբ, կան նաև այնպիսի հարուստներ որոնց սիրտը
համալրութեամբ լի է մարդկային տառապանքներու
հանդէս և ունին անձնուիրութիւն զժբաղիներու և
զրկեաներու նկատմամբ, և բարեգործութիւնը իրենց
ամենէն լաւագոյն ուրախութիւնն է կեսնը։

Ա.

Անհրաժեշտ է մեր բնաբանին շուրջ այս քանի մը
նշմարները ընել՝ ցոյց տալու համար թէ Առաքեալն
այս խօսքը կը պատկանի մասնաւրապէս այն շրջանին՝

ուր գրուեցաւ. բայց աւելցնենք որ Առաքեալն այս
յորդորը կը պարունակէ սքանչելի դաս մը՝ որ ամէն
ատենի կրնայ յարմարից

Այս համարներով Առաքեալը կը բացատրէ թէ աղ-
քանները և հարուստները ինչ բանի մէջ պէտք է
պարձենան։ Նախ աղքատներուն համար կ'ըսէ. « Թող
խոնարհ եղացը պարձենայ իր բարձրութեան վրայ։ »
Այս խօսքը կ'ուղղուի այսպիսի մարդոց՝ որոնք կը
նկատուէին նուաստ դասակարգ մը. ի հնումն աղքատ-
ները ոչ միայն անսանելի զժբաղկութիւններ կը կրէին,
այլ աննկարագրելի անարդանցներու կ'ենթարկուէին,
այն աստիճան որ այլեւս աղքատները իրենք իրենց
աչաց առջեւ ալ նուաստացած էին։ Առաքեալը կ'ուզէ
զգացնել տալ իրենց արժանիքը զանոնք հրաւիրելով
պարձենալու « իրենց բարձրութեան վրայ։ » Ճմարդ
մեծացուցանողը ստուգիւ չէ թէ իր հագած հագուստն
է կամ իր բնակած ապարանքը, զի ասոնք իրականա-
պէս չեն պատկանիր իրեն, այլ զմարդ մեծացուցանողը
հոգին է։ Արդ կրնայ գտնուիլ առիւծասիրտ հերոսի
հոգի մը ցնցուիներ հագած ամենազբաալն կուրծքին
տակ, ինչպէս որ կրնայ ալ ըլլայ « արքայական ծիրա-
նիի ներքեւ ստրուկ հոգի մը [!] »։

(1) Տակիսու։

Ահա ասոր համար է որ Սրբազնն մատենադիրը իր խօսքերը ուղղելով աղքատիկ և խոնարհ պայմանականութու տակ գտնուողներուն՝ կ'ուզէ ըսել.— Եթէ զուք քրիստոնեաներ էք, եթէ Ճանչցած էք անսահման նշանակութիւնը ձեր հոգւոյն, ինչպէս և այն փրկութեան վաեմութիւնը որ ձեզ ընծայուած է, այն երինային ժառանգութեան հարստութիւնը որ ձեզ վերապահուած է, վերջապէս եթէ զուք Աստուծոյ զաւակներն էք և Յիսուսի եղբայրները, ուրեմն դադրեցէք զձեզ քարշելէ փոշիներու մէջ և ձեզ նկատելէ իրը մարդկութեան թափթփուքը, վեր կանգնեցէք և քալեցէք Ճակաանիդ միշտ բարձր, վասնի զուք մեծ էք, և չկայ երկնաւոր մեծութիւն մը որ կարելի ըլլայ բաղպատել ձեր մեծութեան հետ. «Թող խոնարհ եղբայրը պարծենայ իր բարձրութեան վրայ»:

Այս խօսքերով ոչ միայն Ճշմարտութիւն մըն է՝ որ Յակոբոս Առաքեալ մեզ կ'ուսուցանէ, այլ հոգեկան աշխարհի մէջ ցնցում՝ յառաջ բերելու դրութիւն մըն է. և այս դրութիւնը պիտի յանձնարարէի ամէն անոնց որոնք ինքը ինքնին նուիրած են հոգեւոր բարձրացումի և աղնուացումի գործին. Այս դրութիւնը որքան եւս առաւել կիրարկելի է ամէն անոնց որոնք մեր բնագրին բառերով կը կոչուին «խոնարհ եղբայրներ»: Եթէ կ'զբաղուիք աղքատներով, կը հանդպիք այնպիսի ինկաձներու և թշուառ յուսաբբուածներու, որ կը շուարի

մարդ թէ ինչպէս զանոնք վերականգնելու և փրկելու է, վասնվի անոնց մէջ բարոյական զսպանակը խորտակուած և ջախջախուած կը տեսնէք: Յառաջացող բանակներու մէջ միշտ յետամնաց դժբաղդ զինուորներ կ'ըլլան, որոնք ի վիճակի չեն իրենց զէնքի ծանրութիւնը կրելու, անոնք շատ ակար կ'զգան ինքը ինքնին և մեծ զմուարութեամբ կը յառաջանան ու վերջապէս ընկճուած, սպառած կը նստին ճամբուն եղերքը չունենալով քաջութիւն ոտքի ելնելու, և կը մնան խորլ իրենց պետերուն հրամաններուն և նոյն խոկ սպառնալիքներուն: Մարդկութեան անդադար յառաջացող պայքարին մէջ կը գտնուին նաեւ յետամնացներ, անկարող այլ եւս ընթանալու «պատերազմի ասպարէդ»ին մէջ: Վհատութիւնը զիրենք ընկճած է. անոնք վհատած կ'իյնան կեանցի Ճամբուն վրայ. անկարող են անհրաժշտ Ճիզը ընելու ինքը ինքնին վեր կանգնեցնելու և պայքարելու համար: Այսպիսեաց չեմ կարծեր որ կարելի ըլլայ բարոյական կորով ներշնչել զարնելով, մարտակելով և նախատինքներ տեղացնելով: Զանոնք իրենց վհատեալ և թշուառ կիճակէն դուրս հանելու համար, կարեւոր է ստուգիւ զիրենք համողել որ իրենք իրենց կարծածին չափ թոյլ և անկարող չեն, թէ իրենց մէջ կայ թաքուն ուժեր և գանձեր ուշխմութեան, իմաստութեան և քաջութեան, որք ցայն վայր չէին օգտագործուած: Թերեւս մինչեւ հիմա քարոզիչներ փոր-

ձած էին զանոնք վեր և բարձր պահելու համար խօսիլ այնպիսի քարոզներ որոնց ամիտումը կարելի պիտի ըլլար խտացնել բառով մը. « Խոհարհեցէք »։ Արդ՝ հիմա փորձէցէք Յակոբոս Առաքեալի կիրաբկած եղանակը և ըսէք այդ յուսաբռութներուն. » Պարձնցէք »։ Թող խոհարհ եղացը պարձենայ իր բարձրութեան վրայ։

Բ.

« Պարձնցէք », այս խօսքը Առաքեալը չէ թէ միայն աղքատներու կ'ուղղէ. այլ կ'ուղղէ նաև հարուստներուն, յիշեցնելով անոնց թէ ճշմարիտ փառքը արտաքին պերճանքներու մէջ ինչպէս և ամբոխի մեծաշշունդ ծափողջոյններու մէջ չկայանար։

Սրբազն մատենագրին յայտնած ճշմարտութիւնը հիներուն մէջ անծանօթ չէր. նոյն խոկ այն դարուն՝ ուր կը գրէր իր առաքելական թուղթը, Հռովմի մէջ կ'ասպէէր Եպիկրետ իմաստանէր գերին, որուն առածները թերեւս բարոյական տեսակէտով ամենէն գեղեցիկ գործն է որ հիներէն մեղ փոխանցուած է։ Յակոբոս Առաքեալի աղքատութեան և հարատութեան վրայ յայտնած կարծիքները կը գտնուին Եպիկրետի առածներուն մէջ, աւելի խիստ ուժգնութիւնով մը արտաքերուած։ Ան ուղղելով իր խօսքերը չար հարուստի մը, կ'ըսէ. « Դուն ունիս տանդ մէջ թանկագին ոսկեայ և արծաթեայ անօթներ, բայց քու հոգիդ շինուած է

ախղմով »։ « Փոխանակ կահաւորելու առանդ սքանչելի կահերավ, կահաւորէ հոգիդ արդարութեամբ և բարութեամբ »։

Բայց Յակոբոս Առաքեալի այս պատուէրը կը գերազանցէ իր խիզախ պերճութեամբը ստոյիկեանն Եպիկրետի զեկոյցը։ Կռաքեալը չբաւականար ըսելով թէ հարուստը պէտք է պարձենայ հոգոյց առաւելութիւններով, այլ կը յայտարարէ թէ հարուստը պէտք է պարձենայ խոնարհութիւնով։ « Թող հարուստը պարձենայ իր խոնարհութեան վրայ »։ Ո՞հ, ասիկա չէ այլ ևս ստոյիկեան վարդապետութիւնն. ասիկա աւետարանական վարդապետութիւնն է։ Այն օրէն որ Նապոլեոնի Մարդկէն երեւցաւ երկրագունդիս վրայ, այն օրէն մեծութեան չին ծանօթութիւնը յեղաշրջուեցաւ, այնուհեաւ ճշմարիտ մեծութիւնը անբաժանելի մնաց խոնարհութենէն։ Ո՞րքան կը հիանանք գեղեցկութեան, գիտութեան և առաքինութեան վրայ, երբ կը տեսնենք որ անոնք չեն յիշատակեր և կը մոռնան իրենց կենդանի գեղեցկութիւնը, իրենց խորունկ գիտութիւնն ու աղնիւ առաքինութիւնը։ Մարդկային ամեն մեծութիւն ինքնին կ'անշքանայ, երբ կ'երեւի ան պարձենարով իր բարձրութեան վրայ։

Ասիկա ճշմարիտ է մասնաւորապէս այն մեծութեան համար, որ թերեւս ներկայիս ամենէն հրապուրիչն և ամենէն յանկալին է, կ'ուղեմ ակնարկել

Հարստութեան: Հարստութեան մէջ եղողը ընդհանրապէս կը վասնպուի պերծութեան, շքեղութեան և փառքի առթած շլայտմներէն. այդ փորձութեանց դէմ զներու միակ պայմանը պարզութիւնն է, որով չենք մունար անոնք՝ որոնք այնպիսի ընկերական դասակարգի մը կը պատկանին որ մերինէն տարբեր է, և նաև չպիտի ցոյց տանք անոնց նկատմամբ ցուրտ վերաբերում՝ մը, ընդհակառակը միշտ ժայռ մը պիտի ունենանք մեր շրթանց վրայ և պատրաստականութիւն՝ յօժարութեամբ կատարելու դորձ մը որ պիտի կրնար զանոնք աղատել այն կացաւթենէն որ դառն է և դժուարին:

Մարդ գրեթէ միշտ հարուստ մըն է, և պէտք չկայ անպայման ապրելու պալատի մը մէջ մեծատան զիրը ունենալու համար: Հարուստ է մարդ, մեծատուն է մարդ իր եղբայրներուն նկատմամբ ունեցած յարաբերութեամբ՝ երբ գիտէ մոռնալ իր արտաքին բարձրութիւնը և առաւելութիւնը, երբ իր հարստութիւնը չհամարիր արժանիք մը, այլ առանձնաշնորհում՝ մը՝ որուն համար երախտագիտութեամբ պարտաւոր կ'զգայ ինքնինքը Արարշին առջեւ: Ամէն ով որ մարդոց խղճին առջեւ, ինչպէս և Աստուծոյ դատասաանին առջեւ ինքնինքը կը խոնարհեյնէ, պիտի բարձրանայ. «Թող հարուստը իր խոնարհութեան վրայ պարձենայ »:

Եկէք ով հաւատացեաներ, միտ բերենք Աստուծոյ Որդոյն խոնարհութիւնը և անկէ ուսանինք այդ վեհ-

առաքինութիւնը: Երկնքի այդ լուսեղէն փառքը ծառայի մը կերպարանքով է որ կը ներկայանայ ձեզի: Դուք կը սիրէք մտովին Անոր հետեւելու Գալիլոյ ծովուն զմայլելի եղերքներուն վրայ, այն անբաւ բազմութեան հետ որ խանդավառութեամբ կապուած է Անոր քայլերուն: Բայց կը փոխադրուիք արդեօք մտովին նաև նազարէթի սա իր աշխատանոցին մէջ...: Մտէք, տեսէք հոն սա մարդը, գործաւորը որ ուրագի ուժին հարուածներով գերան մը ուղղանկիւն կը կտրէ: Դիտեցէք. . իր փոշոտ հագուստները... որբան աղսոտ են, իր ձեռքերը... որբան կոշտացած են, իր ճակատը... որբան քրտնած է: « Ո՞վ հապարտ, եկոնք տես այս տեսարանը^[1] »: Այս գործաւորը որ տեղացիները կը կոչեն պարզապէս « հիւսնը^[2] », ձեր Տէրն է, ով ունկնդիրներ: Արդ՝ կը հարցնեմ ձեզի. գիտէք գնահատել անոր բազըր լուծը և փոքրողի բեռը, կ'ուղէք հետեւիլ իրեն ինչպէս իր փառքի նմանապէս իր դժնդակ պահերուն, եթէ այն, ոհ, զուք ապահոված կը նկատուիք ձեր լուսեղէն ապագան:

Խոնարհութիւնը անհրաժեշտ է բոլոր հաւատացեալոց համար, չկայ շնորհ եթէ չկայ խոնարհութիւն. բայց շատ աւելի անհրաժեշտ է այն զիրքին մէջ եղողներուն համար՝ որոնք միշտ ենթակայ են իյնալու աշխարհի

(¹) Bossuet.

(²) Մարկ. Զ. 3:


ունայն փառքի և զաղիաղփուն մեծութեան մէջ։ Որպէս կը մեծնանք այնքան պէտք է ճիդ թափենք խոնարհ ըստակու։ որբան բարձրանանց այնքան պէտք է ճգտինք վարերը իշնելու։

Դիտուած է որ արծիւները և ընդհանրապէս բոլոր այն թուչունները որոնք երկար թեւերտվ և զօրեղ թոփչքով են, դէպի երկինք թուիչը մը ունենալէ առաջ վայրկեան մը գետնի շատ մօտէն կը թռչին և իրենց թեւերտվ կը բաղխեն հողն ու փոշին։ Այսպէս է նաեւ բարոյական զարդացումի պայմանը, պիտի ըսէի նոյն իսկ պայմանը փրկութեան։ Բարձրանալու համար արդարութեան և ճշմարտութեան մէջ, դէպի երկինք ալացք մը ընելու համար, պէտք է նաևս ինքվինքնիս խոնարհեցնենք, իշնենք դէպի երկիր և որբան մեծ ըլլայ մեր թեւերը և զօրաւոր, այնքան պէտք է վարէն սկսինք բաղխելու փոշին։

Այս վարդապետութիւնը չէ թէ միայն քրիստոնէական վարդապետութիւն մըն է, այլ նոյն իսկ քրիստոնէութիւնն է, այն քրիստոնէութիւնն՝ որ միշտ մեզ կը հիացնէ և կ'սբանչացնէ, վասնզի մեզ միշտ վեր կը բարձրացնէ։ Եկէք ուրեմն, սորմինք և ճանչնանք այդ քրիստոնէութիւնը և զայն ապրինք հաղորդակցութեան մէջ դնելով ինքվինքնիս Անոր հետ՝ որ պարձանք համարեցնելու մինչեւ խաչին՝ մեզ փառքի գագաթնակէտը բարձրացնելու համար։

Բ.

ԶՆԻՌՈՒԹԻՒՆԸ



ԶՈՀՈՂՈՒԹԻՒՆԸ

« Զգեաց Աբրահամ զձեռն առնուէ
զսուր իւ զենուլ զորդին իւր: »
(Ենեղ. ԻԲ. 10:)



ԱՍՅԱԾ ԷՐ ամենէն սարսուազղեցիկ վայրկեանը: Աբրահամ՝ Մօրիայի լեռան վրայ զոհի սեղանը շինած, փայտերն ալ շարած էր. Հիմա պէտք էր զոհն ալ դնէր փայտերուն վրայ. ահա ամենէն զժուարին և տաժանելի գործը: Արդեօք ինչ մեծ զժուարութեամբ և աղկբի՞զալարումներով ծերունի նահապետը կապեց ոտքերն ու ձեռքերը իր սիրելի միակ զաւկին՝ զանիկա փայտերուն վրայ դնելու և զոհելու համար: Քնթերցողը կարգարով Ս. Գրբի այս մասը ինքն իրեն պիտի ըսէր. այսպիսի պատմութիւն մը հաւանական չէ որ Ս. Գրբի հարազատ մէկ մասը կազմէ. վասնզի զաւկը զոհելու արարքը հեթանոսական բնոյթ ունի և

բարբարոսներու յատուկ սովորութիւն մըն է: Ուշ թիշներ ալ պիտի ըսէին. կարելի չէ որ Աստուած հրամայած ըլլայ Աբրահամու որպէսով իր զաւակը զոհէ. ինչ անդութ պիտի ըլլար Աստուած որ հրամայէր այդպիտի զոհ մը. եթէ դիտենք որ նահապետները և մարդարէները իրենց խղճին ձայնով խօսած և գործած են, ինչպէս կարելի է խղճ տեսնել այսպիտի զոհապրծումի մը մէջ: Աստուած չկրնար ոճիր մը արտօնէլ. ասիկա տեկի աւանդավէս մըն է քան իրական պատմութիւն:

Յիրաւի կ'ընդունիմ թէ Աստուած մարդուն հրաման չտար խղճի հակառակ. գաւակ զոհել պիտի նշանակէր հնադանիլ Աստուծոյ մը՝ որ խղճ չունի: Երբ նկատի չենք առներ խղճը և կ'ուրանանք անոր գոյութիւնը ուրացած կ'ըլլանք ճշմարիտ Աստուածը, զի յաւիտենական Աստուածը խղճի Աստուածն է: Մեր խղճը՝ որ կը դաստիարակուի և կը լուսաւորուի Հին Կտակարանով և մանաւանդ Աւետարանով, այս եղերական և միանդամայն վենմ՝ պատմութեան առթիւ պիտի ըսէր մեզի. Աստուած երբեք չկրնար հրամայել, նոյն խակ փորձի համար զոհել քու զաւակդ. զի զոհել զաւակը կը նշանակէ ոճիր գործել: Քանի մը տարիներ առաջ Ամերիկացի մէջ հայր մը և մայր մը կարծեցին Աստուծմէ պատգամ՝ ստացած ըլլալ և զոհեցին իրենց զաւակը: Այս մտամոլոր դժբաղները հետապնդուեցան և դատապարտուեցան իբր ոճրագործներ և դատարանի վճիռն

ալ գործազրուեցաւ: Բայց կայ պարագայ մը որ կ'ուզեմ ձեր ուշագրութեան յանձնել. խորհեցէք որ Աբրահամու խղճը տակավին լուսաւորուած և դաստիարակուած չէք. մենք զաւակ զոհելը կը նկատենք անհեթեթ և հրէշացին արարը մը մինչդեռ Աբրահամու համար վսեմ բան մըն էր. զի ինչպէս բարոյագէտները կը նկատեն, խղճի հետ առնչութիւն ունեցող բարոյական գաղափարներն ալ իրենց բարեցրծումը ունեցած են: Աբրահամու ժամանակ տակավին չէք գրուած Տամնաբանեացի «Մի սպանաներ»ը, տակավին չէք ըմբռնուած արմէցը և սուրբ նկարագիրը առն անհատականութեան և ամէն մարզկացին կետանքի: Այդ նախնական շրջաններուն կը տեսնենք որ ընտանիքի կամ ցեղի պետք վեհապետական և գերադաս հեղինակութիւն ունեցը բոլոր այն բաներուն վրայ որ իրեն կը պատկանէր: Խըր կամքը օրէնքն էր: Հնադանդութիւն, ահա բոլոր պարտականութիւնը անմանց՝ որոնք ենթակայ էին ընտանիքի կամ ցեղի պետին. որքան ևս առաւել այն աստուածութիւնը զոր ցեղը կը պաշտէր, ունէր նոյն այն ցեղին բոլոր անդամներուն վրայ կենաց և մահու իրաւունք մը: Այն ժողովուրդներուն մէջ որ կ'ապրէր Աբրահամը, չէ թէ միայն կենդանեաց արիւն, այլ և մարդկացին ամենէն մարտոր արիւնը կը հոսէր զոհի սեղաններուն վրայ: Անշուշտ Պաղեստինի մէջ երկար ատեն մնաց պաշտամունքի այս սարսափելի սովորութիւնը, երբ մանաւանդ սիրայօժար կը զոհէին իրենց անդրանիկ արու

զաւակը, թէ արեան տուրք մը Աստուծոյ վճարած ըլլարու և թէ ապահոված ըլլարու համար ցեղին կամ ժողովուրդին բարգաւառումը և տեւականութիւնը^[1]: Բարեբաղպաբար շուտ դադրեցաւ այս սովորութիւնը, թէե «Աքաղ ալ իր զաւակը կրակէ անցուց^[2]» բայց Խորայէլի ժողովուրդին մէջ շուտապ նոր սովորութիւն մը տեղը դրաւեց հին այդ սովորութեան. մարդկային գոհերուն տեղ կենդանեաց զոհը փոխանակուեցաւ: Ոչսար մը կամ գառնուկ՝ մը զոհուեցաւ փոխանակ անդրանիկ զաւակի: Պիտի գար ժամանակ մըն ալ որ անարիւն զոհը, պատարագը պիտի դրաւէր տեղը կենդանեաց զոհերու, ըստ այն պատգամին թէ « Ողորմութիւն կամի՞մ և ոչ զլոհ »: Արդէն չէ մի որ Մօրիայի լեռան զոհի պահուն իսկ հրեշտակը բաղութիւն կը բոնէ Աբրահամու և թոյլ չտար որ զոհէ իր զաւակը: Այդ վայրկեանէն իսկ արդէն չէք տեսներ որ մարդուն դիտակցութեան մէջ կ'սկսի նոր համոլում մը ճշմարիտ զոհագործումի:

Զոհագործումի օրէնք մը ակնյայտնի կ'երեւի բնութեան ամէն երեւոյթներուն մէջ: Համայն տիեզերքը զոհողութեան օրէնքի ենթակայ է: Այս բարձրագոյն և վսեմ՝ օրէնքը՝ որ ուշադիր մարդուն հոգին կ'ողեւորէ և կը զարդացնէ, խորունկ օրէնքն է տիեզերքի. չէք տեսներ

(1) Գ. Թագ. Գ. 27:

(2) » Ժ. 3:

այդ օրէնքը գրուած սքանչելի լուսեղէն տառերով բնութեան ամէն կողմերը, երկնքի մէջ և երկրի վրայ: Այս զոհողութիւնը ամէն կողմ է. ան կը լսեմ, կը տեսնեմ երկրի մէկ ծայրէն միւսը. ինչ կ'ընեն այն անհուն աշխարհները որոնք կը թաւալին անսահման միջոցին մէջ, ինչ կ'ընեն և ինչու կ'ապրին. անոնք իրենց համար չեն ապրիր. իրենց լոյսը, իրենց ջերմութիւնը, իրենց անսահման պարունակը, իրենց քաղցր և մոգական ճաճանչը չէ թէ իրենց համար է, այլ այլոց համար է. անոնք իրենց լոյսէն, իրենց ջերմութենէն, իրենց պարունակէն, իրենց ճաճանչէն կուտան այլոց, անոնք չեն կրնար գոյութիւն ունենալ և շարժիլ առանց իրենցմէ բան մը զոհելու ուրիշներուն. անոնք կ'ապրին և կը շարժին իրարմով: Տիեզերական շղթայաւորում մը ակնյայտնի կ'երեւի ամէն կողմ: Դիտած էք բնութեան մէջ թէ ինչպէս զանալան տարրեր անհրաժեշտ են միմեանց, անոնք իրարու կը զոհեն. երկիրը՝ բոյսին, բոյսը՝ կենդանիին, կենդանին՝ մարդուն, և մարդը՝ Աստուծոյ: Այն լեռան կամ բլրակին մէկ խորհրդաւոր և չքնաղ անկիւնէն ահա աղբիւր մը, մաքուր ջուր մը կը բղիսի. ուր կ'երթայ այդ ջուրը, — զոհողութեան... յանձնուելու համար առուներուն, և այն առուները. անոնք ուր կերթան. կ'երթան զոհուելու դետակներուն և գետակները իրենց կարգին յանձնուելու դետերուն և գետերը ովկիանոս կը հոսին արագավազ. ինչու համար. ան ալ ըստ կարգին

շողիացմամբ զոհուելու և դառնալու երկնքի ամպերուն և ապա բարձրաբերձ լեռներու կատարներուն սպիտակափայլ սառը կաղմելու և դարձեալ զոհողութեան շրջանը ընելու, և աղբիւրին պաղպաջուն ջուրովը վերստին աշխարհի սնունդ, ոյժ, կեանք, ողեւորութիւն տալու համար: Ասիկա է կեանքի անսահման շրջանը, տիեզերական համերաշխութիւնը. նկատի առէք բնութեան տարերը դուք պիտի համողուիք թէ զոհողութիւնն է օրէնքը տիեզերի:

Եւ երբ անգամ մը կը համողուիք թէ տիեզերական օրէնքի գուք ևս մաս կը կազմէք, յայնամ գիտակցաբար պիտի ուղէիք կատարել զոհողութիւնը ձեր ունեցած ձիրքերուն համեմատ, կամ գիտութեան, կամ հայրենիքի և կամ կրօնի կարուաճներուն մէջ: Ամեն անոնք որ ըմբռնած են զոհողութեան անհրաժեշտութիւնը, ամէն անոնք որ լսած են զոհողութեան հնչեղ ձայնը, արիաբար առաջ անցած են կատարելու համար իրենց վրայ զրուած պարտականութիւնը և պատմութիւնն ալ հիացմամբ արձանագրած է անոնց անունը: Այս զոհողութեան ձայնը անոնց մէջ միայն աւելի զօրեղ կը հնչէ, որոնք ունին հաւատք. և ինչպէս որ Աբրահամ՝ իր հաւատքով էր որ մղուեցաւ մինչեւ իսկ զոհելու իր զաւակը, նմանապէս և զիտութեան, հայրենիքի, և կրօնի կարուաճներուն մէջ զօրեղ և հաստատուն հաւատքն է որ զմարդ զոհողութեան կ'առաջնորդէ: Գիտութիւնն ալ, հայրենիքն

ալ, կրօնն ալ իրենց զոհողութեան լեռը Մօրիան ունին: Ահա զիտութեան նուիրուած մարդը. ան իր միտքը կը զոհէ, կը մոռնայ ինքիլնքը ի լայս ածելու համար Ճշմարտութիւն մը. ան կ'ուզէ երևան հանել բնութեան հրաշալեաց մէջէն նոր օրէնք մը, թագուն մնացած օրէնք մը և անով բարիք բերել մարդկութեան. ան կը նուիրուի բոլոր հոգիովը, բոլոր մտքովը, վերջապէս կը զոհուի. ան չխորհիք իր անձնական շահուն վրայ, այլ այն լրացն և փայլն վրայ որ իր զիտութիւնը պիտի արձակէ մարդկութեան վրայ. ան կը մերժէ բաղդաւորութեան, հարստութեան հրապոյրները, կը մերժէ հանգիտը և զբոսանքը, ան չընկրկիք որևէ յոգնութեան առջև, ան միայն ծարաւի է աստուածացին Ճանաչողութեան, բան մը որ զմարդ կը բարձրացնէ մարդկութենէն վեր:

Ահա հայրենիքի նուիրուած մարդը. ան կը սիրէ բոլոր սրտովը իր հայրենիքը. անոր հայրենասիրութիւնը հայրենիքի հողը սիրելուն մէջ չկայսնար, ոչ ալ հայրենիքի տեսարաններուն գեղեցկութեամբը պարձենալուն մէջ՝ և ոչ ալ անոր հարստութեան բնական աղիւրներով հալարտանալուն մէջ: Ան իր Ճշմարիտ հայրենասիրութիւնը ցոյց կուտայ իր երկրացիները սիրելուն, ինքվինքը անոնց բարօրութեան համար զոհելուն մէջ. ան միշտ հաւատարիմ է անոնց և երբէք իր անձնական շահուն համար չծառացեցներ զանոնք: Ճշմարիտ հայրենասէրն

գիտէ հայրենիքի բարգաւառման համար աշխատիլ, ճշդնիլ, անոր բեռը սիրով տանիլ առանց որևէ ակնկալութեան, առանց սպասելու որ աշխատութեան փոխարէն, իր թափած քրտինքի փոխարէն դափնիներ յօրինուին ճակտին վրայ: Ճշմարիտ հայրենասէրը այն է որ հայրենիքի փառքին և մեծութեան համար զոհուած է, որ իր եսը մոռնալով միայն խորհած է հայրենիքի ապահովութիւնը, իր եղբայրներուն փրկութիւնը և երջանկութիւնը, իր երկրին բարգաւառումը, և այսպիսի պայմաններու մէջ զոհողութեամբ ըլբունուած հայրենասիրութիւնը հայրենիքի կրօնն է:

Կայ հայրենասիրութիւն մը որ նիւթապաշտական է, կրօն է. որ կը նուվիրէ ինքզինք միայն յաղթանակի և տիրապետութեան: Հայրենիքին համար զոհողութիւն մը որ զուրկ է խիղճէ, չկրնար կրօնը ունենալ. այնպիսի զոհողութիւն մը հակաբրիտաննէական է: Ան որ հայրենիքը խղճէն աւելի գերազաս կը նկատէ՛ ան կը նուաստացնէ Աստուծոյ փառքը և զայն կը վերածէ զզուելի կուռքի մը: Կը կարծուի թէ Աւետարանը հայրենիքի դէմ է, թէ անոնք որ հաւատը մարդիկ են անոնք հայրենիքի նկատմամբ անտարբեր կ'ըլլան: Ընդհակառակը. Աւետարանը Ճշմարիտ հայրենասէրի մըն ալ գիրքն է. Յիսուսի լացը Երուսալէմի վրայ, ուշագրաւ ցոյց մըն է հայրենասիրութեան: Յիսուսի իր հայրենիքի մասին ունեցած սիրոյն և զոհողութեան նշանները չէք աեսներ սա խօսքերուն մէջ.

« Երուսաղէմ, Երուսաղէմ, որ կոտորէիր զմարգարէսն և քարկոծ առնէիր զառաքեալսն առ քեզ, քանիցս անգամ կամեցայ ժողովել զմանկունա քո զոր օրինակ ժողովէ հաւ դձագ իւր և ոչ կամեցարուք »: Պատմութեան մէջ ապրող ազգերը անոնք եղած են՝ որոնք զոհողութեան նշանակութիւնը զիտցած են: Եսասէր ժողովուղները կործանուած են:

Կրօնի մէջ ալ զոհողութիւն կը փնտուուի: Մենք կը կարծենք թէ կրօնական մեր պարտականութիւնը կատարած կ'ըլլանք մեր սովորական աղօթքը կատարելով, մեր բարեպաշտական պարտականութիւնը կատարելով, եկեղի յաճախելով, պղտիկ ողորմութիւն մը տալով, Ս. Գիրք կարդալով, ուխտի երթալով և նոյնիսկ պահեցողութեան ենթարկելով ինքզինքնիս: Ասիկա եսասիրական բարեպաշտութիւն է, ասիկա հպարտ կրօնք է. ասիկա զոհողութիւն չէ. կրօնի նկատմամբ զոհողութիւնը այն է որ գիտէ իրեն հետ բերել Աստուծոյ մօտ ուրիշ հոգի մը, որ գիտէ իր սրտէն զատ ուրիշ սիրտ մըն ալ մօտեցնել Աստուծոյ. Հին շրջաններու մէջ մանաւանդ միջին դարու մէջ կրօնը եսասիրական դարձաւ և ուր կը պակսէր զոհողութիւնը. զի կը տեսնենք ամէն կողմ որ Ճգնարաններ և մենաստաններ կ'աւելնան, անապատներու և վանքերու մէջ մենակեացներ միայն իրենց հոգւոյն փրկութեան համար կը խորհին. այս չէ բուն կրօնասիրութիւնը, բուն բարեպաշտութիւնը: Սուրբ և նուիրական բարեպաշ-

տութիւնը այն է որ կրնայ ցոլացնել Աստուծոյ փառքը, որ ուրիշներու փրկութեան պատճառ կ'ըլլայ. հակառակ պարագային այնպիսիին կրօնը անձկամիտ և եսապաշտ կրօն մը պիտի ըլլար, զի ան միայն պիտի ուղէր խոր հիլ իր անձին փրկութեան համար և ուրիշներու անկումն նոյնիսկ գոհ պիտի մնար: Ո՞հ, այդպիսի կրօնի մը մէջ չկայ սրբութիւն, չկայ աստուածային դրոշմ. հոն փարխուցիւթիւնն է որ կը վերերեւի, որ չունի ներշնչում, չունի համակրութիւնն, չունի սէր: Այն որ Աստուծոյ մարդն է՝ իրաւոնք չունի ասպելու իրեն համար, եթէ ունիք ճշմարիտ և լայն բարեալաշտութիւն՝ տուէք ուրիշներուն ևս, հազորդակից ըրէք ուրիշներն, անոնց հետ մէկ եղէք, անոնց տառապահքով տառապեցէք: Զեր հոգեւոր երջանկութիւնը կը թունաւորուի երբ ուրիշներ կը տառապին. սիրեցէք զանոնք իրենց փրկութեան համար. չկայ երջանկութիւն երբ չենք զիտեր բերել Աստուծոյ մօտ մեր ծանօթները: Կը հարցնեմ ձեզի ով հաւատացեալ ունենողիրներս, կ'ընէք այսպիսի գոհ հողութիւն մը. շատ քիչեր թերեւս պատասխանեն թէ այլոց փրկութեան համար աշխատած են. ուրիշներ ալ պիտի պատասխանէին. ատիկա կրօնականներուն պարտականութիւնն է, կը սիսալիք: Կրօնը կրօնականին չպատկանիր, կրօնը դասակարգութիւն չընդունիր, կրօնը ամենուդ կը պատկանի և ամենուդ վրայ պարք կը կը ծանրանայ այլոց հոգեւոր փրկութեան համար խորհե-

լու և գործելու. եթէ չունիք կրօնի մէջ զոհողութեան այս ողին, ուրեմն եսասէր եք, ուրեմն չունիք նաև կրօն, փառնող կրօնի հիմք զոհողութիւնն է:

Ահա այդ զոհագործումի, զոհողութեան պատկերն է որ կը հանդիսադրենք ամէն կիւրակէ ձեր ամենուդ աչաց առջև: Հոս՝ այս Ս. Սեղանին առջև պատարազը կը մատուցանենք ոչ թէ պարտաւորիչ կերպավ և անպայման Ս. Հաղորդութիւն տարու, այլ աւելի ներշնչելու ձեզի զոհողութեան ողին և հաղորդակցութեան մէջ զնելու զձեզ Մեծ Զոհին հետ: Աստուծոյ ուղածը Ս. Պատարագի շըրթամբ հաղորդութենէ աւելի՝ հոգւոյ և սրտի զոհողութիւնն է: «Պատարագ Աստուծոյ հոգի խոնարհ, զսիրտ սուրբ և զոգի խոնարհ Աստուծան ոչ արհամարհէ:» Աստուծոյ ուղածը հոգւոյ, սրտի և մոքի կատարեալ, բացարձակ և վճռական զոհողութիւնն է. այսպիսի զոհողութիւն մը բարիք մըն է թէ մեզի և թէ մեր նմանեաց համար: Աստուծոյ ուղածը այն է որ թօթափինք ինքզինքնիս, նուիրուինք և զոհուինք իրեն անվերապահօքն. և իրեն նուիրուելու և զոհուելու համար պէտք է նուիրուինք և զոհուինք մեր նմանեաց համար: Ասիկա մեզի զժուար կ'երեւի, ձեզի կը թուի նոյնիսկ անկարելի. զժուար չէ, ձեզմէ մեծ զոհողութիւն չուզուիր. փոքր, ամնշան զոհողութիւններ են որ կ'ուզուի. այդ ամնշան զոհողութիւնները իրարու վրայ աւելնարով մեծ զոհութիւն մը կը կազմեն: Դուք քրիստոնեայ էք և

քրիստոնէութիւնը արդէն ինքնին զոհողութիւն կը նշանակէ: Հոս, ով հաւատացեալներ, Պատարագի խորանի արտաքին երեւոյթը թող ձեր աչքերը չշլացնէ. այս Սեղանին վեհութիւնը և վայելչութիւնը թող ձեզ չնախապաշարէ: Ի միտ բերէք որ հոս Աբրահամէն մեծ մէկը կայ. «Մեծ քան զԱբրահամէ է ասո»: Ի միտ բերէք որ հոս Խսահակէն աւելի մեծ մէկը կայ. «Մեծ քան զԽսահակ է ասո»: Ո՞վ Խաչեալին հետեւողներ, ով աստուածասէր հաւատացեալներ, յիշեցէք որ Մօրիայի լեռան վրայի Աբրահամու սեղանէն գերիվեր նշանակութիւն ունեցող սեղան մը կայ հոս: Ցիշեցէք որ ասիկա կենդանի պատկերն է Աստուծոյ Խր Միածին Որդին զոհելուն: Մօրիայի տեղ Գողդոթայի բարձունքն է որ կը պատկերանայ հոս: Աբրահամ՝ երկարած էր իր բաղուկը իր որդին Խսահակը զոհելու համար, հրեշտակ մը արգիլեց զայն: Բայց ահա հոս այս քառամթև սեղանին, Խաչին մօտ չկայ հրեշտակ մը որ երկնաւոր Հօր բարձրացուցած բաղուկը արգիլէ չլոհելու համար Խր Միածին Որդին: Եւ մտաբերեցէք որ զոհագործումը կատարուեցաւ արինալի և կոկծալի հոգեարքով մը:

Երջապատենք ուրեմն այս Սուրբ Զոհը՝ որուն մաշուր Ճակուէն, կողէն, ձեռքերէն ու ոտքերէն տակաւին սրբագործ ու փրկարար արիւնը կը հոսի: Երջապատենք ծնրադիր այս Սուրբ Զոհը՝ որ օրինակն եղաւ զոհողու-

թեան և պիտի մնայ յաւերժական փրկագործութեան խորհուրդը: Եւ երգենք անգամ՝ մը ևս Հայ եկեղեցւոյ Ս. Պատարագի սա մասը.

« Քրիստոս պատարագեալ բաշխի

« ՚ի միջի մերում.

— Ալէլուխա:

« Զմարմին իւր տայ մեզ կերակուր

« և սուրբ զարիւն իւր ցողէ ՚ի մեզ.

— Ալէլուխա:

« Մատիք առ Տէր

« և առէք զլոյս.

— Ալէլուխա:

« Ճաշակեցէք և տեսէք

« զի քաղցր է Տէր.

— Ալէլուխա:

« Օրհնեցէք զՏէր յերկինս.

— Ալէլուխա: Ամէն.



Միավորներին

մասնաւորապես աշխատավոր աշխատ և աշխատ
բանական ուժ ու աշխատավոր աշխատավոր
աշխատ ու աշխատավոր աշխատավոր աշխատ

աշխատավոր աշխատ աշխատ
աշխատ աշխատ աշխատ աշխատ

աշխատ աշխատ աշխատ աշխատ
աշխատ աշխատ աշխատ աշխատ
աշխատ աշխատ աշխատ աշխատ
աշխատ աշխատ աշխատ աշխատ





ՄԻԱՄՏՈՒԹԻՒՆԸ

«Եղեռու միամիտ իբրև զաղաւնիս»
(Մատք. Փ. 16:)

Առջ. մը պարագաներու մէջ երբ մէկու մը
համար ըսուփի թէ «միամիտ է», իր մասին
գովեստ մը ըրած չենք նկատուիր: Սակայն այս բառը
որ յաճախ նախատինքի լմասառվ կը գործածուի, կ'ար-
տայայտէ նաև ամենէն գնահատուած հանգամանքներէն
մին ի մասնաւորի գպրութեանց և գեղարուեստից մէջ:
Շատ իրաւամբ ըսուած է. «Միամտութիւնը գեղեցկու-
թեան գլխաւոր նկարագիրներէն մին է և վսեմին համար
էական^[1]:» Եւ ինչ որ ճշմարիտ է այս կալուածին մէջ,
նոյնքան և ճշմարիտ է նաև հասարակաց կեանքի մէջ:
Այսպէս երբ մէկու մը համար կ'ըսուփի թէ միամիտ
է, կրնայ նպաստաւոր լմասառվ ալ մեկնուիլ:

(1) Didero.

լեզուին մէջ արդարեւ այս բառը ունի երկու իմաստ բոլորովին ներհակ իրարմէ. կայ անմեղ միամտութիւն մը՝ որուն մէջ չկայ խորամանկութիւն, կայ նաև անմիտ միամտութիւն մը՝ որուն մէջ ալ չկայ ողջամփա կարծիք, աղջմտութիւն:

Ու եթէ այս զանազանութիւնը ուզեցի ցոյց տալ, պատճառը այն է որ Ս. Գրքի մէջ ևս այս զանազանութիւնը կ'երեւի: Բայ այսմ, մինչդեռ Յիսուս կը յանձնարարէ իր աշակերտաց ըլլալ միամփա աղաւնիներու պէս, Ովսէ մարգարէն կը մեղադրէ իր ժամանակակիցները իրենց միամտութեան մէջ զեղանելնուն համար երբ կ'ըսէ. « Եւ էր Եփրեմ իբրև զաղանի անմիտ, որոյ ոչ իցէ սիրու: » — « Ու Եփրեմ միամփա աղաւնիի պէս եղաւ [¹] » :

Ուրեմն բարոյական և կրօնական տեսակետով կայ միամտութիւն մը որ բան մը չարմեր, որ աւելի անշելքութիւն կամ անմտութիւն է. և անշուշտ ասոր համար էր որ Տէրն մեր իր նոյն պատուէրին մէջ միամտութեան կը կցէ խորագիտութիւնը. « Եղերուք խորագէտ իբրև զօծս և միամփա իբրև զաղանիս: » Խորագիտութիւնը և միամտութիւնը երկու առաքինութիւններ են խիստ նախանձելի, պայմանաւ որ իրարու ձեռք տան և միմեանց նեցուկ ըլլանո Միացեալ՝ անոնք ար-

[¹] Ովսէ, է. 11:

յանի են ամէն գովեստներու, վասնզի մին լի է իմաստութեամբ և միւսը լի է շնորհօք:

Իրարմէ բաժանեալ, անջատ ըլլալու պարագային, անոնք կ'իյնան անալատութեան մէջ: Խորագիտութիւնը առանց միամտութեան խորամանկութիւն է, խաբեբայութիւն է, նենդամտութիւն է, և միամտութիւնը առանց խորագիտութեան խնացական տկարութիւն է, զիւրախաբութիւն է, անմտութիւն է: Այս միամտութիւնն է ահա որ Տէրը մեզի բնաւ չչանձնարարեր:

Այս սաշմանումը ընելէս յետոյ կ'անցնի՛ այժմ իմ նիւթիս: Խմ ծրագիրս է միայն սահմանել աւետարանական միամտութիւնը և ցոյց տալ ձեղ թէ ինչ է ան: Երանի թէ կարենայի ունկնդիրներուս բացարեկ թանկագին արմէքը այս անմեղ միամտութեան և այսու ձեր մէջ կարենայի աւելցնել զայն սեփականացնելու բաղձանքը:

Ա.

Միամտութիւնը, ամէն բանէ առաջ, ինչպէս որ բառն ալ ցոյց կուտայ, երկրիմութեան հակառակն է: Երկրիմութիւնը պէտք չէ նկատել աննշան և թեթև թերութիւն մը. Երկրիմութիւն ըրած կ'ըլլանք երբ երկու գէմքով կը վերաբերուինք ալրոյ նկատմամբ, կամ երկու անձով կը գործենք, կամ երկու կերպով կը խօսինք. այսինքն թէ երբ տունի կեանքը տարբեր և զուրսի կեանքը տարբեր է, ընտանեկան բարոյականը տարբեր

է և գործոց բարոյականը տարբեր է, երբ լեզուն տարբեր կը խօսի և միտքը տարբեր: Անուրանալի է որ շահերու պաշտարը և գոյութեան կովուը շատ մը անձեռու խիղճը աւրած են. հաղուաղէալ չէ այս որ երբ կը լինեք կաղմուկիլը հրէշային, անհեթեթ առաջներու որոնք կը նկատուին դժբաղդպար իրը յայտնի և անվիճելի սկզբունքներ: Հաղուաղէալ չէ օրինակի համար սա խօսքերոն յեղեղուկիլ. « Դործոց մէջ կարելի չէ կիրարկել հանրային բարոյականի կանոններ » — կամ լու ևս. « Գործնականի մէջ սուտեր կան որ ներելի են վասնղի անխուսափելի են անոնք » — կամ աւելի ևս. « Երբ նենգութիւն մը գործածական կ'ըլլայ բոլոր աշխարհէ՝ այլ ևս կը դադրի նենգութիւն ըլլալէ, հետեւաբար և կրնայ կիրարկուիլ այն առանց խղճահարութեան: »

Ահա ինչպէս կը տեսնէք ասոնք սկզբունքներ են... որոնք սակայն չեն նմանիր Լեռան Քարողի սկզբունքներուն: Եւ ցաւալի է ըսել թէ, և ասիկա անպատութիւն մըն է մարդկային խղճին համար, կը գտնուին յարգելի մարդիկ որոնք նոյնպիսի առաջներ կ'արտայայտեն..., ինչպէս և կը գտնուին քրիստոնեաներ որոնք ներդանուաբար կը վերաբերուին այսպիսի պարագաներու մէջ: Թէև կը հաւատամ նաև որ անդին կան շատեր ալ որոնք յանուն ուղղամտութեան և պարկեշտութեան՝ նենդամտութիւնը կամ խաբերայութիւնը խսպառ կը

տարամերժեն և կը նախընտրեն վտանգուիլ ուղղամտութեամբ քան յաջողիլ խաբերայութեամբ: Բարեբաղդպար կ'ալրինք այնպիսի երկրի մը մէջ, ուր մեծամասնութեան ուղղութիւնը եղած է խորագիտութեամբ միամտութիւն, այսինքն ուղղամտութիւն: Ինչ ցաւալի է այն ուղղութիւնը որ ուրիշ բանի մէջ չկայանար բայց եթէ խորհիլ թէ ինչպէս և ինչ հնարքներով կարելի է խաբել զիմացինը: Եկեղեցւոյ պարտականութիւնն է յլշեցնել իր ժողովուրդին թէ երկու բարոյական չկայ, այլ մէկ բարոյական միայն, և այն ալ խղճի բարոյականն է, որ ըսել է Աւետարանի բարոյականն:

Ընկերացին արդի պայմաններուն մէջ, եթէ չունենանք ծայրալիր արթնամտութիւն, շատ դիւրաւ կ'իշնանք երկիմութեան մէջ և կը կորսնցնենք միամտութիւնը: Այսպէս օրինակի համար կը կորսնցնենք միամտութիւնը երբ մէկու մը շնորհը վայելելու համար գովասանքներով կը փառաբանենք զինք, այն համոզմամբ թէ գովասանքները և մեծարանքները աշխարհային կեանքի ընթացիկ զրամներն են: Ի՞նչ ունայնամտութիւն... այս է ահա տկար կողմը: մարդուն՝ որով կարելի է դիւրաւ զայն ցանցի մէջ առնել: Ունայնամտութիւն... ահա այն մեծարաց Ճեղքուածքը մեր բարոյական կեանքին, ուրիշ կարելի է ներս մտնել առանց դժուարութեան և տիրանալ հոգւոյն բոլոր զգացումներուն: Պէտք չկայ մեծ Ճիգերու սպազելու

համար ներս մինչև մարդուն սիրող. ունայնամտութիւնը ամէն զիւրութիւն կ'ընծայէ զրաւելու համար մարդուն ամբողջ հողին։ Համայն աշխարհի ճանօթ է ասիկա. մանաւանդ վայելըութեան և քաղաքավարութեան սիրահար և մոյի ընկերութեանց աւելի ևս ճանօթ է, ուր ունայնամտութէնը գրեթէ միշտ կը շահագործուի։

Դարձեալ կը կորսնցնենք միամտութիւնը երբ մեր շահերը շվանագելու նախղուշութեամբ կ'արտայայտըւինք այնպէս մը որ, չպիտի ըսէի ճշմարտութեան հակառակն է որ կ'արտայայտուինք, այլ ճշմարտութիւնը անորոշութեան և մութին մէջ թողլով է որ կ'արտայայտուինք, այնպիսի նրբութիւնով մը զոր Աւետարանը կը դատապարտէ և զոր լիդքը չներեր։ Քանիներ կան որոնք առանց ստախօս ըլլալու չեն ըսեր ճշմարտութիւնը։

Դարձեալ կը կորսնցնենք միամտութիւնը երբ մեր նպատակին հասնելու համար կամ որևէ ձեռնարկ մը յաջողցնելու համար մեղի կը ծառայեցնենք ըսեմ անպատիւ միջոցներ, այլ դարտուղի միջոցներ, կը գործածենք չըսեմ ասլօրէն հնարքներ, այլ շփոթ և զիկլակ հնարքներ, որոնցմով ոչ ոք պիտի ուղէր գովաբանուիլ։ Քանի՛ պատուաւոր անձեր կան որոնք երկոյթով անկեղծ և միամիտ են աղաւնիի պէս, բայց կը ծածկին օձի նենդամտութիւնը։

Յիսուս այս պատուէրը կուտար այն պահուն, երբ իր աշակերտները կը դրկէր զոյդ զոյդ Աւետարանը ծանուցանելու և Աստուծոյ թագաւորութիւնը հիմնելու համար։ Այս պատուէրը կը նշանակէր ուրեմն, մի փորձէր յաղթանակել տալ ճշմարտութիւնը մթին ու շփոթ միջոցներով. այն Աստուծը որուն դուք կը ծառայէք, լրացն Աստուծն է Ան. դուք պէտք չէ գործէք մութին մէջ։ Եւ ինձ անհրաժեշտ կը թուի յիշեցնելու այս պատուէրը իմ կրօնակից եղբայրներուս՝ որոնց եկեղեցական քաղաքականութիւնը դժբաղպաբար եղած է մթին և շփոթ։ Երբ Աստուծոյ դատը կ'ուղինք պաշտպանել, երբ յողովուրդի բարոյականը կ'ուղինք ուղղել, պէտք է խոհեմ և խորագէտ ըլլանք անշուշտ, բայց պէտք չէ որ այդ խոհեմութիւնը ըլլայ վարպետութիւն, հնարամտութիւն և ճարպիկութիւն։ Կամ պէտք է պարզ ըլլալ, այսինքն միամիտ, և կամ բնաւ, և այս՝ անշուշտ նոյնիսկ յօդուտ և իշահ ճշմարտութեան։ Ճարպիկութիւնը օգտակար է հրամանատարի մը կամ քաղաքական մարդու մը համար, բայց վնասէ զատ ան որևէ օգուտ մը չունի քրիստոնէին համար։ Ան կրնայ փրկել պետութիւն մը և շահիլ պատերազմ մը, ան չկրնար փրկել ճշմարտութիւնը։ Յաղթանակը անոնցն է՝ որոնք ինքինքնին կը նետեն կրուի մէջ առանց հնարամտութեան զէնքերու, միայն ի ձեռվն ունենալով ճշմարտութեան և սիրոյ նշանակը, Խաչը։ Այս ալիւ և վսեմ

պատերազմին մէջ կան սուրբ անխոչեմութիւններ, որոնք գերազանց խոչեմութիւններ են խակալանին մէջ։ Բլլանք միամիտ նոյն խակ երբ մարդկային տեսակետէն կորսընցնենք պատերազմը, ինչ փոյթ, բաւ է որ կարենայինք ըսել թագաւորի մը այն նշանաւոր խօսքը որ ըսաւ մեծ ձախողուածքէ մը յետոյ։ «Ամէն բան կորսնցուցինք բացի պատիւէ»։ Ի՞նչ փոյթ թէ կորսնցնենք մեր աշխատութիւնները, կորսնցնենք մեր ծրագիրները և ձեռնարկներն, կորսնցնենք մեր հիմնարկութիւններն, կորսնցնենք նոյն խսկ մեր եկեղեցին, բաւ է որ այս սրբազան աւերակներուն վերև ճշմարտութիւնը որ անմիրնչելի է, կարենայ բարձրացնել իր ճակատը մաքուր և անբիծ, փոյթ չէ թէ կապուտցած։

Բ.

Բայ թէ միամտութիւնը հակառակն է երկդիմութեան. այսու ուզեցի դատապարտել բոլոր կիրարկուած միջոցները և հնարքները այն մարդոց, որոնք կը խուսափին ճշմարտութեան համեմատ շարժելէ։

Այժմ կ'աւելցնեմ որ միամտութիւնը հակառակն է արուեստականութեան։ Գիտէ՞ք որբան անհաճոյ կը նկատուին այն անձերը որոնք պարագայի համեմատ կը յերիւրեն դէմք մը, նոր կերպարանք մը, նոր խօսք մը, նոր ժպիտ մը։ Թշուառ մարդիկ, որոնք կ'ստիպէն ինքվինքնին, կը ճպնին ամէն կերպով հաճելի ըլլալ այլոց, չեն զիստեր թէ այսու ինքվինքնին աւելի գէշ դրութեան մէջ

կը դնեն։ Ո՛բքան աւելի գրաւիչ և սիրելի են անոնք որոնք չունին որևէ սեթեւեթ, չունին որևէ արուեստականութիւն, որոնք զուրաի աշխարհի մէջ այն են ինչ որ են ընտանեկան ներքին կեանքի մէջ, և ինչ որ են ընտանեկան ներքին կեանքի մէջ նոյնն են նաև առանձնութեան մէջ։ Մարդ իր բոլոր թերութիւններով աւելիտանելի է քան երբ ան կը ծածկէ յատուկ դիմակով մը ինքվինքը, յայտնի չընելու համար իր թերութիւնները։ Ես կը սիրեմ մարդը իր բոլոր թերութիւններով քան դիմակ կրող մարդը որ զգուելի է իր արուեստականութիւնով։ Ան ուղած վայրկենին դիմակը կը փոխէ. տունէն զուրս տարբեր դիմակ մը, դործին մէջ ուրիշ դիմակ մը, ընկերական շրջանակի մէջ այլ ուրիշ դիմակ մը և աւելի սոսկալին տունէն ներս ալ տարբեր նոր դիմակ մը կ'առնէ։ Ո՛վ մարդ, վար առ դիմակը, և եղիր ճշմարիտ։ Թող ամէն մարդու երևոյթը համապատասխան ըլլայ իրականութեան, թող արտաքինը ըլլայ հաւատարիմ յոլքը ներքինին։

Հստ այսմ հարկ է որ միամիտ ըլլանք նաև մեր սիրոյն մէջ։ Եթէ ունինք դառնութիւն մը մեր ծանօթներէն միոյն դէմք, պէտք է շահանք մոռնալ դայն, թէւ շատ զժուար է մոռնալ, բայց չծածկենք մեր դէմքը համակրութեան դիմակով, որքան ատեն չենք դգար համակրութիւն ներսէն։ Աւելի կ'արժէ բան մը չըսել համակրութիւն ներսէն։ Աւելի կ'արժէ բան մը չըսել մարդու մը քան կեղծել ձեւացնել և ըսել այնպիսի հա-

մակրական խօսքեր, որ իր մասին երբեք չենք խորհիր։ Եթէ կայ մեր ներսիցին ծածկուած դառնութիւն մը, որքան և որպիսի զիմակներ զնենք մեր երեսին ան ինքնքնը կը մատնէ նոյնիսկ այն քանի մը խօսքերէն որ կ'ուղելնը փոխանակել, և ինքնին մեր հմայքը կ'անհետի։ Կը հանդպինը երբեմն կարդ մը քրիստոնեաներու որոնք կ'օրհնեն բարձրաձայն և կ'անիծեն ցած ձայնով, որոնք ունին սէր իրենց շրթանց վրայ և ոխ ու ատելութիւն իրենց սրտին մէջ։ Անշուշտ ատելութիւնը միշտ գարշելի բան է, բայց աւելի գարշելի է երբ ան կը փորձէ ծածկել իր աղոն ու ամօթը սիրոյ վերարկուին տակ։

Ո՛հ, գիտնանք միամիտ ըլլալ մեր քրիստոնէական զգացմանց մէջ. միամիտ ըլլանք, այսինքն ըլլանք այն ինչ որ ենք, այս կը պահանջէ պարկեշտութիւնը և այս է ամենէն պատուաւոր ու ապահով բանը։

Գ.

Վերջապէս, միամութիւնը հակառակն է անվատաշութեան։ Միամիտ մարդ մը, բառին ուղիղ իմաստով բնական է կը վստահի, կը հաւատայ զիւրաւ բարիին, բնաւ չկասկածիր չարին, կ'ապաւինի ուղղամտութեան անվարան, կը վստահի անկեղծութեան անոնց՝ որ իրեն կը խօսին, կը հաւատայ սիրոյն և գործանաց անոնց՝ որոնք զինքը կը շրջապատեն, կ'ապաւինի բարութեան

անոնց՝ որոնք իրեն կը ծառայեն։ Անշուշտ երբեմն ան կը խարուի, վասնզի մարդիկ միշտ չունին այն ուղղամտութիւնը զոր կ'ենթաղրուէր որ ունենային, և անդամ մը որ մարդ իր վստահութիւնը կը խախտէ ուրիշի վրայէ, այլ ևս արհամարհանքն է որ կը յաջորդէ և արհամարհանքին՝ կասկածանքը, բան մը որ համարժէք է պատիւէ և յարգանքէ անկման։ Վստահութիւն և համարումը վայելելը այնպիսի թանկագին բարիք մըն է, որ շատ քիչեր պիտի ուղեին անարբեր ըլլալ այդ մասին։

Ո՛րբան կարեոր է ուրեմն որ ըլլանք միամիտ, այսինքն վստահ մարդոց նկատմամբ և պիտի աւելցնէի որբան կարեոր է նաև որ ըլլանք միամիտ և վստահ Աստուծոյ վրայ, միամիտ մեր հաւատքին մէջ, «Պարզ մոք և միամիտ սրտիւ»։ Եւ սակայն թերեւս պիտի ըսէիք ինձի. Վարդապետ, կ'ուղես որ անմիտ մարդու մը պէս կոյը զկուրայն հաւատանք ասոսուածային յայտնութեանց ըստ այն առածին թէ. Credo quia aeternum est—«Կը հաւատամ վասնզի արտառոց է»։—Բնաւ երբեք։ Երբ կ'եսեմ թէ կը հաւատամ, ասով հրաժարած չեմ ըլլար մորիս կատարած դերէն. կը հաւատամ, վասն զի ողջմութիւնը ունիմ հաւատալու. Երբ բնութիւնը և պատմութիւնը հետզհետէ կը ճանչնամ, հոն կը տեսնեմ ծրագիր մը՝ որուն եթէ մանրամասնութիւնները չեմ կարող ըմբռնել, բայց կ'ընդնշմարեմ այդ ծրագրին գլաւոր գիծերը և կ'սկսիմ հիմայ, վասնզի այդ ծրագրը

ինձի հրաշալի կ'երևի, և դուք զիս չպիտի կրնայիք համողել որ այս ծրագիրը ինքն իրեն եղած է. ընդունեցէք ուրեմն որ իրաւունք ունիմ իմ Աստուծոյս հաւատալու:—Դարձեալ երբ նկատի կ'առնեմ մասնաւրապէս մարդկութեան բարոյական կեանքը, կ'ընդհմարեմ արտակարգ իրողութիւն մը. այսինքն յեղաշրջուած աշխարհ մը նազովրեցի Յիսուսի երկրագունդիս վրայ ոտք կոխելէն ի վեր. բարյատեցէք Խրմէ առաջ և ետքի բարոյական կեանքը և դուք պիտի համողուիք որ Անոր բերած բարոյականը, այսինքն հոգեւոր թագաւորութիւնը կը մեծնայ, կ'ընդարձակուի 20 զարերէ ի վեր. կը կերպարանափոխէ համայն երկիրը հետզետէ, ծանր՝ բայց հաստատ և ամուր կերպով: Ընդունեցէք ուրեմն որ իրաւունք ունիմ Յիսուսի աստուածութեան հաւատալու:—Դարձեալ՝ երբ կը փորձեմ իշնել անհատներու ներքին կեանքին մէջ, կ'ընդհմարեմ որ մարդկային ընկերութեան բարոյապէս ազնուագոյն մասը անոնցմէ կազմուած է որոնք կը կարդան և կ'ուսումնասիրեն Ս. Գիրքը, և գիտեմ որ աշխարհի մէջ անթիւ հոգիներ կը միսիթարուին, կը լուսաւորուին և կը վերածնին Աւետարանով: Ընդունեցէք որ իրաւունք ունիմ հաւատալու թէ Աւետարանը չէ թէ սովորական գիրք մըն է, այլ գիրք մը որուն հանդէալ պարտաւոր եմ վերաբերուիլ մասնաւր յարգանցով և նոյնիսկ մեծ վստահութեամբ:

Կ'ընդունիմ ուրեմն որ հաւատքին մէջ կայ իմաշ-

յական տարր մը, համողուած եմ որ այս իմացական տարրը միշտ կը գտնուի հաւատքի ծագումին մէջ: Ասըսելով հանդերձ կը պնդեմ նաև թէ հաւատքը էականապէս վստահութեան գործ մըն է և չկընար ուրիշ բան ըլլալ: Մարդով չըմբռնուիր Աստուած. ինչպէս որ յիմարութիւն պիտի նկատուէր ովկիանոսի անսահմանութիւնը մեր ափին մէջ առնել ուզելը, նոյնպէս նաև յիմարութիւն պիտի ըլլար պահանջել որ Աստուածոյ գաղափարը մեր ուզելին մէջ ներմուծուի և հասկնալի դառնայ: Ուղիղ չպիտի ըլլար ըսել. « Ձեմ հասկնար, ուրեմն չեմ հաւատար »:

Այսպէս ըստիները միայն յամառ անհաւատները չեն. անդին տակաւին կան Եկեղեցւոյ մէջ ալ մարդիկ որ խոստովանելով հանդերձ իրենց խորունկ յարդանք մը ունեցած ըլլալը Աստուածոյ խօսքին համար և յայտարարելով կողմնակից իրը առաքելական Եկեղեցւոյ, այսու ամենայնիւ տակաւին բուն հաւատացեալ չեն կրնար նկատուիլ: Զի անոնք գործնականապէս քրիստոնեաց ըլլալու համար կ'սպասեն որ պատասխանուի իրենց « Ինչու » ներուն և « Ինչպէս » ներուն: Անոնք կ'սպասեն որ լուծուի իրենց յարուցած առարկութիւնները կամ գէթ անոնցմէ ամենէն ծանրակշուները, անոնք կ'սպասեն որ Ս. Գիրքը, Յիսուսի խօսքերը հաշտեցուցուին իրենց ըլլերնումներուն հետ: Թոյլ տուէր որ ըսեմ այսպիսիներուն. Ո՞վ դուք սկեպտիկ-

ներ, դուք չեք կրնար երբեք ըլլալ հաւատացեալ. չեք կրնար երբեք դարձի գալ, վասնզի հաւատացեալ ըլլալու առաջին պայմանը միամիտ և պարզ ըլլալն է, և Աստուած կը յայտնուի միայն միամիտներու, բան մը որ դժբաղվաբար ձեզմէ կը պակնի:

Ո՞վ հաւատացեալ ունկնդիմներս, հաւատի եմ որ դուք ողջմտութիւնը ունիք հաւատալու, գոհացէք այդ ողջմտութենէն. մի դիմաղրէք այն առաջին տպաւութեան զոր Աւետարանը կ'ընէ ձեր վրայ: Վստահ եղէ: Եւ փոխանակ երկարօրէն ճառելու սրբարանի դրան առջև, ներս մտէք, և մտէք անմիջապէս, մտէք միամտօրէն: Եւ անդամ մը որ ներս կը մտնէք, չպիտի ուշանաբ տունալու վարձարութիւնը ձեր միամտութեան, վասնզի սրբարանէն ներսն է որ պիտի գտնէք բացատրութիւնները, ինչ որ չպիտի կարենայիք գտնել երբեք դուրսը: Ամէն պարագայի մէջ ներսը պիտի գտնէք անհունապէս լաւագոյն ապացուցումը որուն կը բաղձացիք այնքան:

Եթէ քրիստոնէութիւնը փիլիսոփայական վարդապետութիւն մը կամ դրութիւն մը եղած ըլլար, չպիտի յոդնեցնէի զձեղ և չպիտի ստիպէի որ միամտօրէն վստահութիւն և հաւատք ունենաբ Աստուծոյ, Յիսուսի և Ս. Գրքի վրայ: Քրիստոնէութիւնը փիլիսոփայութիւն չէ, ան ուրիշ բան մըն է, քրիստոնէութիւնը կեանք է, քրիստոնէութիւնը շնորհ է, քրիստոնէութիւնը փրկու-

թիւն է: Եւ ահա թէ ինչու համար պիտի ուղելի որ անիկա ընդունուի ամենէն, ընդունուի միամտօրէն:

Կը վերջացնեմ քարոզս Ս. Պատարագի միջոցին սպասաւորող Սարկաւագին հետեւեալ զեկուցումովը.

« Մի խոջիւ և գայթակղութեամբ, մի « նենդութեամբ և խորամանկութեամբ, մի « պատրանօք և խաբէութեամբ, մի երկմը « սութեամբ և մի թերահաւատութեամբ, « այլ ուղիղ վարուք, պարզ մտօք, միամիտ « սրտիւ, կատարեալ հաւատով... կացցուք « յաղօթս առաջի սրբոյ սեղանոյ, Աստուծոյ « և գտցուք դպրումութեան ղջնորհս: » Ամէն:



Spurzhiphug



ՏՐՏՄՈՒԹԻՒՆԸ

« Այլ տրտմութիւն ձեր յուրախութիւն
դարձի: »
(Յովհ. ԺԶ. 20.)



Հ ՀԱՐՑՆԵՄ ունկնդիրներուս. ուրիշ առեւ-
նէ աւելի զուարժ էք և աւելի ուրախ
կ'զգաք ինքզինքնիզ արդեօք: Կը կարծեմ թէ մխտական
պիտի ըլլայ ամենուզ պատասխանը: Ինձ այնպէս կը
թուի թէ քանի մարդ կը յառաջանայ, քանի կը դար-
գանայ մասնաւորապէս զիտական կալուածի մէջ, այն-
քան աւելի տրտմութիւնը կ'աւելնայ իր մէջ: Մակըն-
թացութեան մը նման ան տակաւ առ տակաւ կը
տարածուի մարդկային ընկերութեան ամեն դասակար-
գերու մէջ և ինչ ալ ըլլայ այդ դասակարգերու բաղկա-
ցուցիչ տարրերուն խառնուածքը, յայտնապէս կ'երեւի
որ օր մը բոլորովին պիտի ընկուզուին տրտմութեան
ողողումին ներքեւ: Նման աշնանային երկնքի, մուայլ

ամպեր ծածկած են մեր ժամանակակիցներու շատերուն կեանքին երկնակամարը, և եթէ կայ ցաւալի պարագայ մը, այն է թէ տակաւին կան այնպիսիներ որը կը կարծեն թէ երջանիկ պիտի ըլլան այն գիւտերու շնորհիւ որոնց մասին ամեն ատեն կը կարգանք թերթերու մէջ տեղեկութիւններ. կամ այն հարստութեան և ընչից շնորհիւ, որոնց ետեւէն հասնելու մտօք սրարշաւ կ'ընթանան: Բայց երջանկութիւնը, ուրախութիւնը չի դար, ան ընդհակառակը կը հեռանայ, կը խուսափի և կարծես անսապատի կրկներեւոյթի մը պէս կը փախչի մեզմէ:

Ինչպէս անհատներ, նմանապէս ժողովուրդներ կ'անցնին մանկութեան շրջանէ մը՝ յորում մեծ յոյսերով է որ կը լեցուի անոնց սիրութ: Այդ շրջանին՝ լաւատեսութիւնն է որ կը յաղթանակէ, անոնք կ'երեւակայեն որ կը դանուին աշխարհներու լաւագոյնին մէջ և թէ կեանքը խոստումներով լի է: Բայց որքան անոնք կը յառաջանան տարիքով, յոյալ կ'անհետանայ, երկնքը հետզհետէ կը մթնայ. այն երբեմնի ուրախալի երգերը հետզհետէ կը դադրին, և անոնց տեղ կը յաջորդեն տրտունջներ, գանգատներ և ողբեր, նոյն խակ և երբեմն վշտի և ցաւի ու ըմբոստութեան աղաղակներ. և ասիկա ոչ թէ գործաւոր կամ արհեստաւոր դասակարգին մէջ՝ այլ և մեծատուն և միջնակարգ նկատուած դասակարգերուն մէջ:

Գիտեմ, ինձի պիտի պատասխանեն ոմանք թէ ոչ մէկ ատեն մարդիկ այնքան կը գուարծանան և կ'ուրախանան որքան ներկայ ժամանակիս մէջ. տեսէք կ'ըսեն. ահա զբոսատեղիններ, սրճարաններ, թատրոններ, հաճոյըի վայրեր՝ ուր յաճախող խուռներամ բազմութիւն մը կը տեսնուի, բաղկացած մանաւանդ ուրախութեան ծարաւի երխասարդներէ: Յիրաւի, բաւական է անցնիլ երեկոյ մը կամ կիրակի օր մը արդիական քաղաքի մը մէկ պողոտայէն, տեսնելու համար թէ զբոսանքի համար ինչեր խորհուած է: Ուրեմն ուր է ձեր երեւակայած տրտութիւնը. կը հարցնեն ինքվնենին զուարծութեան տուղները: — Բայց ով չհասկնար թէ՝ բոլոր այս հաճոյընները, այս զբոսանքները միակ նպատակ մը ունին, այն է մոռցնել այն տրտութիւնը որ կը ծանրանայ մարդուն վրայ և որ իր ներսիդին կը թափանցէ: Այդ բոլորը ցոյց կուտան յայտնապէս թէ աշխարհ տրտում է, տրտում: Եթէ մարդ ճշմարտապէս զուարթ ըլլար, ինքվները չպիտի տար զբօսնելու. եթէ մարդ երջանիկ ըլլար չպիտի փորձեր սիրավառ մոլին դառնալու զուարծութեան:

Թերեւս ուրիշ անձեր ալ ըսեն, առարկելով թէ իրենք դժբաղդ չեն. վասնզի իրենք իրենց վիճակով գիտեն գոհանալ, վասնզի չունին բարձր փառասիրական ձգտումներ, չունին նաև անդենականի յոյա կամ երկիւդ և գիտցած են ինքվնենին կարգի դնել և գոհ մնալ

փոքր բաներով: — Նոյն իսկ ենթադրելով թէ այս հաւաստիքներն անկեղծ են, կը պնդեմ որ անոնք ինք-զինքնին կը խալեն. ապահով եմ որ իրենց սրախն խորը տրտմութիւն կայ: Իսկ եթէ իրենց թռիչքի թեւերը կտրած են, եթէ իրենց գգացումները ոտքի տակ առած են, այնպիսիները կը նկատուին կարծրասիրտներ, քար-սիրաներ և այլպիսիները չեն կրնար բնաւ երջանիկ ըլլալ, զի երջանկութեան և ուրախութեան առաջին պայմանը սիրտ կրեն է, սիրտ ունենալն է:

Զգենք այս ամենը, միթէ արդեն չենք լսեր ամեն կողմէ քրթմնջիւններ, ընդլումի աղաղակներ և արտ-մութեան ու սուզի ողբեր: Բաւական է աչքէ անցնել թերթ մը, որևէ հանդէս մը, բաւական է կարգալ վիճ մը և ահա ամեն էջերու մշջ սիրտի գտնեք տրտմու-թեան նշան մը: Ո՞ւրկէ կուգան բոլոր այն սուզերը: Ի՞նչ է շարժառիթը բոլոր այն անձնասպանութեանց: Ի՞նչու այդ խոստմանից երիտասարդները ձանձրացած կեանք կ'որոշեն դուրս ենել անկե՛ ոտքի տակ առնե-լով, մարդկային բնութեան ամենախորունկ բնազդը, այսու բեկաներով անգիթօրէն ծնողաց սիրտը որ կը սիրէին այնքան և որոնցմէ սորվեցան սիրել:

Ո՞ւրկէ կուգայ ուրեմն այս հոգեկան դառն վիճակը. ի՞նչպէս պէտք է բայցարել ժամանակակից այս արտ-մութիւնը: Այլք կը պատասխանեն թէ ժամանակա-իժուարութիւնները, կեանքի պայքարը, անզուսպ մրցակ-

ցութիւնները, ահա ասոնք են որ զմարդ կ'առաջնորդեն տրտմութեան, և այս իսկ պատճառաւ մարդկային գոյութիւնը վերածուած է կասարեալ պատերազմի մը, իրական ճակատամարտի մը, ուր մարդ հաղիւ ժամա-նակ կ'ունենայ շունչ մը առնելու, և այդ ճակատա-մարտի մէջ տկարները, անկարողները և բոլոր անոնք որոնք չեն կրնար ուժեղօրէն զիմազրել, կ'ընկճուին և որով ինքնին յառաջ կուգայ տրտմութիւնը:

— Շատ Ճիշդ է որ կեանքի մշջ կան մեծ դժուա-րութիւններ և շատ տաժանելի և իրապէս ծանր է կեանքի կովուը. և բնական է թէ համակրութեան ար-ժանի ըլլալէ չեն դաղրիր անոնք որոնք տկար զինուած են և չեն կարող զիմազրաւել պայքարի: Շատ Ճիշդ է նաև որ չունին բաւական ժամանակ կեանքը վայելելու և քաղելու անկէ ծաղկիներ, բայց ասոնք չեն բուն պատճառներն արդի արտմութեան: Կը կարծեմ թէ պէտք է երթալ ալ աւելի առաջ աշխարհի տրտմու-թեան պատճառը գտնելու համար: Բաւական ժամանակէ ի վեր կ'աշխատին արմատախիլ ընել մարդոց մտքին մշջէն աստուածութեան գաղափարը: Ամէն միջոց ի գործ կը դնեն Սիրոյ Աստուծոյ հաւատքը խորտակելու, փշրելու մարդուն հոգիին մշջ, այնպէս որ կ'ուզեն մարդուն ուշազրութիւնը դարձնել երեք կուռքերու վրայ՝ որք կը կարծեն թէ տեղը կրնայ գրաւած ըլլալ Սիրոյ Աստուծոյ: Այս երեք կուռքերն են Բնութիւնը,

Գիտութիւնը և եսը: Արդ՝ մարդ կեղրոնացուցած ըլլալով
իր ուշադրութիւնը այս երրեակութեան վրայ՝ զարհուրելի
կերպով կը տեսնէ թէ խաբուած է և թէ բոլոր այն
ճառերը և բացատրութիւնները ուրիշ բան չեն եղած,
եթէ ոչ առանց իրականութեան կրիներեւոյթ մը,
պատրանք մը:

Նախ առնենք Բնութիւնը: — Անոնք կ'ըսեն. բնու-
թիւնը պէտք է վայելել, բնութեան մէջ պէտք է ասպրիլ,
զի բնութեան գեղեցկութիւններն հրապուրիչ են և կազ-
դուրիչ: Գլշերուան աստեղազարդ կամարը, ցերեկի
կապուտակ երկինքը, ճամփին հմայիչ երեւոյթը, լերանց
վեհութիւնը, գաշտի ծաղիկներու և հովտաց շուշան-
ներուն անոյշ բոյը պէտք է վայելել, հաղորդակից
պէտք է ըլլալ անոնց, պէտք է ասպրիլ բնութեան
ծոցին մէջ: — Բայց՝ ուշ զրէք որ բնութիւնը խիստ
է, անողում է. պիտի ըսէի կոյք է. բնութիւնը իր
գնացքը կը շարունակէ առանց աղդուելու քու ցաւերէդ
կամ քու խնդրանքներէդ. որքան կ'ուզես տառապէ,
որքան կ'ուզես աղաղակէ, ան չըսէր. չպատասխաներ.
ան փոթորկի պահուն մարդուն մտքին արդիւնք-
ները, հրաշալիքները, գեղարուեստները կը խորտակէ,
կը ջախջախէ առանց պատճառի: Ինչո՞ւ համար:
Վարդ երբ կը տառապի և կուլայ, չկրնար
միսթարութիւն դոնել բնութեան քարեն, փայտէն,

ծառէն. անձ մը պէտք է, զգայուն սիրտ մը պէտք
է որ մարդուն սրտին միանայ. արդ՝ բնութեան
մէջ չկայ այդ սիրտը. ան անձնաւորութիւն չէ, իւր
կուրութիւնը, իւր անդգայութիւնը յայտնի կ'երեւի: Եւ
ահա թէ ինչո՞ւ մարդ համոզուելով թէ երկնքի աստ-
ղերը չեն կրնար իր մռայլ հոգւոյն լոյս տալ, համոզուե-
լով թէ առաւօտեան արշալոյի շամանթաղները չեն
կարող այրուած սրտին քաղցրութիւն բերել, համոզուե-
լով որ բնութիւնը իր մէջ չունի այն ի վիճակի եղող
էակը որ զինքը հասկնայ և սիրէ, ահա թէ ինչու
արտում է, խորապէս տրտում իր պաշաած կուռքն,
բնութեան առջև: Ո՛րքան բնութեան վստահի, այնքան
պատրանքը և յուսախաբութիւնը մեծ պիտի ըլլայ:

Երկրորդ՝ Գիտութիւնը: — Սա եւս այժմ եղած է
անաստուած մարդուն հոգւոյն մեծ կուռքերէն մին. իր
գիւտերը եղած են շատ գեղեցիկ, իր զրութիւնները շատ
ճշգուած, իր յառաջիմութիւնները շատ հրաշալի,
այնպէս որ մարդ գլխապտոյտ կ'ունենայ և կը տարուի
համոզուելու որ օր մը գիտութիւնը Աստուծոյ աեղը
պիտի գրաւէ: Յիրաւի կը տեսնուի որ որքան գիտու-
թիւնը կը յառաջանայ, այնքան հաւատքը կը տկարանայ,
կարծես յետս կ'ընկրկի և ասկէ ան կ'ենթադրուի թէ
գիտութիւնը երբ իր բոլոր գործը աւարտէ, հաւատքը
ինքնին գոյութիւն ունենալէ պիտի դադրի, քանի որ
ան արդէն մնացորդ մին է աւելրոդապաշտութեան և

տգիտութեան մէկ շըջանի, և տգիտութեան միանդամ ընդ միշտ անհետանալով հաւասրըն ալ ինքնին անօգուտ պիտի զառնայ: Բայց եկէք տեսէք որ գիտութիւնը սկսած է յետաշրջութեան. ան ահա կը նշմարէ որ բոլոր իր ճիգերը կ'առաջնորդին այն արդիւնքին ուր գիտակցութիւնը և ճանաչողութիւնը կ'ունենայ իր կատարեալ տգիտութեան: Նեւտոնի խօսքը ամէն օր աւելի ճշմարիտ կը դառնայ. «Գիտեմ մէկ բան մը, այն է թէ բան մը չեմ գիտեր. կամ՝ աւելի իմ գիտութիւնն կը նմանի ոստրէի խեփորին մշջի կաթիլ մը ջուրին որ հանդէպ անդայեղց ովկիանոսին ոչինչ կը համարուի: » Գերմանացի բնախօս Տիպուա Ռէմօնի նշանաբանը եղած է բոլոր մեծ գիտուններու ալ նշանաբանը. «Ignoramus, ignoramus» — (Կ'անդիտանանը, կ'անդիտանանը): Արդ՝ գիտութեան ապաւինող մը երբ հետղիեաէ կ'ընդշմարէ թէ իր ապաւինած կուռքը կը քայլացուի և ոչինչի կը վերածուի, երբ կ'ընդնշշմարէ թէ իր սպասած և երազած ոսկի դարը գոյութիւն չունի, բնականաբար աւելի խորունկ կերպով արտմութիւնն է որ կ'զգայ:

Երրորդ աստուածը որուն շատեր նուիրած են ինքնին մարդկային եսն է ան: Մարդ կը կարծէ թէ իր շահը կը պահանջէ որ ինքնինը միշտ կեղուն նկատէ աշխարհի, ամէն բան իրեն անձին հաղորդակցութեան մէջ դնելու և ամէն ինչ կեղունացնելու իր սեփական

անձին վրայ: Ապրիլ իրեն համար միայն, սիրել ինքնը ամեն բանէ վեր, ուրիշները նկատել շահագործումի աւարկաներ, այս է ահա զաղափարը կարգ մը մարդոց: Գիտութեան և ճարտարարուեստի յառաջդիմութիւնները նպաստած են իր եսասկրական զգացումը աւելցնելու: Բայց ահա տեսէք որ այս գուրգուրանքի առարկայ եղած եսը, ահա ան կ'զգայ թէ ինք բանտ մըն է, կամ՝ լաւ ևս գերեզման մը ուր խեղսուելու ենթարկուած է. երբ եսը իր կապը կը խղէ յափանականին Աստուծոյ հետ, այլ ևս ան չկրնար առնել թուիչը սլանալու և ապրելու համար: Ահա այս աստուածացուցուած եսը, մարդը, նոյն խակ աննշմարելի մանրէի մը հետեւանքով կրնայ վտանգուիլ և իրեն հետ կը կործանուի նաև բոլոր իր եսին շուրջ շինուածները: Անհաւասին այն խօսքը թէ «Ո՞չ Աստուծմէ կը վախնամ՝ որ գոյութիւն չունի և ոչ մարդոցմէ որոնք ինձի հաւասար են. միայն և միայն կը վախնամ՝ իմ եսէս», «Ես» ին նկատմամբ ճշմարտութիւն մըն է: Իսկապէս մարդ կը տարուի տրտմութեան երբ կը աւելէ թէ իր պաշտած եսն ալ իր բոլոր իմացական, ընկերական աւաւելութիւններով և բարգաւաճումներով կը խորտակուի անկանգնելի կերպով. արդ՝ եսասէրն ալ ուշ կամ՝ կանուխ խորտակուած տեսներով իր եսկուքը, արտմութեան խոր թափիծի մշջ կը մնայ յուսահատ և լքեալ:

Արդ՝ կը հարցնեմ ձեղ, ինչպէս կրնայ մարդ այս
տրտմութենէն աղատիլ, ինչպէս կրնայ իր տրտմու-
թիւնը ուրախութեան փոխել: Շատ պարզ և բնածին
եղանակ մը մեղ կ'ուսուցանէ Աւետարանը: Ո՛չ իմաս-
տասիրական է ան և ոչ գւանաբանական, այլ Յիսուսի
նշանաբանն է, Սէրը: Աստուած մարդուն կուրծքին
տակ դրած է սիրոյ զգացումը, մաքուր և սուրբ սիրոյ
և մարդ եթէ գիտէ արծարծել զայն և հաւասար անոր
հրաշագործ դերին, ահա յայնժամ իսկ տրտմութեան
ամսերն փարատած կը նկատուին: Սէրը պէտք չէ շփո-
թել կրքին հետ որ զգայարանքներէ կուգայ, որ չունի
իր բնութեան մշջ կենագործող ուժը. սէրը մաքուր և
բարի սրտին կը պատկանի. չարերը չեն կրնար սէր
ունենալ, ուր որ չարութիւն կայ և չարութիւն կը գոր-
ծուի, հոն կարելի չէ որ ուրախութիւն գոյութիւն ու-
նենայ: Ունեցէք սէր առ Աստուած, սէր առ մարդիկ,
սէր առ ընտանիս, սէր առ բարեկամս, սէր առ թշնա-
միս, և դուք ինքզինքնիդ աշխարհի ամենէն երջանիկը
և ամենէն ուրախը պիտի զգաք, նոյն իսկ ձեր տառա-
պանքներուն և հիւծեցնող ու նեղող ցաւերուն մշջ:
Սէրը աստուածային է, սէրը հրաշագործ է, սէրը
անսահման և յաւիտենական է, սէրը վերջապէս ինքն
իսկ Աստուածն է: Եկէք ուրեմն նվ դուք, որ տրտմու-
թեան ուրուականէն կը հալածուիք, դուք որ տրտմու-
թեան մռայլ ամսերով կը տեսնէք երկինքը, եկէք յանձ-

նուեցէք Սիրոյ, Սիրոյ Աստուածոյն, անիկա ձեզի սեփա-
կանեցուցէք, ան ձեզի առաջնորդ ըրէք, և ան թող ձեր
կեանքին լուսատու փարոսը ըլլայ, ան թող ձեր պա-
հապան հրեշտակը ըլլայ, ան ձեր գործերուն հրեղէն
նշանաբանը ըլլայ որպէսզի ձեր կեանքի տրտմութիւն-
նշանաբանը քաղցր ուրախութեանց: Ամէն:
ներն ինքնին փոխուին քաղցր ուրախութեանց:



Աստուածաշունչը



ԱՍՏՈՒՄԱԾԱՇՈՒԽՉԸ

« Ամենայն զիրք աստուածաւունց եւ
օգտակարք՝ ի վարդապետութիւն ևն եւ
'ի յանդիմանութիւն եւ յուղութիւն եւ
'ի խրամ արդարութեան: »

(Բ. Տիմ. Գ. 46:)

« Ճրագ են բանե եռ ոտից իմոց, եւ
լոյս տան շաւուա իմոց: »

(Սաղմ. Ճժկ. 105:)



Թէ չենք հաւատար Ս. Գրքին երկինքէն
ինկած ըլլալուն, ինչպէս կը հաւատան
այլազգիք իրենց Խուրանին թերթելուն երկինքէն ինկած
ըլլալուն, բայց կը հաւատանք թէ Ս. Գիրքը Աստուծոյ
հրաշալի մէկ պարզեւն է, որով մարդկութիւնը հաղոր-
դակից եղած է Անոր մաքին:

Աւելորդ չպիսի ըլլար նախ և առաջ բնագրա-
կան ծանօթութիւն մը տալ աւելի ևս լաւ ըմբռնե-
լու համար առաջազրած նկաթս: Բնաբանիս մէջ յի-
շատակուած ԱՍՏՈՒՄԱԾԱՇՈՒԽՉԸ բառը յունարէն

Թէստէլուս բառին թարգմանութիւնն է, և այս բառը Ս. Գրքի մէջ միայն այս համարին մէջ յիշատակուած է. ան կը նշանակէ Աստուծոյ շունչովլը ոպելորուած, աստուածային ներշնչում ստացած. այս բացատրութեամբ ոմանք կ'ուզեն հասկնալ թէ Աստուած շնչած է Խր Հոգին Ս. Գրքը զրող մարդոց մտքին ու հոգւոյն մէջ : Բայտ աշամ՝ Աստուծոյ շունչը ստացովը աւելի մարդն է քան գիրքը:

Դժբաղբաբար բնաբանիս խօսքը յաճախ սխալ կը թարգմանուի: Ամենէն սխալ և վտանգաւոր թարգմանութիւնը հետեւեալն է. « Ամենայն գիրք են Աստուածաշունչը և օգտակարք ի վարդապետութիւն » և այն Այս սխալ թարգմանութեան հեղինակները Աստուածաշնչականք կը կոչուին, որոնց տեսութիւնը պարզ է թէ Առաքեալին ըմբռնումին բոլորավին կը հակառակին ճշգրիտ թարգմանութիւնը կը կարծեմ թէ հետեւեալն է. « Ամենայն գիրք Աստուածաշունչը օգտակարք ի վարդապետութիւն », և այն, առանց շաղկապի և առանց բայի՝ որ կը նշանակէ. « Բոլոր Աստուծոյ շունչով զրուած գիրքերը օգտակար են վարդապետութեան համար », և այն, այսինքն. « Որքան ատեն գիրքերը Աստուծոյ շունչովլը զրուած են, օգտակար կրնան ըլլալ »: Աւրեմն ըստ Առաքեալին կամ գիրքեր կամ հատուածներ Ս. Գրքի մէջ որք Աստուծմէ ներշնչեալ չեն համարուիր և հարկ է դանոնք զատորոշել ներշնչեալներէն, անշուշտ

ոչ թէ դուրս հանելու համար ամբողջական Սրբազն Մատեանէն, այլ զգուշանալու համար որ անոնցմէ հաւատքի յօդուած մը չկազմենք քանի որ անոնց մէջ հեղինակութեան մը արժէքը աւելի կամ նուազ կը պակսի:

Այս սխալ թարգմանութեան հետեւանօք է որ Աստուածաշնչականք կը անդեն թէ Ս. Գրքը իր ամբողջութեան մէջ իր տառերովլը, զլխակարգութիւններովլը և կէտաղրութիւններովլը Աստուծոյ շունչովլը զրուած է, որպէս թէ անոնք հրաշխեւք իմն երկինքէն ինկած ըլլային, հետեւաբար և բնագրին մէջ զրչագրական ճշգրւմ մը ընել ուզովլը իր վրայ ամենամեծ մեղաղբանք հրափրած պիտի ըլլար:

Ս. Գրքի այս կերպ պաշտպանողներուն տեսակէտը, անշուշտ հետեւանք է իրենց անկեղծութեան և համոզումի: Բայց չենք կրնար այսակատի սխալ համոզումի մը առջև լուռ մնալ. եթէ պիտի ընդունինք թէ Ս. Գրքի ամէն մէկ կէտերը, տառերը, բառերը, խօսքերը Աստուծոյ շունչովլը զրուած են, ինչպէս պիտի բացատրենք « Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման »ի պէս վիշմնղբական պատուէրները, կամ « Զատամունս մեղաղբաց փշրեսցես »ի պէս խնդրանքները, կամ « Քանանացոց կոտորածաց »ին պէս արտօնուած արիւնչեղութիւնները: Դարձեալ՝ եթէ պիտի ընդունինք Ս. Գրքի ամէն մէկ տառերը, բառերը, խօսքերը Աստուծոյ շունչովլը զրուած ըլլալը, ինչպէս պիտի բացատրենք Ենինդոցի

երկու առաջին գլուխներուն մէջ երկու անդամ՝ նկարագրուած ստեղծագործութեանց տարբերութիւնը, ինչպէս պիտի բացատրենք նաև Աւետարանական չորս խմբագրութիւնները Յիսուսի յարութեան՝ ուր դարձեալ զանազանութիւններ կ'երեւի մանրամանութեանց մէջ։ Այս ամէն կէտերը ցոյց կուտան թէ Ս. Գիրքը ոչ թէ տառականապէս Աստուծոյ շունչովը կամ վերին զօրութեան մը Ճնշումովը գրուած է, այլ հեղինակներու ներշնչումով, անկախ ազատութեամբ եւ ըմբռնումով, անշուշտիւնց ուղիղ կամ սխալ տեղեկութիւններով։

Ս. Գրքի տառականապէս ներշնչուած ըլլալուն վրայ պնդողներու աեսակէտը ինքնին կը քանդուի Պօղոս Առաքեալի սա այնքան խորիմաստ խօսքովը, «Գիրն սպանանէ, այլ Հոգին կեցուցանէ[1]»։ Ան ըսել կ'ուզէ. տառերուն մի կապուիք, խօսքերուն արտաքին յօրինուածութեան մի կապուիք, ներշնշումը մի փնտուէք բառերը կազմող տառերուն մէջ, այլ պատուէրները եւ պատմութիւնները գրողներուն հոգիին մէջ փնտուեցէք։ Եթէ այսօր յարգելի եւ ուղղամտ անձեր պաղած են Ս. Գիրքէն՝ պատճառը պէտք է փնտուէլ ներշնչումի մասին տրուած հակասական բացատրութեանց մէջ և դժբաղդաբար այս իսկ պատճառաւ անդին կան նաև ծայրայեղութեանց գացողներ որոնք

(1) Բ. Կորնք. Գ. 16:

բոլորավին կ'ուրանան Ս. Գրքի ներշնչումը։ Յիսուս Ս. Գրքի ներշնչման մասին որեւէ յայտարարութիւն մը չէ ըրած, բայց երկու առիթներով Ս. Գրքի ընթերցման կարեւորութեան մասին կը խօսի եւ ինքնին կը հետեւցուի թէ Յիսուս Ս. Գրքի մասնաւոր կարեւորութիւն տուած և ուտամնասիրած էր։ Բացի յաճախակի Ս. Գրքի մասին իր ըրած՝ «Որպէս և գրեալ է» ակնարկութիւններէն ան ըստ նաև Հրեաններուն. «Քննեցէք զիրքերը[1]», ուրիշ անգամ մըն ալ հարցուց անոնց. «Զէք կարդացեր Գիրքերը».[2] այս վերջին հարցումով Յիսուս կը հաւասաէ թէ ինք կարդացած է Ս. Գիրքը, և թէ հն պատմուած զէպքերը իր վրայ տալաւորութիւն թողուցած են. ան ըսել կ'ուզէ որոշապէս— եթէ դուք չէք կարդացած, ես կարդացած եմ սակայն։

Ինչպէս Յիսուսի կեանքէն, գործքերէն ու խօսքերէն կը հասկցուի, ան Ս. Գրքի իմաստին, ոգիին նախապատուութիւն տուած էր և ոչ թէ փարիսիցիններուն և զալիններուն պէս տառին էր կապուած, և այս իսկ տեսակէտով զիսաւորաբար Յիսուս կը տարբերէր փարիսեցիններէն և զալիններէն։ Յիսուսի ուղղութեան հետեւցաւ Պօղոս Առաքեալ. ան մինչեւ վերջ այդ ուղղութեան մէջ մնաց, ան բնաւ Ս. Գրքի տառին չի կապուե-

(1) Յովի. Ե. 39:

(2) Մատք. Ժ. 3:

ցաւ։ Եթէ տառին կապուինք Ս. Գիրքը իրապէս իր հմայքը կը կորսնցնէ և առառաւելն կը դառնայ մանուկներու համար առասպելական պատմութիւն մը։ Վոլթէրի այն գուշակութիւնը թէ Ս. Գիրքը այլ ևս հազիւ կրնայ հարիւր տարի ապրիլ, ես պիտի ըսէի աւելի կարճ ժամանակի մէջ գոյութեան իրաւունք ունենալէ կը դադրի եթէ կապուինք տառին և անոր մէջ միայն տեսնենք ներշնչումը։ Վոլթէր բացարձակ սխալեցաւ. զի Ս. Գիրքը ոչ միայն կ'ապրի, այլ աւելի ևս իր նշանակութիւնը և արծէքը աւելցած է, ինչպէս և աւելցած է իր հմայքը և իր ներդորձութիւնը։ Այսօր շուրջ ութ հարիւր երեսունըմէկ այլաղան լեզուներու թարգմանուած է և ամէն կողմ՝ իր ծաւալմամբը բարոյական մեծ փոփոխութիւն յառաջ բերած է, և Եսայի մարգարէութիւնը իրաւամբ իրականացած է. «Զի լցաւ երկիր ամենայն գիտութեամբ ծեառն իբրեւ զջուրս բազում», որ ծածկեն զծովս [¹]։

Եթէ նոյն խակ Ս. Գիրքը նկատենք ոչ թէ Աստուածաշունչ այլ պարզ ազգային պատմութեան գիրք մը, դարձեալ կը գերազանցէ բոլոր ազգաց պատմութեան գիրքերը։ Ոչ մէկ ազգի պատմութիւն բարոյացուցիչ գեր մը չէ կրցած կատարել, մինչ Եբրայական պատմութիւնը իր աղնուացուցիչ գերը կատարած է և կը

(¹) Եսայ. ԺԱ. 9:

կատարէ տակաւին հոգիներու վրայ և պիտի կատարէ ընդ միշտ։ Ընթերցողը անպայման կ'առաջնորդուի բարձր և վսեմ գաղափարներու, կ'առաջնորդուի արդարութեան, սրբութեան և Ճշմարտութեան։ Ս. Գիրքն է որ ծնած է զՅիսու։ Յիսուսի նկարագիրը մեծ բան կը պարտի Ս. Գրքին։ Բայց աստի Ս. Գրքի հմայքը միշտ բարձր է և չնմանիր ուրիշ գիրքերու. զի անկարարոյական և կրօնական տեսակէտով գերազանցօրէն անվիճելի, սուրբ հատորն է որ միշտ և անդադար զԱստուած իր գահուն վրայ կը տեսնէ և զինդրդ կը նկատէ փոշի մը որ հազիւ կարող է նժարին թաթը շարժել։ Այս գեղապանձ վսեմութիւնը մեծ տեղ մը գրաւած է Հին և Նոր Կոտակարաններու մէջ և տակաւին ան իր հմայիչ և հիացնող գերը կը պահէ բոլոր քննաղատ մոքերու վրայ, որոնք երկար էջեր գրած են պահացնելով իրենց. տեսած սրբութեան և սիրոյ Աստուծոյ քով գեղեցկութեան և Ճշմարտութեան Աստուածը։

Թող ուրիշներ թերութիւններ մատնանշեն Ս. Գրքի մէջ, ևս առանց ծածկելու զանոնք ցոյց կ'ուզեմ տալ այն լոյսը Ս. Գրքի որ նոյն խակ կը փայլի այնքան գեղեցիկ կերպով բոլոր ակնարկեալ թերութեանց մէջէն։ Ս. Գիրքը ինչպէս Աստուծոյ՝ նմանապէս և մարդուն պատմութիւնն է. հետեւաբար և ինքնին հասկնալի է թէ հոն պակաս չպիտի ըլլար նաև թերութիւններ։

Նաև Ս. Գիրքը պատմութիւնն է ամենէն յուղիչ և յանկուցիչ իրողութեան մը ուր կը տեսնենք որ Աստուած կը փնտոէ զմարդ և մարդն ալ փոխազարձաբար իր կարգին կը փնտոէ զԱստուած, և ահա վերջապէս այս երկու էութիւններն կը հանդպակցին պաշտելի անձին, Աստուածային փրկչին, մարդ-Աստուծոյն մէջ։ Աստուածաշունչ Ս. Գիրքը միայն կարդալով պէտք չէ բաւականանալ ինչպէս կ'ընէին զպիրները և փարիսեցիները։ Միայն կարդալով կրնայ մարդ յաճախ ամենասարսափելի կեղծաւոր մը ըլլալ, որ կ'առաջնորդուի նոյն իսկ Սուրբը և Արդարը կրկին խաչ հանելու՝ նեցուկ ունենալով, ոչ, ինչ հետութիւն, նոյն իսկ Ս. Գիրքը։ Ամէն զնով պէտք է Ս. Գիրքը կարդալ անոր հոգւոյն թափանցելով, մինչև որ ան մեզի փոխակերպէ, մինչև որ մենք ըլլանի խօսքին մարմնացումը, բանն մարմին եղած կամ կենդանի սուրբ Գիրք մը, Աստուածաշունչ մը։ Պօղոս Առաքեալ Կորնթացիներուն կ'ըսէր. « Դուք Քրիստոսի թուղթերն էք » — « Զի էք թուղթք Քրիստոսի⁽¹⁾ » այնպէս որ զանոնք տեսնելով կարելի ըլլար կարդալ Առաքեալին միտքը։ Պէտք է որ մենք ևս ըլլանք Աստուծոյ Ս. Գիրքը և որովհետեւ շատեր չեն կրնար կարդալ սուրբ հատորը, ապրինք այնպէս մը որ անոնք կարենան կարդալ զայն մեր կեանքին մէջ,

(1) Բ. Կորնք. Գ. 6:

ամենէն առաջ մեր տան մէջ, մեր ընտանեկան յարաբերութեանց մէջ, յետոյ շուկան, զրամատունը, զրամենեակը, աշխատանոցը, յետոյ քաղաքականութեան մէջ և վերջապէս ամէն տեղ։ Ապահով եղէք որ անոնք չպիտի միտէին Ս. Գրքի արժէքը եթէ անոնք տեսնէին անփիճելի արժանիքը և անժխտելի գերազանցութիւնը այն մարդոց որոնք կը կարդան Ս. Գիրքը և որոնք կարդ մը երկիրներու մէջ կը կոչուին « Ս. Գրքի մարդիկ »։

* * *

Արդ այս Ս. Գիրքը ըրած ենք մեր կեանքի ուղիին լրցը։ Աչա հարց մը որը յատկանշող Աստուածաշունչ Ս. Գիրքէն համար մը նշանակած եմ իբր երկրորդ բնաբան քարոզիս։ Կը կարծեմ թէ սխալած չեմ ըլլար երբ ըսեմ թէ Աստուածաշունչ Ս. Գիրքը միակ նպատակայարմար զիրքն է մարդկային աղջի դաստիարատակայարմար կութեան համար։ Մարդկութիւնը մեծապէս զբաղեցնող այս օրուան օրակարգի ամենէն կենսական ինուրը կամ ըսենք մահու կենաց հարցը դաստիարակութեան հարցն է։ Ես կը կարծեմ որ ներկայ ուղղութեամբ դաստիարակութիւնը մարմուն ազնուացման տեսակէտով չէ կըցած իր որոշ գերը կատարել. զի ինչպէս պէտք է բացատրել այն ահաւոր պատերազմները որոնք պատմութեան մէջ չտեսնուած եղանակով յառաջ տարուեցան։ Դաստիարակութիւնը բարձրացնել՝ կը նշանակէ

մարդկութիւնը բարձրացնել, այս բանին համար ոչ թէ կրթութեան լայն տեղ և զաստիարակութեան նեղ տեղ տարով կ'ըլլայ, այլ երկուքն ալ զուզընթաց պահելով՝ հակառակ պարագային ինչպէս ըստած է. « Գիտութիւնը առանց խղճի, հոգոյն աւերումն է^[1] »:

Մեծ միտքեր, ականաւոր խորհողներ Ս. Գրքի մասին հիացումով արտայայտուած են. այսպէս Scherer նշանաւոր աստուածաբանը կ'ըսէ. « Սրբութեան բազզը երկրի վրայ կապուած է Ս. Գրքի բաղդին »: Huxley անդիացի մեծ դիտնականը կ'ըսէ. « Մենք պիտի պահենք բոլոր անդիմական զարոցներու մէջ հանապազօրեայ լնմեցումը Ս. Գրքի, վասնդի ան է որ մեծ ըրած է Անդիան »: Ուրիշ հեղինակ մըն ալ ըստած է. « Ս. Գիրքը այն կենամի գիրքն է որ կ'ապրեցնէ մարդկիլ »: Դարձեալ ուրիշ մը արտայայտուած է Ս. Գրքի մասին շատ յատկանշօրէն. « Ս. Գիրքը այն գիրքն է որ կը ստեղծէ մարդկիլ »:

Ինչո՞ւ համար: Անոր համար որ անոր էջերուն մէջ կը հանգինք այնպիսի դէպքերու՝ որոնք զմարդիկ զաստիարակելու բնոյթը ունին. այսպէս օրինակի համար. Աբրահամու պատմութիւնը. ուր կը տեսնենք անոր նրափիսի փորձութիւններէ անցնիլը, ի վերջոյ կարծես ըլլալու հսմար « հաւատքի մարդը » և « հաւատացելոց

(1) Rabelais.

հայրը »: Աչա Յակոբը, այդ « խաբող »ը, « ստող »ը, որուն ընթացքը իրապէս ընդլացուցիչ և գայթակեցոցիչ է և սակայն կը դառնայ կ'ըլլայ « հարայէլ », « Յաղթող Աստուծոյ », և պայքարներու մէջէն, հակառակ շատ անդամ ծանր և սոսկալի ըլլալուն, կը դառնայ նոր, բոլորավին նոր մարդ մը: Աչա Մովսէսը, « Կրքոտ մարդ »ը որ իր բարկութեան նորային մէջ Եղիպատացին սպաննելէ վերջ, ինչպէս և ի տես ուկեղէն հորթին Օրէնքի տախատակները փշրելէ վերջ, կը դառնայ, ինչպէս մեղ կը հաւաստէ սրբազն մատենափիրը, « Ամենէն քաղցր մարդը ^[1] » և պիտի աւելցնէի, կ'ըլլայ մին ամենէն մեծ հանճարը ախեղերական պատմութեան: Աչա Յովսէփը, այդ փափուկ երիտասարդը կը բարձրանայ փարաւաններու գահը, կը փրկէ իր ժողովուրդը և կը փրկէ Եղիպատացին, շնորհիւ իր իմացականութեան, իր գթութեան և փորձիչին վրայ տարած իր զմայլելի յաղթութեան: Աչա խաշնարած Դաւիթը, խարսիշագեղ այդ երիտասարդը կ'ըլլայ թագաւոր, որ հակառակ իր անկումներուն և ոճիրներուն կը ներշնչուի այնպէս մը ողորմութեան Աստուծմէն որ կը զրէ անզուգական այն գեղեցիկ Սաղմունները և երգերը որոնք դարուց ի դարս միլիոնաւորներու հոգեկան շինութեան մէջ մեծ դեր կատարած են և պիտի կատարեն ընդ միշտ:

(1) Թիւ. ԺԲ. 3:

Ահա Յովնանու Որդին Սիմօնը, մարդ մը որ նախապէս թոյլ, վատ, աննկարագիր, յաճախ երկմիտ՝ կ'ըլլայ անշարժելի « Վէմը », Եկեղեցւոյ գլխաւոր « Սիւներէն » մին՝ որուն մօտ կ'ապաստանին այնքան սերունդներ։ Ահա Յովհաննէսը, Զեբեթէոսի որդին, փառասէր հաղարտը որ կը գառնայ կ'ըլլայ Փրկչին հոգեկցրող և քաղցր ու խոնարհ մարդը առաքեալներուն մէջ։ Սօղոսը, այդ մոլեսանդ փարիսեցին, ահա կը փոխակերպուի Պօղոսի, իր Տիրոջ պատկերին, և կ'ըլլայ ամենէն մեծը քրիստոնէից և միանգամայն մեծը առաքելոց։ Ինքն է որ կը կերպարանափոխէ հին աշխարհը իւր Տիրոջ սկզբ-քունքներու հիման վրայ, և կը պատրաստէ յաղթանակը քրիստոնէութեան։ Այս Աստուածաշունչ Ս. Գիրքն է որ վայրենի ցեղեր, վայրենի երկիրներ, վայրենի և արիւնկվակ թագաւորներ փոխակերպած է խաղաղ և հանդարտ բնակչութեան և բարի ու առաքինի անձերու։ Հեղինակին մէկը կը պատմէ թէ Վօլթէրի հետեւող Գաղ-դիացի անհաւատ մը Ճամբորդած ատեն, Յիժի ըսուած կղզին կ'ենէ, և երբ կը տեսնէ որ տեղւոյն բնիկները քրիստոնեայ եղած են, զի նախապէս հեթանոս և վայս բենի մարդակերներ էին, չախորժիր և կը սկսի անոնց առջև քրիստոնէութիւնը և Աստուածաշունչը վարկա-բեկել և ի մէջ այլոց ըսել թէ Եւրոպայի կրթեալ ժողո-փուրդները իրը խաբէական գիրք մը մերժած են Աստուա-ծաշունչը և քրիստոնէութիւնը կեղծաւորութիւն միայն

կը համարին։ Բնիկներէն ծերունի մը որ ուշի ուշով մտիկ կ'ընէր անհաւատին խօսքերուն, ոտքի ելնելով պատասխանեց իրեն։ « Բարեբաղդ էք պարոն որ մենք հիմա Ս. Գիրք կը կարդանք և քրիստոնեաներ ենք. և չենք ինչ որ էինք առաջ, ապա թէ ոչ շատճնց կերա-կուր եղած էիք դուք մեղի։ » Մերունիին այս պտ-տասխանը բացարձակ Ճշմարտութիւն մըն է։ Ս. Գիրքն է որ զաստիարակը եղած է մարդուն, և զաստիարա-կութեան գիրքն է և պիտի մնայ միշտ իրը վարդապետ զաստիարակներու։ Պօղոս առաքեալ իրաւունք ունէր երբ կ'ըսէր իր երփառարդ աշակերտին Տիմոթէոսի։ « Ամէն Աստուածմէ ներշնչուած գիրքեր օգտակար են ուսուցանելու, համողելու, ուղղելու և կրթելու համար արդարութեան մէջ, որպէսպի Աստուածոյ մարդը ըլլայ կատարեալ և մաքուր ամէն բարի գործերու մէջ »։

Ի՞նչպէս կ'ըլլայ որ այս հրաշալի գիրքը կրնայ կաղմել իրական, ուժեղ նկարագրով մարդիկ. պատ-ճառը անշուշտ այն է որ Ս. Գիրքը երբեք չշողոքորթեր զմարդիկ, ան ցոյց կուտայ մարդուն թերութիւնները, յանցանքները և արօթալի անկումները, բայց չթողուր, չլքեր զանոնք, լնդհակառակը անոնց ետեւէն կ'երթայ սիրով, կ'ուղղէ զանոնք համբերութեամբ և կը սրբագրէ գուրգուրանքով. երբեմն կը զարմանանք թէ ինչ անսահ-ման համբերութիւն ի գործ կը դնէ ան մարդուն հան-դէպ, ու երբ մարդ յուսահատած է իր կորուստի

Ճամբուն մէջ և կը դարձնէ ակնարկն դէպի ետ վերադառնալու համար, ան կ'սպասէ բազուկները երկարած սիրոց դժգումամբ, այնպէս որ եթէ Ս. Գիրքը գրքերու մէջ ամենէն յոռետես գիրքն է, կրնայ ըսուիլ միանգամայն թէ ան լաւատես գիրքն է։ Յոռետես գիրքն է այն՝ վասնղի մարդուն բնական սրտին ընդվայր բոլոր հակումները կը մերկացնէ և կ'ըսէ անոր «Սիրտը ամէն բանէ աւելի խարերայ ու խիստ չար է^[1]», «Ինչու որ ներսէն մարդոց սրտէն կ'ելլեն չար խորհուրդները, շնութիւններ, պուռնկութիւններ, սպաննութիւններ, գոռութիւններ, ազահութիւններ, չարութիւններ։ այս բոլոր ներսէն կ'ելլեն և կ'ապականէն մարդը^[2]» Անոնք որ հպարտ և յաւակնոտ մարդեր են և չեն ուզեր տեսնել այնպէս ինչպէս որ են, երես կը դարձնէն այս հայելիէն որպէսպի չաեսնեն իրենց դէմքը անոր մէջ։ Դարձեալ անոնք որ անօթի և ծարաւի են արդարութեան և Ճշմարտութեան, որոնք չեն ուզեր պատրանքներու մէջ մնալ և կը նախընտրեն տեսնել ինքինքնին երես առ երես, ինչպէս որ են, առանց ինքվինքնին խարելու, անոնք կը դառնան և կը նային անոր։ Ս. Գիրքը միանգամայն գրքերուն լաւատեսն է. վասնղի եթէ ան զմեղ կը մերկացնէ բոլոր մեր չար հակումնե-

(¹) Երեմ. Ժէ. 9:

(²) Մարկ. է. 21:

բուն մէջ, ան սակայն գիտէ նաև փոխակերպել զմեղ Աստուծոյ նմանութեան։ Զի նկատի առէք որ մարդուն բոլոր տգեղ կողմերը նկարագրելէ յետոյ ցոյց կուտայ անոր բարձրացումն ու փառաւոր յաղթանակը, և անոր համար ալ ան կ'ըսէ մեղի. «Եղէք սուրբ ինչպէս որ Ան Սուրբ է^[1]», «Եղէք կատարեալ, ինչպէս որ Ան կատարեալ է^[2]»։ Ահա թէ ինչն համար Հայ եկեղեցին Պօղոս Առաքեալին հետ զայն կ'անուանէ «Աստուածաշունչ»։

Արդ՝ քանի որ այսպիսի գիրք մը մեղի Աստուած պարգեւած է, կը հարցնեմ ձեղի նվ հաւատացեալներ.

1) Արդեօք կը կատարէք այս յաւիտենական պարգեւին համար ձեր անսահման երախտագիտական պարտքն այն տեսանող հոգիներուն հանդէպ՝ որ զայն հաղորդեցին մեղի։

2) Արդեօք ջախջախիչ պատուախանատուութեան չենք ենթարկուիր երբ 831 լեզուներու թարգմանուած այս Աստուածաշունչի պատմութիւնը չգիտնանք։


3) Արդեօք մեղի հրամայական պահանջք չէ խորհրդածելով կարդալ զայն իբր ուղեցոյց ծառայեցնելու համար մեր անհատական և ընկերական կեանքին։

4) Արդեօք փորձած և կիրարկած էք ձեր կեանքի

(¹) Ա. Պետր. Ա., 15:


(²) Մարք. Ե. 48:

Էլևէջներուն մէջ անոր վսեմ սկզբունքները:
 Ու եթէ չէք անդրադարձ անոր վրայ, ոհ, կրկին
 և կրկին պիտի խնդրէի, աղաչէի որ կարդացիք ինչ
 վիճակի և ինչ դիրքի մէջ ալ ըլլայիք, եթէ ընտանիքի
 տէր էք, եթէ միայնակ էք, եթէ նեղութեան մէջ էք,
 եթէ ուրախութեան մէջ էք, եթէ հալածանքի մէջ էք
 կարդացէք զայն և դուք պիտի գտնէք ձեր մուաց
 կեանքի շաւղին մէջ լոյս մը, ձեր ակարութեանց մէջ
 ուժ մը, ձեր արհաւիրքներուն մէջ արիութիւն մը, ձեր
 միայնութեան մէջ բարեկամ մը, ձեր կրած հալածանք-
 ներուն մէջ պաշտպան մը որ պիտի առաջնորդէ բաղ-
 ձացուած ապահով վայրը կեանքի և յախտենականու-
 թեան:



Ե.

Մի՛ սպանաներ



ՄԻ ՍՊԱՆԱՆԵՐ

« Մի' սպանաներ: »
(Ելից. Ի. 13:)

Աջին բնաբանս արտասանած թերեւս ձենէ
ոմանք սրտնեղած ըսեն. այսպիսի բնաբանով
քարոզ չպատշաճիր քաղաքակիրթ և բարեհամբաւ այս
քաղաքին եկեղեցւոյն մէջ. թերեւս ըսէք նաև. այս պա-
տուկրանք աւելի կը յարմարի ուղել թափառոցներու մէջ
ապաստանած աւաղակներու, որոնք կարաւաններու և
ճամբորդներու վրայ կը յարձակին, կը կողովտեն և կը
սպաննեն. այսպիսի բնաբանով խօսիլ ժողովուրդի մը որ
իր պատուաւորութեամբը կ'ապրի և հաղիւ տարին մէկ
քանի սպաննութիւններ կը լոէ, չգիտնալ է ժողովուրդի
ներքին կեանքը: Մեզի ինչու կ'ուղղէք այսպիսի պա-
տուէր մը. մենք մէկը սպաննած չենք, մենք արիւն
իսկ տեսնենք սրտերնիս գէշ կ'ըլլայ, նոյն իսկ հաւ մը
չենք կրնար մորթել, սպաննել, ուր մնաց մարդ սպան-
նել: Բայց ես առանց շեղելու իմ նիւթէս դարձեալ

իւրաքանչիւրիդ պիտի ուղղէի Տամնաբանեայ պատութեանին այս կտրուկ գեկոյցը. «Մի սպանաներ »:

Զեզ հետ միասին մտամփոփի խորհրդածութիւն մը ինքնին երեւան պիտի բերէ և մեղ պիտի համողէ թէ մենք շատ անդամ անզիտակցաբար կամ գիտակցաբար սպաննութիւններ կ'ընենք, և հասկնալի է թէ այս «Մի սպանաներ » պատուիրանը որքան Մովսէսի օրով, նոյնքան և արդի քաղաքակիրթ քսաներորդ դարու հաժար այժմէութիւն ունեցող պատուիրան մըն է:

Սպանանել կը նշանակէ մէկու մը կեանքը կարծել, և միթէ կայ աշխարհի մէջ անսահմանօրէն անզին արմէք ունեցող բան մը քան կեանքը Ոչ մէկ բան աշխարհի մէջ կրնայ մարդկային կեանքի համարմէք ներկայանալ: Աստուած զայն մեղ տալով ամէն բան տուած կը նկատուի. վասնզի բոլոր միւս բարիքներուն պայմանն է, այնպէս որ զայն կորսնցնել ամէն բան կորսնցնել կը նշանակէ. զայն շահիլը և անոր տիրանալը ի վիճակի ըլլալ է բարիքներու բոլորը ստանալու: Միշտ կեանքը մեծ բարիք մըն է. նոյն իսկ երբ ան կ'երեւի իր ստորին յայտնութիւններովը. ան կը դառնայ հետզետէ թանկագին, բայ է որ ան զարդանայ, զի քանի կեանքը զարդանայ ան նոյնքան կը ճոխանայ, և որքան Ճոխանայ ան նոյնքան թանկագին կը դառնայ և աւելի գիտակից իր վիճակին կը մօտենայ հետզետէ բարձրագոյն կեանքի, այսինքն աստուածային կեանքի:

Առանց չափաղանցութեան կրնայ ըսուկլ որ ամէն կեանք մասնիկ մըն է աստուածային կեանքին, և ահա թէ ինչո՞ւ համար ան ինք իր մէջ կ'ամփոփէ իրական զարդացման անհոնապէս ընդունակ զօրութիւն մը: Կեանքը բոլոր կարելիութեանց և բոլոր կատարելութեանց սերմն է, և սակայն պէտք է խոստովանինք որ կեանքը մեծ խորհուրդներէն մին է, և իրականին մէջ չենք գիտեր թէ անիկա ըստ ինքեան ի՞նչ է: Բարոյագէտները տակաւին չեն կրցած մեզի տալ գոհացուցիչ և ճշգրիտ սահմանը իրականութեանց ամենէն խորհրդաւորին, այսինքն կեանքին: Եթէ կայ բան մը որով մարդկային կեանքը մասնաւորապէս մեծ նշանակութիւն կը ստանայ, այն ալ յաւիտենականութեան սկզբն ըլլալն է. ըստ այսու կրնանք ըսել թէ մարդկային կեանքը կը պարունակէ իր մէջ յաւիտենականութեան սերմը: Ի՞նչպէս զդնահատենք կարողութիւն մը որ կրնայ զարդանալ մինչեւ յաւիտենականութեան մէջ, և ի՞նչպէս Աստուած չափտի իրաւունքը ունենար մեզի հրամայելու որպէսզի յարգենք այդ կարողութիւնը:

«Մի սպանաներ»: Ուշադիր եղէք այս պատուէրին բացարձակ նկարագրին. ան չըսեր. «Մի սպաններ քու ընկերով ». եթէ այդպէս ըսէր, կրնար հետեւցուիլ թէ թուլատրելի է անձնասպանութիւնը. զարձեալ ան չըսեր. «Մի սպաններ այս ինչ կամ այն ինչ պարագաներուն». եթէ այդպէս ըսէր, պիտի հետեւցուէր թէ զանազան

պարագաներու տակ և ինչ ինչ առիթներու մէջ իրաւունք ունինք սպաններու զայս:

Ստուգիւ կ'սպաննենք կամ կը կարծենք օրերը մէկու մը զանազան կերպերով. կ'սպաննենք գողութեան առթիւ կամ վրէժինդրութեան հետեւանօք կամ չարիք հասցընելու նալառակաւ. կ'սպաննենք երբ այլոց կարօտութեան հանդէպ անտարբեր կը գտնուինք. կ'սպաննենք երբ իր անշնորհ զաւակներ վիշտ կը պատճառենք մեր ծնողաց և անոնց օրերը կարձեցնելու պատճառ կ'ըլլանք. կ'սպաննենք երբ երիտասարդութեան մէջ երիտասարդուհիի մը վստահութիւնը չարաչար գործածելով վաս հաճոյքով մը կը վիրաւորենք մեզ վստահուած սիրտ մը. կ'սպաննենք երբ այլոց պատիւը և հաւատքը անխղճօրէն կ'արատաւորենք: Խոստովանինք որ ասոնք կերպեր են մեր ընկերին կեանքը կարծեցնելու, մեր ընկերն սպաննելու:

Պէտք է սակայն աւելի յառաջ երթանք. միայն մարմնը մեռցնելով չէ որ սպաննութիւն գործած կ'ըլլանք, այլ հոգին մեռցնելն ալ կը նկատուի սպաննութիւն. հոգին՝ որ աւելի թանկագին է մարդկային էռութեան մէջ քանի որ աստուածային տարրն է ան մարդ—անասունին մէջ: Մարդուն հոգին կ'սպաննենք երբ կը գայթակղեցընենք մէկը, երբ մէկու մը բարեալաշտութիւնը կը խանգարենք, երբ անխորհուրդ բառով մը կամ գէշ օրինակով մը մարդուն հաւատքը կը վտանգենք: Քանինք այս-

օր համոզուած քրիստոնեաներ և մարդկային կեանքի օրհութիւնն, պատիւն ու օգտակար գործիչն պիտի ըլլացին եթէ իրենց երիտասարդութեան մէջ ծնունդ առած և զարգանալու վրայ եղած հոգեկան կեանքը անբարիշտներու կողմէ հեղութեան չենթարկուեր և բարոյապէս չսպաննուեր: Ոչ այսչափ միայն այլև կան այնպիսիներ որոնք անամօթաբար կ'առաջնորդեն երիտասարդ առողջ հոգիներ անբարոյականնութեան սուրին՝ տակ մեռցնելու: Ասոնք սպաննութեանց տեսակներ են, և թէև արիւն չհոսիր այս սպաննութիւններէն, այլ սակայն աւելի երկուզալի են քան արիւնաւոր սպաննութիւններն. չէ մի որ Յիսուս ալ ըստաւ. «Մի երկնջիք յայնցանէ որ սպաննանեն զմարմին և զոգի ոչ կարեն սպաննանել. այլ երկրուք զոգի յայնցանէ որ կարողն է զոգի և զմարմին կորուսանել ի գեհենի [¹]:»

Բայց Յովհաննէս Առաքեալ մեզ աւելի հեռուն կը տանի, երբ իր առաջին թուղթին մէջ կ'ըսէ. «Ասիկա այն պատուիրանն է որ զուք սկիզբէն լսեցիք, որ մէկդմէկ սիրէք. չէ թէ Կայէնի պէս որ չարէն էր ու իր եղբարը սպաննեց: Եւ ինչու համար սպաննեց զայն: Անոր համար որ իր գործքերը չար էին, ու իր եղբարը՝ արդար: Մենք զիտենք որ մահէն կեանքի անցանք, քանի որ կը սիրենք մեր եղբայրները: Ան որ չը

(¹) Մատք. Փ. 28, Ղուկ. ԺԲ. 4:

սիրեր, կը բնակի մահուան մէջ: Ամէն ով իր եղբայրը կ'ատէ մարդասպան է. ու դիտէք որ ամէն մարդասպան յախտենական կենաք չունի: [1] » Ատելութիւնը ուրեմն, ըստ ասելոյն Յովհաննու, նման է սպաննութեան. ատելը սպաննել է: Այս այսպէս ըլլալով, ով պիտի համարձակէր ըսել թէ երբեք մէկը չէ սպաննած՝ ըստ որում երբեք չէ ատած: Ատելը ուրիշ բան չէ բայց եթէ սրտին խորէն բաղձալ ջնջումը մէկու մը: Երբ մէկը լաւ կրթուած է կամ երբ մէկը կը վախնայ պատիժէն, յայտնի է որ տառական իմաստով չսպաններ, բայց քանի որ ունի իր սրտին մէջ ատելութեան զգացումը, ան արդէն սպաննութեան սկիզբը դրած կ'ըլլայ: Զմոռնանք որ ատելութիւնը մեր մէջ չսկսիր յանկարծակի. առփորաբար ան կ'սկսի նախանձով, կամ չար զգացումով, կամ սիստութեամբ, կամ զայտոյթով, կամ բամբասանքով, կամ զպարտութեամբ. երբ այս չար զգացումները կը պահուին սրտին մէջ և կը մշակուին, անոնք աշա կը փոխակերպուին ատելութեան, որ իւր կարգին սկիզբն է ոճրագործութեան:

Տեսնենք հաւատացեալ ունկնդիրներ, կայ մեր մէջ մէկը որ պիտի կարենար ըսել. « Ես չեմ սպաննած վասնդի երբեք չեմ նախանձած, վասնդի երբեք չեմ չարխօսած, վասնդի երբեք ոչ մէկու դէմ կիրք չեմ

(1) Յովի. Գ. 11-15:

սնուցած: Ո՞հ, բաւական է անդրադառնալ մեր մէջ լսելու համար խիզճը որ մեղ պիտի գոչէր ահաւոր ձայնիւ. « Դուն բոն խակ այն ակնարկեալ մարդասպանն ես: »

Բայց չիբրջացուցի տակաւին. առանց սպաննելու իր ընկերը, մարդ կրնայ սպաննել նաեւ իր անձը: Անձնասապաննութիւնն ևս մարդասպաննութիւն է: Արդ՝ զժբաղդաբար ներկայ դարուս մէջ անձնասպաննութիւնը նորոյթ մը եղած է. և կարդ մը շրջանակներու մէջ կը խորհին որ ինչ ինչ պարագաներու մէջ անձնասպաննութիւնը ներկի է. այսպէս երբ ծանր զժբաղդաբան պարագայ մը մեղ շփոթեցուցած է, երբ կեանքի բեռլ շատ ծանր զարձած է, երբ կեանքը իր պատճառած սրտնեղութիւններով չարմեր այլևս ապրիլ, երբ անպատուութեան պարագայ մը մեր կեանքը արատաւորած է. հարկ է կեանքի վերջ տալ կ'ըսեն. որպէս թէ իրաւունք ունեցած ըլլայնք այդ բանին: Ասկէ աւելի մեծ սիսալ չկրնար ըլլալ. վասնդի կեանքը հաճոյք մը ըլլալէ աւելի պարտականութիւն մըն է և Աստուած տուած է մեղ կեանք, ոչ թէ մեր ուզած ատեն կամ մեղի բաւական նկատուած պարագային վերջացնելու համար: Կեանքի Տէրը միայն իրաւունք ունի. մեր զիրբէն զմեղ հանելու. որքան ալ ըլլանք հիւանդ, ախտացեալ, շուարած, չղայնացած, բնաւ իրաւունք չունինք վերջ զնելու կեանքին: Դժբաղդաբար աստ անդ պատահած անձնասպաննութիւններ յաճախ արձագանք կ'ըլլան թերթերու մէջ,

և կրնանք երեւակայել թէ այլպիսի անձնասպանութիւններ որբան անհուն ցաւ կը պատճառեն ծնողաց և պարագայից։ Անձնասպանութեամբ կրկին ոճիր գործուած կ'ըլլայ. ըստ որում անձնասպանը իր ձեռքով ինքինքը սպաննելէ վերջ իրեն հետ կապ ունեցողներու սիրտն ալ կտոր կտոր ըրած կ'ըլլայ։

Անձնասպանութեան ուրիշ մէկ կերպ մըն ալ կայ։ Մարդ երբ իր հոգւոյն հարկ եղած մնունզը չի տար, երբ զայն լքեալ կը թողու, երբ կը մարէ հոգւոյն հուրը, երբ վերջապէս փոյթ չի տանիր հոգւոյն փրկութեան, ամենածանր անձնասպանութիւնն է որ ի գործ դրած կ'ըլլայ. «Զինչ օգտիցի մարդ եթէ զաշխարհն ամենայն շահեսցի և զանձն իւր տուժեսցէ. կամ զինչ տայէ փրկանն ընդ անձին իւրոյ։⁽¹⁾ »

Սպաննութեան բորբ այն տեսակներն զորս յիշեցի, սպաննութիւններ էին ընդդէմ մարդուն. բայց կայ աւելի ուրիշ ծանր սպաննութիւնն մը որ ընդդէմ Աստուծոյ Որդոյն է. անկարելի է նկարագրել ահաւորութիւնը այդ ոճիրին քանի որ անկարելի է նկարագրել դոչին սրբութիւնը և արդարութիւնը։ Անիկար իրական պատկերն է Աստուծոյ, Աստուծոյ խմասութեան, Աստուծոյ արդարութեան։ Ան « Աստուծ ընդ մեզ » ն է։ Արդ՝ ինչպէս կրնայինք զԱստուծորդին սպաննել, պիտի

(1) Մարք. Ժէ. 26:

հարցնէք թերեւս . ո՞վ պիտի խորհէք Ամենասուրբը սպաննել. որո՞ւ մոքէն պիտի անցնէք Ամենասուրբը վիրաւորել. Կարելի՞ է միթէ Ամենաբարին սպաննել։ Կը հասկնանք բոլոր սպաննութիւնները, բայց չենք հասկնար զԱստուծորդին սպաննելու պարագան։ — Այն, ես պիտի ըսէի ձեզի թէ գուք կ'սպաննէք նաև Աստուծոյ Որդին։

Կը յիշէք թէ Աստուծոյ Որդին մարդոցմէ որբան տառապեցաւ. հայու ծնած Հերովդէսէն սպառնալիքի ենթարկուեցաւ. զայն սպաննելու մոօք գիւղի մը ամբողջ մանուկները կոտորուեցան. թշուառութեան մատնուած՝ Ան նոյն խիկ զրով զնելու տեղ մը չունեցաւ. Ան ատելի եղաւ, նախատուեցաւ և զրպարտուեցաւ. զայն անարգօրէն անուանեցին նապովրեցին, Սամարացի, Գալիլիացի, մեղանր, շաբաթը լուծող, յիմար, ուտող, արբեցող, հայհոյող, դիւահար։ Ոչ այսափ միայն, այլ և լքուեցաւ իր աշակերտներէն, մասնուեցաւ Յուղայէն, երկիցս ուրացութեամբ Պետրոսէն լքուեցաւ, լքուեցաւ և իր ծանօթներէն, ձգուեցաւ անպաշտպան բոլոր սուս վկաներու ձեռք, ապտակեցին, թըին, մորակեցին, վշէ պսակի տակ զրովաը և մարմինը հարուածներու ներքեւ արիւնեցին և զԱնիկա առաջնորդեցին խաչի, ծանրութեան տակ կառավինատեղին՝ ուր մեռաւ երկու աւագակներու մշջան ծաղրուելով։ Ծաղրուեցաւ Հրեաներէն և Հւովմայեցիներէն. ծաղրուեցաւ ծարաւցած ըլլալուն համար, ծաղրուեցաւ իր անձկալից

աղաղակներուն համար, ծաղրուեցաւ վերջին աղօթքին համար: Ահա թէ ինչպէս Աստուծոյ Որդին սպաննուեցաւ: Զնիկա սպաններու խորհուրդը ունեցան ոչ թէ միայն իր ճնած օրէն սկսեալ, այլ այդ սպաններու խորհուրդը այսօր ալ կը շարունակափի. Անիկա տակաւին կ'սպաննուի հալածուելով, չարչարուելով, խաչուելով: Որննցմէ. — Մարդոցմէ: Ո՞րպիսի մարդոցմէ, ձեզմէ, մեզմէ պիտի հարցնէիք: — Այն, ձեզմէ և մեզմէ: Ձեզմէ և մեզմէ: — Այն, ձեզմէ և մեզմէ: Յիսուս խաչը հանողները միայն Հռովմայեցի զինուորները չէին, Յիսուսը Պիտառոսի առջեւ քաշկուտերով առաջնորդողները միայն փարիսեցիները չէին. միայն Հրեայ ամբոխը չէր որ « Ի խաչ հան դրա » արագակեց. ներկայիս մէջ ալ տակաւին զայն խաչ հանողներ, զայն անարգողներ անոր մահուան պատճառ եղողներ կան: Ահա թէ ինչ կ'ըսէ Պօղոս առաքեալ. « Այն որ Աւետարանը Ճանչնալէ յետոյ նորէն կը մեղանջէ, այնպիսին կրկին Աստուծոյ Որդին խաչը հանած և զԱնիկա խայտառակութեան մատնած կ'ըլլայ: » Պիտի հարցուի. ինչպէս կը խաչեն զԱնիկա այժմ: — Ոչ թէ կը խաչեն բեւեռներով այլ կը խաչեն մեղբերով: Մասնակի՞ց էք զԱստուածորդին կրկին խաչ հանուելուն, անոր մահուան. անոնց զնաւ էք որոնք Անոր անմեղ արեան թափուելուն պատճառ եղան: Կը հարցնեմ՝ վեցերորդ սպատուիրանին դէմ կը շարժիք, Աստուծոյ Որդին կը խաչէք կամ խաչած էք. մէկը կայ հոս ուն-

կընկիրներուս մէջ որ խաչած ըլլայ Աստուծոյ Որդին. կայ մէկը հոս որ խաչած ըլլայ Աստուծոյ Որդին: Եռ ոչ զոք կրնամ՝ դատել. ոչ մէկուդ համար վճիռ կրնամ՝ արձակել. իւրաբանչիւր ոք թող այս հարցումներուն տայ իր պատասխանը ինքն իրեն:


Այս ամէնը կ'առաջնորդեն աւելի խորը հարցին. առանց չափականցութեան կրնամ՝ ըսել թէ մենք նոյն իսկ յառաջ կ'երթանք սպաններու գԱստուած, ոչ թէ զԱստուած ինքն իր մէջ, այլ զԱստուած մեր մէջ, այսինքն այն աստուածային շունչը որ ծածկուած է մեր էութեան մէջ, որ մարդ էակին կուտայ բոլոր իր արժէօք: Սպաննել չէ զԱստուած երբ մարդ իւր ԽԻՂՃՇը կը խեղիէ, երբ կը մերմէ աստուածային կոչերը, երբ չուզեր որ աստուածային հեղինակութիւնը իշխէ իր ներսը, երբ կ'ըսէ. « Ո՛չ զԱստուած, ոչ զՏէր և ոչ զոք կ'ուղեմ որ իշխէ իմ մէջ: » Միթէ ասիկա չէ աղաղակը լմիտստ, անզուսպ անզգամ՝ մարդուն՝ որ Աստուծոյ գոյութիւնը ուրանալէ վերջ կ'ուզէ սպաննել նաև աստուածային շունչը, խեղիերով իր մէջ խղճին ձայնը որպէսպի իր եպին յաղթանակը ապահովէ:

Այս ահաւոր սպաննութեանց շարքին դարմանը պէտք է, ո՛չ, զարմանը: Ի՞նչ յուսահատական, ինչ ահաւոր պիտի ըլլար եթէ զարման մը ունեցած ըլլայինք: Այս բոլոր սպաննութեանց դարմանը ուրիշ բան չէ բայց եթէ թափանցել տալ սէրը սրտին, այն սրտին որ չէ

ուզած այլևս սիրել։ Պէտք է որ քարէ սիրտը մարմնեղէն
սրտի փոխուի, պէտք է որ սառած սիրտը Աստուծոյ
անհուն սիրոյն ճառագայթներուն ներքեւ կենդանութիւն
ստանայ, պէտք է որ գիտնանք թէ ճշմարիտ երջան-
կութիւնը կը կայանայ ոչ թէ անձնասիրութեան մէջ
այլ անձը նուիրելուն մէջ. «Մեծ եւս քան զայս սէր
ոչ ոք ունի եթէ զանձն իւր զիցէ ի վերայ բարեկամաց
իւրոց։ »[¹]

Զ.

ՅՈՒԱՐ



(¹) Յովհ. ԺԵ. 13:



Յ Ո Յ Ս Լ

« Յօյս ոչ երեմ ամաչեցուցանէ: »

(Հռովմ. Ե. 4:)



տորին Եգիպտոսի ընդարձակածաւալ անապատներուն մշջ արեւին կիզիչ ճառագայթներուն տակ կը գոյանայ երբեմն արտակարգ տեսաբան մը, որ կը կոչուի կրկներեւոյթ, և որուն գիտական բացատրութիւնը ժ.թ. դարուն սկիզբը միայն տրուեցաւ: Ճամբորով իր յոգնութենէն և ծարաւէն ընկճուած հետզետէ կ'ընդնշարէ բլշակնած աչքերով հորիզոնին վրայ կապտագոյն ընդարձակ լիճեր, նոյն խակ եղերուած բնակարաններու տարտամ՝ ուրուագիծերով, այնպիսի հրապուրիչ երեւոյթով որ կարծես Ճամբորով հանդիսափ հրաւիրել ուզէր: Նաբոլէնն Ա. ի Եղիպտական արշաւանքներու ժամանակ՝ յոգնութենէ և ծարաւէ ուժաթափ զինուորները անսպատին մշջ կը տեսնէին այս գեղեցիկ և երկնագոյն համատարած

լիճերը գիւղակներով շրջապատուած, անոնք կը վա-
գէին դէպի այդ կարծեցեալ մաքուր ջուրերն նոր ուժ
և կեանք ստանալու համար: Անողորմ և խաբուսիկ
երեւոյթ: Կրկներեւոյթ մըն էր: Ի միտ բերէք թէ ինչ
տածանելի և մեծ յուսախաբութիւն է անապատի կղիք
աւաղներուն վրայ ձամբրողովի մը համար՝ երբ յու-
սալից և ուրախութեամբ այդ լիճերուն զիմած պահուն,
իր բուռն բաղձանքը գոհացնելու համար, յանկարծ ահա
այդ հմացիչ տեսարաններն բոլորը մէկանց կ'աներեւու-
թանան:

Մարդկացին բոլոր յոյսերն ալ կրկներեւոյթի մը
պէս են, կ'ըսեն յոռեատեսները: Այս նմանութիւնը որ-
քան դառն և վշտագին է բոլոր անոնց որոնք կը
սիրեն յուսով խնդալ, յուսով ընթանալ, յուսով խանդա-
վառուիլ, յուսով զօրանալ: Ստոյդ է որ յուսախաբու-
թիւնը սարսափելի բան է. անիկա անդութ և անողորմ
է. որքան մեր յոյսը կենդանի ըլլայ, այնքան մեր ցաւը
վշտագին և խոր կ'ըլլայ երբ կը տեսնենք թէ չիրակա-
նանար մեր յոյսը: Տառապանքը, սառնամանիքը, մուալլ
գիշերը, մահը այնքան չեն կրնար դառնացնել, որքան
երբ մեր յոյսերուն մէջ կը խաբուինք:

Գրեթէ ամէն մարդ յոյս մը ունի, կը յուսայ. ան-
հաւասան խակ կ'ըսէ ինքն իրեն. « Թերեւս նոր յաջողու-
թիւն մը ունենամ, թերեւս աւելի լաւագոյն օրեր տես-
նեմ: » Այսօր նիւթապաշտներ, անիշխանականներ, նոյն

խակ քրիստոնէական կրօնի ոխերիմ թշնամիներ, աղատ
խորհուղներ, ընկերվարականներ կը յուսան, անոնք իրենց
Ճառերուն մէջ թէւ ատելիսթեան և վրէժիմորութեան
խօսքեր ունին, բայց կը հանդպինք այնպիսի արտայայ-
տութեանց որք յոյսի խօսքեր են: Դժբաղդաբար քրիս-
տոնէական շրջանակներու մէջ, որ աւելի պէտք էր
զօրաւոր ըլլար յոյսը, ընդհակառակը տկար ի յայտ կու-
գայ. կը յուսան շատ տարտամ կերպով. անոնք կ'ըսեն.
ինչպէս յուսանք լաւագոյն օրերու երբ երկրի վրայ չարն
է որ կը յաղթանակէ, երբ զօրաւորին և եսասէրին է
որ կը մնայ վերջին խօսքը:

Զարը գոյութիւն ունի և միշտ պիտի ունենայ. մարդ-
կութեան յառաջդիմութիւնը չպիտի ապահովուած ըլլար
եթէ չարը գոյութիւն չունենար: Զարին գոյութեան հե-
տեւանքով է որ պայքար կ'ստեղծուի և եթէ չարը գոյու-
թիւն չունենար պայքարը պիտի դաղրէր և ուր պայքար
կայ չարին դէմ, չոն անխուսափելիօրէն բարիք ի յայտ
կուգայ. գացէք ան երկիրները ուր կեանքի դժուարու-
թիւն և փորձութիւն գոյութիւն չունի, չոն մեղկութիւնն
ու մահն է որ կը տիրէ: Բայց հոն ուր դժուարու-
թիւններ, ձախողութիւններ, փորձութիւններ գոյութիւն
ունին՝ ինքնին մարդուն մէջ կ'ստեղծուի պայքարի ուժը
և պայքարը կը տանի զմարդ յաղթանակի: Աւք
պայքար չկայ, յաղթութիւն ալ չկայ: Այն ժողովուրդները
որ աւելի տառապած և տառապանքի դէմ պայքարած

են, անոնք աւելի յուսով ապրած են և չեն խառուած։ Այլ յոյսը պատրանքներու չառաջնորդեր. ան օրհնութիւն մըն է. վասնվի կը բերէ իրեն հետուախութիւն և կեանք։ Անիկա կրկներեւոյթի պէս չէ ինչպէս յուսեւեմները կ'ուղեն նմանցնել. և ինչ օգուտ յուսահատութենէ. ով կ'օգտուի, ով ուրախ է. յուսալից մարդը թէ յուսահատը. յուսալից մարդը միշտ լաւատես և ողջախոհ կ'ըլլայ և լաւատեսութիւնը և ողջախոհութիւնը կը բերեն մարդուս բարիք. մինչ յուսեւեսը ամէն ինչ մութ կը տեսնէ, ու ամէն ինչ սխալ կը դատէ և ինքնին կը բերէ իր վրայ և իրեններուն չարիք։

Ա.

Այս ընդհանուր ակնարկէն յետոյ կ'անցնիմ՝ քրիստոնէական յոյսի։ Քրիստոնէական յոյսը մասը կը կազմէ մեր բարոյական էութեան. անիկա հիմնուած է ոչ թէ երազի վրայ, ոչ թէ անհամբեր բարձանքի կամ հաճոյքի վրայ, այլ հիմնուած է մեր հոգեւոր կեանքի իրական ուժերուն վրայ, մեր փորձառութեանց վրայ, մեր հաւատքին վրայ, մեր սիրոյն վրայ։

Ներքին փորձառութիւնը ինչպէս և պատմութիւնը մեղ կ'ըսեն թէ, երբեք իրականապէս այս յոյսը չէ խաբած ոչ մարդը և ոչ ալ մարդկութիւնը։ Բոլոր բարեալաշտ սրտերու վկայութիւնը ունինք. երբ բարեպաշտը Տիրոջ կ'սպասէ և կը յուսայ, երբեք չխաբուիր։

Անիկա ի գուր տեղ չի յուսար Աստուծոյ արդարութեան և գթութեան։ Տէրը երբեք մարդը չէ մերժած։ Քրիստոնէին յոյսը բնաւ չէ եղած պատրանք կամ յուսախաբութիւն։ Այս խօսքերը մերեւս անհասկնալի ըլլան ամէն անոնց որոնք վշտի և սուզի հարուածներուն տակ են տակաւին և թերեւս ըսեն. ինչպէս յուսամ Աստուծմէ բարիք երբ հաւատքիս և աղօթքներուն փոխարէն միայն կորուստ և մահ ունեցայ. երբ բաղձանքներս չիրականացան. ինչպէս այլևս յուսամ Աստուծոյ։ Սիալ զատողութիւն. հաւատքով աղօթքները միշտ լսելի կ'ըլլան Աստուծմէ. այս մասին պէտք է բացարձակ վստահ ըլլանք. բայց Աստուծ մեր բաղձանքին համաձայն չի շարժիր ամէն ատեն. եթէ այլպէս ըլլար։ Աստուծ մեր իրաւասութեան ներքեւ ծառայի մը հանգամանքը առած պիտի ըլլար, որուն ուզածնիս, պահանջածնիս կատարել տալ պիտի ստիպուէինք։ Աստուծ կը լսէ մեր աղօթքները. բայց կը կամի այն միայն՝ որ մեր բարիքին հետ կապուած է. կը կատարէ այն միայն ուրկէ մեղի բարիք կրնայ դալ, մենք կը կարծենք թէ մեր խնդրանքները բարիք կը բերեն։ Բնդհակառակը։ Հարկ է հետեւաբար Աստուծոյ ըսել. « Քու կամքդ ըլլայ ինչպէս երկնքի նոյնպէս երկըի վրայ ». պէտք է դիանանք մեր կամքը անոր կամքին ենթարկել։ Փոխանակ Յիսուսի հետ ըսելու. « Ոչ իմ կամքս ըլլայ այլ քուկդ ըլլայ »,

մարդկային հպարտութիւնը կ'ըսէ խմաստութեան և ողորմութեան Աստուծոյ. « Ոչ քու կամքդ այլ իմն թող ըլլայ » : Զգուշանանք այս յանդկութենէն և ունայ-նամտութենէն, որոնք չեն կրնան հաշտ նկատուիլ սիրոց, հաւատքի, ալօթքի և քրիստոնէական յուսոյ հետ։ Եթէ Աստուած շատ անդամ ջնորհեր մեր ուզածը, բայց կը շնորհէ անպայման բարիք մը, տարբեր կերպով բարօրութիւն մը։ Աստուծոյ ճամբաները մար-դոց ճամբաներուն չեն նմանիր։ Կրնայ ըլլալ որ Աս-տուած կը շնորհէ մեզ նիւթապէս այն բարիքները և այն գոհայումները զոր իրմէ կը խնդրէինք, կրնայ ըլլալ նաև որ մեր ճամբուն փուշերը և դառնութիւն-ները տակաւին մնան, կրնայ դարձեալ ըլլալ որ տրտմութեան բաժակը ցմրուր մեզ լսնողել տայ այն պահուն իսկ՝ որ խնդրած էինք բաժակը հեռացնել մեղմէ, և սակայն դարձեալ պէտք չէ զաղրինք յուսալէ։ Երբ կ'աղօթենք Յիսուսի ողիովը Աստուած մեզ կը պարզեւէ այն գերազոյն շնորհը՝ որ յինքեան կը պարու-նակէ բոլոր միւս շնորհներն, կը պարզեւէ լաւագոյն բարին որ յինքեան կը պարունակէ բոլոր աշխարհի հոգեւոր բարիքներն. այսինքն է հոգեւոր խաղաղութիւնն, սրաի անդորրութիւնն որոնք հիմն են մեր կեանքի եր-ջանկութեան և գաղանիքը մեր էութեան։

Աստուած ինչպէս որ չի խաբեր մարդը, չի խաբեր նաեւ մարդկութիւնը։ Պատմութիւնը գայդ կը հաստատէ։

Մեր ամենուն բաղձանքն է որ բարին և Ճշմարիտը յաղթանակի, որ յառաջդիմութիւնն արագ իրականանայ, որ երկրի վրայ Աստուծոյ թագաւորութիւնը գայ, որ չարը խորտակուի իւր բոլոր զէնքերովը. ասիկա բոլոր քրիստոնէից յոյն է։ Բայց ուր է իրականացումը այդ յոյսին։ Անձկամառութիւն է երբ կը կարծենք թէ հրաշիւք իմն արագ փոփոխութիւններ չեն ըլլար աշխարհի մէջ. մենք կը կարծենք թէ արագ փոփոխութիւնը Աստուա-ծային են. ոչ կը սխալինք. Աստուծոյ գործերուն մէջ սատում չկրնար ըլլալ, Աստուած կը գործէ ոչ թէ յանկարծակի, հրաշիւք, այլ կը գործէ բնաշրջմամբ. հոն ուր սատում կայ՝ հոն չի կրնար հաստատ ոյժ գոյութիւն ունենալ։ Աստուած կը գործէ. Ան երբեք չի դաղրիր գործելէ։ Բոլոր մարդկային պայքարներու մռայլ և ահաւոր յեղաշրջումներու մէջէն, փոթորիկ-ներու և աւերումներու մէջէն ահա կը տեսնենք թէ Ճշմարտութեան սերմերը կը ծին, կը ծաղկին և կը կրեն հզօր պտուլներ։ Մեծարժէք մարդարիտները կարելի է գտնել և ժողովել վտանգներու և փոթորիկներու մէջէն։ Այս է յառաջդիմութեան օրէնքը մարդկութեան համար։ Եւ Աստուծոյ թագաւորութիւնը կը տեսնենք թէ կը տարածուի թէեւ ծանր, բայց հաստատ կերպով։ Արդ՝ մարդկութիւնը կը յուսայ որ Աստուծոյ թագաւորութիւնը գայ՝ և իրաւունք ունի իր յոյսին մէջ և ան երբեք չէ խաբուած. այս տեսակէտէն պատմութիւնը լոյս մը և

ոյժ մըն է. ան հաստատութիւնն է այն ճշմարտութեան
թէ յոյսը երբեք չարչցներ և չխաբեր զմարդ:

Ի՞նչպէս ուրիշ կերպ պիտի ըլլար. փորձառութիւնը
և պատմութիւնը միթէ անհատական մեր հաւատքին.
յայտնութիւնը չեն: Կը հաւատանիք թէ Աստուած կայ,
և ո՞վ չի հաւատար Աստուծոյ գոյութեան այսօր. արդ՝
մեղ հանդէպ ի՞նչ վերաբերում կրնայ ունենալ, ի՞նչ կը
կարծէք. Աստուած կրնայ անտարբեր ըլլալ իր ստեղծած-
ներուն հանդէպ: Ան՝ որ մեր մէջ սէր, գուրգուրանիք և
գութ զրած է, կրնաք մակաբերել որ ի՞նք սիրոյ և
գթութեան զգացումէ գուրկ ըլլայ. արդ՝ երբ Աստուած
սէր և գուրգուրանիք ունի, կը կարծէք որ ան մեր
դժբաղութիւններէն հաճոյք զգայ, կը կարծէք որ յու-
սով իրեն սպասողի մը հանդէպ անտարբեր ըլլայ: Մեր
հաւատքը Աստուծոյ նկատմամբ որքան մեղ սդեւորէ,
այնքան աւելի յոյսը կը զօրանայ մեր մէջ: Որ չափով
որ մեր հաւատքը առ Աստուած միծ ըլլայ, նոյնքան
և մեր յոյսը զմեղ կը բարձրացնէ: Ի՞նչպէս չյուսալ Տիրոջ
մը, Հօր մը որ կը հաւատանք թէ ան կը սիրէ զմեղ,
և կարելի՞է միթէ որ ճշմարտապէս սիրող մէկը խարէ
զմեղ: Ստոյգ է որ չենք կրնար ըմբունել իր ճամբաները-
տանք ծածկուած են թանձր մթութիւնով մը, բայց
ինչ որ ալ ըլլայ չենք կրնար չյուսալ, քանի որ կը
հաւատանք թէ Աստուած սէր է և սէր կրնայ միայն
ըլլալ: Թերեւս դաւն և բիրտ փորձութիւններէ անցնինք.

թերեւս ժամանակ մը լքուինք իրմէ, զարձեալ պէտք չէ
դաղրինք յուսալէ քանի որ Աստուած սէր է և մեր
Երկնաւոր Հայրն է:

Թէ իսկ տեսնենք որ անիրաւութիւններ կը յաղթա-
նակեն, թէ իսկ մեր սիրելի հոգեհասորը կորսնցնենք,
թէ իսկ մեր գուրգուրանիք ու սէրը խորտակուի առանց
վերապարձի, թէ իսկ ոչ մէկ ասաղ երեսի երկնքի
տիրամած կամարին վրայ, թէ իսկ ստիպուինք պարպել
ցմուր գառնութեան բաժակը, թէ իսկ վշտի հարուած-
ներուն խասութիւնն անտանելի զաւնայ և զմեղ հիւծե-
ցընէ ու մաշեցնէ և մահուան գիրկը նետէ, զարձեալ
չպիտի դաղրէինք յուսալէ Աստուծոյ, վասնդի Ան մեր
Հայրն է. և մարգարէին վսեմ աղաղակովը պիտի գո-
չէինք. « Ի քեզ յուսացայ, մի՛ ամաշեցից յաւիտեան: »

Քրիստոնէական յոյսը ուրեմն բացայացտ ստուգու-
թիւն մըն է, անիկա չի խաբեր, վասնդի մեր հաւատքին
և մեր սիրոյն ամբողջական մասը կը կազմէ. Եթէ ան
մեղի խաբէր ամենայն ինչ մեր մէջ խաբէութիւն պիտի
ըլլար: Ահա այն հիմունքը՝ որուն վրայ կը հաստատուի
յոյսը, որքան այս յոյսը հաստատուն, զօրաւոր և ամսւր
ըլլայ, այնքան աւելի ան անպարտելի ուժ մը կ'ըլլայ
մարդուն համար:

Բ.

Այս յոյսն է ահա որ մարդուն կուտայ նաև խան-
դավաւութիւն. երբ կը պակսի սրտին մէջ յոյսը, մարդուն

աշխատութիւնը այլևս անկարելի կը դառնայ և կատարեալ զհատութիւնը զինքը կը պաշարէ: Խ՞նչպէս կարելի է աշխատութեան մէջ ջանք դնել՝ երբ վատահութիւն չկայ գործին նկատմամբ, երբ չի տեսնուիր որ և է կարելիութիւն զայն վերջացնելու: Գործաւորը ընկճուած իր բիրտ տաժանքին ներբեկ՝ պէտք ունի յոյսի. եթէ ըսէ. « Պիտի չհասնիմ երբեք վախճանը իմ աշխատանքս », չկրնար շարունակել գործը, ան կը կորսնցնէ ամէն բան. բայց երբ ունի յոյս յաջողցնելու, բուռն տենց մը շարունակական, արդէն գործը յաջողուած պիտի նկատուէր: Մարգի աշխատաւորն ևս ունի թերես աւելի մեծ պէտք մը յոյսի. եթէ իր իմացական աշխատութեան սկիզբը կամ կիսուն դժուարութիւններ յարուցուելուն, փորձութիւն ունենայ ըսելու. « Անօգուտ է մորքի այս յոգնութիւններն և ժամանակի կորուստ է, չպիտի կրնամ վերջացնել », վատահ եղէր որ ան չպիտի կրնար յաջողիւ: Վհատութիւնը կը բեկանէ հոգւոյն զսպանակը: Յաջողութիւնը ձեռք կը բերուի յոյսով: Նմանապէս և բարոյական աշխատութեան մէջ պէտք ունինք յոյսի: Նախապաշարում մը ջնջելու, աւելրդապաշտութիւն մը խորտակելու և մոլորութիւն մը արմատախիլ ընելու համար պէտք կայ յոյսի: Եթէ մեր ջանքերն անպառուղ և ապարդին մնացած ըլլալուն չետեւանօք ըսէինք. « Ինչ օգուտ, ի զնւր տեղ կը պայքարինք », այն վայրկենին խոկ կը

ջլատուէինք, կը կորսնցնէինք մեր թափը: Բայց եթէ պայքարինք խորունկ յոյսով մը, յաղթութիւնը ապահովուած կը նկատուինք:

Հայ եկեղեցին ու ազգն յուսոյ ամենէն կարկառուն պատկերն ու արտայատութիւնն են եղած: Յոյսը անպարտելի զօրութիւն, և կեանք և տեւականութիւն եղած է Հայ եկեղեցիին և ազգին: Ամենէն մեծ հալածաններու, տարագրութեանց մէջ, եկեւնագործներու աներեւակայելի բռնութեանց միջոցին, Հայ ազգը ինչպէս Եկեղեցին յուսացած են և զիմաղրած են զիցաղնաբար ամէն դժուարութեանց: Ուրկէ կուգար այդ ուժը. այդ ուժը հետեւանքն էր Եկեղեցւոյ ներշնչած հաւատքին: Հայ ժողովուրդը կը հաւատայ և միշտ պիտի հաւատայ Արդարութեան և Սիրոյ Աստուծոյ: Այդ զօրեղ հաւատըն է որ հաստատուն պիտի պահէ իր յոյսն ու ակնկալութիւնը, մինչեւ որ կարենայ վայելել « նոր երկինք մը և նոր երկիր մը ուր արդարութիւնը բնակի^[1] »:

Առաքեալն Պողոս ուրիշ տեղ մըն ալ կ'ըսէ. « Յուսով խնդացէք^[2]:» Յոյսը չէ թէ միայն իսանդ և զօրութիւն կը ներշնչէ այլ և կ'ընծայէ ուրախութիւն: Քրիստոնէին կեանքը չէ թէ միայն յուսով կը դառնայ

(1) Բ. Պետր. Գ. 13:

(2) Հռով. ԺԲ. 12:

զօրաւոր, այլ անով կ'զգայ ներքին բերկրանք մը, անհուն ուրախութիւն մը:

Ստուգիւ մարդ այնքան ուրախ չըլլար երբ կը տիրանայ բանի մը, որքան երբ կը յուսայ այդ բանին. ապիկա փորձաւութիւնով հաստատուած ճշմարտութիւն մըն է: Մինք շատ անգամ՝ մեր զաւակներուն համար գեղեցիկ երազներ ալ կ'ունենանք, կը փափաքինք անսնց համար այս ինչ կամ այն ինչ դիրքը կամ ասպարէզը. հաճոյք կ'զգանք խոկալ այն դիրքին վրայ որ կուզէինք որ անսնք հասնէին. այդ յոյսը իրավէս ուրախութիւն մըն է. մեր փառասիրութիւնը և մեր փափազը թերեւս գոհացում՝ ստանան օր մը, բայց շատ անգամ՝ մեր փափազը իրականացած վայրիեանին չենք զգար այնքան քաղցրութիւն, որքան երբ կը յուսանք մեր փափազին իրականացման:

Գ.

Քարոզս վերջացնելէ առաջ կ'ուզեմ՝ նաեւ խօսիլ քրիստոնէական հաւատքի յաղթանակը եղող մեծ յոյսի, երկնքի յոյսին վրայ: Այս յոյսն ևս պէտք է ըսենք որ զմեղ չէ խաբած, զմեղ չէ ամցուցած: Վասն զի ան իր արմատներն ունեցած է նոյն խակ մեր բարոյական էութեան կազմութեան մեջ, մեր հոգեկան բնութեան անենորեղ պահանջներուն մեջ: Երկնքի յոյսն է որ մեր ներկայ կեանքին կուտայ խանդավառութիւն,

բարձրացում և ուրախութիւն, առանց երկնքի այդ մեծ յոյսին երկրի վրայ ամեն բան պիտի պղտիկնար, ամենայն ինչ տրումութեան պիտի փոխուէր, ամեն ինչ պիտի նուազէր և հիւծէր: Աստուած զրած է մեր մէջ արդարութեան, սրբութեան տենչը, ու երբ երկրի վրայ կը տեսնենք անարդարութիւն և անարբութիւն, մեր հոգին կը փնտուէ վերին աշխարհ մը, երկինք մը՝ ուր կարենար գանել իր բոլոր մաքուր բաղձանքներուն իրականացումը, ուր կարենար տեսնել իր սիրելի էակներուն մաքրափայլ և լուսափայլ վիճակը: Ամէն բան մեղ կը մղեն զէպի այդ վերին կեանքը ուր Աստուծոյ մօտ կ'զգանք շնչել սիւքը երկնային և վայելել լոյսը սիրոյ սրբութեան: Այդ երկնքի ճառագայթն է որ կը լուսաւորէ և կը տաքցնէ մեր դժբաղդ երկիրը և այդ յոյսը իրավէս մեծ ուրախութիւն մը կ'ըլլայ ընդ միշտ մեղի:

Ապրեցէք, ով հաւատացեալներ, այդ երկնային յուսով: Վայելեցէք զայն երախտագիտութեամբ և զեղուն հաւատքով: Կը սխալիք երբ կը հարցնէք ինչ պիտի ըլլայ երկնքի կեանքը, ինչ պիտի ըլլայ անոր պայմանները: Կը հարցնեմ ձեղի: սահմանաւոր մարզը ինչպէս կրնայ անտահմանի վրայ տեղեկութիւն ուղել կարելի՞ է միթէ որ մենք անսահմանը սահմանաւորենք: Աստուած նոյնիսկ չկրնար զայն մեղ յայտնել: Հունաւորին վրայ ապրած ատեն անհունին լեզուն չէ կարելի խօսիլ.


բայց Աստուած մեզի բան մը տոռած է երկնքի համար։
Յոյսն է այն։ Ան չլրնար տալ մեղ երկնքի նկրագրու-
թիւնը, զի կարելի չէ երկրի վրայ եղած պահուն երկինքը
նակարագրել. եթէ կարենայի իմ՝ ապիկարութիւնովս և
սահմանափակ լեզուաւս չափել երկնքի յաւիտենական
իրականութիւններն, զանոնք արտայայտել և ձեւակեր-
տել, անոնք չպիտի ըլլային այլեւս յաւիտենական իրա-
կանութիւններ։ Եթէ անոնք իմ՝ դատողութիւնէս վեր
բարձր չըլլային, անոնք զիս չպիտի կրնային յափշտակել,
չպիտի կրնային հիացնել, չպիտի կրնային զիս բարձրա-
ցնել իմ Աստուծոյ։

Բայց ուրեմն ձեր սրտերը յուսալից, սեւեռեցէք
ձեր աչքերը դէպի ապագան, փոյթ չէ, եթէ երկինք
մուայլ ու ամպամած ըլլայ, դրէք զինուորի սը պէս
յուսոյ սաղաւարտն ի գլուխ ձեր, վստահ եղէք թէ
յոյսը ձեղ երբեք չպիտի խարէ և չպիտի ամչցնէ, վստահ
եղէք թէ ուշ կամ կանուխ ամպերը պիտի փարատին,
լոյսը պիտի ճառագայթէ, և զուք աւելի խանդավառ,
զօրացած և ուրախ, պիտի կատարած ըլլաք ձեր վրայ
դրուած պարտականութիւններն։ « Քաջալելացարուք և
զօրասցին սիրտք ձեր ամեներեան ոյք յուսացեալ էք
ի Տէր։ [۱]» Ամէն։

(1) Սաղմ. ԼՅ. 25։

Ուր է եղբայրդ

և



ՈՒՐ Է ԵՂԲԱՑՐԴ

« Եւ ասէ Տէր ցԿային .
Ո՞ւր է Հարեւ եղբայր Իո : »

(Ծննդ. Գ. 9:)



Ո՞րքի առաջին գլուխներուն մէջ ընթեր-
ցողին ուշաղրութիւնը կը գրաւէ հետեւեալ
երկու հարցումները՝ զորս Աստուած ուղղած է մարդուն.

— « Ո՞ւր ես^[1] », և

— « Ո՞ւր է եղբայրը^[2] » :

Այս երկու հարցումներէն սկիզբ առած է աշխարհի
փրկութիւնն, ինչպէս անհատական նմանապէս և ընկե-
րային փրկութիւնը: Այդ հարցումներն Աստուած մեղի
կ'ուղղէ այսօր ալ նոյնքան հանդիսաւորութեամբ և մեր
խղճին միջոցաւ: Կարևոր է մեղի որ այդ հարցումնե-
րուն տանք որոշ պատասխան մը:

Այս հարցումներէն առաջինը հազիւ թէ ուղղուեցաւ

(¹) Ծննդ. Գ. 9:

(²) » Գ. 9:

առաջին պատուիրանազարդ մարդուն՝ ան սարսափահար հեռացաւ և ծածկուեցաւ ծառերսն ետին կարծելով՝ որ կրնայ խուսափիլ Աստուծմէ, իբր թէ Աստուած եղած ըլլար իրեն ոխերիմ թշնամին։ Այս խուսափումն մարդ իր վրայ կը բերէ ծանր աղէտ, անխուսափելի քայբայում։ զի անգամ մը որ մարդ կը հեռանայ Աստուծմէ, ան կը հեռանայ իր նմաններէն ալ. երբ չունենար վստահութիւն Աստուծոյ վրայ, այլևս չկրնար վստահութիւն ունենալ նաև իր նմանեաց վրայ և այնուշետև կ'ակսի մարդոց մէջ պատերազմ, աւեր և քայբայում։

Երկրորդ հարցումը որ քարտղիս բնաբանն եմ ընտրած, ուղղուած է Աղամի անլրանիկ որդույն Կայշէնի, որ սպաննած էր իր Աբէլ եղբայրը։ Երկու եղբայրներ Աստուծոյ ընծաներ մատուցած էին։ Կայէն իր երկրի պատողներէն։ Իսկ Աբէլ իր ոչխարներուն պարարտներէն։ Տիրոջ ընդունելի եղաւ Աբէլին պատարացը, իսկ Կայէնինը՝ ոչ։ Անշուշտ ոչ անոր համար որ միայն պատարագը պտուղներէ էր և միւսինը կենդանիներէ, այլ վասնղի այդ երկու պատարագներու մատուցման ողին իրարմէ կը տարբերէր։ Պատարագին սրբութիւնը մատուցանողին մաքուր ըմբռնումին հետ կապուած է. պատարագին արաաբինը նշանակութիւն չունի։ Աստուած կը նայի սրտին և միայն սրտին, մինչ մարդ աւելի հակամէտ է նայելու արտաբինին։ Կայէն

սրտնեղած իր պատարագի ժխտական արդիւնքէն, յարձակեցաւ իր եղբօրը վրայ և զայն սպաննեց։ Աչա այն ատեն է որ Գերագոյն Դատաւորն անոր խղճի միջոցաւ ուա հարցումը ուղղեց. « Կայէն, ուր է Աբէլ եղբայրդ. ինչ ըրիր, քու եղբօրդ արեան ձայնը երկրէն ինձի կը բողոքէ։ » Այդ օրէն ի վեր նոյն այդ հարցումը կ'ուղղուի ամէն մարզու, և ունկնդիլներուս մէջ չեմ կարծեր որ ըլլայ մէկը՝ եթէ անկեղծ է, և ուշադիր ներքին ձայնին, որ ըսէ թէ իւր խղճը չէ ձայնած իրեն. « Ո՞ւր է քու եղբայրդ։ »

Այս ցնցող հարցումին երեք պատասխաններ կրնան տրուիլ։ Մ'իտքս հասկցներու համար կ'ուղեմ քարոզս պատկերազարդել Բարի Սամարացիի⁽¹⁾ առակով։ Շատ անգամ մարդ Կայէնի պէս կը մեռյնէ իր Աբէլ եղբայրն և կամ կիսամեռ կը վիրաւորէ Երիբովի ճամբորդ եղբայրը։ Եւ երբ Աստուած մարդուն կը հարցնէ. « Ո՞ւր է եղբայրդ », ոմանիք կը պատասխաննեն ոճրագործ Կայշէնի պէս։ « Միթէ եղբօրս պահապանն եմ։ » Այս կը պատասխանեն Քահանացին եւ Գեւտացիին անտարբերութեամբ և անհոգութեամբ, իսկ ուրիշներ Բարի Սամարացիի աղնիւ եւ անձնուեր սրտով կը պատասխանեն։ « Եղբայրս պանդոկը դրած եմ. հոգ և խնամք կը տանիմ

(1) Ղոկ. Փ. 30—37:

և ամէն կարգավութիւն ըրած եւ՛ իր առողջութեան և հանգստութեան համար » :

Այս երեք պատասխանները կը ներկայացնեն մարդոց մէջ ի յայտ եկած մտայնութիւններն։ Ո՞րքան կարեւոր է որ զիտնայինք թէ մենք ո՞րպիսի մտայնութեամբ կը ներկայանանք մեր վիրաւոր եղբարց նկատմամբ։

Նախ և առաջ կ'ուզեմ խօսիլ այս մարդոց մասին որոնք անխղջօրէն կ'սպաննեն իրենց ընկերն։ Այսպիսեաց համար պիտի ըսէի թէ անոնք նուազ բարեշրջուած են հետեւաբար աւելի մօտ են անսասուններու յիրաւի թէեւ անոնց ոճրագործութիւններն կարմիր արիւնով չէ ներկուած, յիրաւի թէեւ անոնք բանտի մէջ չեն և կամ մահուան չեն զատապարտուած, յիրաւի թէեւ անոնք շատ զբայտն են և նոյն իսկ չեն կրնար հաւ մը մորթել, նոյն իսկ սրտերնին կը յուգուի երբ արիւն տեսնեն, այլ սակայն անոնք իրական ոճրագործներ և աւագակներ են, սա տարբերութեամբ որ իրենց ստացած կրթութեան շնորհիւ անոնք անարիւն սպանմամբ կը մեռցնեն իրենց եղբայրը։ Միայն ոճրագործ չեն անոնք՝ որ յարձակմամբ և զէնքով իրենց նմաններն կ'սպաննեն, այլ ոճրագործներ են նաև աւելի անոնք՝ որ իրենց նմաններուն արիւնը տղբուկի պէս կը ծծեն, անոնց կեանքը կը շահագործեն՝ վտանգելով անոնց ֆիզիքական կամ՝ բարոյական առողջութիւնը և քայքայման ենթարկելով անոնց նիւթականը։ Երբ սխալ

ըմբոնուած դրամատիրական դրութեամբ գործաւորին բաւարար վարձքը չտրուիր, երբ անոր հանգստեան ժամերն չապահովուիր, երբ անոր նիւթական բարեկեցութեան և մանաւանդ հոգեկանին համար հոգ չի տարուիր՝ զայն ֆիզիքապէս և հոգեպէս սպաննել է։ Կրնան գործարանատէրներ դրամ՝ շահած ըլլալ, կրնան ապարանքներու մէջ ապրիլ, բայց որքան ատեն վիրաւոր կամ՝ կիսամեռ կը թողուն գործաւորն, այդպիսեաց շահած դրամն և ունեցած սեփականութիւնն արիւնով արատաւորուած պիտի մնան։ Դարձեալ՝ երբ մեր նմանեաց համբաւը և պատիւը զրպարտութիւմբ կ'արատաւորենք, երբ անոնց նկատմամբ զրոյցներ և շշուկներ կը յերիւրենք, մենք ոճիր է որ գործած կ'ըլլանք և այսպիսի սպաննութիւն մը աւելի անգութ է քան ֆիզիքական սպաննութիւնը։ Անոնց անմեղ արիւնին համար վրէծ պիտի պահանջէ ան՝ որ ըստ Տամնաբանեայով. « Մի սպանաներ »։ Արդ՝ երբ մեր խոդը կը ճայնէ մեզի և տեղեկութիւն կը պահանջէ մեր վիրաւորեալ ընկերոջ մատին, մենք մեր արիւնածիր աչքերը վեր դարձուցած չըսենք Կայէնի պէս. « Միթէ եղբօրս պահապանն եմ »։

Բայց բարեխաղդաբար այս առաջին զասակարդի անձերը բացառութիւն կը կազմեն։ Բարի Սամարացիի առակին մէջ յիշուած քահանայի և Պետացիի նմաններ շատ աւելի մեծ թիւ մը են և կը կ'ազմեն երկրորդ գասակարգ մը։ Քահանայն և Պետացին ինչ ըրին

Երիքովի ձամբոն վրայ, անոնք անցան վիրաւորեալին
քովէն բացառիկ անտարբերութեամբ և անհոգութեամբ:
Վիրաւորեալն ալ ընդհկառակը մեծապէս կ'ուրախանար
և յուսով կը լցուէր տեսնելով Աստուծոյ մարզոց մօ-
տենալլ: Անշոշտ անոնք կուգային Երուսաղէմէն կամ
հաւանականաբար կ'երթային Երուսաղէմ իրենց պաշտա-
մունքը կատարելու այն Տաճարին մէջ, որուն Աստու-
ծոյ անուան կանկնուած ըլլարոն համար կը պարձէին:
Ո՞րքան բարեբաղդ կ'զգար արդեօք վիրաւորեալը երբ
կ'երեւակայէր թէ կրօնի պաշտօնէից հոգածութեան և
գուրզուրանաց անպայման առարիսն պիտի դառնար:
Ի՞նչ մեծ ուրախութիւն կ'զգար արդեօք և փառք կու-
տար Աստուծոյ որ իր հրեշտակներուն միջոցաւ օգնու-
թեան կը հասնէր: Բայց ոչ, ինչքան ահաւոր եղաւ իր
սարսափը երբ տեսաւ որ անոնք կ'անցնէին քովէն
առանց նոյն խոկ պահիկ մը իր մօտ կենալու: Թերեւս
անոնք աղօթք կը մրմինչէին իրենց շրմունքներն շար-
ժելով: Բայց առաղ, որ և է բան չըրին և որ և է կա-
րելցութեան բառ խոկ չարտասանեցին: Կրնայ երեւա-
կայուիլ թէ ինչքան խորունկ եղաւ վիշտը վիրաւորեալին
և ինչքան աննկարագրելի իր ցասումը և նոյն խոկ
իր գայթակրութիւնը՝ ապշահար տեսնելով անոնց ան-
գութ վերաբերումը: Այսպիսի ընթացք մը ոճրագործ-
ներու ընթացքէն աւելի բիրտ է, վասնզի բարոյական
վէրքեր կան որ շատ ծանր են և չեն բուժուիր որ և է

կերպով. և խորհեցէք թէ որքան աւելի ևս ցաւ կը
պատճառեն երբ մանաւանդ Սիրոյ կրօնի ներկայացու-
ցիչներն են որ կը վիրաւորեն:

Եթէ Աստուծ հարցուցած ըլլար այս քահանային
և Աեւտացիին « Ո՞ւր է եղբայրդ ». անոնք պիտի պա-
տասխանէին . « Ճամբոն վրայ մահամերձ մէկուն
հանդիպեցանք, բայց թողուցինք հեռացանք վասնզի բան
մը չէնք կրնար ընել »: Կրնաք երեւակայել այն
ամօթի ստուերը որ իրենց Ճակատը պիտի մթագնէր, և
այն սուրբ բարկութիւնը Աստուծոյ որ իր պաշտօնէից
նկատմամբ պիտի յայտնուէր: Լեզէոններով են անոնք,
որոնք այսպէս անտարբեր և անզգած կը վերաբերուին.
որոնք ուշադրութիւն խոկ չեն ուղեր դարձնել իրենց
եղբարց տառապանքներուն, որոնք այնքան միրճուած
են դրամ շահելու գործով կամ աշխարհային զբոսանք-
ներու հաճոյվներով, որ իրենց սիրտը մեռած է և չեն
զգար որ այլ ևս իրենց աչքերը կուրցած են ու չեն
տեսներ, որ իրենց ականջները խլացած են ու չեն
լիեր: Ի՞նչ տխուր է երեւոյթը այս անտարբերներուն.
անոնք կը կարծեն թէ մարդուն արժանիքը կը կայանայ
ինք իր համար ապիկուն մէջ և կը յաւակնին երեւա-
կայելու թէ իրենք ազնիւ մարդիկ են քանի որ ոչ
սպաննութիւն, ոչ գողութիւն և ոչ ալ ո՛ր և է չարիք
ըրած են: Վասահ եղէք՝ որ եթէ աշխարհ այսօր այն-
քան անհաւատ և ըմբոստ դարձած է և շատ դժուա-

րութիւններ կան զայն առաջնորդերու և բերելու Աւետարանի Աստուծոյ, պատճառն այն է որ անդգաններ և անտարբերներ իրենց գարշելի կեանքէն գոլորշիացած ամպերով ծածկած են Աստուծոյ լոյս երեսը և այդու արգելք կ'ըլլան և եղած են աշխարհի փրկութեան։ Աստուած ծիսական ու արարողական պաշտամունքներէ աւելի կը պահանջէ ողորմութիւն և կարեկից վերաբերում։ իր նմանեաց հանդէպ։ Ողջամիտ հաւատացեալ մարզը իր բարոյական պարտականութեանց կատարմանք է որ կը փառաբանէ զԱստուած և այնու կատարած կը նկատուի իր կրօնական պարտականութիւնն։ Զէք կարպացեր Աւետարանը, և դուք ո՛վ կրօնականներ, դուք որ ամէն ատեն ի ձեռին ունիք Ս. Գիրբը, չէք կարպացեր Աստուծոյ կամքը յայտնող սա խօսքը. «Յագեալ եմ ողջակիզօք խոյոց ձերոց, և զՃարպս գառանց և զարիւն ցլուց և նոխաղաց ոչ կամիմ^[1] » և զարձեալ թէ. «զ Աղորմութիւն կամիմ և ոչ զպատարագ^[2] »։

Եթէ կ'ուզենք որ այդ վիրաւորեալը, այսինքն մարդկային ցեղը բժշկուի, յոտին կանգնի և վերսկսի իր գնացքը, հարի է բացարձակալէս որ կրօնասէր և բարեպաշտ կարծուած մարդիկ Երկրովի ճամբէն անցնող քահանայէն և Ղետացիէն աւելի բան մը արժեն, բան մը ըլլան ու աւելի բան մը ընեն։

(¹) Եսայ. Ա., 11 :

(²) Ովոէ. Զ., 6 :

Ո՞հ, զիտեմ, անոնք որ կրօնական բարեպաշտութեան մէջ քարացած են, անոնք իրենց սեւեռամտածումը ունին. անոնք կ'ուզեն զգոյշ ըլլալ հանդէպ այսոց, չխառնուիլ բնաւ այլոց գործերուն և տեղի չտալ ըսի ըսաւներու։ Այս առարկութիւններն անչիմն են, և իրողութիւնը այն է՝ որ անոնց սրտին սէրը ցամքած է, անոնց սիրտը մեռած է. իրողութիւնը այն է՝ որ անոնք չտակաւին չեն ըմբռնած բարոյական օրէնքին ա. թ. գ.ը., այսինքն անոնք չեն զիտեր թէ ինչ ըսել է սիրել իր ընկերը իր անձնն պէս^[1], կամ ընել այն ամէն բաները որ մարդ պիտի ուզէր որ նոյնը ուրիշները իրեն ընէին^[2]։

Եթէ իմ՝ ունկնդիմներուս մէջ կը գտնուին այնպիսիներ, որոնք Երկիրովի քահանային և Ղետացիին մտայնութեամբ կ'ապրին, պիտի խնդրէի իրենցմէ որ անդրադառնային իրենք իրենց մէջ և մոփկ ընէլն հոգուոյն խորը արձագանգող խղճի ձայնին որ շարունակ կը հարցնէ իրենց. «Ո՞ւր է Եղբացրդ», և պատրաստէին պատասխան մը որ բարի Սամարացիին պատասխանը ըլլար։

Երբ բարի Սամարացին ճամբռուն վրայ երեւցաւ, շատ կտրելի է որ վիրաւորեալը ճանչցաւ անոր հա-

(¹) Մատք. Ժ. 19 :

(²) Մատք. 12 :

գուստէն Սամարացի մ'ըլլալը և անշուշտ հաւանական է որ անհանդիստ ալ զգաց. զի ինչպէս գիտէք Հրէից և Սամարացոց մէջ այնպիսի ասելութիւն մը և խոր խրամատ մը կար՝ որ ոչ միայն իմղորուած գաւաթ մը ջուրը կըզլանային իրարու տալ, այլ նոյն խակ իրարու չէին բարեւեր:

Արդ՝ հոս ինպիրը գաւաթ մը ջուրի վրայ չեր կայանար այլ նկատելի ներութիւն մը կար մէջ տեղ: Հաղար ու մէկ ինամբի պէտք կար, ժամանակ և զրամ վատնելու անհրաժեշտութիւն մը կար, և ասկէ աւելին ալ կար, վտանգի պէտք էր ենթարկել ինքինքը: Արդ՝ այս Սամարացին չվարանեցաւ բոլոր այս ամենը ընել առանց վայրկեան մ'իսկ կորսնցնելու. անիկա տեսնելուն պէս թէ իր ընկերը վիրաւորուած գետինը թողուած է, վար իջաւ իր անդրուվարէն, մօտեցաւ անոր, պատեց անոր վէրքերը, զրաւ իր անդրուվարին վրայ և տարաւ զայն պանդոկ մը ու պէտք եղած դարմանը տանելէ վերջ, յանձնարարեց պանդոկապետին որպէսլի մինչեւ իր վերադարձը հարկ եղած ինամբը տանի՝ խոստանալով վերադարձին վճարել բոլոր ծախքերը: Ո՛հ, ինչ օրինակելի ուղղութիւն, ո՛հ, ինչ գլուխ գործոց նկարագրութիւն լաւ ըմբռնուած գթութեան: Զեմ գիտեր թէ այս մարդը հաւատացեալ մըն էր. չեմ կարծեր որ իրաւոնք ունեցած ըլլար երուասղէմի Տաճարէն ներս մտնելու, զի իր տեղը, եթէ ան

տեղ մը ունէր, այն ալ Տաճարին հեթանոսաց գաւիթն էր: Բայց ինչ որ գիտեմ, այն է թէ անիկա քահանացէն և Ղետացիէն աւելի հաւատացեալ մըն էր և անշուշտ ան աւելի մեծ ուրախութիւն մը պիտի զգար երբ երեկոյին իր խղճին հարցնելուն թէ « Ո՞ւր է եղբայր! » կարենար պատասխանել. « Պանդին է ան, լաւ և հանգստաւէտ անկողնոյ մը մէջ, տաք և ապահով ձեռքերու մէջ է »: Կըվստահացնեմ ձեզ թէ անհաւատ և անկրօն նկատուած Սամարացին իր այս գթութեան օրինակելի ընթացքովը գերազանց բարեպաշտութիւն մը ցոյց տուած եղաւ, որը աւելի ընդունելի է առաջի Աստուծոյ քան քահանային և Ղետացիին ձեւական ծիսական բարեպաշտութիւնը:

Մենք ինչ կ'ընկնք և ինչ ըրած ենք մեր եղբօր մասին որ Աստուծ դրած է մեր կեանքի Ճամբուն վրայ: Ի՞նչ ինամբ տարած ենք անոր նկատմամբ. ուր զրած ենք զայն, ուր պահպանած ենք զայն: Ո՛հ, որքան երջանիկ են անոնք որ կրնան պատասխանել բարի Սամարացիին պէս, և անշուշտ իմ ունկնդիրներուս մէջ կան շատեր որ կարենային ըսել. « Ես իմ վիրաւոր եղբօրս համար պէտք եղած ինամբը տարած եմ և կըտանիմ, զայն դրած եմ լաւ պայմաններու մէջ, իրեն համար ըրած եմ այն ամեն բաները որ սիրտս ինձի կը թելազրէր »: — Ծնորհաւորելի էք, զի դուք բարի մասն ընտրած կընկատուիք. և եթէ երբեմն ըլլայ

որ ձեր աշխատութիւններն ապարդիւն մնան և անյուսալի երեւին, նոյն իսկ եթէ հանդպիք անշնորհութեանց և քննադատութեանց և տարրուիք հարցնելու թէ իրաւունք չունէին արդեօք անմնք որ քահամային և Դւտացիին պէս կը մնան՝ անտարբերութեամբ և անկարեկից, մի՛ յուսահատիք, հաստատ կեցէք, ով սիրելի հաւատացեալներ։ Յիրաւի մեր վիրաւոր եղբարց պատճառած հոգերն ու անձկրութիւնները կրնան ձեզ շատ զբաղեցրնել, ձեզ ձանձրով և տապտուկ պատճառել և շատ անդամ՝ ծանր և ջախջախիչ դառնալ, բայց պիտի կրկնէի դարձեալ մի՛ յուսահատիք, մի՛ վհատիք, մի՛ ետ դառնաք. այլ հաստատ կեցէք։ Այն, հաստատ կեցէք և ինչ որ ալ ըլլայ ետ մի՛ դառնաք ձեր պարտականութենէն. և անախործութիւններ որքան ալ անստանելի դառնան, հաստատ և ամուր կեցէք. ինչ որ ալ խօսին, ինչ շշուկներ ալ որ հանեն, շարունակեցէք ձեր զմութեան գործը ձեր ամուր հաւատքովը։ Եւ վստահ եղէք թէ պիտի կրնաք վայելել լաւագոյնը վարձարութեանց և ունենալ մաքսուր խիղճ՝ մը, որ Ասոուծոյ կողմանէ պիտի մըմնչէք ձեզի աղու և դաշն ձայնով մը. « Աղնիւ, ծառայ բարի և հաւատարիմ, մնաւ յուրախութիւն Տեառն քո. » Ամէն։



Ը.

ԵՐԿՐԱՉԱՐԺ
ԲԱՅց ոչ սրտաչարժ

ԵՐԿՐԱՇԱՐԺ ԲԱՑՑ ՈՉ ՄՐՏԱՇԱՐԺ

« Աստուած մեր ապահն եւ զօրութիւն
օգնական յօյժ զտանի 'ի նեղութիւնս. վասն
այսուրիկ ոչ երկիցուք մեք 'ի խռովել երկրի,
'ի փոփոխել լերանց 'ի սիրս ծովու : »

« Տէր զօրութեանց ընդ մեզ, ապահն է
մեր Աստուած Յակոբայ : »

(Սաղմ. ԽԶ. 1, 2, 12:)



ԱՅԱԽՏԱՆԻ քաղաքներէն Լենինա-
կանի և շրջակայ 37 գլուղերու երկրա-
շարժի հետեւանօք կործանիլլ մեզ
ամենուս խորունկ ցաւ պատճառեց
և նոր վէրք մը աւելցուց մեր սրտին
խորը : Հետզետէ հասնող հեռագրական տեղեկութիւն-
ներ և թղթակցութիւններ ցոյց կուտան թէ 100,000
ժողովուրդ ճիւմի, բուքի և անձրևի տակ մնացած են:
Երկրաշարժի աւերակներու տակ հարիւրաւորներ մեռած

կամ վիրաւորուած են. բայց աստի քոյերայի համաձառակ սկսած է և բաղմաթիւ մահեր կան:

Հաղիւ թէ Լենինականի և շրջակայ գիւղերու մեր սրտի հատոր հայրենակիցները խաղաղ սրտով շինարարութեան գործին լծուած էին, հաղիւ թէ աւերուած մեր գիւղերն ու անտառներն շէնցնելու և ծաղկեցնելու գործով կ'զբաղէին, հաղիւ թէ պատոր սրտեր այլ եւս իրենց տան մէջ ապահով կ'զբային, ահա բոլոր աշխատութիւնը, բոլոր իրենց ջանից և քրտանց արդիւնք կը կործանին գրեթէ ամբողջութեամբ:

Ի՞նչ պէտք է ընենք այս նոր աղէտի առջեւ, որ մեզ իրապէս կ'անդամալուծէ և պիտի ըսէի կրկին զմեզ յուսահատութեան կ'առաջնորդէ: Բայց ինչ միթէ այս երկրաշարժը որ պատմական մեծ քաղաք մը և գիւղեր աւերց' պիտի կրնար նաև աւերել մեր սիրան ու զբացումներն ալ, պիտի կրնար յուսահատեցնել և սոսկացնել զմեզ: — Ո՞չ երբէք: Ընդհակառակին ուրիշ ժամանակէ աւելի պէտք է կանգուն մնանք և պէտք է պահենք մեր բաւատեսութիւնը հանդէպ ամէն վտանգներու և աղէտներու և կրկնենք Ամբակում մարդարէի հետ. « Այլ ես 'ի Տէր ցնծացաց և ուրախ եղէց յԱստուած փրկիչ իմ. Տէր Աստուած զօրութիւն իմ: [1] »

Զէ մի որ բնական սիրան ալ անջատաբար մար-

(1) Ամբակ- Գ. 18-19:

դուն հաւատքէն մեղի նոյնը կը խօսի: Փարփակեան թերթ մը կը պատմէ, թէ ձաբոնի վերջին մեծ երկրաշարժի ահաւոր աղէտին, իր խմբադիմիրէն մին կը հանդպի ծանօթ ձաբոնցին մը, որ փոխանակ ընկճեալ և տիրադէմ երեւոյթ մը ունենալու, ուրիշ ատենուան պէս ժպտադէմ երեւոյթ մը ունէր, և անոր կը յայտնէ իր ցաւակցութիւնը երկրաշարժի մեծ աղէտին առթիւ: Ճաբոնցին առանց այլայելու իր ժամանակ կը պատասխանէ. « ԱՇ, երկիւղի կամ ցաւի բան չկայ. մենք Ճաբոնի մէջ վարծուած ենք երկրաշարժներու, մեր կզկիները միշտ կը շարժին...: » Խմբադիրը հետեւեալ օրը դարձեալ անոր հանդիպելով կը կրկնէ իւր ցաւակցութիւնը աւելի զգայուն շեշտով մը, քանի որ նոր հասած թարմ լուրեր աւելի դառն կը նկարագրէն երկրաշարժի հետեւանօք յառաջ եկած ցաւագին վիճակը:

Ճաբոնցին միշտ ժպտադէմ՝ պատասխանեց. « Ճշմարիտ է որ աղէտը մեծ է, բայց այդ աղէտէն բարիք պիտի գայ անկասկած. կործանած քաղաքներու թաղերը խիստ վատառովզ պայմաններով ըլլարուն, պարտաւորեալ ենք զանոնք վիրաշինել առողջապահական կանոններու համեմատ: » Քանի մը օր վերջ խմբադիրը կրկնէ հանդիպելով Ճաբոնցին և բացատրելով թէ աղէտը կարծուածէն աւելի սահմուկեցուցիչ և ահաւոր եղած է, Ճաբոնցին առանց իր ժամանակ այլայելու պատասխանեց խմբագրին. « Իրաւունք ունիք, աղէտը

սարսափելի է. բայց խորհեցէք որ դարձեալ բաղզաւոր ենք. վասնղի կայսրը անվտանգ աղասուած է երկրաշարժէն. բաց աստի որովհետեւ երկրաշարժը շաբաթ օր պատահած է, դպրոցականներէն մեծ մասը զերծ մնացած է վտանգէն, ըստ որում նոյն օրը դպրոցները փակ կ'ըլլան մեր մէջ. ասիկա միթէ բարեբաղութիւն չէ. վասնղի վերջապէս նկատի առէք որ տղայք հայրենիքի ապագան են: »

Երբ կը կարգանք այսպիսի անվեհեր մտայնութիւն ունեցող ծողովուրդի մը արտայայտութիւնն, կ'զգանք ինքզինքնիս շփոթուած ի նկատի ունենալով որ ոչք քրիստոնեայ մը հաւատաւոր նկատուած քրիստոնեայէ աւելի լաւատես և վսուահ է ամենածանր աղէտներու հանդեպ և կը նայի յառաջ անալլայլ և անվրով: Արդ հեթանոս մարդուն կեցուածքին մէջ միթէ չէք տեսներ ազդարարութիւն մը մեղի ուղղեալ՝ մնալու համար կանգուն և հաստատուն ամէն ինչ որ ալ հասնի մեր վրայ: Բնաբանս այն ընտրելադոյն համարներէն է որ սահմանուած է զմեղ քաջալերերու աղէտներու մէջ. « Աստուած մեր ապաւէնը և զօրութիւնն է, նեղութեանց մէջ օգնական կը գանուի: Անոր համար չպիտի վախճանք թէ իսկ երկիրը խուփուի, թէ իսկ լեռները տեղափոխին ծովերու մէջ: Զօրաց Տէրը մեղի հետ է: Յակորին Աստուածը մեղի ապաւէն է: » Ո՞րբան փափաքելի պիտի ըլլար որ ամէն հաւատացեալ իրեն սե-

փականացնէր այս խօսքը և իր վտանգի և փորձութեան պահերուն կարենար վատահաբար կրկնել զայն միշտ լաւատես ոգւով մը:

Նախ և առաջ հարկ է ըսել որ հայաստանի այս նոր աղէտը, ինչպէս ամէն տեսակ սահմուկեցնող յեղացքումներ, ուժգնորէն մեղ կ'ստիպէն նիւթական աշխարհէ վեր ուրիշ տեղ մը փնտռել մեր յենակէտը: Այս երկրաշարժի ցնցումները շատ խօսուն են. անոնք մեղի պատգամներ ունին, անոնք զմեղ կ'ստիպէն խորհելու թէ զողացող երկիրը մեր ճշմարիտ յենակէտը, մեր ամուռ խարիսխը չկրնար ըլլալ, այլ թէ անպայման նիւթէն վեր աննիւթական աշխարհ մը պէտք է ըլլայ: Ընդհանրապէս նիւթերուն յայտնութիւններուն չետեւանքով մեր հակումները զմեղ ծայրակեղորէն կը կապէն նիւթական աշխարհի և մենք կը կարծենք թէ ամէն բան նիւթական աշխարհի մէջ է: Այսպիսի աղէտներն են որ նիւթական աշխարհի մեր կասը կը խզեն և մեղ կը մղեն խորհելու աննիւթական, հոգեկան աշխարհի մը վրայ: Եթէ այդպէս ըլլար՝ մենք հոգեկանապէս մահուան պիտի ենթարկուեմք: Երբ արծիւին ձագերը կ'սկսին մեծնալ, ծնողքնին անդթօրէն կ'աւերեն այն բոյնը՝ որուն մէջ տակապին մեր կարծեօք ձագերը պէտք էին մնալ, տակապին պէտք էին մնանիլ ու մեծնալ: Զագերը կը մնան առանց բոյնի ցուրտ և լերկ ժայռերու վրայ բոլորովին շուարած: Այս բունազուրկ

վիճակն է սակայն որ ձաղերն կը մղէ որ զգան թէ թևեր ունին թռչելու, սահնակու, և ինչ սբանչելիք, ահա այդ ճուացող և հաղիւ թևերնին շարժող ձաղուկեներն կ'ոկտին բաղսել իրենց թևերն և թռիլ..., թռիլ հրաշալօրէն, թռիլ մինչև անտառներու վերև, մինչև լերանց գաղաթները։ Այսպէս է նաև մարդուն համար. անիկա երկինք ոլոնալու, վերանալու կոչուած է անիկա սահմանուած է երկնքիւ. Հայրական ձեռք մը շատ անզամ կ'աւերէ, քար ու քանդ կ'ընէ մեր տաքուկ բոյները, մեր օճախները, մեր աշխատութեամիւ կանգնած և մեր քրախնքով շինած տուները, ու կը մնամք անպատապար, անօդնական։ Այս խղճալի ու ցաւագին վիճակն է սակայն որ մեզ կը մղէ ինքնին խորհելու թէ ուրիշ տեղ մը պէտք է փնտուենք մեր յենարանը, մեր հաստատուն և ամուռ փայրը, և ահա հողին յանձնամ՝ կը վերասանայ նիւթական աշխարհէն դէպի անիւթական աշխարհը, հոն փնտուելու համար իր յենակէալ։ Անիւթական աշխարհի կեղունը Աստուած ինքն իսկ է որ կը կոչենք երկնաւոր Հայր։ Մարդ երբ կը տառապի ոչ թէ կը փնտուէ նիւթական առարկայ մը, բան մը, այլ կը փնտուէ մէկը, հողեկան ու բարոյական էակ մը, դօրութիւն մը՝ որուն կարենայ արտայայտուիլ, որուն կարենայ ապաւմսիլ, անփոփոխ և հաստատ ուժ մը, վէմ մը՝ որուն կարենայ պինդ կառչիլ, որով կարենայ ամրանալ։ Արդ՝ այս զօրութիւնը, այս վէմը կայ .

այս հաստատ ամբութիւնը նոյն ինքն Աստուած է։

Ո՞հ, զիտեմ թէ շատեր պիտի առարկեն թէ իրենց գդուար է հաւատալ տակաւին Աստուծոյ մը որ ուղէ կամ՝ թոյլատրէ այսպիսի աղէտներ։ Միթէ Աստուած սիրոյ Աստուածը չէ պիտի ըսէին։ Միթէ թշնամանել չպիտի ըլլար զինք, միթէ սրբազնել չպիտի ըլլար իր անունը երբ կը կարծենք թէ այդ աղէտները իր ծրագրին մաս կը կազմեն։ Ճիշտ է. մենք կը գտնուինք անգութ խորհուրդի մը առջև և անկարող ենք զայն բացարելու, հասկնալու։ Զի սասովիւ ըսել թէ Աստուած կը թոյլատրէ այս աղէտները, ըսել կը նշանակէ թէ Աստուծոյ կամքովն է որ կը կատարուին այդ աղէտները։ Բայց մենք զիտենք թէ Աստուծոյ կամքը ուրիշ բան մըն է. Աստուած աւերումի, կործանումի մէջ չէ։ Միեւնոյն մամանակ զիտենք նաև սակայն թէ ամէն բան Աստուծոյ զիտութեամբ կ'ըլլայ, նոյնիսկ Ճնճղուկն զետին չիյնար տռանց զիտութեան Աստուծոյ։ Արդ՝ Աստուած բոլոր աղէտներէն կը բերէ բարիք, բաւական է որ սիրաը մարդուն յենակէտ ընարած ըլլայ զԱստուած, և իր սիրաը հանգչեցնէ Աստուծոյ սրտին վրայ։ Լերան քարոզին մէջ իմաստուն և յիմար մարդոց շինած տուներուն առակով Յիտուս կը բացատրէ թէ իմաստուն մարդը ինչպիսի հիմերու վրայ պէտք է կառուցանէ իր տունը որպէսզի երկրաշարժի նման փոթուրիներու, հեղեղներու հետեւանքով չկործանին, չաւե-

րուին. « Ամենայն որ լսէ զբանս իմ և առնէ զսոսա,
նմանեսցէ առն խմաստնոյ որ շինեաց զտուն իւր՝ ի
վերայ վիմի »։ Վեմի վրայ շինուած տունը ուրիշ բան
չէ բայց եթէ Աստուծոյ բարութեան հանդէպ խորունկ
գիտակցութիւն և անալյաց հաւատք և հետեւաբար
հնազանդութիւն հանդէպ անոր նախախնամական կամ-
քին։ Եւ անգամ մը երբ այս խորունկ գիտակցութիւնը,
այս զօրեղ հաւատքը, այս հնազանդութեան ընթացքը
հիմ կը դանէ մարզուն մէջ, ոչ մէկ երկրաշարժ, ոչ մէկ
հեղեղ, ոչ մէկ փոթորիկ չեն կարող քանդել իրականին
մէջ իր տունն. զի եթէ նիւթական շէնքերը կը կործա-
նին, հոգեկան շէնքը իրականին մէջ հաստատ կը մնայ,
հոգեկանին հետ սիրտը անսասան կը մնայ։ Ընդհակա-
ռակը երբ տունը շինուած է տարակրյսի, աննկարագիր
բնութեան աւաղի վրայ, « ի յառնել հեղեղաց բախեաց
գետ զտունն, և վաղվաղակի անկաւ և եղե զկործանում
տանն այնորիկ մեծ [!]։ »

Կ'ուղէի որ բոլոր ուժովս գոչէի ասիկա անոնց
որոնք կը յաւակինին թէ չեն կրնար մնալ հաւատացեալ
հանդէպ բնութեան այս աղէտներուն և պատմութեան
տակնուվրայութեանց։ Ես միայն պիտի խնդրէի իրենցմէ
որ ունենան այն պատշաճ կեցուածքը հանդէպ Աստու-
ծոյ ինչպէս որ ունեցած են մեր նախնիք, և յայնժամ

(1) Ղուկ. Զ. 48, 49:

պիտի համոզուին թէ այս երկրաշարժներն եթէ կը կոր-
ծանեն քաղաքներ, չեն կրնար կործանել հաւատքի
հիմերու վրայ կառչած աղդ մը, և թէ փոխանակ
քննադատելու զԱստուած, թող նայէին անգամ՝ մը ան-
ցեալ մեր պատմութեան վրայ որ լուսեղէն հաւատքի
խորան մըն է, ու պիտի համոզուէին թէ երկրաշարժ-
ները պատճի մօտեցուցած են զմեղ մեր Աստուածային
կոչումին քան հեռացուցած զմեղ։ Կարդացէք Յովհան
Պատմաբանը, կարդացէք Թովմա Արծրունին, և պիտի
համոզուիք թէ մեր հայրենիքին անձանօթ չեն աղիտա-
բեր երկրաշարժները։ Անոնք մանաւանդ կը նկարագրեն
Դուինի մեծ երկրաշարժը, մենք կրնանք այդ նկարա-
գրութենէն դասեր առնել. ան տեղի ունեցած է յերրորդ
ամի թագաւորութեան Սմբատայ, այսինքն 893 ին որ
սաստկագոյն երկրաշարժը կը նկատուի քան Զաքա-
րիա Զաքեցիի օրով տեղի ունեցած երկրաշարժը, որ
երեք ամիս տեւած է։ Դուին ի հիմանց տապալեալ
կործանեցաւ, « տեղիք սրբութեանց զշարժման կիրս
կրեցին », 70,000 է տեղի մարզիկ մեռան, որոնց
թաղումը անհնար լլալով « ի վիհս և ի խորափիսս »
կը նետուէին և աղեկտուր տեսարաններ տեղի կ'ու-
նենային։

Աւազ, չոնիմ արժանիքը Մաշտոց Եղիվարդեցիի
որ իր Սեւանայ անապատէն Դուինի երկրաշարժին
աղէտեալներուն ուղղած միսիթարութեան նամակով սփո-


փանք բերաւ բոլոր սպառորներու և արկածեալներու. բայց ունիմ աղաջանք մը և կ'ուզեմ յայտնել զայն բոլոր սրտիս ալբերովը, այն է թէ երբ մեր հաստատութիւններն, մեր շէնքերն, մեր բնակարաններն կը վերաշխնենք, շինենք դանոնք Տիրոջմով [1], շինենք զանոնք հաւատոյ վէմին վրայ, շինենք զանոնք իբր լուսոյ խորաններ, որպէսզի երբ երկրաշարժներ գան և աւերեն մեր նիւթական շէնքերը, չկարենան քանդել և աւերել մեր սրտերը, որպէսզի մենք դարձեալ կարենանք զօրեղ հաւատըով մը լսել Սազմոսերգուին հետ. « Ասոսած մեր ապաւէնը և զօրութիւնն է, նեղութեանց մէջ խիստ օգնական կը գտնուի: Անոր համար պիտի չվախնանք քէ իսկ երկիրը խռովուի, քէ իսկ լեռները իյնան ծովերու մէջ. վասնզի Զօրաց Տէրք մեզի հետ է, Յակոբին Սասուածը մեզի ապաւէն է:»



(1) Սաղմ. Ճիշ. 1:

Թ.

ԹԵՐԱԿԱԼԱՏՈՒԹԻՒՆԸ



ԹԵՐԱՆԱԻԱՏՈՒԹԻՒՆԸ

••••••••••

«Հաւատամ, Տէ՛ր օգնեա անհաւա-
տոքեանս իմում:»
(Մարկ. թ. 24:)

ԱՐԴՈՅ մէջ կը հանդիպինք այնպիսիներու,
որոնք կարծես թէ մութին մէջ քալած ըլլա-
յին, հոգեւոր ոչ մէկ բան չեն տեսներ, և թէև երբեմն
լուսաւոր էր իրենց կեանքի ճանապարհը բայց այժմ
մութ կը տեսնեն ամէն բան. մուայլ ստուերներ ամէն
կողմ՝ վարագուրած են: Այս հոգեկան տխուր վիճակը
հետեւանք է հաւատքի ակարացման. և այս տկարացման
հետեւանոք անոնք սկսած են ամէն բանի տարակուսիլ,
թերահաւատիլ: Անոնք կը տարակուսին Աստուծոյ վրայ,
կը տարակուսին Աւետարանի վրայ, կը տարակուսին
կրօնի և անոր անունով ամէն բանի վրայ:

Ներկայ դարուս մէջ ամէն բան քննական և գի-
տական վերլուծումի կ'ենթարկուի և այս խակ պատճա-
ռուս հաւատքի տեղ տարակոյսը և անվտահութիւնը

մեծ համեմատութիւններ ստացած կարդ մը մարդիկ սկսած են թերահաւատիլ ամէն բաներուն վրայ որոց մասին երբեմն հաւատք ունէին։ Այս թերահաւատութիւնը սկսած է վտանգ մը ըլլալ։ Այժմ ամէն մարդ կ'ուզէ աւելի ըմբռնել քան հաւատալ. երբ մարդ կրօնական կալուածի մէջ դժուարիմաց կէտերու կը հանդպի և չհասկնար, կը տարուի տարակուսերու և անընդրունելի նկատել չհասկցած կէտերը։ Երբ դիտութիւնը տակաւին չէր յառաջացած, դիւրաւ մարդ կը հաւատար առանց հասկնալու. այժմ՝ ասոր հակառակ ամէն ոք կ'ուզէ հասկնալ և կարենալ հասկնալէ յետոյ է միայն որ կ'ըսէ. « Այժմ կը հաւատամ։ »

Տարակոյսի և թերահաւատութեան աւելնալովը նուր պիտի երթայ Եկեղեցւոյ վիճակը. ասիկա կենսական հարց մըն է. այսօր առանց ծածկելու պէտք է ըստիք թէ թերահաւատութիւնը սկսած է հետդիետէ մեծ համամատութիւն առնել նաև նոր սերունդին մէջ. շատեր հազիւ իմացական զարգացում մը ստացած կը ծաղրեն, կը հեղնեն այն ամէն բաները որ Եկեղեցւոյ և կրօնի կը պատկանի։ Եկեղեցին արդեօք այս վտանգին առջև պիտի կրնայ լնալինքը փրկել։ Ապագան, մօտիկ ապագան Եկեղեցւոյ յաղթութիւնը պիտի բերէ թէ սնանկութիւնը։ Ես չեմ կրնար դուշակել թէ ապագան ինչ պիտի բերէ, բայց գիտեմ մէկ բան. այն է թէ Եկեղեցւոյ ներկայ հոգեւորական վիճակը բացարձակապէս

չկրնար գոհացուցիչ նկատուիլ։ Ճշմարիտ հաւատացեալը կը տեսնէ այս ամէնը, կ'ազդուի այս ամենէն, կը տառապի ան խորապէս, և անհամբեր կ'սպասէ թերահաւատութիւնէ յառաջ եկած աւերակներու առջև այն յոյսով՝ որ աւելի ամուր և փառաւորը պիտի կառուցովի ինչ որ Եկեղեցւոյ և կրօնի կը պատկանի։ Ամենէն զօրեղ հաւատացեալն իսկ իր սպասումին մէջ երբեմն այսոց թերահաւատութիւնէն ազդուած, ան ալ իր կարգին կ'սկսի թերահաւատիլ խորհելով որ մի գուցէ իրեն հաւատքն ալ զաւանցանք մը ըլլայ. զի տեսնելով Աւետարանի յաղթանակին ուշանալը ան ալ իր կարգին կը խռովուի ինք իր մէջ և տարակոյսի տպաւորութեան ներքև շփոթած ու շուրաբած հիւանդ տղուն հօրը պէս կը գուչէ. « Հաւատամ, Տէ՛ր օգնեա անհաւատութեանս իմում։ »

Ահա այս թերահաւատութիւնն վրայ է որ ձեր ուշադրութիւնը կ'ուզէի հրաւիրել և բացատրել թէ Բնչպէս կարելի է թերահաւատութեան մշուշը փարատել և մեր մէջ հաւատքը զօրացնել։

Հարկ է ըսել թէ կայ օրինաւոր տարակոյս մը. որ ընդունելի և յարգելի է։ Անշուշտ պէտք չէ որ մարդ հաւատայ անոր համար որ իր ծնողքը հաւատացեալ և բարեպաշտ եղած են. ըսել թէ կը հաւատամ, վասնվի ծնողքէս անալիս տեսած եմ, Եկեղեցի կ'երթամ վասն զի ծնողքէս այսպէս սորված եմ, սխալ է։ Զի նոյն

իսկ այսպիսի աւանդամոլ հաւատացեալներն ալ պիտի ունենան իրենց կեանքին մէջ այնպիսի վայրկեան մը՝ յորում իրենք իրենց պիտի հարցնէին. ինչու կը հաւատամ: պէտք է կոյր զկուրացն հաւատամ: Շատ Ճիշդ է որ մարդ իմացական ըլլալով հաւատքի վերաբերեալ հարցերու մէջ որոշ չափով մը միտքը պէտք է մասնակցի հաւատքի գերին մէջ: Աւետարանը չպատուիրեր որ անպայման համոզուիմք. ան կը թողու մեղ ազատ և համարձակ. Յիսուս մեծապէս կը յարգէ մարդկային ազատութիւնը: Արդ՝ հաւատոյ վերաբերեալ հարց մը քննութեան ենթարկեցք, ինքնին ձեր մտքին մէջ ծնունդ պիտի առնէ տարակոյա մը: Բարեպաշտ նախանձախնդիրներ թերեւս ըսեն. հաւատոյ վերաբերեալ հարցերուն մէջ պէտք չէ քննութիւն. զի ան զմարդ կ'առաջնորդէ կորստեան: Այս խօսքը միջնադարեան պահպանողականի մը կարծիքը միայն կընայ ըլլալ, զի ինչ պէտք է ըսել այն երկիրներուն ուր Ս. Գիրքի և կրօնի հարցերը մանրակրկիտ քննութեան կ'ենթարկուին, և հոն աւելի խորունկ հաւատք կը տեսնուի քան այնտեղ ուր Ս. Գիրքը դոցած կրօնական հարցերու մէջ բայցարձակ աւանդամոլ են չեն ուզեր պրատել այդպիսի հարցեր: Հարկ է ձեղ ըսեմ որ այդպիսեաց հաւատքը և կրօնական եռանդը յարգելի չէ. զի այդ եռանդը մոլեւանդութիւն մըն է, և մոլեւանդութիւնը տեսակ մը մոլութիւն է որ երբեք ընդունելի չէ. մոլեւանդութիւնը ծնունդ կուտայ վիճած

կրօններու. մոլեւանդութենէն կը ծնի և անձկամտութիւնը և տգիտութիւնը որոնք մեծ վսասներ կը հասցնեն մարդկային ընկերութեան: Թերեւս հարցովի ինչ պիտի ըսենք անոնց համար որոնք տկար են մտքով: Կը կարծեմ թէ կրօնը կամ Աւետարանը ունի իր ապացոյցները ոչ միայն իմացական մարդուն այլ և սրտի և խիղճի մարդոց, զի ան կը գրաւէ ոմանց միտքը, այլոց սիրտը և ոմանց ալ խիղճը. պէտք չկայ աստուծաբան ըլլալ կարենալ հաւատալու համար Յիսուսի և անոր հրաշալի գերին. բարի խիղճ մը. մաքուր սիրտ մը նոյնքան և կրնան ըմբռնել և հաւատալ:

Կրօնական հարցերու մէջ քննութիւն մը առանց կանխակալ կարծիքի թէև ի սկզբան տարակոյսի կ'առաջնորդէ զմարդ, բայց երբ մտքին հետ խիղճն ու սիրտն ալ կը մասնակցին քննութեան յայնժամը ի յայտ կուգայ կրօնի սրբութիւնը, Աւետարանի վսեմութիւնը, և Քրիստոսի աստուծութիւնը, որով միայն մարդ կրնայ ստանալ հոգուոյ խաղաղութիւն և յաւիտենական կեանքի ապահովութիւն. այնպէս որ այդ քննութիւնը ընելէ յետոյ մարդ կրնայ թերահաւատութեան կապանցներէն ազատած ըսել. « Գիտեմ թէ ինչ բանի կը հաւատամ: »

Կեանքի մէջ կան բաներ որոնք զմեղ թերահաւատութեան կը մղեն արդարեւ, Աւետարանի գերազանցութիւնը, վշտին հարուածները և աղօթքի անլսելի կը հաւատած ըսել.

մնալը։ Աւետարանը իր գերազանցութեամբ ոմանց ենթապրել տուած է թէ անոր մէջ լվազական մասեր կան։ Պարզեցէ՛ք Աւետարանը սրակազի հաւատանք Քրիստոսի և իր փրկարար դերին կ'լսեն. ինչ հարկ մտիկ ընել հինգած քարողութիւններու որոնցմէ երեք օգուտ չկայ կ'լսեն։ Ճիշդ է որ մարդ Աւետարանը կարդարուն կարծես ողի մը, չար ողի մը զվարան վերև հակած իրեն կ'լսէ. «Մի՛ կարդար, հաւատալու բաներ չեն ասոնք»։ » Նոյն այդ ողին աւելի յառաջ կ'երթայ ու ականջլու կը փախայ երբ կ'աղօթես, և կարծես քեզ կ'լսէ. «Ի՞նչ օգուտ աղօթելէն»։ Եւ ահա մութ ու մռայլ խորհուրդներ կուգան կը շրջապատեն զբեկ և դուն որ մինչ յայն վայր հաւատի լուսով եիր, հետոչետէ ան կը մարի և օր մը ինքվինքդ կ'զգաս խաւարին մէջ և կը մզուխս ըսելու. «Երբեմն էի լոյս և այժմ՝ խաւար։ » Դարձեալ ճիշդ է որ աշխարհի յաւերը կուգան զմեղ կ'ընկճէն և մենք որ կը կարծէլնք յաջողութիւն ձեռք բերել՝ ահա ամենայն ինչ անյաջողութեան կը մասնուի։ Մենք որ կ'սպասէինք բարօրութիւն մեզ և մեր զաւակաց համար՝ դժբաղութիւններ իրարու կը յաջորդեն, անկարգութիւնք վերլիվաց կը շրջեն մեր ձեռնարկութիւնք և մարդ կը տարուի խորհելու թէ նորիէ պէտք է սպասել արդարութիւնն ուր պէտք է փնտռել Աստուծոյ նախախնամութիւնը Այդ ձախողութիւններուն մէջ այլեւս մարդ չղգար Առ

տուծոյ ներկայութիւնը ոչ իր մօտ ոչ ալ իր սրտին մէջ. ալ ան կ'աներեւութանայ և թերհաւատութեան ձայնը հեղնօրէն կը հարցնէ քեզ ստէպ. «Ո՞ւր է քու Աստուծդդ։ »

Ի՞նչպէս կարելի է այս թերահաւատութեան ցանցէն խոյս տալ. ի՞նչպէս հարկ է փարատել թերահաւատութեան մշուշը։ Ի՞նչ կ'սպասէք արդեօք որ ձեզ այս բեմէն քարողեմ, կոյք հաւատք, բնաւ երեք։

Թերահաւատութիւնը փարատելու մէկ եղանակ մը կայ։ Բայց այս ըսելէ առաջ կ'ուղեմ ձեղ յիշեցնել թէ կարելի չէ չհաւատալ որեւէ բանի։ Երբ Աւետարան և Քրիստոս վիստական կը նկատէք, երբ Աստուծոյ գոյութիւնը տարակուելի կը նկատէք, երբ թերահաւատութեան շունչով ամէն բան կ'ուրանաք, անշուշտ բանի մը կը հաւատաք։ — Ո՞չ, մինք բանի մըն ալ չենք հաւատար, հաւատաք ի՞նչ է պիտի պատասխանեն թերեւ։ — Հաւատաքը, բայց կեցէք, յառաջ մի երթաք։ Թերահաւատութիւնը որքան ալ ձեղ մղէ ամէն բան ուրանալու կուգայ տեղ մը որ այլեւս չկրնար յառաջ երթաւ. վասնդի առանց հաւատի չէ կարելի ապրիլ։ ՄԵկ կողմ թողունք վերացական բաներու հաւատարու խընդիրը ձեռք առնենք տեսանելի, նիւթական բաներն, հոն պարտաւոր ենք հաւատաք զանց չընել. զի նկատի առէք որ ամէն կողմէ խորհուրդներով շրջապատուած ենք, վարը, վերը, ամէն կողմ՝ չենք գիտեր թէ նորիէ կու-

դանք և ուր կ'երթանք. և մեր գոյութեան հանելուկը չկրնալ լուծելէ զատ կենդանիի մը, թռչնոյ մը, ծառի մը, նոյն խալ ամենէն աննշան խոտին գաղտնիքը կ'անդիտանանք: Վիշտը խորհուրդ մըն է, չենք հասկնար թէ ուրկէ կուգայ ան և ինչու կուգայ մեր վրայ, նոյնքան և երջանկութիւնն ալ խորհուրդ մըն է ինչպէս մահը, նմանապէս և կեանքն ալ խորհուրդ մըն է: Մեծամասնութիւնը մարդոց ասոնց ոչ մէկուն մասին չկասկածիր, որովհետեւ չանդրադաւնար անոնց վրայ, այլ ինքինքը կը թողու մեքենայի պէս ապրելու, առանց հարցելու թէ ինչու կ'ապրի և ասկա թէ ինչու կը մեռնի: Անոնք որ կը խորհին չեն կրնար զանց առանել իրենց առջեւ յարուցուած հազար ու մէկ ինչուներուն, զորս պիտի ուզելին լուծել և հասկնալ. ահա հոս է որ հաւատքը կուգայ օգնութեան, ան կուգայ օգնութեան հոն՝ ուր միտքը կը դապրի իր տեսութիւնէն. բոլոր կալուածներու մէջ անհրաժեշտ է որ հաւատքը օգնութեան գայ և գործակցի. վասնդի ան է որ մարդուն հոգւոյն կուտայ թռիչք և կ'աղատէ անտանելի վիճն որուն մէջ մնացած է. և երբ անդամ մը մարդ կը համոլուի թէ առանց հաւատքի գործակցութեան կարելի չէ որ բանականութիւնը գործէ, ահա յայնժամ միտքը կը լուսաւորուի և կը գտնէ ելից ճանապարհը թերահաւատութենէ ազատելու:

Արդ թերահաւատութիւնը հակազդելու համար մէկ

եղանակ մը կայ, տարակուսելի ամէն բան քննութեան ենթարկել ոչ միայն մաքով այլ և սրտով և խղձով. այն որ առանց խղձի և սրտի կը քննէ կրօնական հարցերը, անելանելի բաւիղի մը մէջ կը մղուի. չեմ ըսեր որ միտք մի՛ զնէք ձեր քննութեանց մէջ, զի պէտք է ընդունի որ միտքը իր տեղը ունի կրօնքին մէջ, և մէկը որ կը քննէ այս կերպով՝ կարելի չէ որ թերահաւատ մնայ, ան անպայման կ'առաջնորդուի աւելի և զօրեղապէս հաւատարու: Սխալ է կարծել որ գիտութիւնը հաւատքը կ'սպաննէ, ընդհակառակը կ'աւելցընէ. գիտական մեծ դէմքերը խորունկ հաւատացեաներ եղած են:

Օրինակի համար Աւետարանը մտքով միայն քննեցէ, ձեր քննութիւնը կրնայ զձեզ շեղեցնել: Երբ միտքն է որ միայն կը գործէ քննութեան մէջ, ան միայն կը քննէ, կը դատէ, կը բաղդատէ, կը քննադատէ, կը զարմանայ հրաշբներուն վրայ, զանազանութիւնները աչքին կը զարնեն, և ահա կ'սկսի տարակուսիլ, թերահաւատութեան հոսանք մը կ'անցնի և ահա վերջապէս կ'սկսի չհաւատալ Աւետարանի վաւերականութեան: Վճռական է այս եղանակացութիւնը, վամնդի ան միայն մտքով քննեց: Երբ սակայն սիրտը և խիղճը կը գործակցին այս քննութեան, երբ իր քննութիւններուն մէջ կ'ուզէ սիրտն ու խիղճն ալ գոհացնել, ահա յայնժամ Աւետարանը իր վսեմութեամբ կը փայլի, ահա յայնժամ

Քրիստոսը իր սրբութեամբը կ'աստուածանայ և միտքը սրտին ու խղճին հետ կը խստովանի ըսերով. « Եթէ կայ Աստուած մը այն ալ հոս կընայ ըլլալ: »


Գիտցէք որ Աստուած չյայտնուիր հետաքրքիր միտքերու. փնտռեցէք սրտի մաքուր զգացումով և խղճի ձայնով, և դուք պիտի հանդպիք Աւետարաններու մէջ սիրոյ և սրբութեան Աստուածը, որուն առջև պիտի խոնարհիք պաշտումով մը ու երկիւղածութիւնով մը և պիտի գուշէիք. « Տէր իմ՝ և Աստուած իմ: »

Այս կերպ կարելի է միայն թերահաւատութիւնը զինաթափ ընել. ուրիշ տարբեր կերպեր առաջարկողներու մի՛ հաւատաք: Այս եղանակով երբ անդամ մը կը չէդրացնէք թերահաւատութիւնը ալ անկէ յետոյ կ'աւենայ, կը գեղու հաւատքը ձեր հոգւոյն մէջ և որքան աւելնայ ան, այնքան երջանկութեան մօտ կ'զգաք ինքինքնիդ. զի եթէ կայ աշխարհի մէջ բան մը որ կրնայ դմարդ միմիթարել և երջանկացնել՝ սիրոյ, սրբութեան և Ճշմարտութեան կրօնն է: Մտքի մշակումը երջանկութիւն չքերեր, լնդհակառակը ցաւերը կ'աւելցընէ. մաքի մշակումով մարդուն նկարագիրը չփոխուիր, բայց սրտի և խղճի առաջինութիւնով կարելի է ապահովել երջանկութիւնը:


Իսկ ամեն անտնք որմնիք սիրուը և խիղճը մեկուսացուցած կ'ուզեն միայն մոքով կրօնքը բացատրել, և թէ իսկ յաջողին բացատրել, պէտք է համոզուած

ըլլան որ այդպիսի կրօն մը կը դադրի Ճշմարիտ կրօն ըլլալէ. կրօնը չբացատրուիր. կրօնը սրտին և խղճին կը յայտնուի. զի կրօնը խորհուրդ է և պէտք է խորհուրդ մնայ: Բասգալ ըսած է. « Պէտք չէ վստահիլ այն կրօնին որ առանց խորհուրդի է: »

Այսպէս երբ մենք ամենքս ալ կեսմբի դաւնութեաց ազդեցութեան տակ կը տարուինք տարակուսերու և թերահաւատերու Աստուծոյ սիրոյն և ողբրմութեան վրայ, գիտնանք սթափիլ և հիւանդ մանկան հօր նման աղաղակել Աստուծոյ. « Հաւատամ՝ Տէր օդնեա անհաւատութեանս իմում: »



Ազահութիւնը



ԱԳԱՀՈՒԹԻՒՆԸ

« Զգոյն լեռու յամենայն ազա-
նութենէ : »

(Ղուկ. ԺԲ. 15.)



” Ի սՅն բարոյախօսը կամ՝ քարողիչը որ
մէկէ աւելի անդամներ բացատրած չըլլայ
թէ « Ոսկին և մեծութիւնը չեն կրնար տալ երջանկու-
թիւն » : Այս ճշմարտութիւնը շատ անդամներ կրկնուած
է, և ամէն ոք գիտէ թէ որբան ալ մարդ ճոխացած
ըլլայ ինչքերավ, օր մը, թերեւս վաղը, կամ նոյն իսկ
թերեւս վայրկեան մը վերջ պարտաւորեալ պիտի ըլլայ
բոլորն ալ հանդիսաւորապէս թողելու գերեզմանի մուտ-
քին առջեւ :

Սոյն քարողովս չպիտի ուղէի, ինչպէս կ'ընեն
ոմանիք, դէմ՝ արտայայտովի հարստութեան կամ՝ դրամի :
Ո՛չ, ընդ հակառակը պիտի ուղէի աւելի շեշտել թէ
դրամը ինքնին իր արժէքը ունի, թէ անիկա խոտացած
աշխարհի մը հանդամանքը ունի մեր ձեռքին մէջ, և

թէ անով է որ ոչ միայն կը հասնինք մեր պէտքերուն, այլ և նուիրական և սուրբ պէտքերու գոհացում՝ կուտանք և հետեւաբար անոր բաղձալ, անոր փափաքիլ օրինաւոր և անհրամեշա պիտի ըլլար, ինչպէս և պիտի ըսէլ անմեղ բան մը պիտի ըլլար։ Յիսուս երբէք հարուստներն չարդիլեց որ հարստութիւն զիզէն։ Մարդ ինչու յանցաւոր ըլլայ զրամ՝ զիզելուն համար կամ ունեցած հարստութիւնը աւելցնելուն համար։ Հարստութիւնը մարդուն խմաստութեան պսակն է։ Եթէ անխոհեմութիւն ունենայնք քարողիչներս ըսելու ժողովուրդին թէ զգոց ըլլան հարստութիւն աւելցնելէ, են իրաւունք պիտի տայի վաճառականներուն, որոնք կիրակնօրեայ այդպիսի քարող մը լսելէ վերջ՝ հեղնութեամբ և արհամարհանքավ արտայացառուէին քարողին և քարողի մասին և դարձեալ յաջորդ օրը կրկին եռանդեամբ շարունակէին աւելցնելու իրենց շահածներն ուրեմն սխալ բան մը կայ որ կը քարողուի և որ չաղպեր բնաւ ունկնդրին վրայ և բնաւ չկրնար տպաւորիչ ըլլալ։ Մարդ բնութեան օրէնքներուն ենթակայ է, պէտք է բարգաւաճի, ճոխանայ այն շրջանակին մէջ ուր կը գտնուի։ Երբ բարգաւաճումի այս ձգտումին արգելք կ'ըլլայ կրօնքը, հարուած մըն է որ կուտայ այն բոլոր ձեռնարկներուն, որոնք մարդկային բարօրութեան համար սահմանուած են, հետեւաբար ան կ'սպաննէ աշխատութեան և յաւաջլիմութեան ոգին։

Յիսուս ագահութեան դէմ է միայն որ կ'արտայալուի. և ագահութիւնը հարստութեան հետ առնչութիւն մը չունի, զի աղքատներ կան որ մոլի ագահներ են։ Ագահութիւնը այն մոլութիւնն է որով մարդ պաշտումով կը սիրէ զրամը՝ մոռնալով ընտանիք, Աստուած, կրօնք, աղքատ։ Ան կը սիրէ զայն այն համոզումով թէ կեանքը և երջանկութիւնը կախեալ է զրամէն և ոչ թէ Աստուածէ, և հետեւաբար ան կը պաշտէ զրամը իբր կուռք, և իբր թէ զրամն եղած ըլլար իր վսահութեան և հաւատքի միակ առարկան, ան կ'ըսէ զրամն, « Դուն իմ վսահութիւնս ես [1] »։ Իրաւամբ Պօղոս առաքեալ ագահութիւնը կը նկատէ կուապաշտութիւն [2]։

Ա.

Դժբաղդպաբար այս մոլութիւնը կարծուածէն աւելի շատ հասարակ է։ Ոմանց մէջ այս մոլութիւնը խառնուածքի հետեւանք է, իսկ այլոց մէջ սուացուած կրթութեան հետեւանք։

Խառնուածքի հետեւանքով եղած ագահութիւնը նոյն իսկ կը յայտնուի երիտասարդութեան շրջանէն։ Տեսէք, սա երիտասարդը, ան տակաւին չգիտեր կեանքի դը-

(1) Յոր. Ա. 24:

(2) Եփես. Ե. 5:

ուարութիւնները և ոչ ալ վաղուան հոգերը, և սակայն կը փորձէ արդէն անհրաժեշտաբար խնայելու, ան կը խնայէ ամէն բանի վրայ, իր զգեստներուն վրայ, իր զիբքերուն վրայ, իր զբոսանաց վրայ։ Ան անշուշտ կը սիրէ հաճոյքը, զբոսանքը որքան որեւէ անհատ պիտի սիրէր։ բայց կը նախընտրէ բնազդմանը բոլոր այն հաճոյքներն և զբոսանքներն որոնք առանց ծախսի պիտի ըլլային և անտեղիտափիօրէն խորշում կը զգայ այն ամէն բաներէն որոնք ծախս կը պահանջեն։ Հաշկառական որ իր կարսղութիւնները սովորական եղած ըլլային, ան ցոյց կուտայ հազուագիւտ խմացականութեան մը ապացոյցը երբ ինչիբը դրամականի շուրջը կը դառնայ, և իր ծնողքը կ'ուզէն տեսնել անոր մէջ կոչում մը գործնական մարդու։ Իրականին մէջ պէտք է ըսել թէ անիկա նորաբոյս ագահ մըն է։

Տեսէք այժմ, ան հասունութեան տարիքին թեւակոխած է, իրեն հետ մոլութիւնն ալ հասունցած է, թերեւս ան զիւրակեաց մէկն եղած ըլլայ, և թերեւս հարստութեան մըն ալ տիրացած ըլլայ։ բայց ոչ ոք, նոյն խակ իր շուրջը եղողները չեն վկաեր ինչ որ ունի, ան ամէն բան գաղանի կը պահէ, իր գաղանիքը ոչ ոքի չուղեր յայտնել, միայն կը պնդէ որ ինք հարուստ չէ և կը գանգատի զառնապէս կեանի սղութեան վրայ, յայտներով միանգամայն թէ գործերը շատ գէշ կ'երթան, թէ տարին շատ գէշ է։ Ան պիտի ըսել անշուշտ

նոյն այն բաները յաջորդ տարիներուն եւս։ Տունին ծախսը այնքան կրծատած է որ պիտի կարծուէր թէ կարօտ և նեղութեան ենթարկուած մարդու մը վիճակին հասած է։ Ան սակայն չնեղուիր անկէ։ ընդհակառակը կը փառաբանէ պարզութիւնը և սակաւապետութիւնը։ Նոյն խակ ծանր հիւանդութեան մը պարագային կը յայտաբարէ թէ չի հաւատար ոչ բժիշկներու և ոչ դեղերու, և կ'զգուշանայ որեւէ ծախս մը ընել բժիշկի կամ վելորէից վերաբերեալ։ Բնաւ չուզեր հետաքրքրութիւն իր այն ազգականներով որոնք թշուառութեան մատնուած են, զանոնք ուժդնապէս կ'ամբաստանէ կանխահոգութիւն և խնայողութիւն չունենալուն համար։ Բաց աստի ան բնաւ անբարիշտ մըն ալ չէ, ընդհակառակն պահպանողական մըն է, և բարեկամ է կրօնի. և սակայն յաճախ վիտել կուտայ թէ մեր եկեղեցիները գէշ կը մատակարարուին, թէ շուայութիւններ և անպէտ ծախսքեր կը լլան, նոյն խակ կ'ենթաղը զեղծումնը... և այսու կը մէրմէտ որեւէ մասնակցութիւն եկեղեցւոյ պէտքերուն յատկացուելիք ծախուց։

Կան նաեւ աղահներ որոնց աղահութիւնը ոչ թէ մեր նկարագրածին համեմատ խառնուածքի հետեւանցով է, այլ ստացուած կրթութեան։ Պօղոս Առաքեալ կ'ըսէ թէ ինք ուսած է գոհ ըլլայ։ Միայն գոհունակութիւնը չէ այն առաքինութիւնը որ կարելի կ'ըլլայ սորպիւ այլ վեհանձնութիւնը և առատաձեռնութիւնն ալ

կարելի է սորվիր Շատ քիչ ծնողքներ կան որ գիտանային սորվեցնել զայն իրենց զաւակաց։ Երբ տղայ մը իր ծնողքէն կ'սոտանայ զրամ՝ կը յանձնարարուի պահել զայն, և կամ առ առաւելն կը յանձնարարուի յատկացնել զայն ուտելիքի, խաղալիքի կամ որեւէ հաճոյք պատճառող բանի։ Շատ հաղուագիւտ կերպով կը հանդիպնք ծնողաց որոնք զրամը իրենց զաւակաց տուած պահուն բայցատրեն այն ուրախութիւնը որ պիտի կրնար առթել զաւակաց եթէ անոնք ալ իրենց կարգին զրամը տային գթութեան կամ օգնութեան վերաբերեալ գործի մը։ Տղայք կը մեծնան անդիտակ այն ուրախութեան զոր գթութեան որեւէ գործ պիտի առթեր իրենց, և այսու անոնք կը զառնան ագահներ։ Ագահութեամբ կրթուած մարդիկ ծայրայեղօրէն առատաձեռն են երբ խնդիրը իրենց վրայ է, անոնք ունին իրենց շքեղազարդ վայելուչ տունը, ունին իրենց յարդարեալ սեղանը, ունին ամենայն ինչ որ նորոյթի կը պատկանի։ Ագահութիւնը կ'երեւի այն ատեն երբ պէտք է տալ։ Ո՞չ, տալ... ասիկա իրենց ուժերէն վեր է։ Թերեւս կարծուի թէ այսպիսիք պարզապէս եսասէրներ են։ Ո՞չ... Պահանջեցէք իրենցմէ որեւէ ծառայութիւն, սիրով պիտի ընէին զայն։ Խնդրեցէք իրենցմէ այցելել թշուառներու, ազբատներու կամ անդամակցիլ յանձնախութերու, անոնք տաք վերաբերուամով փութկոտութիւն ցոյց պիտի տային ձեր խնդրանքներուն։ Բայց կայ ծա-

ռայութիւն մը զոր պէտք չէ սպասել իրենցմէ։ զրամի ծառայութիւնն է այն, անոնք պարտաւոր են ընելու ամէն զոհողութիւն բայցի զրամի զոհողութենէն, և եթէ զիմէք իրենց խնդրելու համար զրամ, մեծապէս զայրացուցած՝ և գէշ մարդ կ'ըլլաք իրենց հետ։

Կը ճանչնամ գերազանց ընտիր անձեր, որոնք ամէն առիթներու մէջ հանդարտ և խաղաղ ըլլարով հանդերձ երբ իրենցմէ զրամ՝ կը խնդրուի որեւէ բարենպատակ ձեռնարկի մը համար յանկարծ կը մոլեղնին և կը կատղին։ Այսպիսի ագահութիւն մը կը կրկնեմ զժբաղդաբար շատ սովորական է, և թող իւրաքանչիւր ոք իր անձին հարցնէ թէ այդ ախտով ինքն ալ վարակեալ է թէ ոչ։

Բ.

Դիտուած է որ մարդ երբեք չուզեր խոստովանիլ իր ագահութիւնը, ան կ'անդիտանայ այլպիսի մոլութիւն մը ունենալուն։ Խոստովանահօր մը այն յայտնութիւնը թէ շատեր իրենց մեղքերը կ'արտայայտեն բայցի ագահութենէն, ճշմարիս է։ Զեզմէ շատեր թերեւս հանդպած ըլլան անձերու՝ որոնք խոստովանին թէ բարկասիրտ, վրէմինպիր, ոխակալ են, բայց երբեք հանդպած էք մարդու մը որ ամբաստանէ ինքվինքը իր ագահութեանը համար։ Զեմ՝ կարծեր որ հանդիպած ըլլաք։ Թերեւս նոյն իսկ պատահիք այնպիսի ագահ անձերու որոնք յուղեալ շեշտերով այլոց ագահութիւններու դէմ ճա-

ուեր խօսին առանց գիտակցութիւն ունենալու թէ իրենք իրենց խնայամոլութեամբ արդէն ագահներու կարգը դասուած են և իրենց ագահութիւնը առակի կարգ անցած է:

Մէկ եղանակ մը կայ բանալու աչքերը ագահին. այն է մատերաբար մօտենալ հարցին, համարձակօրէն ըսել իրեն ամէն բան ինչ որ ամէն ոք գիտէ իր մասին և որուն ինք զբաղարար անդիտակ է, և շօշափելի փաստերով ցոյց տալ թէ ինք գերին դարձած է ամօթալի մոլութեան: Այսու հանդերձ մի սպասէք որ կարենաք բոլորովին յաջողիլ ձեր ձեռնարկին մէջ, զուք թերեւս զայն ընդվեցնէք ձեզ դէմ և թերեւս ան նոյն խակ խղէ իր յարաքերութիւնները ձեզմէ: Բայց մի ընկրիք, զուք կատարեցէք ձեր պարտականութիւնը, վասահ եղէք թէ ան չափափ մոռնայ երբեք զձեղ, վասնիլ ձեր թողուցած վէրքը երբեք չափափ գոցուի իր սրտին մէջ:

Ճշմարիտ քրիստոնեան ան է միայն որ զերծ կրնայ մնալ ագահութեան մոլութենէն. այս պահուս իւրաքանչիւր ոք թող հարցնէ իւր անձին թէ իրապէս ճշմարիտ քրիստոնեայ մը կրնայ նկատուի ինք. թող հարցնէ թէ ստուգիւ ագահ մը կրնայ համարուիլ: Արիութիւն ուրեմն, քննենք ինքինքնիս, և հարցնենք սա պահուս. այս մոլութիւնը ստուգիւ իմն է, ստուգիւ ագահ մըն եմ... Բառը բաւական տգեղ է և կը յուսամ՝ թէ ինձի չպատ-

շաճիր... Բայց տակաւին, կան մարդիկ որոնք անտարակոյս ագահ են... Պէտք է քննեմ՝ ինքինքս և քաջութիւն ունենամ ճշմարիտը երեւան բերելու: Տեսնենք կուտամ: Գործեր կան որոնք կը սիրեմ և որոնց բարգաւաճման համար միշտ սրտագին մաղթանքներ ունիմ: Այդ գործերն իմ հաշուեցոյցին մէջ տեսնենք տեղ մը գրաւած են հաւասար անոր՝ որ սրտիս մէջ ունի տեղ մը:

Այն, անտարակոյս... Փառք Աստուծոյ, երբեմն այդ գործերուն համար կուտամ զրամ. օրինակի համար կիրակի օրերը Եկեղեցւոյ գանձանարկին կամ պնակին ներկայացուելուն՝ լումաս անպայման կը ձգեմ և անտես ընաւ չեմ առներ շրջադաշտ պնակներն... որբերն:

Եւ սակայն իրականապէս ինչ կուտամ. Ճիշդ հաշիւը ըրած եմ. կրնամ ըսել մօտաւորապէս թէ ինչ է համագումարը տարեկան իմ նուերներուս: Եթէ այս հաշիւը չեմ ըրած, գործիս պիտի գար ըսել այլպիսի հաշիւ մը, թէ ոչ աւելի շահս պիտի պահանջէր անդէտ մնալ այս մասին: Եթէ ուզէին հասկնալ թէ քանի կ'եմէ այս նուերներուս համագումարը բաղդատմամբ հաճոյցներուս համար ըրած մսխումներուս, պիտի կարենայի առանց կարմբելու արդարացնել ինքինքս: Վերջապէս ինչ են իմ տպաւորութիւններս երբ որ կոչ ըլլայ իմ առատաճեռնութեանս. ինչ է իմ առաջին տպաւորութիւնս երբ կ'իմայնեն այցելութիւն մը որեւէ

օգնութեան յանձնախումբի. Ինչ ընդունելութիւն կ'ընեմ՝ այլպիսի յանձնախումբերու. Կուտանմ՝ ի սրտէ խընդուած կամ ակնկարւած գումարը: Յիաւս ըսած է թէ « Երանելի է մանաւանդ տալն քան առնուլն [¹] ». այս տալու երջանկութիւնը փորձած եմ երբեք. օգնութեան համար որեւէ դրամ տալու պարագային սրտնեղութիւն ցոյց կուտամ թէ բարեյօժարութիւն:

Բոլոր այս հարցումներն շա՞տ պարզ են. Եթէ այս հարցումներն զիտակցարար ուղղենք մենք մեզի, անոնք մեզի պիտի օգնեն լուծելու ագահութեան հարցը: Արդ՝ ագահ եմ թէ ոչ:

Գ.

Այս հարցը ամեն գնով հարկ է լուծել. վասնզի այս հարցին խորը հոգւոյն փրկութեան հարցը կայ: Մեր մոլութիւններէն շատերը մեր կրած զառնութիւններուն շետեւանքով և ժամանակ անցնելով կը հանդարտին. ագահութեան համար չէ կարելի նոյնը ըսել. դրամի սէրը, ուշադրութիւն եթէ չընենք և անոր դէմ չը դառնանք, տարի կ'աւելնայ, կը ծանրանայ երկաթեայ շղթաներու պէս մեր վրայ, կը տիրէ հետզետէ մեր հոգւոյն մէջ, կը վիրաւորէ և կ'աւերէ բոլոր մեր առաքինութիւններն և նոյն իսկ բոլոր մեր ազնիւ

(¹) Գործ. Ե. 35:

ձգտումները և ան կը վերջանայ մեր ծերութեան մէջ յանած բերելով մեր մորին մէջ տեսակ մը նշաններ խելագարութեան, չետեւանք՝ շղթայակապ գերութեան մը: Ստուգիւ, որքան այս մոլութիւնը տիրէ հոգւոյն մէջ, այնքան աւելի կը ցանաքի սիրտը և դիտուած է որ ագահը այնքան չի վշտակիր իր սիրելին կորմնցուցած ատեն որքան երբ կը կորսնցնէ իր հարստութիւնը: Անոր հոգին իր կուռքը ունի և Աստուած չի կրնար թագաւորել տեղ մը որ իր սեփական կուռքը ունի: Պէտք է կամ խորտակել կուռքը և կամ վանել զԱստուած, և ագահը ամուստաբար կը վանէ զԱստուած:

Թէև ագահը գիտէ պահել երեւոյթները և սովորութիւնները բարեպաշտութեան, բայց իրականին մէջ կրապաշտ մըն է: Ան կրնայ պահել կեղեւը բարեպաշտութեան. բայց այս կեղեւին ներբեւ հիւթը չորցած է և ծառը կեանք չունի:

Մարդուն մէջ խիղճը գերազանցապէս կրօնական կարողութիւնն է. ագահը այս կարողութիւնն ալ գիտէ իր բռնակալ մոլութեան ներքեւ խոշտանգել թէեւ նախ կ'ուղէ անոր հետ իրաւախութեան գալ. բայց խիղճը չպիտեր իրաւախութիւն, ան կը բողոքէ ուժդորէն, և երբ իր բողոքները անլակի կը մնան, այլ եւս կը լուէ, եւ երբ ան կը լուէ ացեւս կը նշանակէ թէ ագահին մէջ չկայ կրօնական կեանք: Անկէ յետայ ագահը Աստուծոյ մերմելիք որեւէ բան մը չունի, վասն


զի Աստուած բան մը չխնդրեր իրմէ. այլ ևս անոր խիղճը կրնայ քնանալ խաղաղութեամբ մինչեւ յաւիտենական զարթնումի օրը:

Եւ երբ անգամ մը սիրտը կը զօրանայ և խիղճը լրութեան կ'ենթարկուի, յետ այնու ագահը կը զառնայ կատարեալ անզգայ մը, անխիղճ մը, կարծրասիրտ մը, որ միայն իր անձը կը խորհի և յոշատող գայլի մը պէս կը լափէ ամէն ինչ:

Պէտք է հոգին աղատել այս ողբալի վիճակէն. մարդ իր կոչումը ունի. անիկա Աստուծոյ որդի է և նախասահմանուած է երկնքի. աղահութիւնը ամենէն մեծ արգելքն է այս կոչումին իրականացման. մէկ միջոց մը կայ աղահութեան երկրաբարշ շղթաները փշրելու. մարդ իր հարստութիւնը փոխանակ կոնակը առնելու պէտք է ոտքին տակ առնէ. որքան ատեն կոնակն առած է, ան պիտի կը և չպիտի կարենայ գլուխը վեր բարձրացնել երկնքի անաղատում շնորհներն վայելելու համար. եթէ մարդ գիտցաւ ոտքին տակ առնել հարստութիւնը, յայնժամ այդ հարստութիւնը պիտի բարձրացնէ զինք մինչեւ երկինք, մինչեւ կատարելութիւն:

Մէկ խօսքով փոխանակ մենք դրամին գերի ըլլալու զայն ընենք մեր գերին և այսու աղահութեան շղթաները խորտակած պիտի ըլլանք: Արդ խորտակեցէք այդ շղթաները. վեհանձնութեան և առատաձեռնութեան


ուժերով, ո՞վ դուք որ կը տառապիք աղահութեան վէրքերով. խորտակեցէք այդ շղթաները որպէսզի ձեր հոգին վերասրանայ զէվի երկնքի կատարեալ աղատութիւնը, երկրի վրայ Աստուծոյ որդւոց փառաւոր աղատութիւնը վայելելէ յետոյ:



անձնութեար պահանջ ու զար է և պահանջ
է անձնութեար գույք պահանջ ու զար
պահանջ պահանջ ու զար պահանջ ու զար
ու զար պահ պահ պահանջ պահ պահ պահ պահ

Ճ. Ա.

ՀԱԼԱՄԻՔ



ՀԱՒԱՏՔԸ

«Եւ ասէ Յիսուս, նաշակերեաց,
դուսց, նաւատ իւ կեցուցին զեզ,
երբ 'ի խաղաղութիւն:»

(Ղուկ. Ը. 48:)

9 պիտի հասկնայինք Աւետարանի պատ-
մուածքներուն, ի մասնաւորի Յիսուսի
գործած բժշկութիւններուն նչ գեղեցկու-
թիւնը և նչ շահեկանութիւնը՝ եթէ ուշաղըութիւն չը-
դարձնէինք այն նպատակին զոր ի մտի ունին աւետա-
րանիչներն իւրաքանչյուր բժշկութեան մէջ:

Ծնդհանրապէս կը կարծուի թէ Յիսուսի ձեռամք
կատարուած նշաններն և սքանչելիքներն իր ժամանա-
կակիցներուն համար ապացոյցներ էին իր աստուածա-
յին պաշտօնին: Այս կարծիքը հիմնովին սխալ է: Յիսուս
երբեք չուզեց իր կրօնը հրաշքներու վրայ հիմնել.
կրօն մը որ հրաշքներու վրայ հիմնուած է չկրնար

զիմանալ, ան վաղ կամ անագան կը կործանի, թէ իսկ կարակալաներ, մեհեաններ կանգնին հրաշագործներու անունին, այդպիսի կրօններ առ առաւելն դար մը կը քնան տեւել:

Սխալ է կարծել թէ Աւետարանները հրաշքներու հաւաքածոյներ են: Ընդհակառակը: Աւետարանիչները եթէ կարգ մը հրաշքներ նկարադրած են, իրենց նպատակ ունեցած են ընթերցողին ներշնչել այնպիսի տրամադրութիւն մը՝ որ կարենայ տեսնել իւրաքանչյուր հրաշքի մէջ խորհրդանշան մը: Այսպէս օրինակի համար ի ճնէ կոյցին [¹] բժշկութիւնը նկարագրելու առթիւ Աւետարանիչն Յովհաննէս ոչ թէ կ'ուղէ ապացուցանել թէ Յիսուս ուղեց ջնջել երկրի վրայէն կուրութեան տաժանքը, այլ ապացուցանել ամենէն անհաւատներուն թէ Յիսուս ինքն է միայն որ կրնայ փարատել իրենց հոգեւոր խաւարը, ինք է միայն որ կրնայ եւ իրաւունք ունի ըսելու. « Ես եմ լոյս աշխարհի [²] »» Դարձեալ՝ Ղաղարոսի յարութիւնը նկարադրած առեն աւետարանիչն նպատակը այն չէ որ մեղ ցոյց տայ թէ ինչպէս յարոյց զ Ղաղարոս, այլ ապացուցանել է թէ Յիսուս ինքն է « Յարութիւնը եւ կեանքը [³] » , և թէ

(1) Յովի. Թ. 1-38:

(2) » Թ. 5, ԺԹ. 35, 46:

(3) » ԺԱ. 25:

ինքն է միայն որ ամէն ժամանակ կրնայ ազատել և յարուցանել զիարդ մոլութեանց գերեզմանէն տալով անոր նոր կեանք մը: Հրաշլց մեծ մասին նպատակը հոգեւոր փրկութեան հետ առնչութիւն ունենալով ըստ այսմ այդ հրաշքներն կ'ստանան միշտ այժմէութիւն և միշտ կը պահէն իրենց մէջ անհրաժեշտ հարկաւոր դաս մը:

Քիչ օրինակներ գիտեմ այնքան ուշագրաւ և հրահանգիչ որքան այս անձանօթ կնոջ բժշկութիւնը որ բազմութեան մէջ կորսուած գաղտնաբար կը հալի Փրկչի հանդերձի քղանցքին: Ի՞նչ է ստուգիւ տիրող ուշագրաւ պարագան այս հրաշքին նկարագրութեան մէջ: Անշուշտ Աւետարանիչին նպատակն էր ցոյց տալ այն արտակարդ հակապատկերն որ կար ընդ մէջ բազմութեան եւ կնոջ: Բազմութիւնը թէեւ կը շրջապատէր զՅիսուս նեղերու աստիճան, սակայն չէր կրցած ստանալ անկէ որեւէ բժշկութիւն կամ փրկութիւն. մինչդեռ կինը թէեւ հազիւ կը հալէր Յիսուսի վերաբերութունին այլ սակայն աղօթքի եւ հաւատքի ուժովը կ'ստանար բժշկութիւն եւ փրկութիւն իր յուսացածէն աւելի:

Աւետարանի այս տեսարանը կընայ վերանորոգուիլ մեր մէջ եւս. և միթէ չկայ բազմութեան Ճնշումի և կնոջ հպումի այս հակապատկերին մէջ սորվելու բան մը այսօր մեզի համար: Այս դասը սորվելու համար հարկ կը տեսնեմ՝ պատմել անձանօթ կնոջ բժշկութեան սքանչելիքը:

Յիսուսի փառքը օրէ օր կ'աւելնար: Աստուծոյ այշագին որ երկար ատեն ամուլ և անբեր մնացած էր ահա կը ծլէր նորէն իր զօրեղ ձեռքին տակ: Յիսուս Երուսաղէմն Գալիլիա, ամէն կողմ՝ կը սփուէր օրհնութիւն և կը հնձէր հաւատոք: Միշտ խանդավառ բազմութիւն մը կը հետեւէր իր քայլերուն, ամէն կողմ՝ բազմութիւնը կը շրջապատէր զինք և ծարաւի էր տեսնելու անոր հրաշքներէն գէթ մէկը:

Եւ ահա ան Կափառնառումի մէջ էր: Մեծ դժուարութեամբ բազմութիւնը ճեղբելով կ'երթար դէպի Յայրոսի տունը անոր զաւակը բժշկելու համար: Ահա չոսէ որ յանկարծ Աւետարանիչը կ'ընդմիջէ իր պատմութիւնը եւ կը յիշատակէ անձանօթ կին մը արժանի ամէն գթութեան, կին մը որ բունուած էր այնպիսի ախտէ մը որ չէր կրնար խոստովանիլ ոչ ոքի, վասնվի Մովսիսական օրէնքը կը նկատէր զայն անբուժելի ախտ և հետեւաբար ան սալիրուած էր բորոտներու նման հետու մնալ Տաճարէն: Նա երկար տարիներ ի զար փորձած էր զանազան զեղեր և դարմաններ, դիմած էր ամենէն ճարտար բժիշկներուն, ճախսած էր ամէն ինչ որ ունէր, և հետեւաբար սպառած էր ունեցածը: Այժմ թշուառութեան մատնուած, առանց որեւէ օգնութեան, յոյս ալ չունէր ապագայի համար: Բայց անուն մը կը հնչէ ահա իր ականջներուն: Յիսուսի անունն է այն: Ան ամէն ինչ կը մոռնայ, կը մոռնայ իր երկար և

տաժանելի օրերը, կը մոռնայ իր անօգուտ ծախքերը և կ'ուղէ սոմէն գնով մօտենալ Փրկչին գէթ հպելու համար անոր հանդերձին ծայրին, այն համոզմամբ թէ եթէ հպէր պլտի բժշկուէր: Ան այլ եւս ըմբռնած էր թէ արմէք չունի զրամը, խնամքը, դեղը, բժշկը, իրեն կը մնար միայն մէկ բան մը, երկրէն վեր վնտուել գերագոյն զօրութիւնն մը:

Անշուշտ այս աննշան և անձանօթ կինը ի լոյ միայն կը ճանչնար զնա իր աստուածառաք մարգարէ մը, ոչ անշուշտ իրը Երրորդութեան երկրորդ անձը, կը ճանչնար իրը մէկը ուրկէ միայն պլտի կարենար ստանալ գերահրաշ փրկութիւնը: Արդ՝ կը հարցնեմ ձեղի, ով դուք վշտակիր հոգիներ, նման այս կնոջ ճանչցած էր Յիսուսի զերը: Չեմ զիսեր թէ ինչ է ձեր գաղտնի վէրը որ ձեր կուրծքը կը կրծէ, թէ ինչ է այն վիշտը որ ձեր սիրաք կը հիւծեցնէ, թէ ինչ է այն ցաւը որ կը տրտմեցնէ ձեր հոգին, ատիկա զուք միայն կրնաք գիտնալ. բայց ինչ որ ալ ըլլան ձեր վէրքերը, ձեր ցաւերը, ձեր անխարինելի հիւանդութիւնները, զրած էր արդեօք ինքլիմբնիդ յարաքերութեան մէջ Փրկչին հետ այն հոգիով որով այս կինը զրաւ ինքվինքը: Այդ հաղորդակցութեան կապը չկրնար ստեղծուիլ զաւանանքով, չկրնար չինուիլ «Հաւատամ»քով, չկրնար զոյանալ վարդապետական բանաձեւերով. այդ կապը միայն կրնայ ինքնաբուխ հաւատքով մը ամրանալ որը յատուկ

Է միայն անոնց որոնք լըրունած են թէ աշխարհի և ոչ
մէկ միջոց կրնայ դարման բերել վշտի և ցաւի բայց
եթէ միայն այն աստուածային լրութիւնը մարմնացնող
մարդը որ ըստաւ. « Եկայք առ իս ամենայն վաստակ-
եալք և բեռնաւորք և ես հանգուցից զձեղ: [1] » Մար-
դուն մէջ այնպիսի վերքեր և տկարութիւններ կան որ
ոչ բժիշկը կրնայ ճանչնալ և բուժել և ոչ ալ որեւէ
սրտակից մը կրնայ դարման տանիլ: Եւ ով կրնայ ըսել
թէ ինք չունի որեւէ ներքին հոգեկան վերքեր և տկա-
րութիւններ: Խորհած էք դիմել Յիսուսի այն ոգիով
որով այս կինը խորապէս զգացած անզօրութիւնը և
անբաւականութիւնը ամէն ծանօթ դարմաններու, ար-
տակարդ վստահութեամբ մը դիմեց անոր ամենազօրու-
թեան, խորհերով « թէ միայն մերձեցաց ի հանդերձս
նորա, փրկեցաց: »

Անոր այս խորհելակերպին մէջ կայ բան մը խո-
րապէս մարդկային. ինչպէս հիւանդ տղան պէտք ունի
մօրը կուրծքին, մօրը բաղուկներուն՝ հոն հանդէցնելու
համար իր գլուխը, տառապէալ հոգին ալ պէտք կըզ-
գայ իրեն սիրաը հանդէցնելու կենդանի Աստուծոյ հայ-
րական սրտի վրայ: Մեր վշտերուն, մեր փորձութեան
և տրտութեան օրերուն պէտք է մեզի հալի էակի մը
որ մեզի պէս գիտցած ըլլայ վիշտը: Ո՞վ կրնայ զձեղ

(1) Մատք. ԺԱ. 28:

աւելի միսիթարել. այն մարդը որ բնաւ չէ տառապած
թէ անիկա որ վշտի ամեն կերպ բովերէն անցած է:
Ո՞վ զուց, մտախոտով և հոգեխոտով մարդիկ, ով ձեզ
պիտի կարենար լաւագոյնս հանդարտեցնել: Զէ մի որ
միայն ան պիտի կարենար բերել միսիթարութիւն և
խաղաղութիւն որ զիտցաւ կրել տառապանիքներու ամե-
նէն ծանրը, որ ենթարկուեցաւ երկրի ամենէն մեծ ցա-
ւերուն և կրցաւ այդ դառնութիւններուն մէջ բարձր
պահել աստուածային նկարագիրը իր մարդկային բնու-
թեան մէջ: Աչքի առջեւ բերէք զինքը իր արիւնովը
օծուած խաչին վրայ, տեսէք զինքը իր փուշերէն կա-
պուտցած աստուածային ճակատովը և ահա յայնժամ
միայն ձեր սիրաը պիտի մրմնջէր նման այս դժբաղդ
կնոջ. « Եթէ կայ մէկը որ կրնայ իմ փրկիչս ըլլալ, այն
ալ աս մարդը կրնայ ըլլալ: »

Եթէ տակաւին կը կասկածիք, ահա օրինակը մէջ
տեղն է, ահա տեսէք թէ ան ինչպէս կ'ընդունի փըր-
կութիւնը: Հաւատքը ներդրծիչ ըլլալու համար պէտք
չկայ իմացական և լուսաւորեալ հաւատքի: Ստուգիւ,
եթէ մօտէն դիտելու ըլլանք այս դժբաղդ կնոջ հա-
ւատքին խառնուած պիտի գտնէք իր աւելորդապաշ-
տութիւնը, ըստ որում ան կը յուսար բժշկուիլ Փրկչին
հանդերձին պարզ հպումով. դարձեալ խառնուած պիտի
գտնէք իր տղիտութիւնը, ըստ որում ան կը կարծէր թէ
առանց Յիսուսէն նշանարուելու պիտի կարենար բժշկուիլ:

Բայց ինչ սուրբ վստահութիւն, ինչ վսեմ՝ յանդզնուշթիւն հաւատքի. ան կը համարձակի մօտենալ Անոր առանց անկէ բաջակերական բառ մը լսած ըլլալու. ան կը հաւատայ առանց տեսած ըլլալու անոր որեւէ մէկ հրաշքը, ան կը հաւատար այն հաստատ վստահութեամբ թէ անոր մէջ միայն կայ շնորհաց լրութիւնը որ պիտի բաւէր իր աղատագրութեան, բաւական էր որ հայէր համեկերձին ծայրին: Ան երկչու և միանդամայն անմեշեր յանդզնութեամբ բազմութեան մէջէն կը սուդոսկի և կը մօտենայ... ու ահա կը հալի անոր համեկերձին ծոպին, և «նոյն ժամայն, կ'աւելցնէ աւետարանիչը, ան զգաց իր մէջ թէ բուժուած է իր տանշանքէն:»

Եւ ինչ կ'ընէ Յիսուս: Յանկարծ կը կենայ: Ինք որ ստիպուած էր փութացնելու իր քայլերը Յայրոսի զաւկին բժշկութեան համար, կը կենայ: Հակառակ անոր որ անին կենաց և մահու միջեւ տարուբերուալ զաւկի մը կեանք պէտք էր տար, ան կը կենայ: Անշուշտ կը կենայ ոչ անոր համար որ առիթ տայ կնոջ որպէսի իր երախտագիտութիւնը յայտնէ իրեն որ աղատեց զինք, այլ կը կենայ անոր համար որ տայ անոնց և ամէն ժամանակի համար հոդեւոր դաս մը թէ ան որ փրկեց կինը ոչ թէ հարուստին ծայրն էր, այլ այն խակապէս և միմիայն հաւատքն էր կնոշ:

«Ո՞վ մերձեցաւ յիս: » Հաղիւ թէ կեցած էր այս

հարցումն էր որ կ'ընէր. ով դպաւ ինձի. աշակերտները կը զարմանան. ով կրնար դպիլ անոր: Պետրոս ամենէն տարեցը կ'ըսէ. «Տէր, ժողովուրդը կը պնդէ և կը նեղէ, և զուն կըսես թէ ով մերձեցաւ ինձի,» բայց Տէրը կը կրկնէ թէ մէկը դպաւ իրեն: Ան զգաց տարբերութիւնը ընդ մէջ անհաւատ և չետաքրքիր ժողովուրդի հրելուն և Ճնշելուն և հաւատացեալ կնոջ թեթեւակի հաբելուն: Եւ երբ կինը զգաց երեւան ելնելը՝ արտասուաթոր աչքերով ինկաւ անոր ստիպելուն և բոլոր ժողովուրդին առջեւ յայտարարեց թէ ինքն էր որ հալած էր: Անմիջապէս Յիսուս զայն քաջակերեց և վստահացուց ըսելով. «Դուստր իմ, երթի խաղաղութիւն, զի հաւատք բո կեցույին զբեղութիւն:»

Հաւատքը, միշտ հաւատքը...: Հաստատուն հաւատքը, համբերատար հաւատքը: Այսօր ալ տակաւին նոյն է միակ միջոցը փրկութեան մասնակից ըլլալու համար: Ինչպէս Յիսուսի ժամանակակիցներն, չիմա ալ հարկ է ուզուել ամէնուն սա բացարձակ Ճշմարտութիւնը թէ «Եթէ կամիս հաւատալ, ամենայն ինչ հնարաւոր է այնն որ հաւատայն: »⁽¹⁾

Ո՞վ հաւատացեալներ, թէեւ դպրեր անցած են այս անանուն և անձանոթ կնոջ բժշկութենէն ի վեր, բայց հակառակ ժամանակաց տարբերութեան, նոյն

(1) Մարկ. թ. 22:

տեսարանը ամէն օր մեր մէջ կը վերանորոգուի: Յիսուս թէև անտեսանելի, և սակայն ան միշտ ներկայ, կ'աշխ ոչերէն ուշն: Իր անցքին վրայ տակաւին կայ բազմութիւն մը, որ ամէն օր կաւելնայ ալիքներու պէս և որ կը հրէ, կը ճնշէ, կը նեղէ զինքը: Այդ բազմութիւնը չկրնար զապել իր հիացումը և չկրնար չկրկնել այն խօսքերը ինչպէս երբեմն երուսաղէմի մէջ զինքը մարկ ընողները ըսին. « Ոչ երբեք այնպէս խօսեցաւ մարդ որպէս այրն այն: [1] » Բայց այս բազմութեան մէջ կան անտարբերներ, մանաւանդ վարանողներ որոնք պիտի ուղէին հետեւիլ և սակայն կը տատանին հետեւելու, վախնալով որ մի գուցէ իրենցմէ պահանջուի լըել ամէն աշխարհային հոգերը հնազանդելու համար անոր ձայնին. աշա նաեւ տարակուսողներ որոնք կը պահանջեն քանի մը աւելի հրաշճներ, տապացոցներ որպէսպի կարենան հաւատալ անոր: Բազմութիւն մը որ խոնուած է միայն հետաքրքրութեան համար, եկած է առանց պատրաստութեան և առանց աղօթքի, ինչպէս զարմանալ երբ անոնք կը մեկնին, կը հեռանան առանց ստանալու ամենադոյն օրհնութիւն մը:— Բայց դուք որ ով հաւատայեալներ, գուք որ կը նկատուիք իր աշակերտներն և կը փնտուէք իր ներկայութիւնն, ինչ զգացմար եկած էք իրեն: Նոյն այն բազմութիւնն էք որ

¹⁾ Յովն. է. 46:

կը հրէ, կը ճնշէ, կը նեղէ թէ ոչ այն կնոջ նման էք որ գիտէ հավի իր հաւատքովը:

Յիսուս կ'անցնի տակաւին Ար բնականներ— ուշն: Եթէ մենք իրեն հաւատարիմ ենք պարտաւոր ենք կեանքի որոշ պահերուն հաւաքուիլ ու միանալ իր խօսքերուն շուրջը, և ծնրաղիր անոր ուղղել մեր աղօթքները: Արդ՝ կը հարցնեմ ձեզի ձեր լնտանեկան յարկի մէջ այս անձանօթ կնոջ հաւատքով գէթ կը հաղիք Յիսուսի, կը մօտենաբ անոր ձեր սրբազն խորհրդածութիւններով, ձեր աղօթքներով: Աղօթքը՝ ան նման է ձեռքի մը որ կ'երկարի փնտուելու համար աստուածային ձեռքը: Եւ ով է այն որուն ձեռքը երկարած ըլլայ Աստուծոյ առանց ստացած ըլլալու անկէ իր խնդրածը: Թերևս մէկը կամ միւսը ընէ շատ ձեռքս երկարեցի երկինք ու չկրցայ ստանալ ուզածս. ու տակաւին կը մնամ աղքատ, վհատեալ որպէս թէ չէի աղօթած: Բայց յանցանքը Աստուծոյ է թէ մեր աղօթներուն է: Կը հարցնեմ ձեզ աղօթած էք ամէն բանէ առաջ որ Տէրը աղատէ հպարտութեան, ագահութեան և անիրաւութեան չար ոգիէն: Ունեցած քաջութիւնը խորտակելու ձեր նախլնտրած կուռքերը: Եթէ խնդրեցիք Աստուծոյ արգարութիւնը, եթէ խորտակեցիք ձեր կուռքերը արդէն ամէն բան աւելցած և Ճոխացած պիտի ըլլայ ձեր մէջ: Մենք դժբաղբաբար քրիստոնէական ոգիով չենք աղօթեր, մենք հեթանոսներու պէս

կ'աղօթենք այսպէս. «Օրհնեա Տէր, այն մեքենայութիւններն որոնք ինձի անհրաժեշտ են աս աշխարհի գործոցս յաջողութեան համար: Օրհնեա Տէր, այն գործերս որոնց մէջ ուղղամտութիւնը կը պակսի, քանի որ ստիպեալ եմ այսպէս շարժելու: Օրհնեա Տէր, այն զգացումներն որ նախանձս կը թելաղուէ և որոնցմէ չեմ կարող բաժանուիլ:»

Կը հարցնեմ ձեզ, այս աղօթքները նաեւ չեն նմանիր Յիսուսի աշակերտաց այն աղօթքներուն, որոնց մէջ սրբութիւն և սէր կը պակսէր, որ աւելի վրէժիմնդրական էր և անոր համար ալ Յիսուս այդ աղօթքներն չնկատեց իր անունով աղօթքներ. «Մինչեւ ցայծմուջնէ ինդրեցէք յանուն իմ: [4] » Հոս որ հաւաքուած էր, այն բաղմութիւնն էր որ կը հրէ և կը ճնշէ միայն, թէ ոչ այն անձանօթ կնոջ նման եկած կ'ուղէք հպիլ, հաղորդակցիլ ձեր հաւատքո՞վ:


Վերջապէս սիրելիներ, Յիսուս Է՛ռաջէ Եկեղեցիներ-ուն Քջն: Եկեղեցիները Քրիստոսի մարմինն են. անոնք միջոցներ են շնորհաց զորս կ'ընծայուին հաւատացելոց: Պատարագ, քարող, սուրբ խորհուրդներ, բոլոր աստնք իբր տեսանելի նշաններ՝ նախառակ ունին հոգեկան շնորհներն խորհրդանշելու և մեղի հասկնալի ընելու: Պաշտամանց մէջ չկայ բան մը այնքան կենդանի ըլլայ որքան

(1) Յովին. ԺԶ. 24:

Աւետարանը՝ որ կը ներկայացնէ զթիսուս անձնապէս: Բստ այս՝, անհրաժեշտ կը պահանջուի անձնական յարաբերութիւն ունենալ ուղղակի իրեն հետ: Բաւական չէ մասնակցիլ իր 'շնորհաց, խառնուիլ երկրապատկուներու բազմութեան. բուն մեզմէ խրաքանչիւրէն պահանջուածը ուրիշ բան չէ բայց եթէ անձանօթ կնոջ նման հաւատքով հաղորդակցիլ անոր անձին հետ: Արդ՝ կը հաղորդակցի՞ք հաւատքով այդ կնոջ նման թէ անտարբերութեամբ կամ՝ առ առաւելն նման բազմութեան հետաբրբութեան համար միայն կը հետեւիք:

Ո՞վ հաւատացեալներ, երբ կուգաք Եկեղեցի, մի ըլլաք անտարբերներու կամ՝ հետաքրքիրներու բազմութիւն մը: Աստուած մեղի պանձալի Եկեղեցի մը շնորհեր է, գիտաննք անոր յարգը, գիտնանք անկէ օգտուիլ մեր հաւատքով, նման այն այդ անձանօթ կնոջ: Մի թողուք Եկեղեցին, մի բաժնուիք Եկեղեցիէն մինչեւ որ Յակոբի նման չզգաք թէ օրհնուած էք: Եւ եթէ աշխարհային աղմուկներն, զանազան մտահոգութիւններն զձեղ շփոթեցուցած՝ կ'զգաք տկարացած ձեր հաւատքին մէջ, դարձեալ եկէք և թող ձեր աղօթքը ըլլայ միայն սա անձկագին աղաղակը. «Տէր, Տէր, գթա յիս, օգնեան անհաւատութեանս իմում: » Քաջասիրտ եղէք, եկէք և զուք պիտի լսէք Տիրոջ սա խօսքերը, ինչպէս երբեմն Աւետարանի յիշաւակած այդ կինը լսեց. «Ե՛թի ի խաղաղութիւն. հաւատքը քո կեցուցին զքեզ: » Ամէն:

Հանգիստի օրը



ՀԱՆԳԻՍԻ ՕՐԸ

« Յիշեսիր զօրն շաբարու սրբել զնա: »
(Ելից. Ի. 8:)

« Ասէ զնոսա Յիսուս. շաբար վասն
մարդոյ եղեւ, եւ ոչ թէ մարդ վասն
շաբարու: Ապա ուրեմն *եւ* է որդի
մարդոյ եւ շաբարու: »

(Մարկ. Բ. 27-28:)



ԱԲԱԹ. ՕՐԸ սուրբ պահէլու առաջին յիշա-
տակութեան կը հանդպինք ստեղծագործու-
թեան պատմութեան մէջ, ուր կը բացատրուի որ Աս-
տուած բոլոր ափեղերքը վեց օրուան մէջ ստեղծելէ յե-
տոյ եօթներորդ օրը հանգեաւ, այսինքն գործելէ դա-
զարեցաւ. «Եւ օրհնեաց Աստուած զօրն եօթներորդ և
սրբեաց զնա զի ՚ի նմա յամենայն գործոց իւրոց հան-
գեաւ զոր սկսաւ առնել Աստուած: » Այս պատմական
յիշատակութիւնը հետզհետէ օրէնքի ուժ և հանգամանք
առաւ և ապա Տասնաբանեացի կարդին մէջ չորրորդ
Պատուիրանը եղաւ:

Իրապէս մեր աշխատութիւնք պէտքը կը շեշտեն հանգիստի մը. եթէ անտեսենք այս հանգիստը կը վտանգենք մեր անձը: Ապրիլ շողեալինդ կամ եկետրականացած, ապրիլ ըսել չէ. մարզը մեքենայ մը չէ, անիկա աստուածային և մարդկային էակ մըն է, որ թէեւ կնճռոտ գործարանաւորութիւն մը՝ և սակայն սքանչելիօրէն կերտուած ըլլալով՝ ան կը ձգտի իրականացնելու փառաւոր նպատակ մը: Հանգիստի օրուան հրամանը վճռական է, անոնք որ չեն ուղած յարգել հանգիստը, ուժգին հակազդեցութիւնը կրած են մոտապէս, Փիղերապէս և նոյն իսկ կանխսահաս մահուամբ:

Հանգիստի օրուան շուրջ բաւական խնդիրներ յուղուած են. կ'ուզէի ներկայ քարոզովս նախ իրական հանգիստը բացատրել թէ ուր կը կայանայ և ապա կ'ուզէի մեր քրիստոնեայ այն բարեկամներն լուսաբանել որոնք հանգստեան օրուան տառին կապուած՝ կը մերմեն կիրակին սուրբ պահել, և կը նախընտրեն հրէական շաբաթը անփոփոխ պահել իբր հանգստեան օր:

Նախ՝ հանգիստ կրնանք գտնել բնութեան հրաշալիքներուն մէջ: Բնութեան տեսարանները, լերանց վեհութիւնը, անտառներու հովանուտ զովութիւնը, քաղցրանոյշ ծաղկներու բոյը, մարգագետնին զմրուխտ կանաչութիւնը հոգւոյ և մարմարյն հրճուանք պատճառուելէ զատ կը հայթայթեն բան մը կարծես հանգիստի որ մեզ այնքան անհրաժեշտ է: Բնութեան տեսարաններու

առթած հանգիստը չպիտի համարձակէի ուրանալ: Ինքնը բնութեան հետ յարաբերութեան մէջ զնելով՝ մարդ կը գտնէ իր յուղեալ և խոռվեալ հոգւոյն հանգարտութիւն մը, իր յոգնած գործարանաւորութեան համար վերանորոգող ուժ մը: Բնութեան ծոցին մէջ առանձնութեան մը մէջ, առանց բան մը ընելու և խօսելու նոյն իսկ մնալը՝ արդէն ամենամեծ բարիք մը չէ կը հարցնեն:

Այն, թէեւ բնութիւնը գեղեցիկ, սակայն նոյնքան ալ խիստ ու գաժան է, ան երբեմն շատ անգութ է, ան մահաւանդ անանձնաւոր է: Մարդ երբ միայնակ կը զիտէ բնութիւնը վայելերու համար, չուշանար զգալու տրամութիւն մը իր սրախն մէջ: Լերկութիւնը բարձր գագամներու լերանց, միայնութիւնը անհունածաւալ ծովերու եղերքներուն, մարդուն կ'զգացնեն նաև միայնութիւնը իրեն սրախն: Բնութիւնը յաճախ կը մպտի ան պահուն երբ պէտք եր արտասաւէր, և կուլայ՝ երբ պէտք էր երգէր. չկայ բնութեան մէջ այն արձագանքը զոր մեր հոգիները կ'ուզեն լսել: Բնութեան մէջ նոյն իսկ կայ յաճախ անողորմ պատասխաններ մեր սիրտ բղկատող կոչերուն ի պատասխան: Ահա թէ ինչո՞ւ անոնք որ կ'ուզէին մնալ երկար ատեն բնութեան ծոցին մէջ՝ պիտի ուզէի թելաղըել իրենց որ չմնան երկար հնա փնտուելու համար հանգիստ, այլ երթան աւելի հեռուն, աւելի խորը:

Ո՞ւր պէտք է երթան....:

Արդեօք հանգիստը հարկ է փնտռել բարեկամաց շրջանակի մը մէջ : Բարեկամութիւնը այնքան գեղեցիկ և այնքան լաւ բան է, որ աւելորդ պիտի ըլլար հակառակը խօսիլ: Բարեկամ ընտրել, սրտակից մը ունենալ, գաղափարակիցներու հետ շիման մէջ ըլլալ, անոնց հետ զուարթ վիճաբանութիւններ և նրբամիտ խօսակցութիւններ ունենալ արդարեւ մեծ առանձնաշնորհում՝ մըն է: Բարեկամութիւնը կ'երիտասարդացնէ սիրաը, կուտայ հոգւոյն արխութիւն և կեանքը կը քաղցրացնէ, առանց որոյ անտանելի պիտի ըլլար կեանքը:

Բայց չեմ կարծեր որ անոնք որ բարեկամական շրջանակի մէջ են կարենան գտած ըլլալ ճշմարիտ հանգիստը: Անշուշտ բարեկամները լաւագոյն հանգիստը կ'ընծայեն քան բնութեան հմայիչ տեսարանները, բայց անոնք ալ մեզի նաևն են, թերութիւններ ունին, անոնք ալ սառն և անտարբեր վերաբերումով կը վիրաւորեն մեր զգայուն սրտերը, և շատ անդամ՝ կը լքեն զմեզ, մենք թէ իսկ ուղենք խորհիլ անոնց վրայ, անոնք կը մոռնան զմեղ, հակառակ անոր որ մեր աչքերն և սիրաը յաճախ զանոնք կը փնտռեն: Ո՞չ, բարեկամները չեն կրնար ճշմարիտ հանգիստ բերել մեզ, ամենէն լաւագոյններն նոյն իսկ չեն կրնար ընծայել զայն մեզ: Ուշից տեղ մը պէտք է փնտռել հանգիստը:

— Ո՞ւր պէտք է հապա փնտռել հանգիստ:

Արդեօք հանգիստը կարելի է գտնել մեր ներքին սրբարանին մէջ, մեր սրտին խորը, հոն կարելի է ապաստանիլ մեր տենազգին աշխատութիւններէն վերջ: Ստուգիւ անդրագառնալ իր խոկ անձին մէջ, օրհնութիւն մըն է. ասիկա մեր առաջին պարտականութիւնն է և մեր ամենափառաւոր առանձնաշնորհումը: Ասիկա մեր նկարագրին ամենէն իրական գործն է, զի այն պահուն որ մարդ կ'անդրագառնայ իր անձին մէջ՝ այն պահուն խոկ սկիզբը զրած կ'ըլլայ իր սուրբ և զեղուն կենսունակ ապագային:

Բայց գարձեալ պիտի ըսէի ձեզ թէ սիրտն ալ չկըրնար տալ մեզ փափագուած հանգիստը: Զի, աւազ, սիրտն է որ « ՚Ի միտս չարին արձանացած է: » Զի որգան զգայուն և կարեկիր սիրաը սիրոյ աղբիւրն է, նոյնքան և սիրաը իր հակակրութեամբ, իւր նախանձով, իւր հապարտութեամբ, իւր տարակոյսներով, իւր եսասիրութեամբ կը թունաւորէ մեր օրերը, մանաւանդ հանգիստի օրը: Ասոր համար է որ մարդ կ'զգուշանայ և պիտի ըսէի վախ ունի և չուզեր ակնարկ մը ձգել իր էութեան խորը: Զի սիրտն է որ մարդուն կ'զգացնէ իր բոլոր զառնութիւնը և զիտակից մարդ մը զարհուրանքով կը տեսնէ զայն: Պողոս առաքեալ անդրագարձած իր սրտին խորը և երազեկ այդ վիճակին կ'արտայացէր իր յուզումը երբ կը զրէր. « Այր մի տառապեալ եմ ես, ով ապրեցուացէ զիս ի մարմնոյ ասսի

մահու (¹): » Ո՞հ, Ճշմարիտ հանդիսացը գտնելու համար աւելի խորը պէտք է երթալ:

— Ո՞ւր կարելի է այդ հանդիսացը գտնել:

Մարդուն համար կատարեալ հանդիսատ պէտք է. այսինք հանդիսատ մը որ թափանցէ մինչեւ մեր անձին ամբողջութեան մէջ, հանդիսատ մը ֆիզիքապէս, բայց նաեւ և աւելի հանդիսատ մը իմացական, հանդիսատ մը բարոյական, բայց նաեւ և աւելի հանդիսատ մը հոգեւոր, հանդիսատ մը սրտի բայց նաեւ խղճի: Անփոյթ գտնուիլ մեր էութեան որեւէ մէկ մասին նկատմամբ, վտանգել է այն հանդիսացը զոր կը փնտռենք մեր յոդնած մոքին, սրտին և մարմնոյն համար: Մեզի կատարեալ հանդիսատ մը պէտք է, որ մեզի ուժ ներշնչէ և որ կարենանք վերանորոգուած կեանքի սկսիր:

Ստուգիւ խիզճն է որ մեզի պիտի կրնար տալ Ճշմարիտ հանդիսացը. այդ խիզճը Աստուծոյ ներկայութիւնն է, եթէ խիզճը կրցած էք գոհայնել, երբ ան այլւս չունի որէ բողոքի կամ յուզումի ձայն մը, ահա այն ատեն է որ նշանակութիւն պիտի ունենայ մեր հանդիսատ: Խիզճը մարմնոյն ներքին սրբարանն է, ջանք խնայելու չէ զայն հանդիսատ պահելու համար եթէ կ'ուղենք որ հանդստեան օրուան առաւելութիւններէն օդուինք: Հանդչեցուցէք խիզճը, հանդչեցուցած կ'ըլ-

(¹) Հռովմ. Է. 24:

լաք մարմինն ալ, միաքն ալ, սիրտն ալ: Եւ երբ անգամ՝ մը՝ իրական հանդիսացը կ'ապահովէք, յետ այնու միայն պիտի վերանորոգուած զգաք ձեր ուժերը և պիտի սկսիք եռանդեամբ պարտականութեանց կատարման, հանդէպ մեզ և հանդէպ մեր նմանեաց, հանդէպ Աստուծոյ և հանդէպ մեր հոգւոյն:

Այսչափ ինչ իրական հանդիսատի մասին խօսելէ վերջ կ'անցնիմ՝ մի քիչ բացարութիւն տալու հանդիսատի օրուան մասին:

Եկեղեցւոյ ծոցին մէջ շաբաթի մասին երկու որոշ հակումներ կան: Ոմանք ինքնինքնին կը զմեն Սինայի օրէնքին տակ և կը սիրեն կոչուիլ Շաբաթականք, և հիմնուերով Տասնաբանեալի յաւիտենական արմեքին վրայ կ'ուղեն մեզ ալ պարտաւորել պահելու Շաբաթը իրը տուբբ օր: Այլը յանուն քրիստոնէութեան իրաւամբ դիտել կուտան թէ այլ եւս մենք օրէնքի ներքեւ չենք, այլ շնորհաց ներքեւ ենք, հետեւաբար և կը յայտարարեն թէ Շաբաթը այլեւս մեզի համար պատուիրան մը չկրնար նկատուիլ և թէ պէտք է նկատել Կիրակին իրը Եկեղեցւոյ հաստատութեան համար օգտակար, գերազանցապէս նուիրական սուրբ օր մը որ ինքնին արդէն իր վրայ կը կրէ աստուածային զրոշմը:

Ինչպէս քարոզիս սկիզբը յիշեցի, հանդիսատի օրուան հաստատութիւնը Սինայի օրէնքէն կանխագոյն թուական մը կը կրէ: Եւ երբ կը բանանք Ռննդոցը՝ հոն

առաջին էջերուն մէջ, այդ պարզ և վսեմ գրքին մէջ, արդէն կը ցայտի լոյսը անձանօթ հին աշխարհին. հոն կ'ուսանինք թէ Աստուած մէկ է, թէ ան հոգի է, թէ ան աղատ է: Դարձեալ կ'ուսանինք թէ ստեղծագործութիւնը Աստուծոյ աղատ կամբին մէկ գործն է և թէ իր ստեղծած մարդոն ալ տուած է աղասութիւն: Ապա կը կարգանք թէ երբ Աստուած աւարտեց իր ստեղծագործութիւնը հանգստացաւ եօթներորդ օրը:

Զէք սպասեր որ նիւթէս շեղիմ, բայց կ'ուզեմ պարագայ մը ձեր ուշադրութեանը յանձնել: Աստուած պէտք չունէք հանգիստի, զի Աստուած միշտ կը գործէ: Զեմ կարծեր որ Մովսէս պէտքը զգար գիտցնելու իր ժողովրդին թէ Աստուած հանգիստէ վեր է, ինչպէս վեր է յոդութենէ: Որոշ ըլլալով որ Աստուած պէտք չունի հանգիստի, ինքնին կը հետեւցուի թէ Շաբաթի հաստատութիւնը կը զեկուցուէր միմիայն մարդ արարածը աչքի առջեւ ունենալով, այսինքն հասկցնելու թէ շաբաթը եղած էր մարդուն համար, ինչպէս որ Յիսուս ալ նոյն իմաստով արտայացուած է: Ահա սկզբնական իրականութիւնը հանգիստի օրուան: Բայց Շաբաթականք առանց ի նկատ ունենալու թէ շաբաթը մարդուն համար եղած է և չուզելով սուրբ պահել կիրակին, կը միեն պայքար այն վճռականութեամբ որ չնշեն կիրակին սուրբ պահելու քրիստոնէական Եկեղեցւոյ ամենաշին մէկ կարգագրութիւնը: Իրենց այս ջանքերը քրի-

տոնէական միտոթիւնը կը խափանէ և Քրիստոսի վսեմ աղօթքին դէմ ցոյց մըն է. « Թող մէկ ըլլան անոնք, կատարեալ մէկ, ինչպէս որ մենք մէկ ենք: ^[1] »

Բայց նաև գիտնանք թէ ինչ կ'ըսեն Շաբաթականք: Անոնք կ'ըսեն հետեւալը.

— Եկեղեցւոյ համար մեծ ոճիր է, աններելի ոճիր, նոյն իսկ Ս. Հոգւոյն դէմ մեղանջում է չեթանոսական աղեցութեամբ շաբաթ օրուան տեղ կիրակին սուրբ պահէլը: Տասնաբանեալի համեմատ շաբաթի սուրբ պահէլու խնդիրը աստուածային է, մինչզեռ կիրակնօրեայ հանգստեան կարգագրութիւնը մարդկային է: Ոչ մէկ բնագիր Ս. Գրական չարդարացներ կիրակին հանգըստեան օրի փոխելու կարգագրութիւնը: Այս կարգագրութիւնը Կոստանդիանոս կայսեր մէկ հրամանին հետեւանքն է: Ան հայիւ հաւատքի դարձած, և ըլլալով աւելի հեթանոս քան քրիստոնեայ, 321 ին հրովարտակով պարտապրեց կիրակին պահել իբր քաղաքային օր, « թէ իբր Dies domini, « Տէրունի օր »՝ այլ Dies Solis, « Արեւու օր », համաձայն այն պաշտամունքին զոր կայսրը կ'ընծայէր Ապողոնի. կամ՝ թերեւս միացնելու նպատակաւ միեւնոյն խորհրդանշանին տակ Ապողոնի պաշտամունքը Քրիստոսի պաշտամունքին հետ: Այս ամբարիշա օրէնքը յաղթանակեց 364 ին, Լաւողի-

(1) Յովհ. Ժէ. 21, 23:

կէի ժողովէն վերջ, որուն 27-րդ կանոնը կ'արգիլէ խիստ կերպով շաբաթի պահպանութիւնը:

Ի՞նչպէս տեսանք Շաբաթականը ուրեմն կիրակին սուրբ պահելը հեթանոսական կարգադրութիւն մը կը նկատեն, և այսու եկեղեցին ալ հեթանոսական և սատանայական ներշնչումի աղղեցութեան ենթարկուած հաստատութիւն մը եղած կ'ըլլայ: Աւելին կայ: Անոնք համոզուած ըլլալով որ շաբաթի տեղ կիրակին սուրբ պահելուն պատճառաւ է միայն որ յառաջ եկած է աշխարհը չկարենալ փրկելու ապիկարութիւնը, համոզուած ըլլալով որ նոյն պատճառաւ ալ Աստուծոյ թագաւորութեան գալուստը կ'ուշանայ, որուն այնքան կարօտ է կորուսեալ մարդկութիւնը, կ'ըսեն.— « Անդամ՝ մը որ քրիստոնեայ աշխարհը կիրակիին տեղ շաբաթը սուրբ պահելու սկսի, ամէն անհատ անպայման պիտի փրկուի »:

Ահա եղրակացութիւնը իրենց տեսութեանց: Ո՞վ հաւատացեալներ, ես ալ իմ կարգին կը հարցնեմ ձեզի Շաբաթականաց փրկութեան մասին ըրած այս հաւատումին կը հաւատաք թէ Պետրոս առաքեալի խօսքին որ կ'ըսէ... « Եւ պիտի ըլլայ որ ամէն ով որ Ցիրոջը անունը կարդայ պիտի փրկուի^[1]! »

Ի՞նչպէս չբողոքել ընդէմ՛ Շաբաթականաց յայտարարութեանց. ի՞նչպէս չլիրապունալ Տիրոջ այն

(¹) Գործ. Բ. 21:

յայտարարութեան թէ. « Շաբաթը եղած է մարդուն համար և ոչ թէ մարդը շաբաթին համար, վասնզի մարդոյ որպին տէրն է նոյն խի շաբաթին ». այսինքն Յիսուս Քրիստոս վեր է շաբաթէն, անոր Տէրն է, և մարդն ալ, իր փրկութիւնն ալ շաբաթէն վեր կը մնան: Մենք պիտի ըսէինք նոյն խոկ.— « Թող կորսուի շաբաթը բաւ է որ մարդը փրկուած ըլլայ »: Բայց Շաբաթականը գրեթէ ասոր հակառակ կ'ըսեն իրենց գործքովը. — « Թող կորսուի մարդը բաւ է որ շաբաթը փրկուած ըլլայ »: Եւ միթէ Պօղոս առաքեալ իրաւունք չունէր խնդրելու Կողոսացիներէն որ շաբաթի խնդիրներ չյարուցանեն, զի շաբաթը Քրիստոսի մարմնոյն շուրջն էր, ուրեմն երեւոյթ մըն էր, ուրեմն շաբաթը պատրանք մըն էր և ոչ իրականութիւն:

Բայց բաւական չէ բողոքել պէտք է յիշել այնպիսի իրազութիւններ որ ցոյց տան թէ Շաբաթականաց վարդապետութիւնը հիմնովին պատ է: Արդ՝ ի պատմութենէ գիտենք որ նախնական Եկեղեցոյ մշջ նորադարձ Հրեայց կը շարունակէին պահել շաբաթը իբր սուրբ օր, և ասիկա բնական էր: Մինչդեռ նորադարձ հեթանոսներն ինքնայօմար կերպով կը նայէին և առանց որեւէ Տիրոջ զեկուցումին անոնք « Տիրոջ օր » կը հոչակէին յարութեան օրը: Ո՞վ կրնար համարձակիլ ըսելու թէ անոնց հռչակումը ոճիր մըն էր. և միթէ կար աւելի մեծ զէպը մը քան Յիսուսի յարութեանը

յաղթութիւնը մահուան վրայ: Որոշ ժամանակ մը երկու օրերն ալ թէ՛ շաբաթը և թէ՛ կիրակին հաւասարապէս պահուեցան իբր Տէրունական օր: Եւ հաւանականարար ժամանակ մը Հրեայ-քրիստոնեաներու և Հեթանոս-քրիստոնեաներու միջեւ շաբաթը և կիրակին սուրբ պահելու հարցը վիճաբանուեցաւ, գիտնալու համար թէ՛ շաբաթը՝ թէ կիրակին հարկ էր սուրբ պահել: Յետոյ երը Հեթանոս-քրիստոնեայց կազմեցին մեծամասնութիւն մը, յայտնի և բնական էր թէ անոնք իրենց տեսակէտը արդարացուցին, և քրիստոնէական հոգին կազմող Յարութեան օրը սուրբ պահել նախապատիւ համարեցին: Կոստանդիանոս հրովարտակով օրէնքի կարգ անցուց կիրակին սուրբ պահելու սովորութիւնը, ոչ թէ իր քմահաճ կարգադրութեամբը եղաւ, այլ ժողովուրդի մէջ ընդհանուր սովորութիւն մը եղած ըլլալուն համար: Այս սովորութիւնը կատարելապէս օրինաւոր էր հետեւեալ որոշ պատճառներով:

Նախ և առաջ անոր համար որ ըստ ասելրյն նոյն ինքն Պօղոս առաքեալի, քրիստոնէից համար. « Ամէն օրեր հաւասար են ». ան կը զրէ հետեւեալ Հռովմի նորադարձ քրիստոնէից. « Մէկը մէկ օրը ուրիշ օրէն աւելի կը համարէ, ուրիշ մըն ալ ամէն օրը մէկ կը համարէ. թող ամէն մարդ իր միտքը հաճեցնէ [1]: »

(1) Հռովմ. ԺԴ. 5:

Յիսուսով ստուգիւ ամէն առանձնաշնորհումներ խափանուած են ինչպէս օրերու նմանապէս և մարդոց համար: Երբ կ'ըսուի թէ բոլոր մարզիկ Քրիստոսի անունով սուրբ պիտի ըլլան, ինչպէս և անոր անունով անդամակիցներ սիտի ըլլան սուրբ քահանացութեան, կրօնականութեան, բոլոր օրերն ալ պիտի ըլլացն նաեւ հաւասար և սուրբ, և բան մը որ արտօնուած է այս ինչ օրուան համար նոյնը արտօնուած պիտի ըլլար և ուրիշ օրուան մը համար, և բան մը որ արգիրուած է այս ինչ օր, արգիրուած պիտի ըլլար նոյնքան միւս օրերուն ալ: Ամէնը պէտք է ըլլան սուրբ և նուիրականացած մեր կեանքովը. « Ըլլայ որ ուտէք, կամ ըլլայ որ խմէք, և վերջապէս ինչ որ ալ ընէք ամէն բան Աստուծոյ փառքին համար ըլէք[1]: » Շաբաթը և շաբաթի պաշտամունքը որքան սուրբ է նոյնքան և սուրբ է կիրակին և երկուշաբթին և նոյն օրերուն կատարուած պաշտամունքը:

Միւս կողմէ ըստ որում՝ Տասնաբաննեան մեզ կը հրամայէ մէկ օրը սուրբ պահել եօթնի վրայ, այսինքն վեց օրերէն վերջ եօթներորդ օրը, պատճառ չկայ որ այդ օրը ըլլայ այսինչ կամ այնինչ օրը, հետեւաբար և շաբաթն ալ, կիրակին ալ, ինչպէս և շաբաթուան որևէ մէկ օրը վեց օրէ վերջ կրնայ « Եօթներորդ օր

(1) Ա. Կորնք. Ժ. 13:

հանգստեան » նկատուիլ: Բայց աւելին կայ, քանի որ Շաբաթականք տառականապէս կառչած են իրենց տեսակետին, բացարձակապէս անիրաւ են, նախ՝ անոր համար որ անոնք չունին որևէ փաստ շաբաթին ստուգապէս ո՞ր օր գալուն: Այն շաբաթը որ կը յաջորդէ ստեղծագործութեան չէ կարելի ճշգրիթէ ո՞ր օրուան կը համապատասխանէր. զի գիտենք որոշապէս թէ վեց օրուան արարչագործութեան օրերը 24 ժամուան շըրջաններ չէին այլ երկար շրջաններ հազարաւոր տարիներու որոնց միջոցին երեւցան հետզհետէ արարչագործութիւնք մեր մոլորակին վրայ և շուրջը: Երկրորդ՝ Շաբաթականք անիրաւ են անոր համար որ շաբաթը չէ կարելի աշխարհի ամեն կողմ նոյն պահուն իրագործել. Երկրագունդին տարածութեան և կլիմայի համեմատ կը փոխուի շաբաթը. այլնքն թէ զոր օրինակ ճաբոնի մէջ շաբաթը կ'սկսի, մենք տակաւին Եւրոպիոյ մէջ ուրբաթի մէջ ենք. և երբ ճաբոնի մէջ շաբաթ օրը կը վերջանայ Եւրոպայի մէջ ան տակաւին նոր կ'սկսի: Եթէ ճիշդ օրուան վրայ է հարցը՝ Ս. Գրբին մէջ պէտք էր ճշդուած ըլլար այս պարագան, քանի որ ըստ Շաբաթականաց Եկեղեցւոյ և աշխարհի փրկութիւնը կախում ունի շաբաթէն: Ահա թէ ինչու չեմ կրնար հասկնալ Շաբաթականաց պնդումներն, հակառակ բոլոր բարի կամեցողութեանս. ինչու կ'ընծայեն այսքան կարեւորութիւն օրուան մը համար և կ'ուզեն անջատ

համայնք կաղմել Եկեղեցիէն կարծես զատորոշեալ: Ներկայ քարոզովս պիտի խնդրէի Շաբաթականներէն որ չկապուին Սուրբ Գրքի տառին, « Զի գիրն սպանանէ », որ ներշնչուին Յիսուսի հոգիովը և գիտնան ըմբռնել անոր խօսքը որ ըստ, « Մարդոյ Որդին շաբաթի տէրն է »: Պիտի խնդրէի որ անհետեւանք չժողուն Տիրոջ այն խնդրանքը. « Թող մէկ ըլլան անոնք, կատարեալ մէկ, ինչպէս որ մենք մէկ ենք: » Այն պահուն ուր մարդկութիւնը միմիթարութեան համար կեանք կը խնդրէ, փոխանակ Յարութեան յաղթանակը հոչակել տարու, պէտք չէ կեցնեն զայն Յիսուսի գոյ գերեզմանին առջեւ. զի որքան ատեն կառչած կենան շաբաթին, մարդկութիւնը Յիսուսի անկենդան մարմնոյն առջեւ պահած պիտի ըլլան, մինչզեռ մարդկութիւնը չուզեր մնալ Յիսուսի գոյ գերեզմանին առջեւ: Շաբաթականք կարծես կը հրաւիրեն մարդկութիւնը որ գլուխը հակեալ նայի միշտ գերեզմանին:

Հրէայք Յիսուսը Գոզգոթա բարցրացուցին Շաբաթը չպահելուն համար: Դժբաղպարար Շաբաթականք ալ չըէից նման բոլոր Քրիստոսի անունով հաւատացեալ-ները կ'ուզեն Գոզգոթա բարձրացնել վասնզի անոնք չեն պահեր փարիսեցիներու պէս շաբաթը: Ո՞հ, երբեք նկատի չեն առներ հետեւանքները շաբաթական մոլեւանդութեան:


Եկէք ուրեմն ով զուք ամենք՝ որ Յիսուսի անունը

կուտաք, եկէք, հաւաքուեցէք Անոր մօտ որ զիտէ Ճշմարիտ հանգիստ մը տալ խղճի, որ զիտէ խռովեալ հոգիներու բերել խաղաղութիւն. «Եկէք ինձի ով աշխատեալներ և բեռնաւորուածներ, և ես ձեզ պիտի հանգստացնեմ:» Եկէք անոր մօտ որ ըստ սա անմոռանալի և նշանակալից խօսքը. «Մարդու որդին տէրն է և շաբաթին:» Ամէն:



Ճ.Դ.

Տէր թագաւորեաց



ՏԵՐ ԹԱԳԱՒԻՌԵԱՑ

«Աւրախ եղիցին երկին էւ զնծասցէ
երկիր, եւ ասացեն ՚ի նեթանոսս. Տէր
բազաւորեաց : »

(Ա. Մնաց. ԺԶ. 31:)

«Տէր բազաւորեաց՝ վայելչորիւն
զգեցաւ Տէր զօրութիւն ընդ մէջ իւր
ածաւ : »

(Սաղմ. ՂԲ. 1:)

ԲՐՈՒՄԻՈՅ ՖՐԵԿԵՐԻԿ Բ. թագաւորը որ ԺՀ.
դարու պատմութեան մէջ ուշագրաւ տեղ մը
կը գրաւէ, յաճախ իրեն սեղանակից կ'ունենար հմուտ
խորհողներ, և կը սիրէր իմաստափրական նիւթերու
շուրջ խօսակցութիւններ ունենալ անոնց հետ։ Անգամ
մը խօսակցութիւնը զարձաւ կրօնի վրայ և վիճարա-
նութիւնը զիրենք տարաւ մինչև ուրանալու Աստուծոյ
գոյութիւնն ու թագաւորութիւնը։

Խօսակցութեան միջոցին ներկայ իմաստասէրներէն
մէկը բոլորովին լուռ կը մնար։ Այս պարագան թագա-

ւորին ուշադրութիւնը գրաւած ըլլալով դարձաւ հարցուց անոր. — « Տեսնենք դուք ինչ կը խորհիք, դուք որ մինչեւ հիմայ լուռ մնացիք: » — « Տէր արբայ, պատասխանեց խմաստասէրը տրտում և լուրջ շեշտով մը, իմ տեսակէտովս ես պէտք կ'զգամ հաւատալու էակի մը գոյութեան թագաւորներու վրայ: »

Այս իսկ է արդարեւ հրամայական և անկապտելի պահանջը բոլոր մարդկային հոգիներու: Այս խոռվեալ աշխարհի յուղաւմներու, երկիւղներու և պայքարներու մէջ պէտք ունինք հաւասարու թէ « Յաւիտենականը կը թագաւորէ, » այսինքն թէ Ան կ'զբաղսի իրավէս աշխարհի բոլոր անցքերով, թէ Ան կը միջամտէ ամէն դէպէերու մէջ, թէ Ան կը փարէ ամէն բան, թէ Ան է որ կուտայ ամէն բանի ուղղութիւն, թէ Ան է որ կ'ոգեւորէ մեծն ու պլատիկը իր անսահման հայրական նախանահութեամբը:

Այս հաւատքը խարիսխն է բոլոր միւս հաւատալիքներուն, բոլոր դաւանութեանց և բոլոր համոզումներու: Այս հաւատքը հիմունքն է կրօնի մեծ շէնքին, եթէ այս հիմունքը վտանգուի բոլորը մէկանց կը խորտակուին: Կ'արժէ որ մեր խորհրդածութեան առարկան ընենք այս շատ կարեւոր նիւթը: Ասոր համար պիտի ուղէի ձեր ուշադրութիւնը հրաւիրել տիեզերքի Բնութեան և մարդկային ազգի ՊԱՏՄՈՒԹԵԱՆ վրայ համոզուելու համար որ, Աստուած կը թագաւորէ ինչպէս

բնութեան նմանապէս և պատմութեան մէջ:

Նախ քննենք Աստուծոյ թագաւորութիւնը բնութեան մէջ: Բնութեան մէջ կայ երկու տեսանելի նկարագիրներ որոնք կը հաստատեն Աստուծոյ ներկայութիւնը և թագաւորութիւնը բնութեան բոլոր երեւոյթներու և շարժումներու մէջ: Բացատրենք մեր այս ըսածը: Բնութեան մէջ կայ նկարագիր մը որ ցոյց կուտայ մնայուն կարգ ու կանոնի մը գոյութիւնը: Այդ կարգ ու կանոնը կը տեսնենք բնութեան ծոցին մէջ արեւէն սկսեալ, երկնակամարի լուսեղէն գունդերու շարժումներէն սկսեալ, կը տեսնենք այդ կարգ ու կանոնը երկրի կանոնաւոր ընթացքին մէջ, եղանակի փոփոխմանց մէջ, ցերեկի և գիշերի իրարու յաջորդութեան մէջ, մարդոց և կենդաննեաց անընդհատ և կանոնաւոր աճումին մէջ, ըստ իրաբանչէւր կլիմայի երաշտութեան և անձրեւներու զուգախառնումին մէջ, և այս ամէնը յայտնի կերպով կը վկայէն թէ Աստուած անընդհատ և անայլալ կերպով կը հսկէ բոլոր արարածներուն վրայ:

Արդ՝ այս օրէնքները և կարգերը ծնունդ են իմացական խորհուրդի մը, անիմանալի խմաստութեան մը: Այդ իմաստութիւնն է որ կը ցղանայ այս օրէնքները, այդ խմաստութիւնն է որ կը գեկավարէ նոյն օրէնքներով և այդ իմաստութիւնն է զարձեալ որ կը պահպանէ նոյն այդ օրէնքներուն անփոփոխելիութիւնը: Բայց այս չէ ամէնը: Բնութեան մէջ կայ ուրիշ ոչ նուազ

յայտնի նկարագիր մը, որ յեղակարծ անակնկալ բնոյթ մը ունի։ Այս նկարագիրն ալ զարձեալ կուգայ անգամ մը ևս ասպացուցանելու թէ իմացական էակ մը կայ որ անկախ և տէր այդ դրած օրէնքներուն և ամէն բաներուն, ուզած ատեն յանկարծ կը միջամտէ։ Խորհեցէք որ եթէ միայն անփոփոխ օրէնքները ըլլային, բնութեան մէջ յառաջ պիտի դար նոյն անփոփոխ արդիմքները, այնպէս որ իւրաքանչիւր տարիի օրերը և եղանակները իւրարու պիտի նմանէին և իւրաքանչիւր երկրամաս նոյնանման պիտի լինէր։ Եւ սակայն ինչ կը տեսնենք բնութեան մէջ։ Ռ'հ, ինչ մեծ պէսպիսութիւն, ինչ տարօրինակ անակնկալաներ ամէն կողը։ Ահա գարնան ժամաներուն մէջ յանկարծ օգերեւութաքանական փոփոխութեամբ մը կը տեսնենք որ կը ձիւնէ, կը ձիւնէ սաստիկ կերպով։ Անդին ահա ձմբան սառնամանեաց շրջանին յանկարծ գարնանացին օրեր կը վայելենք։ Ի՞նչ յանկարծական անակնկալաներ։ Դարձեալ ահա խաղաղիկ երկրամասի մը վրայ յանկարծ, կարծես անբնական ցնցում մը ըլլար, ամէն բան վերիվայր կը շրջէ, շէն քաղաքներ աւերակներու կը վերածէ։ Այս արտակարդ երեւոյթներուն մէջ չենք կրնար հասկնալ թէ ինչ նապատակաւ կ'ըլլան այդ անակնկալները։ Եթէ ինձի հարցնէր ինչ է նպատակը այս անակնկալներուն, ինչու այսքան տարօրինակութիւններ որոնք Աստուծոյ սիրոյն և խմաստութեան անհաշտ կ'երեւին, որոնք անհամա-

պատասխան են ըստ երեւոյթին անոր ողորմութեան՝ պիտի պատասխանէի։ —Կ'անդիտանամ...։ Եւ ով պիտի ըլլար այն յանդուդն մարզը որ պիտի յաւակնէր դատել Աստուծոյ Ճամբանները։ Զանունանք որ մենք սահմանափակ մտքի տէր էակներ ենք. տակաւին երէկ սկիզբ առած ենք. տակաւին նոր ոտք կոխած ենք երկրի վրայ. Հաղիւ առած ենք քայլ մը դողդոջուն այն անհունածաւալ դաշտին վրայ՝ որուն ոչ սկիզբը գիտենք և ոչ վախճանը և ինչպէս պիտի կրնայինք Ճանչնալ ամբողջութիւնը։ Եւ եթէ մենք կը նկատենք բնութեան մէջ այդ անակնկալաները անկարգութիւնք, հետեւանք է մեր մտքին սահմանափակ վիճակին, մեր կարճատես տգիտութեան, զի այդ անկարգութեանց մէջ իսկ խորհուրդ մը կայ, գերագոյն իմաստութիւն մը՝ որուն չենք գիտեր բանալին. « Դու այժմ ոչ գիտես » կ'ըսէր Տէրը իր առաքեալին. խօսք մը որ կրնայ ուզդել նաև մեղի, վասնզի տակաւին ոչ մէկ բան իրականապէս գիտենք. « Դու այժմ ոչ գիտես բայց արա գիտառջիր [!]։ »

Բայց թերեւս ուզդէք ինձի աւելի ուրիշ հարցում մը որ կը կրկնուի յաճախ և որուն պէտք է պատասխանել գէթ քանի մը խօսքով։ Ի՞նչպէս կրնայ ըլլալ որ Աստուծու որ անսահմանօրէն մեծ է պիտի ուզդէր բնութեան սահմանաւորեալ աննշամ բաներով զբաղուիւ։

(!) Յովի. ԺԳ. 7:

Այս հարցը շատ հին է: Հին և նոր իմաստասէրներու մէջ խնդիր եղած է: Բայ ոմանց իմաստասիրաց նոյն խսկ անվայելուչ նկատուած է զիստուած մտցնել աննշան բաներու մէջ նկատելով որ Աստուծոյ փառքը կը նսեմանայ: Արխատուել կ'ընդունէր նախախնամութիւնը միայն բնութեան երկնային մասին վրայ, և ոչ թէ երկրի վրայ եղած բաներուն մէջ: Խոկ այլը, նոյն խսկ քրիստոնեաց իմաստասէրներ, Հերոնիմոս և ուրիշներ կը կարծէին թէ « Աստուծոյ վեհափառութիւնը չկրնար այնքան խոնարհի վարերը, որ հոգ տանէր գիտալու թէ քանի միջատներ կը ծնանին կամ կը կորնչին մէկ երկվայրկեանի մէջ, թէ քանի ձուկ կը պարունակէ ծովը, և այն: » Սակայն Հերոնիմոսի և նմանեաց կարծեաց դէմ եւան Գրիգոր Նազիանզացի [1] և Յովհան Ռոկեբերան [2]: Ներկայիս մէջ Սոկինեաններն ես չեն ընդունիր Աստուծոյ թագաւորութիւնը աննշան բաներու վրայ:

Եւ զբաղլաբար տակաւին կարծողներ կան որ Աստուծ միայն աշխարհներով, աղջերով կ'զբաղուի և ոչ թէ անհատներու կեարին մանրամասնութիւններով կամ Ճնճղուկի մը թոփչքով կամ ամպի մը դնացքով: — « Ի՞նչ, կ'ըսեն, կարելի է միթէ հաւատալ որ այս

(1) Առենաբանութիւն. ԺԶ:

(2) Յաղագ Նախախնամութեան Աստուծոյ:

աննշան բաներով Աստուած զբաղուի »: Ես ալ պիտի ուղեի ուղղել այսպիսեաց սա հարցումը. — Ո՞վ ստեղծեց ամպը, ծաղիկն, թռչունը, միջատը. անշուշտ Արարիչն Աստուած: Արդ՝ երբ Աստուած իր մեծութեամ համար նուաստութիւն չհամարեր ստեղծել զանոնք, ինչու նուաստութիւն համարեր զբաղուիլ անոնցմով: Բայ աստի կը հարցնեմ. ուր պէտք է զնել սահմանը Աստուծոյ զբաղումին, եթէ կ'ուզէք անվայման սահման դնել որպէտի իր մեծութիւնը զվանգուի: Ո՞ր բաները կը նկատէք մեծ, և որ բաները կը նկատէք փոքր և անյարմար իր վեհափառութեան: Դուք կ'ըսէք թէ անսահման, անհուն էակին Աստուծոյ առջեւ ինչ կ'արժէ մարդը որով Ան զբաղուէր: Ես ալ ձեզ պիտի հարցնէի. ինչ կ'արժէ ազգ մը, ինչ կ'արժէ թագաւորութիւն մը և ինչ կ'արժէ ամբողջ մարդկութիւնը: « Դոյլէն կաթած կաթիլի պէս են կը պատասխանէ մարգարէն, ու կշուքի մէջի մանր փոշին պէս կը համբուին: Ահա կզզները յրուած փոշի պէս են: [1] »

Կ'ըմբռնէք ուրեմն որ չէ կարելի սահման զնել մեծի ու փոքրի Աստուծոյ արարածոց մէջ: Աստուած կամ ամենով կ'զբաղուի կամ ոչ մէկով: Եւ եթէ պիտի ըսենք թէ Աստուած չզբաղուիր ոչ մէկ բանով՝ յայնժամ անիկա Աստուած ըլլալէ կը դադրի: Ինչպէս կը նկատէք

(1) Եսայ. Խ. 15:

գլուխկա Աստուած, երբ ան անկարեկիր, անդորձ, անհոգ, անշարժ Աստուած մըն է, և այնպիսի Աստուած մը առելի վատ է քան հեթանոսաց մէկ կուռքը։ Խակ եթէ պիտի ըսէք թէ Աստուած կ'զբաղուի ամէն բանով, թէ անոր համար աննշան կամ մեծ բան չկայ, թէ ամէն բան անոր սիրոյն առարկան դարձած է, յայնժամ պիտի զգաք ճառագայթիլլ ճշմարիտ Աստուծոյ ներկայութեան, Աստուած մը որ խղճի և սիրոյ Աստուածն է, որ երկնաւոր հայրն է։

Եւ այս իսկ է ճշմարտութիւնը, զի նկատի առեք այն փոքր և աննշան նկատուած բաներու առնչութիւնը աշխարհի մեծամեծ դէազբերուն մէջ։ Պատմութիւնը լի է ապացոյցներով։ Նաբոլէոն Ա. ի պատմութենէն զրուագ մը անկարեւոր չպիտի ըլլար յիշել այս առթիւ։ 1799ին Նաբոլէոն երբ իբր պարզ հրամատար եղիպատական բանակին՝ կը թողուր իր զօրքերը և նաւ կը նատեր Թրանսա անմիջապէս դառնալու, ծովուն բացը՝ ահա կը նշմարէ հորիդոնին վրայ անդիմական նաւասորմիոց որ կ'սպասէր ու կ'սպասնար իր որևէ մէկ շարժումին։ Ան այլ ևս կորսուած կը նկատուէր…… Այդ տորմիով կրնար ապագայ կայսրը գերի առարուիլ, և ատոր հետեւանքով ինչ մեծ փոփոխութիւն կրնար յառաջ գալ Թրանսայի համար, ինչպէս և բոլոր աշխարհի համար…… Բայց ինչ եղաւ, դիտէք։ Ահա մշուշ մը ծովուն վրայ, ահա մշուշ մը՝ խկզբան աննշան, բայց ահա ան խոշորցաւ, ծած-

կուեցաւ հետզետէ, տարածուեցաւ ամբողջ ծովուն վրայ և այս մշուշին շնորհիւ նաբոլէոն կրցաւ առանց նշմարուելու անդիմական տորմիութիւն խոյս տալ և փախչիլ։ Այսու Թրանսայի և աշխարհի բաղզը փոխուեցաւ…… Կրնաք ըսել թէ մշուշ մըն է ան, և հետեւաբար Աստուած չուզեր զբաղուիլ աննշան մշուշով կամ ամպով։ Առիթը չէ կրկնելու Յոբայ զրբին մէջ յիշատակուածը։ «Տէրն է որ կը կառավարէ իր իմաստութեամբ ամպերուն շարժումը, որպէսզի ի գործ դնէ ուզածը երկրի վրայ։ [1]»

Այժմ՝ քննենք Աստուծոյ թագաւորութիւնը ուսունակեան մէջ։ Շատեր պատմութեան մէջ միայն ցոյց կուտան զիազուածներ, մարդկային կիրքերու բորբոքումներ, կոյր ատելութիւններ և անսանձ վրէժիմուրութիւններ և կ'ըսեն։ — Այս ամէնուն մէջ ուր է, որ անկիւնն է որ կարելի ըլլայ գտնել կամ գէթ նշմարել Աստուծոյ թագաւորութիւնը։ Ո՞վ պիտի կարենայ Փիլիպպոսի ըրածին պէս նաթանայէլի մը ցոյց տալ Աստուծոյ թագաւորութիւնը և ըսել։ «Եկ և տես։» Ո՞ւր է Աստուծոյ թագաւորութիւնը երբ ազգեր կը կործանին հիմնայատակ, երբ պատերազմներ իրարու կը յաջորդեն, երբ աներեւոյթ ձեռոց մը անխնայ մարդկային զանգուածներ կը հնձէ։

(1) Յոբ. Ա. 12.

Ստուգիւ ասոնք հարցումնը են որոնք բաւական զմեղ կը շփոթեցնեն և մեղ մտածեցնել կուտան:

Ֆրետերիկ Բ. թագաւորը, որուն մասին քարողիս սկիզբը խօսեցայ, յաճախ կ'ախորժէր դժուարին հարցումներով նեղը զնել իւ շփոթեցնել իր մատրանապետը: Օր մը դարձեալ հարցուց անոր:— Պիտի ուղէի ապացոյց մը պատմութենէն Աստուծոյ թագաւորութեան մասին, բայց պիտի ուղէի որ այդ ապացոյցը կարծ, յստակ և մէկ բառով ըլլայ:

— Տէր արքայ, պատասխանեց մատրանապետը ինքնամփոփուելէ յետոյ. « Խորայէլ »ն է ան, աչա ձեր ուղած ապացոյցը, աչա կարծ, յստակ և մէկ բառով. « Խորայէլ »ը: Եւ յիրաւի ո՞ր ազգի մէջ այնքան բնորոշ ակներւութեամբ կ'երևի Աստուծոյ թագաւորութիւնը որբան « Խորայէլ »ի ժողովուրդին մջ:

Ուշաղիր հայեացը մը անհատական և ժողովրդոց պատմութեան մէջ ցոյց պիտի տայ թէ Աստուծ կ'իշխէ, կը թագաւորէ իր նախախնամութեամբը: Մեր անհատական կեանքին մէջ դէպքեր կան որ ցոյց կուտան թէ գերազոյն կամքի մը իշխանութեան ներքեւ կը գտնուինք հակառակ որ տէր ենք անձնական աղատ կամքի: Ծրագիրներ կը շինենք, խորհուրդներ կը յղանանք, որոշ նպատակներ կը դենք բայց աչա յանկարծ կը տեսնենք որ անակնկալ մը, չսպասուած դէպք մը վերի վայր կը շրջէ մեր ծրագիրները: Իրաւամբ ըստուած

է. « Խորհուրդ մարդկան՝ կամք Աստուծոյ: » Անձանօթ ձեռք մը մէկ ակնթարթի մէջ կը փոխէ մեր բոլոր ծրագիրները առանց բանանալու մեր կարքին վրայ: Ոմանք թերեւս ըսեն.— « Այս անակնկանները դիպուածի արդիւնք են »: Եւ սակայն պիտի ըսէի.—« Ո՞չ: » Անակնկանները մեծ նշանակութիւն ունին մեր նկարագրի կազմութեան և մեր անձին կատարելութեան տեսակէտով: Եթէ այս անակնկանները չըլլային, մենք սարսափելի ինքնահաւան և անհանդուրժելի հպարտ նկարագրով անձեր պիտի ըլլայինք: Կենդանեաց մէջ ամենէն անսիրելի կենդանին ողնին է, վասնդի որ կողմին որ հպիս սուր փուշերով ծածկուած է: Մարդուն հպարտն ալ կը նմանի ողնիի: Այդ փուշերը պէտք է անհետանան այս անակնկաններով որպէսզի Աստուծոյ պատկերին նմանի: Արդ՝ այս կեանքի անակնկաններն են որ մարդուն անտաշ և փշաւոր կողմերը կը հարթեն, ու մարդ կ'զգայ յանմամ թէ Աստուծոյ ձեռաց ներքեւ է և չէ կարող անոր թագաւորութեան հովանիէն ինքնքը հեռու նկատել:

Ժողովրդոց պատմութեան մէջ ալ նոյնը կը տեսնենք: Ստոյգ է որ մեծամեծ դէմքեր մեծապէս կ'աղդին իրենց ժողովրդոց կեանքին և բարքին վրայ: Այսպէս օրինակի համար Մեծն Աղքասանը մը կամ Մեծն նաբոլէն մը մեծ դեր կատարած են իրենց պատկանած ժողովրդի նկարագրին և կեանքին ինչպէս և ապագային

վրայ: Կամ Մովսէս մը կամ Պօղոս մը մեծապէս կերպարանափոխած են ժողովրդոց ապագան: Ազգի մը յաջողութիւնը կամ թշուառութիւնը կապուած է այսպիսի հանձարեղ մարդոց անձին հետ: Բայց այդ անձերը զերծ չեն Աստուծոյ աղղեցութենէն, անոր թագաւորութենէն: Ստորդ է որ անոնք իրենց ձեռքով, տաղանդով կը կառավարեն և ճարտար քաղաքականութիւնով կը պահեն իրենց ժողովուրդը բարօրութեան մէջ: Բայց ահա տեսմէք որ անակնկալ դէպէ մը յանկարծ ամէն բան վերի վայր կը շրջէ: Ոճրագործութիւն մը, կամ պաշտօնատարի մը սխալ մէկ հրամանը կրկրի իշխանութեան բաղդը յեղաշրջէլ: Խնչ մեծամեծ զօրութիւններ տապարուած են անակնկալ դէպէով մը. այն ուժը որ երկար տքնութիւններով յաջողուած էր կադմել՝ քարուքանդ կ'ըլլայ աննշան կարծուած անակնկարով մը: Համայն աշխարհի պատմութիւնը նկարագրութիւնն է Աստուծոյ ժողովրդոց համպէպ բռնած ընթացքին: Հետեւար համոզուած ըլլանք որ Աստուծ կը թագաւորէ պատմութեան մէջ ըլլայ անհատներու, ըլլայ ժողովրդոց վրայ:

Անհատական և ժողովրդոց պատմութեան մէջ շփոթութիւն և դուարութիւն պատճառող այս կէտերը աչքի առջեւ ունենալով ոմնանք կը հարցնեն.— Եթէ Աստուծած կը թագաւորէ, Խնչ պիտի ըլլայ պատմութեան մեզի ընծայած այն շփոթ ու խառնակ վիճակը և այն

անկարգութիւնները որուն հետեւանքով մարդկը կը մղուի խորհելու թէ չկայ Աստուծած, չկայ սիրոյ Աստուծած: Ի՞նչպէս պիտի բացարենք այն անարդարութիւնն որ միշտ գոյութիւն ունի, երբ առաքինի մարդը կը ջախջախուի և անարդարը կը յաջողի, երբ ճշմարտութիւնը ուսնակիսի կ'ըլլայ և սուտը, խաբերայութիւնը, կը փառաբանուի, ինչպէս մարդ կարենայ հաւատալ թէ Աստուծած կը թագաւորէ երբ մարդկութիւնը հոգմակնծեալ նաւու մը նման արդէն ընկրմելու վտանգին մէջ է, և այս ամէնը տեսնելէ վերջ ինչպէս ակամայ չպիտի ուղեկինը հարցնել. «Ո՞ւր է Աստուծդ» չէ Ո՞ւր է Աստուծոյ թագաւորութիւնը »:

— Եւ սակայն Աստուծ կը թագաւորէ, պիտի պատասխանէի, ճիշտ այն հաստատ համոզմանք ինչպէս Գալիլիոս « Ե րաց սի ոսուե » ն արտասանեց: Աստուծ յիրաւի կը ծածկուի յանախ վսառնակ շփոթութեանց և քասային յեղաշրջութերու մէջ. ան կ'ուշանայ կարդ կանոն հաստատելու մէջ: Բայց քիչ մը զիտցէք սպասել և համբերել: Աստուծոյ թագաւորութիւնը կուգայ շատ ծանր, բայց կուգայ շատ հաստատ: Այսօր շփոթ, խառնակ վերիվայր ու կործանուած կը տեսնէք, բայց վաղը պիտի տեսնէք թէ ձեր կարծած խառնաշփոթութիւնն կարդ ու կանոն ու ճշմարտութիւնն է եղեք: Ի՞նչ կ'ուզէիք. կ'ուզէիք որ Աստուծած ձեր ըմբռնումին համեմատ շարժէր. դուք որ

վրայ: Կամ Մովսէս մը կամ Պօղոս մը մեծապէս կերպարանափոխած են ժողովրդոց ապագան: Ազգի մը յաջողութիւնը կամ թշուառութիւնը կապուած է այսպիսի հանձարեղ մարդոց անձին հետ: Բայց այդ անձերը զերծ չեն Աստուծոյ աղլեցութենէն, անոր թագաւորութենէն: Ստոյդ է որ անոնք իրենց ձեռքով, տաղանդով կը կառավարին և ճարտար քաղաքականութիւնով կը պաշեն իրենց ժողովուրդը բարօրութեան մէջ: Բայց ահա տեսէք որ անակնկալ դէպի մը յանկարծ ամեն բան վերի վայր կը շրջէ: Ոճրագործութիւն մը, կամ պաշտօնատարի մը սխալ մէկ հրամանը կրնայ երկրի իշխանութեան բաղզը յեղաշրջել: Ի՞նչ մեծամեծ զօրութիւններ տապարուած են անակնկալ դէպի մը. այն ուժը որ երկար տքնութիւններով յաջողուած էր կազմել՝ քարուքանդ կ'ըլլայ աննշան կարծուած անակնկարով մը: Համայն աշխարհի պատմութիւնը նկարագրութիւնն է Աստուծոյ ժողովրդոց հանդէպ բռնած ընթացքին: Հետեւաբար համոզուած ըլլանք որ Աստուած կը թագաւորէ պատմութեան մէջ ըլլայ անհատներու, ըլլայ ժողովրդոց վրայ:

Անհատական և ժողովրդոց պատմութեան մէջ շփոթութիւն և դժուարութիւն պատճառող այս կէտերը աչքի առջեւ ունենալով ոմանք կը հարցնեն.— Եթէ Աստուած կը թագաւորէ, ի՞նչ պիտի ըլլայ պատմութեան մեղի ընծայած այն շփոթ ու խառնակ վիճակը և այն

անկարգութիւնները որուն հետեւանքով մարդկը մղուի խորհերու թէ չկայ Աստուած, չկայ սիրոյ Աստուած: Ի՞նչպէս պիտի բայցարենք այն անարդարութիւնն որ միշտ գոյսութիւն ունի, երբ առաքինի մարդը կը ջախջախուի և անարդարը կը յաջողի, երբ Ճշմարտութիւնը ունակով կ'ըլլայ և սուտը, խարեւայութիւնը, կը փառաբանուի, ինչպէս մարդ կարենայ հաւատալ թէ Աստուած կը թագաւորէ երբ մարդկութիւնը հողմակոծեալ նաւու մը նման արդէն ընկրմերու վասնգին մէջ է, և այս ամէնը տեսնելէ վերջ ինչպէս ակամայ չպիտի ուղենիր հարցնել. « Ո՞ւր է Աստուած » ։ « Ո՞ւր է Աստուծոյ թագաւորութիւնը » :

— Եւ ասկայն Աստուած կը թագաւորէ, պիտի պատասխանէի, Ճիշտ այն հաստատ համոզմամբ ինչպէս Պալիլիս « Ե րաց սի տսուե » ն արտասանեց: Աստուած յիրաւի կը ծածկուի յաճախ խառնակ շփոթութիւննց և քասային յեղաշրջութերու մէջ. ան կ'ուշանայ կարդ կանոն հաստատերու մէջ: Բայց քիչ մը զիտցէք սպասել և համբերել. Աստուծոյ թագաւորութիւնը կուգայ շատ ծանր, բայց կուգայ շատ հաստատ: Այսօր շփոթ, խառնակ վերիվայր ու կործանուած կը տեսնեք, բայց վաղը պիտի տեսնեք թէ ձեր կարծած խառնաշփոթութիւնն կարդ ու կանոն ու Ճշմարտութիւնն է եղեր: Ի՞նչ կ'ուզէիք. կ'ուզէիք որ Աստուած ձեր ըմբռնումին համեմատ շարժէր. զուք որ


ձեր ըմբռնումով իսկ չէք կարող կառավարել տուն մը,
ինչպէս կը յանդինիք կարծիքներ յայտնելու աշխարհի
կարգ ու սարքին և ընթացքին վրայ։ Մի ըսէք թէ
վերջացած է, մասնկացած է Աստուծոյ թագաւորու-
թիւնը, մի ըսէք թէ ան երեւակայութեան մէկ յդա-
ցումն է, մի ըսէք թէ այդավախ թագաւորութիւն մը
դործ չունի Յիրաւի շատ անգամ այնպէս կը տարուիք
խորհելու թէ գահնկեց թագաւորի մը պէս փառքն ու
զօրութիւնը կորսնցուցած է Աստուծած, բայց զիտցէք
թէ ան իրականին մէջ կը դործէ, կը տիրէ, կը թա-
գաւորէ կարծուածէն աւելի մեծ զօրութեամբ և փառ-
քով։ Միայն զիտցէք սպասել, զիտցէք համբերել, զի
ապագան միայն պիտի կարենայ ձեզ լուսաւորել և հա-
մոզել թէ Աստուծոյ թագաւորութիւնը իր մեծավայել-
չութեան մէջ է, թէ « Տէրը կը թագաւորէ »։

Ո՞վ հաւատացեալներ, զուք որ այդ թագաւորութեան
զինուորներն էք, զուք որ անսր թագաւորութեան զրօ-
շակակիրներն էք, վեր առէք ձեր սիրոյ և հնազանդու-
թեան զէնքերն, վեր առէք ազատութեան զրօշներն,
վեր առէք ամուր վահաններն հաւատոյ, որպէսպի-
ճանչցնէք աշխարհի թէ « Տէրը կը թագաւորէ »։

« Համբարձէք իշխանք զգունս ձեր ի վեր, համ-
բարձցին զրունք յախտենից և մոյե թագաւոր փա-
ռաց »։ Ամէն։

ԺԵ.

Մի օնար



Մ Ի Շ Ն Ա Ր

«Մի՛ ժար :»

(Ելից. Ի. 14:)



ԱՐԴԱՌՈՒԹԻՒՆՆԸ տառապեցնող մեծամեծ
չարիքները բարձրալու համար, բոլոր
առաջարկուած դարմասներէն առաջնակարգ կարեւու-
րութիւն ունեցողը կը նկատուի ընտանեկան կեանքը:
Բնանեկան կեանքը մարդկային առենէն վաղեմի և
սքանչելի մեկ հաստատութիւնն է որ անհատներու
ֆիզիկական, մտաւորական և բարոյական պէտքերուն
գոհացում՝ կուտայ և սեւին շարունակութեան ու զար-
գացման կը ծառայէ: Բնանեկան կեանքով է որ այր
և կին իրաբու թերին կը լրացնեն, հաճելի և օգտակար
գաղափարներ կ'ըգհանրացնեն և այլու կարելի կ'ըլլայ
թէ երջանիկ և թէ զժբաղդ օրերու մէջ ուրախութիւն-
ները բազմապատկել, ցաւերին ու վիշտերը մեղմացնել
և զանազան հոգերու և տառապանքի ծարն բեռերը
թեթեւցնել: Վերջապէս ընտանեկան կեանքը ոչ միայն
մարդուն ծնարանն ու մնարանն է, այլ և անոր հան-

գառարանն ու ապաստանարանն է, ընտանեկան կեանքով է որ մարդկային անհատներու ֆիզիքական գոյութիւնը կը պաշտպանուի և բարոյական դիրքը բարձր կը պահուի:

Այս տեսակէտին հակառակ կայ շարժում մը որով կ'ուղեն հաւատացնել թէ ընտանեկան կեանքը կաշկանդում մը և սեղմում մըն է մարդկային աղատութեան, թէ պէտք է ջնջել ընտանեկան կեանքը եթէ կ'ուղենք որ վերնայ մարդոց մէջէն ատելութիւնը, նախանձը, հակառակութիւնը, և այն ամէն չարիքներ որ կուգան ատելութենէ: Այս ուղղութեան ջասագով եղաւ առաջին անգամ՝ ինքն Պղատոն խմաստասէրն որ ընտանեկան կեանքը կը նկատէր անհաշտ թէ ընկերութեան, թէ հայրենասիրութեան և թէ մարդասիրութեան, և կը կարծէր թէ ընտանիքը ջնջելով հայրենիքը կը զօրանայ. նա կ'ուղէր որ պետութիւնը մանուկներու կրթութեան պաշտօնն ստանձնէ ընտանիքի տեղն անցնելով: Ասիկա իր «Հասարակապետութիւն» (La République) անուն դաքին մէջ տիրող հիմնական գաղափարներէն մէկն է: Թէեւ նոյն ինքն Պղատոն՝ առաջինն իր որ իր տեսութեան ցնորական ըլլալը յայտնեց և Արիստոտէլի ալ պատճառաբանութեամբ վճռապէս հերքելով մերժեց այդ տեսութիւնը:

Կեանքի մէջ սէրն ու ծանօթութիւնը միւնոյն օրէնքով կը դարդանան, անոնց բնական ընթացքն է սլլա-

կէն դիմել դէպի մեծը: Մեր սիրտը կը յարի նախ մեր անձին, յետոյ ընտանիքի անդամներուն, այսինքն անոնց որ զմեղ կը շրջապատեն և ապա մեր հայրենակիցներուն, վերջապէս ամբողջ մարդկութեան: Այս չորս շրջաններէն կ'անցնի սէրը և մին միւսէն կախում ունի և գոյութիւնը կրնայ ապահովել. եթէ ոչ կրնայ սէրը տկարանալ, այլայլի և տարափոխիլ: Անոնք որ մարդկութեան սէրը զօրացնելու համար ընտանիքի սէրը ջնջել կ'ուղեն Պղատոնի ըրածին պէս, անոնք բնական կարգը խանգարած կ'ըլլան և կը նմանին անոնց՝ որոնք գետը մեծցնելու համար անոր ակը կը ցամքեցնեն: Բնանիքի սէրը մարդասիրութեան աղբիւրն է և ընտանիքը մարդկային ընկերութեան խարիսխն է:

Արդ՝ պղատոնական տեսութեամբ և արդի պայմաններով ըլլանուած կեանքը հետզհեաէ մեզ կը հեռացնէ օձախի, տան առաւելութիւններէն և բաղցութիւններէն և կը կարծնիք թէ սոխաղական է գաղրեցնել դէպի զուրս, դէպի ամուռիւթիւն շարժումը որ մարդուն բարոյական և ֆիզիքական գոյութիւնը վտանգելէ զատ կը զարձնէ զայն յուսահատօրէն խստան, մակերեւոյթային և զատարկ: Պէտք է չէղոքացնել այս շարժումը կեղրոնացներով և ինքնամփոփելով մարդուն միացն ու սիրտը դէպի տունը, դէպի սուրբ խորանը շարժումով մը: Արդ՝ այս բանին ոչ մէկ բան այնքան կը նպաստէ որքան ընտանեկան, բարի, անոյշ, պարզ և խաղաղ

կեանքը որ միշա նկատուած է զօրսաւոր աղդերու զօրսւթիւնը և առանց անոր մարդ արագօրէն կ'ընթանայ ամենածանր վտանգներու: Զնջելով ընտանիքը, չնջած պիտի ըլլաք ընկերութիւնը կամ առնուազն ամենածանր հարուած մը տուած պիտի ըլլաք անոր և պիտի պատրաստած ըլլաք վերադարձ մը դէպի բարբարսական շրջաններն, դէպի ցեղացն երամակներն և հոյերն որոնք կ'ապրէին սպաննութիւններով և յելուզակութիւններով:

Հնոտանիքն իր բարձրութեան և արժանեաց մէջ պահելու համար, անհրաժեշտ է անոր տաղ իւր ճշմարիս խարիսխը, իւր անմիջելի հիմք, այսինքն ամուսնական հաւատարմութիւնը և այս խակ է անկիւնաքարը ընտանեկան հաստատութեան: Բնոտանեկան կապերուն թուլացումներուն պատճեռը, պէտք է փնտուել ամուսնական կապերու թուլացումն մէջ: Խօսիլ այս կարեւոր և ծանր հարցին վրայ ճառել է եօթներորդ Պատուիրանին վրայ:

« Մի շնար »: Շնացովը իր ամուսնոյն, իր լծակցին հանդէպ անհաւատարիմ մըն է. այս անհաւատարմութիւնը միշտ և ամեն տեղ արդիլուած է. ինչ որ ալ ըլլան պատճառներն որով կը փորձեն արդարացնել իրենց մեղապարտ ընթացքն՝ անոնք անհաւատարմօրէն շարժած կ'ըլլան իրենց լծակցին հանդէպ: Աւշադիր եղէր որ չեմ ըսեր որ ամուսնական հաւատարմութիւնը

միշտ զիւրին և հաճելի կրնայ ըլլալ: Այդ հաւատարմութիւնը պահելու համար կան կատարելիք պարտականութիւններով որոնք յաճախ գաւն տառապանքներով կարելի է տանիլ և նոյն խակ զոհողութիւններ հարկ է ընել: Բայց խնդիրը հոս չէ. խնդիրը այն է թէ այս հաւատարմութիւնը պարտականութիւն մըն է թէ ոչ:

Բարոյական խզճի հրաման մը, բացորոշ հրամայական պահանջ մը կուգայ մեղ հաւասարիացներու թէ հաւատարմութիւնը պահանջ մըն է: Եւ վիճաբանութիւն չվերցներ այս հարցը. հարկ է ինչ դնով որ ալ ըլլայ հնազանդիլ:

Ասիկա այնքան ճշմարիտ է որ շնութիւնը ամէն ժամանակ նկատուած է յանցանք մը նոյն խակ թերակիրթ և վայրենի ժողովրդոց մէջ: Աչա թէ ինչու համար երբ թերակիրթ վայրենի ժողովրդոց կ'ուսուցանեն Տամնաբանեան, երբ կարգը կուգայ եօթներորդ պատուիրանին, վայրենի մարդուն խիզճը կը խոնարհի առանց առարկութեան այդ պատուիրանի պահանջումն առջև: Շատ թերակիրթ երկիրներու կամ քրիստոնէութիւնը չբարողուած երկիրներու մէջ շնացողը կը պատժեն մահուան զատապարտելով: Հրէլոց մէջ՝ քարկոծմամբ խակ ասիական երկիրներու մէջ ողջ ողջ թաղելով կամ ցցահարելով յանցաւորները կը մերցնէին:

Դիտուած է որ ամէն ժամանակ և ամէն տեղ մարդկային սիրտը կը փնտուէ միջոյներ լուեցնել տալու հա-

մար խիղճը, դժբաղլաբար սիրան իր ընական անմաք-
րութիւնէն, իր ցանկութիւններէն և իր կիրքերէն տար-
ուած՝ շատ անգամ՝ զանազան պատճառներով կը զրմէ
Աստուածային օրէնքը։ Ասոր հետեւանօք ընտանեկան
ակումբներ կը խոռոշուին, ներքին տագնապներ ծանր
համեմատութիւն կ'առնեն և մեծ մնաս կը պատճառեն
թէ ընտանեկան մաքուր կեանքի, թէ անմեղ զաւականց
և թէ հասարակական կեանքի։ Յաւօք պէտք է ըսել
թէ գրէթէ շատ տեղեր՝ այրեր և կիներ ոտքի տակ
առած են իրենց խիղճը, հետեւելու համար իրենց վաս
սրափն, և չեն ունեցած բարյական անհրաժեշտ դիւ-
ցալնութիւնը մնալու համար հաւատարիմ իրենց խղճի
ձայնին և անոր պահաջրներուն, որով պիտի կարենային
ըլլալ անշուշտ նուազ ցանկասէր, նուազ զգայական և
նուազ կրօս։

Ի նէ զիճակի մէջ է այսօր ամուսնական հաւատար-
մութեան զարք. շահուած դաս մը կրնայ նկատուիլ
արդեօք։ Պիտի ուզէի ըսել այս, բայց դժբաղլաբար չեմ
կրնար ըսել այս։ Վասնի ինչ ինչ ամսակէտներով
ուրիշ ժամանակներէ աւելի կարդ մը ընտանեկան շրջա-
նակներու զրեթէ մեծ մասին մէջ, ներքին կեանքը
հիւանդ կը ներկայանայ, զուրկ ստուգութենէ, զուրկ
իրական զուարթութենէ, զուրկ ուժէ, զուրկ կենսունա-
կութենէ, հակառակ որ լուսաւրուած և քաղաքակիրթ
դարու մը մէջ կ'ապրինք։

Եթէ կայ բան մը որ ամենաահաւոր չարիք մը
դարձած է այն ալ շնայողին համրութեան առջև յան-
ցալարոտ չնկատուիլն է։ Կարդ մը խորհողներ՝ որոնց
մէջ լուրջ դէմբեր չեն պակսիր, ամուսնութիւնը կը
նկատեն ներկայ պայմաններու մէջ անքնական բան մը,
զրեթէ անհեթեթ, քանի որ կ'ըսեն ան կը կապտէ
մարգուն ազատութիւնը և անողորմ բռնապետ մը կը
զառնայ ստիպելով որ ամուսնացեալները միասին ապրին
երբ սրտերը արդէն միացեալ չեն։ Որբան աւելի ար-
դար պիտի ըլլար կ'աւելցնէին անոնք, որ ամուսիններ
ազատ ըլլային և ուզած ատենինին բաժնուէին առանց
նոյն խոկ պաշտօնական զիմումի, առանց զատարաննե-
րու առջև երեւալու, և կարենային կնքել նոր միաւթիւն
մը աւելի լաւ պայմաններով և փորձառութեամբ։ Ժա-
մանակ մը յետոյ այս նոր ամուսնացեալք նոյն ազա-
տութիւնը կիրարկելով երբ հարկը պահանջէ կարենային
իրարմէ բաժնուիլ վերսուին կնքելու համար նոր օճախ
մը, զարձեալ ըստ իրենց կարծեաց աւելի լաւ պայման-
ներու տակ։ Զմայելի և հեշտաբոցը չպիտի ըլլար այս
դրութիւնը կը հարցնեն մեր։ Այսու արդեօք չպիտի ու-
նենայինք բաղադրութիւնը սիրոյ և ազատութեան, այ-
սու արդեօք չպիտի ունենայինք գրաւականը անհուն-
քն աւելի հաճելի կեանքի մը՝ քան այն հին պրու-
թեամբ դժբաղլ ամուսնոց կեանքը, որ ուրիշ բան մը
չէ բայց եթէ ծանրաբենուած և անտանելի կեանք մը

որ կարծես իւր ճանձրանալի տեւողութեամբ չի վերահանար:

Ո՞չ սիրելիներ, ո՞չ. հակառակ ձեր բոլոր կարծած գեղեցիկ և հաճելի երեւոյթներուն, հակառակ ձեր թէշին գրաւիչ ո՛ժին, չենք կրնար ընդունիլ ձեր այդ տեսութիւնը: Մենք զայն կը նկատենք վտանգաւոր, մենք զայն կը նկատենք ահաւոր չարիք մը. փասնդի ձեր այդ տեսութիւնը ուղղակի ընդդէմ է բարոյական օրէնքի՝ որ գրուած է ոչ թէ միայն Տատնարանեացին մէջ. այլ ապիկ առաջ արդէն բոլոր մեր սրտերուն խորը: Ո՞հ, պէտք է բոլոր ուժով ամէն հակաղղեցութիւն ի գործ դնել այն ամուսնութիւններուն դէմ որբ կը կրիմուին բոլորովին անյարմար և աններդաշնակ պայմաններու մէջ, և որուն հետեւանցով ամուսնական կեանքը ճշշմարտապէս դժոխք մը կը զառնայ: Հանրութիւնը յիրաւի չափեաներ շատ բան ընտանեկան ներքին անցքերէն, բայց տիսուր իրականութիւնը կայ ու կը մնայ երկիւղ աղղերով ներկայ երխասարդութեան: Սասր հետեւանքով ամուսնութեան դէմ գործազուլ հոչակուած է կարծես, և կը հանդիպինք երխասարդուչեաց սրոնք իրաւամբ ինքվինքնին տուած են ուսումնասիրութեանց կամ գեղարուեատից կամ բարենալատակ ձեռնարկներու և այլ ևս չեն ուղեր խորհիլ և պատրաստուիլ ամուսնութեան՝ որ պէտք էր նկատուէր անհրաժեշտ ու բնական օրէնքը կեանքի: Պէտք է բոլոր ուժով ամէն

հակաղղեցութիւն ի գործ դնել այն մեղապարտ, այն ստայօդ ամուսնութեանց դէմ՝ որբ կ'ըլլան առանց սիրոյ, առանց փոխաղարձ յարդանքի, որբ կը կնքուին դրամի հիմերու վրայ, և կարծես երկու զրամագլուխներ են. որ իրարու կը մօտենան և ոչ թէ երկու սիրաեր, ինչպէս Ափրիկէի վայրենիներուն մէջ զոյգ եղներն են որ զրամի տեղը կ'ընկերակցին ամուսնացեալներուն: Թէ մէկ և թէ միւս կողմին համար բարոյական անկում մը՝ չըսելու համար վայրենութեան զրոշմ մը կայ այսպիսի ամուսնութեանց մէջ: Ես պլատի ըսէի վայրենիին ընթացքը՝ արդարանալի է, փասնդի անիկա բարի խղճով կ'ընէ, յայտնապէս կ'ընէ, պատուաւոր կերպով կ'ընէ և կ'ընէ զայն իր երկրին սովորութիւնը կատարած ըլլարու համար, մինչզեւ սպիտակամորթ քաղաքակրթեալը իր քսակովը, կեղծիքի երեւոյթին ասկ, սիրոյ ամուսնութիւն մըն է որ կը կնքէ և հաստատել կուռայ աւելի ծանր ստութեամբ մը որ կը կոչուի կրօնական արարողութիւն: — Նաեւ կարելի չէ հաւանիլ այն պայմանագրական ամուսնութեանց, որբ կը կնքուին մօտեցներու նպատակաւ միւնայն ընտանիքի կամ միւնայն ընկերացին գասակարգի անդամներ, նման հնդիկ ամուսնութեանց՝ յորում ներելի չէ երբեք արենակցական ամուսնութիւնը: Միայն սէրն է որ պէտք է ամուսնութեանց մէջ իբր նուիրական պայման պահանջուի, զի այդ անկեղծ և մաքուր սէրն է որ երկու

կողմերն կը պահէ պարտականութեան լուծին տակ՝ անտառունջ։ Ընդհակառակը երբ չկայ սէր, ամուսնացեալք պարզապէս թէ խնդվինքնին և թէ ամուսնութեան աստուածային օրէնքը անկումի և նուաստացումի ենթարկած կ'ըլլան։ Դարձեալ անհանդուրժելի են այն ամուսնութիւնները որք կը կնքուին վերջ մը զնելու համար անհանդարս և անհերելի կենցաղ ունեցող երիտասարդաց վարուց։ Դժբաղդ երիտասարդուհւոյն համար ինչ տիտուր բաղդ, որուն պաշտօնը կարծես եղած պիտի ըլլար կարգի բերել յիմար մը, դդաստացնել անսանձ և անկարգ մէկը, Ճերմէլցնել « գերեզման մը որ արտաքոյ կ'երեւի գեղեցիկ և ներքոյ լի է ոսկերօք մեռելոց և ամենայն պղծութեամբ^[1] »։ Կը հասկնամ՝ որ երբ մարդ փոթորկալից երիտասարդութենէ մը վերջ կը զղջայ անկերծօրէն, երբ բազմաթիւ և տեւական ապացոյցներ կուտայ իւր կեանքի կերպարանափոխութեան, և երբ երիտասարդ կին մը մտիկ ընելով անոր զգայուն սրտին, կը հաւանի միացնել իւր բազով այդ մարդուն բաղլին, անոր օգնած ըլլալու համար կեանքի զաւիվայրը ենելու գործին։ Ի՞նչ գեղեցիկ և վսեմ նպատակ պիտի ըսէին։ Բայց քանի քանի անդամներ չէ իրականացած բոլոր այն ակնկալութիւններն։

Դարձեալ քանի երիտասարդուհիներ խարուած են

(1) Մատք. ԻԳ. 27:

աւազ, իրենց ծնողաց ստիպումով՝ « Այս », ըսերու ամուսնական խնդրանքի մը, որ իրենց ուղղուած է այնպիսի անձէ որ նէ սկզբունք, նէ բարոյական, նէ կրօն ունեցած է, և որուն հետեւանքով զժբաղդ երիտասարդուհին, հարսնաւթեան յաջորդ օրն իսկ ծնողաց թեթեւամութեան զոհ եղած ըլլալը ի յայտ եկած է։

Անշուշտ բոլոր մեր այս նկարագրած ամուսնութիւններն ծաղրանկարներ են, և երբ հասարակութիւնն մը այսպիսի ամուսնութիւններ է որ կը կնքէ, ոչ, այդպիսի հասարակութիւնն մը հիւանդ, ախտաւոր միայն կրնայ նկատուիլ և անկէ միայն կարելի է սպասել ամենասոսկալի չարիք և աղէտ։ Աչա հոս է որ կը բացատրուի այն աղատ սիրոյ հոսանքը որ կ'առնէ կը տանի իրեն հետ անհամար անձեր դէպի գահավիժում։

Այս հոսանքին դէմ պէտք է բոլոր ուժով մաքառիւ։ Մարդուս սիրալ շատ եսասէր է, շատ չար է, շատ զգայական, շատ ցանկառէր է, և հետեւաբար չէ կարելի համոզուիլ որ աղատ սիրով մարդկութիւնը կարենայ կերպարանափոխուիլ։ Կը հաւատանք և կը պնդենք որ մարդկութեան մէջ դէպի բարին յեղաշրջում մը բերելու միակ միջոցը գաղափարական ամուսնութեան իմացումով կրնայ ըլլալ և այդ ալ ուրիշ բան չէ բայց եթէ մաքուր և անշահախնդիր սիրոյ վրայ հիմնուած ամուսնութիւն մը, որով միայն կ'ապահովուի աղատագրումը և սրբութիւնն ընտանեկան յարկերու։

Պօղսա առաքեալ Եփեսացւոց ուղած թուղթին մէջ այս գաղափարական ամուսնութեան ակնարկելով՝ կ'ըսէ. « Կիները իրենց այրերուն հնաղանդ ըլլան որպէս թէ Տիրոջը, վասնղի այրը կնոջը զրուխն է՝ ինչպէս որ Քրիստոս ալ զրուխն է Եկեղեցւոյն՝ որ է իր մարմինը և որուն Փրկիչն է: Արդ, ինչպէս որ Եկեղեցին հնազանդ է Քրիստոսի, կանացը եւս պէտք է հնաղանդ ըլլան իրենց այրերուն ամէն բանի մէջ: Այրեր սիրեցէք ձեր կիները, ինչպէս որ Քրիստոս ալ սիրեց Եկեղեցին և իր անձն իսկ մատնեց անոր համար, որ զանիկա սրբէ խօսքով, աւազանին ջուրով մաքրելէ յետոյ. որպէտի Եկեղեցին իրեն առջև ի յայտ բերէ փառաւոր և ոչ մէկ արաւա կամ՝ աղա և կամ՝ որևէ ասոնց նման ուրիշ բան մը չունենայ, այլ սուրբ և անարաս ըլլայ: Նոյն պէս ալ պէտք է որ այրերը իրենց կիները սիրեն իրենց մարմիններուն պէս. ան որ իր կինը կը սիրէ՝ իր անձը կը սիրէ. վասնղի երբէք մէկը չատեր իր մարմինը այլ զայն կը մնուցանէ և կը դարմանէ, ինչպէս Տէրն ալ Եկեղեցին, վասնղի մենք Անոր մարմնոյն ահագամներն ենք: Ահա թէ ինչո՞ւ համար այրը պիտի ձգէ իր հայրն ու մայրը և իր կնոջ պիտի կապուի և երկուքը մէկ մարմին պիտի ըլլան: Այս խորհուրդը մեծ է. ասիկա կ'ըսէմ Քրիստոսի և իր Եկեղեցւոյն նկատմամբ: Սակայն ձեզմէ ամէն մէկը թող իր կինն իր անձին պէս

սիրէ և թող կինն ակնածանքով յարգէ իր այլը^[1]:

Երբ այսպէս զիրար կը սիրեն, ամուսնութիւնը ոչ խենթութիւն, ոչ խօսկան կիրք և ոչ ալ զաղփարփուն սրտի մը քմահաճոյքը եղած կ'ըլլայ, այլ հաստատուն, տեւական, և անսասան հանգամանք մը կ'ստանայ նման Աստուծոյ սիրոյն որ նոյնն է երէկ և այսօր և յաւիտեան: Այսպիսի սլայմաններու մէջ ամուսնական միութեան եսասիրական մասն ալ հետզետէ տարիներու ընթացքին կը նուազի և սէրը կը մաքրուի, կը զտուի և զարգացմամբ կը հոդիսանայ և կարծես ան այլես կը բաժնուի մարմինէն և աւելի կը դառնայ խորունկ, տեւական և անմահ. «Բուռն է իբրեւ զմահ սէր^[2]:» Ամէն ամուսնուներ որ զիրար իրականապէս և ըստ Աստուծոյ սիրած են՝ համաձայն են այս խօսքերուս: Երբ լաւ կը սիրեն զիրար, ընդ միշտ է որ կը սիրեն, ժամանակը չկրնար այլեւս բաւել անոնց, անոնք անհահութեան պէտքը կ'զգան:

Ո՛րբան հեռու է ըստ Աստուծոյ ամուսնութեան ըմբռնումն մարդկային ըմբռնումով ամուսնութենէն՝ որ անցաւոր է, որ չունի ուրիշ նպատակ բայց եթէ գոհացնել միայն մարմին:

Եօթներորդ պատուիրանը իր տառավլը և ողիովը պահպաններու համար պէտք է յիշել նաև Առաքեալին սա ուշագրաւ խօսքը. « Զէք զիտեր որ դուք Աստուծոյ

(1) Եփես. Ե. 22-23:

(2) Երգ. Ը. 6:

տաճար էք և Աստուծոյ հոգին ձեր մշջ կը բնակի, եթէ
մշկը Աստուծոյ տաճարը ապականէ Աստուած գանիկա
պիտի ապականէ, որովհետեւ Աստուծոյ Տաճարը սուրբ
է, ինչպէս որ դուք էք^[1]: » Մարմինը յայրասութեան
համար չէ. Տիրոջը համար է և Տէրը մարմնոյն համար
է. « Մարմինը պունկութեան համար չէ. հապա Տիրոջը
համար և Տէրը մարմինին համար: Եւ Աստուած որ
Տէրը յարոցց, մեղ ալ պիտի յարուցանէ իր զօրութիւ-
նովը: Փախէք պունկութենէ. ամէն մեղք որ մարդ կը
գործէ՝ իր մարմնէն գուրս է, բայց ան որ կը պունկի՝
իր մարմնին դէմ կը մեղանջէ: Զէք գիտեր որ ձեր մար-
մինները տաճար են Սուրբ Հոգին որ ձեր մշջն է, որ
Աստուծմէ ստացած էք և որ դուք ձեր անձին չէք
պատկանիր: Վասնկի շատ մեծ գնով ծախու առնուեցաք,
ուրեմն փառաւորեցէք զԱստուած ձեր մարմիններուն
մշջ^[2]: »

Մէր մարմինները այսպէս սանձահարած ըլլալով,
զայն ճշմարտապէս սրբազան տաճար մ'ընելու և զայն
մեր հոգւոյն հրաշալի գործիքը զարձնելու համար ան-
հրաժեշտ է որ « մեր մարմինները Աստուծոյ լնձայենք
իբր կենդանի, սուրբ և հաճելի զոհ մը, որը պիտի ըլլայ
մեր կողմէ բանաւոր պաշտօն մը^[3] »:


(¹) Ա. Կորնք. Գ. 16-17:

(²) Ա. Կորնք. Զ. 13-20:

(³) Հռովմ. ԺԲ. 1:

Ճ.2.

Մի ցանկանար



ՄԻ՛ ՑԱՆԿԱՆԱՐ

«Մի՛ ցանկանար տան ընկերի նո...
եւ մի՛ ամենայնի զինչ ընկերի նո իցէ: »
(Ելից. հ. 17:)



ՆԴՀԱՆՐԱՊԵԱ կ'ըստի թէ Տասնաբանեան
պատրաստուած է ոչ թէ մարդուն զեկու-
յանելու համար թէ ինչ պէտք է ընէ, այլ աւելի հաս-
կըցնելու անոր թէ ինչ պէտք չէ ընէ: Ան հայելի մըն
է որով մարդ կրնայ ինքանիքը ճանշնալ և տեսնել
ճշլափէս իւր հողեւոր և բարոյական վիճակը: Այս
հայելին այնքան անհրաժեշտ կը գառնայ մարդուն որ-
քան երբ ան իր մէջ կ'զբայ զանցառութեանց, թերու-
թեանց և շեղումներու, մէկ խօսքով մեղքերու աւել-
նալլ: Տասնաբանեան չափանիշ մըն է որ ի յայտ կը
ըերէ այն մեծ զանազանութիւնը որ կայ մարդկային
խղձերու մէջ: Խիզճը միշտ մարդուն մէջ կը մնայ իրու

Ասուածոյ ձայնը. սակայն յայտնի է թէ մարդու մը բարոյակասն զարգացնան համեմատ այս ձայնը աւելի կամ պակաս որոշ լսելի կ'ըլլայ: Այսպէս մէկը որ այս ինչ մեղքը աննշան մեղք կը նկատէր, ուրիշ մը զայն կը նկատէ ծանր մեղք, վասնղի առաջինը հաղիւ ուշադիր եղած է խղճի յուղող ձայնին: Արդ՝ մարդ մը կ'արժէ այն, ինչ որ կ'արժէ իր խղճը, և ներկայ դարսու մէջ անհրաժեշտ է որ խղճի մարդը կաղնուի, եթէ կ'ուղենք որ մարդն խոկապէս աղնուանայ:

Խորայէլի մեծ Օրէնսդիրին այնքան պարզ և սակայն այնքան խորունկ չին Օրէնքին ուսումնասիրութիւնը արդի ժամանակիս համար իր կարեւորութիւնը ունենակէ չէ գալրած: Ուշադիր ուսումնասիրողը համարանեալի մէջ պիտի տեսնէ թէ Մովսէս կ'ուղէ աստիճանաբար յառաջանալ դէպի սիրտը: Ան ահա իր Տասներորդ Պատուիրանով ուղղակի սիրտն է որ կը հետապնդէ, մինչեւ անոր վերջին խրամատները, որպէսզի անկէ գուրս հանէ ամեն խուսափումներն և ամեն պատճառանքներն: Բանիւ և գործով մեղքէն վերջ, Մով, մէս՝ խորհրդով մեղքն ալ կը դատապարտէ ըսելով, « Մի՛ ցանկանար »:

Խորհրդով, մտօք մեղքն ալ կրնայ նկատուիլ մեղք. չործածուած մեղք մը ինչպէս կը մայ մեղք համարուիլ միթէ խօսքի և գործը սահման մէջ պէտք չէ սահմանափակել մեղքը: Թերեւս այն հարցումները ծա-

գին ոմանց մողին մէջ: Ընդհակառակը համոզուած ենք որ ներքին մեղքը նոյնիքան իրական է և չարաշուք, որքան արտաքին մեղքը. « Ինչու որ ներսէն, մարդոց սրտէն է որ կ'ելլեն չար խորհուրդները, շնութիւնները, սլունկութիւնները, սպաննութիւնները, գողութիւնները, ագահութիւնները, չարութիւնները, նենգութիւնը, գիճութիւնը, չարականութիւնը, հայշոյութիւնը, ամբարտաւանութիւնը, անզգամութիւնը: Այս բոլոր չար բաները ներսէն կ'ելլեն և կը պղծեն մարդը [¹] »:

Վիրաբուժները կը պատմեն որ շատ անդամ իրենց վիրաբուժական գործողութեան ձեռնարկելու առթիւ երբ հիւանդին թմբեցուցիչ դեղը կուտան, կը լսեն անոր շրթներէն այնպիսի արտայայսութիւններ որ չափակի ուղէիք պատշաճեցնել հիւանդին, քանի որ հիւանդը ձանչ ցուած էր շատ պարկեշտ քրիստոնեայ: Ուրքան Ճիշդ է այն խօսքը թէ « Մարդուն սիրտը ի միտս չարին արձանացած է: »

Եւ ինչու մտօք մեղքը՝ որ այնքան իրական է, նկատուի յանցանք բանիւ և գործով մեղքին նման: Յիշենք շատ մը պատճառներէն գլխաւորաբար երեքը:

1. — Խորհրդով մեղքը յանցանք է, վասնղի Աստածու սրտին կը նայի և երեւոյթէն չի դատեր: Ան զիսէ թէ որբան յաճախ մարդուն մէջ « երեւիլ » չի

(¹) Մարկ. Է. 21-23:

համապատասխաներ «ըլլալ»ուն: Արդ՝ իր ամենասուրբ ակնարկը կը թափանցէ մինչեւ մեր էութեան ամենաշվերջին խրամաններուն մէջ, և հոն ան կը տեսնէ այնպիսի շարժառիթներ, այնպիսի խորհուրդներ և զգացումներ որոնց բնաւ չկրնար հաւանիլ ու հանգուրծել: Անիկա այնպիսի մաքուր աչքեր ունի որ կը տեսնէ չարը իր ամէն կերպերովը, նոյնիսկ երբ չարը ինքվինքը յայտնի չըներ իր գրաւերույթովը: Արդ՝ չմոռնանք որ Աստուծոյ ակնարկներէն չենք կարող ինքվինքնիս ծածկել որեւէ կերպով: Դաւիթ թագապակի մարդարէն մեղանչած ըլլալով՝ խորապէս զգաց թէ Աստուծուած զինքը կը քննէ, և գիտէ իր սրտին ու մտքին խորը անցած դարձածը, թէ իսկ ինք փորձներ փախչիլ, ան դարձեալ կրնար թափանցել իր գաղտնի խորհուրդներուն. «Ով Տէր զիս քննեցիր և ճանչցար, զուն գիտես իմ նստելս ու ելնելս, իմ խորհուրդներս հեռուէն կ'իմանաս, իմ շափողս ու պատկիւս կը քննես, ու իմ բոլոր ճամբաններս գիտես: Իմ ետեւէն ու առջեւէն պաշարեցիր, և քուձեռքդ իմ վրաս դրիր: Այս գիտութիւնը ինձի լիստ դարմանալի է, բարձր է ու չեմ կրնար հասկնալ անիկա: Ո՞ւր երթառ քու հոգիէդ, և քու երեսէդ ուր փախչիլ [1]:

2.— Խորհրդով մեղքը յանցանք է. վասնզի մտքով է որ միշտ մեղքը կ'սկսի: Մտքի, խորհրդի կալուածը

(1) Սաղմ. Ճ. Թ. 1-7:

բնալուծարան մըն է, ուր կը պատրաստով մեր բոլոր գործքերը և մեր բոլոր խօսքերը: Մեղքը դուրս ի յայտ գալէ առաջ ներար խորհուրդի կերպին ներբեւ արդէն գոյութիւն ունի. « Իւրաքանչիւր ոք կը փորձուի իր ցանկաթիւններէն հրապուրուած ու խարուած. ապա այնուհետեւ ցանկութիւնը յղանալով մեղքը կը ծնանի, և մեղքը գործուերով մահ յաւաջ կուգայ [1]: » Ինչպէս կը տեսնէք այս համերներուն մէջ մեղքի եղանակաւորումին երեք զիմայեղումներն լիշտած են: Նախ՝ ցանկութիւն, ապա՝ մեղքը, յեռոյ ապա՝ մահ: Մեղքը ուրեմն ուբիշ բան չէ բայց եթէ ցանկութիւն յայտնութիւնը. կամ սապէս ըսենք, մեղքը ցանկութիւն լոյս աշխարհ գալն է: Եթէ ունենայինք մաքուր սիրո մը չպիտի մեղանչէինք այլ ևս: Մաքրեցէք աղբիւրը, մաքրուած պիտի ըլլաց գետակը. եթէ գետակը աղմնա է, պատճառը այն է որ աղբիւրը աղմնա է: Անկեղծ մարդը շատ կրնայ կշապանել՝ որ մինչեւ որ չփոխառի սիրուը, կարելի չէ որ մարդ նկատուի պարկեշտ, թէ իսկ ուրիշներ վկայեն իրեն համար պարկեշտ մը եղած ըլլալը:

3.— Խորհրդով մեղքը յանցանք է վասնզի խորհրդով կամ մոօք եղած մեղքով է որ կը շարսւնակուի ընդհանրապէս մեղքը: Թէ իսկ խօսելու և գործելու

(1) Յակոբ. Ա. 14-15:

կինը: Երկրորդը՝ Խորայէլի թագաւոր Ազարին է որ Նաբովիմի այդիին կը յանկար, և զայն խրացնելու համար իր կնոջ Յեղաբեկի թերալութեամբ սպաննել տուաւ Նաբովիմը: Կը հասկցուի ուրեմն որ մարդ նոյնիսկ թագաւորական գահու վրայ ըլլարով, ամեն ճոխութիւններով շրջապատռած ըլլարով, և ամենէն բարեկալաշտ ժանչցուած ըլլարով հանդերձ, կը մզուի ամենածանր և գարշեկի ոճիներ զործելու երբ կը փորձուի յանկական մեղքով: Տասնաբաննեացի հեղինակը ուրեմն որբան իրաւունք ուներ երբ կը զգուշացնէր այս սպասուէրով չիցնալու յանկութեան գահուին մէջ:

Այն՝ համատարած զժոհութիւնը որ երթարով մեծ հսմերմասութիւնն կ'ստանայ, դարձեալ հետեւանքն է յանկութեան: Յաւալի է հաստատել որ քանի մարդ կը զարդանայ, քանի զիստութիւնը և ճարտարարուեար մարդուն առջեւ կը բանան նորանոր հորիզոններ և քանի մարդ կ'օգտափ այն ուժերէն և առաւելութիւններէն զորս կը պարունակէ երկրագունդը, այնքան աւելի մարդուն մէջ կը նուազի գոհունակութիւնը և կ'աւելնայ նախանձը միմեանց նկատմամբ, ինչպէս և կ'ունենայ տիրանալու բաղձանքը այն ամեն բաներուն զորս չունի: Բնկերական ամեն սատիճաններու մէջ վերէն մինչեւ վար այսպէս է. չեմ՝ կարծեր որ հարուստները աւելի գահ ըլլան քան աղքատները և ասիկա հետեւանք է այն անյագ յանկութեան և վա-

յելքի ծարաւին որ կը կիղէ, կը տոչորէ մարդուն մէջ այն ամեն աղնիւ տրամադրութիւններն որք հաղիւ ծիլ տուած էին և կը մզէ զմարդ զժոհութենէ զրծոհութիւն մինչեւ ընկերացն յեղափախութիւն: Այս օրուան սակի ծարաւը, սակի հորթին տենչանքը, մամնային պաշտումը ներկայ զարուս յատկանշական գիծերէ մին է, մէկ բառով այսօրուան զժոհութիւնը հետեւանք է մարմնի և աչց յանկութեան: Արդ՝ այս չարեաց վրայ յաղթանակ տանելու, համար անհրաժեշտ է որ չարիքը յարձակման ենթարկուի արմատէն, մակերեսային զարմանները օգուտ չունին, մեծ չարիքները մեծ զարմաններ կը պահանջեն, այսպէս չափակ կարենանք վտանգին առաջքը առնել և թափուած բոլոր ճիգերը ունացն աեղ վտանգուած պիտի ըլլան:

Կը կարծեմ թէ նպատակայարմար պիտի ըլլար յանկութեան պէս անհրաժեշտ հիմնական զարմաններ առա յիշել:

Ա. — Յանկութեան յաղթելու առաջին պայմանը կարգապահութիւնն է: Կարգապահութիւնն անձին զատափակութեան առաջին պայմանն է. անոնք միայն կրնան կարգապահութեան վարժեցնել ինքվինքնին երբ զիտեն և կրնան ինքվինքնին իրականապէս զարգացնել և արտազրել արժանի գործեր ինչպէս գեղարուեափի և զիտութեան, նոյնպէս և բարոյական և կրօնական կալուածներու մէջ: Երբ մարդ չպիտեր զարգացնել ինք-

զիմքը, չգիտեր նաև կարգապահ ըլլալ, և երբ կարգապահ չէ կրցած ըլլալ՝ անասնձ տրամադրութիւններ իր մէջ միշտ ուժգին հանգամանք մը ստացած կ'ըլլան և մարմինը այլեւս կ'սկսի տիրել հոգւոյն վրայ փոխանակ հոգին իշխելու մարմնոյն վրայ:

Այլեւս անասնական միճակն է որ կը տիրէ մարդուն մէջ, այլեւս հոգեկան մարդը գոյութիւն չկրնար ունենալ, յետ այնու այլեւս անասուն մարդն է որ կը տենչայ, կը պահանջէ անդուսալ կերպով: Եղուկ մեղի եթէ տեղի տուած ենք ներքին տենչանքներուն և ցանկութեանց մեր բնութեան, եթէ չենք կրցած իշխել անոնց վրայ, եթէ դարձած ենք անոնց գերիները. պէտք է ըսել գիտնալ մեր մէջ գոյութիւն ունեցող անասունին. «Տեղդ կեցի՛ր, ոչ աւելի յաւած: » Այս կերպով է, և միայն այս կերպով է որ մենք պիտի ըլլանք հոգեկան մարդիկ և ընդունակ կատարելիութեան:

Բ.— Յանկութեան յաղթելու երկրորդ պայմանը կը կայանայ անձին իրաւունքին աւելի անձին պարտականութեանց կարեւորութիւն տալուն մէջ: Այսօր որու հետ որ խօսիս իրաւանց մասին կ'արտայայտուի, որպէս թէ միայն իրաւունք գոյութիւն ունենար աշխարհի վրայ: Բայց ո՞վ չմիտներ որ առանց պարտականութեանց չկայ իրաւունք: Իրաւունքը պարտականութիւն միեւնոյն ոկրունքին երկու երեսակներն են, երկու կողմերն են:

Այսօր շատ գժուարացած է վայելել կեամբը, վասնզի չէ ըմբռնուած որ պարտականութիւն կատարելով է որ մարդ կրնայ իր կեանքի իրաւունքները վայելել: Ով որ կ'ուղէ վայելել իր իրաւունքները առանց կատարելու իր պարտականութիւնները, գոհացնել է իր մէջ եսասիրութիւնը, և եսասիրութիւնը անյագօրէն կ'ուղէ, կը պահանջէ որբան: ալ լիուլի արտակ իրեն:

Գ.— Յանկութեան յաղթելու երրորդ պայմանը կը կայանայ մեր միացը միշտ գոյունակ պահելուն մէջ. այս բանին հասնելու համար նախ պէտք է ինքը նքնիս վարժեցնենք ձանչնալու այն ամէն բաները զորս ունինք և ոչ թէ այն ամէն բաները զորս չունինք. և ապա մեր ունեցած բաներուն համար գիտնանք երախտալարս ըլլալ Աստուծոյ, որ մեր արժանիքին համեմատ գիտէ վարձատրել և յետոյ ապա գիտնանք վարժեցնել ինքնինքնիս պարզ կեանքի, փոխանակ ճիգ թափելու որ Ճոխ և շքեղաշուք կեանք մը ունենանք. այսու գտած պիտի ըլլանք գաղտնիքը երջանիկ կեանքի մը և մտքի գոյունակութիւն և պիտի կարենանք անցեալին հետ ըսել. «Ճի ես ուսայ որովք կարեմ բաւական լինել, գիտեմնուազ զել, գիտեմ առաւելու, յամենայնի ամենեւին խելամուտ եմ և՛ յագել և՛ քաղցենալ, և՛ առաւելու և՛ նուազել: Յամենայնի կարող եմ այսու որ գորացոյցն զիս [¹]:»

(¹) Փիլ. Գ. 11-13:

Եւ այս բանին հասնելու և տիրանալու համար պէտք է սկսիլ այն տեղէն ուրկէ ինքն իսկ Առաքեալն Պօղոս սկսած է. այսինքն կատարել այն պարզ պատուէրն զոր ինքն Պօղոս առաքեալ Հռովմայեցւոց ուղղած թղթով կը յանձնարարէ. « Կ'աղաչո՛ ձեզի եղբայրներ, Աստուծոյ ողորմութեամբը ընծայեցէք ձեր մարմինները իբր կենդանի, սուրբ և հաճելի զոհ մը Աստուծոյ, որ այսու եղած պիտի ըլլայ ձեր կողմէ բանաւոր պաշտօն մը: Մի յարմարիք ներկայ դարուս, այլ փախակերպուեցէք նորոգութեամբ ձեր մորին դիտնալու համար թէ Աստուծոյ կամբը բարի, հաճելի և կատարեալ է [¹]: »

ԺԷ.

ԽՈՐԻՈՒՐԴՅԱ



(¹) Հռովմ. ԺԲ. 1-2:

ԽՈՐՀՈՒԲԴԸ

«Եհարց Յակոբ եւ առէ. պատմեա՛ ինձ
զանուն քո. եւ առէ. զի՞ հարցանսս զա-
նուանէ իմէշ. եւ օհննաց զնա անդ: Եւ
կոչեաց Յակոբ զանուն տեղայի այնորիկ
Փանուէլ, զի տեսի զԱսուած դէմ յան-
դիման, եւ ապրեցաւ զանձն իմ: »

(Ծննդ. 1.Բ. 29-30.)

ԽՈՐՀՈՒԲԴԸ արտակարգ հմայք մ'ունի.
Կրօնի հրապոյըն է ան և պաշտումի Էական
տարրը: Եթէ խորհուրդը մեր պաշտամունքի առարկան
չպարուրեր, այլ եւս պաշտամունք չպիտի ունենա-
յինք, այլ միայն պարտաճանաչութեամբ պիտի բաւա-
կանանայինք: Առանց խորհուրդի չպիտի զգայինք ոչ
ներքին սարսուռ և ոչ հոգեկան վերասլացում, վերջա-
պէս չպիտի գիտայինք թէ ինչ է կրօնը:
Նատ անդամ՝ նոյնինկ անկեղծ և աղնիւ անձերէ
կը լսենք սա խօսքերը. — Կրօնը զիս չհետաքրքրեր,

վասնղի կրօնի վերաբերեալ ամեն բան մութի և ստուերի մէջ է. չեմ կրնար զայն հիմնովին ըմբռնել: Եթէ Աստուած, եթէ յաւլտենական կեանքը և գերբնական իրականութիւնները հասկնալի ըլլային մոքիս, եթէ անոնց կարենայի թափանցել, եթէ զանոնք ճանչնայի ամեն կողմերով՝ այն ատեն կրօնը կարելի եր հաստատուն և դրական համարել. բայց որքան ատեն սքօղուած են անոնք խորհուրդով, զանոնք պիտի նկատէի միայն իմ երեւակայութեանս երազները: Ի՞նչ հարկ կապուիլ այդպիսի երազներու, ինչո՞ւ գերի զառնամ՝ այդ ստուերներուն, ինչո՞ւ ետեւէն երթամ՝ այդ անդոյ աւարկաներուն, որոնք միշտ կը խուսափին և կը ծածկուին ինձմէ:

Հստ երեւոյթին այս առարկութիւնները իրաւացի պիտի նկատուէին, բայց հիմամբ սխալ ու անիրաւ են. պէտք կ'զգամ՝ որ կրօնի բնութիւնը բացատրեմ՝ ձեզ: Կրօնը շօշափելի ծանօթութիւն մը չէ. կրօնը՝ ապացուցուած վարդապետական տեսութիւն մը չէ. վերջապէս կրօնը՝ արարողութիւն մըն ալ չէ: Կրօնը՝ ուրիշ բան մըն է: Կրօնը հոգւոյն յաւլտենական հառաջանքն է, յաւլտենական թռվչքն է, ոէպի անդենականի իրականութիւններն ըդանք մըն է:

Այս իրականութիւնները մասսամբ արդէն դուք կ'ըդգաք, կը տեսնէք զանոնք արդէն յայտնատեսութեամբ, անոնք արդէն ձեր վրայ կը ճնշեն, ձեզ կը խուզեն և ձեր հոգւոյն բոլոր ալբերովը կը յուզեն զձեզ: Անոնց

վրայ խորհերու կամ չխորհերու ուժը և ազատութիւնը չունիք: Ինչ որ ալ մտածէք անոնց մասին, անոնք ձեր վրայ կը պարտապրուին, ձեր վրայ կը ծանրանան և կը բռնանան, ձեզ կ'ստիպէն և զձեզ իրենց կը գերեն: Արդ՝ այդ մեծ իրականութիւնները որ կ'ուզէք քննել, անոնց շուրջը զառնալ և զանոնք ճշգրոշել, ձեզ կը վստահացնեմ թէ երբեք չպիտի կրնաք ձեր նպատակին հասնիլ և ձեռք ձգել այդ իրականութիւնները. թէև անոնք ձեզի ասպարէզ պիտի կարգան զիրենք հասկնալու համար և սակայն պիտի մնան ընդ միշտ անհասկնալի խորհուրդի անթափանցելի ամպերուն ներքեւ: Այն, ձեր բանականութիւնը ասոր հետեւանքով պիտի ընկճուի, պիտի վիրաւորուի և պիտի յաղթուի. յիրաւի ձեր մըտքին համար ասիկա մեծ պարտութիւն մը պիտի ըլլայ, բայց միեւնոյն ատեն սրտին համար յաղթութիւն մը և օրհնութիւն մը պիտի ըլլայ: Որքան մօտենաք այդ սուրբ իրականութեանց, նոյնիսկ երբ անոնք բացարձակ անհասկնալի մնան, այնքան անոնցմէ պիտի զգաք զօրութիւն մը, մեծութիւն մը, անսահման փառաւորութիւն մը, վեհութիւն մը: Յիրաւի անոնք զձեզ մեծապէս կը նուածեն, չէք կրնար տանիլ, ըմբռնել զանոնք, բայց անոնք յուզիչ են, վրկարար են, սուրբ են, զի անոնք իրենց անսահմանութեամբ կը բերեն ձեր հոգւոյն մէջ սուրբ սարսուռ մը, խորունկ երկիւղ մը և խկոյն ձեր հոգւոյն մէջ կը թրթուայ պաշտումի խորունկ լարերը,

ձեր շրթներուն վրայ աղօթքի մրմունջը կ'սկսի և ձեր հոգին կը վերասալանայ դէսի երկինք: Անսահմանին հետ ձեր ունեցած կուրին մէջ թէւ դուք կը վիրաւորուիք, բայց միեւնոյն ասեն ահա կ'օրհնուիք:

Յակոբ Նահապետին Աստուծոյ հետ ունեցած կուրը, այդ մեծաշուք հրաշալիքը իւր վաղնջական ձեւին մէջ գաղափարական աշխարհի ամենէն բարձր և ամենէն վսեմ հաւաստարանն է: Գիշեր էր: Յակոբ իր ինքնամփոփում՝ աղօթքի պահուն, գիշերուան արդ խորհրդաւոր վայրկեանին կուրի կը մտնէ Յաւիտենականին հետ: Կ'ուզէր զայն հասկնալ, անոր անսահմանութիւնը ըմբռնել. կ'ըսէ Անոր. « Բոէ ինձի քու անունդ »: Եւ Յաւիտենականը թէ յայտնուեցաւ անոր և թէ ծածկուեցաւ իրմէ: Յայտնուեցաւ իր հոգոյն, ծածկուեցաւ իր մոքին. բայց հակառակ այս ամենուն, հակառակ անոր որ իր մարմինը ճմլուեցաւ, Յակոբ տեսաւ զԱստուած. ան Ճանչցաւ թէ որու հետ էր գործը. ան գիտցաւ թէ Յաւիտենականն է ամեն օրհնութեանց պարգեւատուն: — Այն, զուն կը ծածկուիս իմ սահմանափակ մոքէս, կ'ընկճես զիս, կը վիրաւորես զիս, բայց զբեղ ահա կը տեսնեմ, կը տեսնեմ զբեղ պաշտելու և սիրելու համար: Մնացիր իմ քով. մի՛ հեռանար ինձմէ, և չպիտի ձգեմ զբեղ մինչեւ որ չօրհնես զիս:

Եւ այս անմահ կուրէն յետոյ, Նահապետը թէւ կը քաշուի վիրաւորուած, բայց կը մեկնի օրհնուած:

Այսպէս է նաև մեր բոլոր բարոյական և հոգեկան պայքարները, մեր բոլոր ձգուումները անհունին համար: Անհունը ինքնին արդէն մել կը հրապուրէ, մենք կ'ուղենք զայն ընդդրկել իր ամբողջութեան մէջ, հասկնալ զայն և սակայն անկարող զայն ընդդրկելու, կը մնանք հոն ուր որ էինք և թէւ այսու մեր բանականութիւնը կ'ընկճուի, կը յոզնի, կը վիրաւորուի, այլ սակայն այս պայքարէն յետոյ մեր և Յաւիտենականութեան միջեւ փառքի և մեծութեան ճառագայթ մը կ'անցնի, նոյն իսկ պիտի ըսէի խորհուրդի ամսերուն մէջէն: Այս պայքարը անհունին հետ թէւ մահացու է, բայց միանգամայն սրբայում մըն է: Ահա այս պայքարն է որ ցայծմ կը մղուի երեք մեծ կրօնական խնդրոց, երեք մեծ խորհուրդներու շուրջ որք են. Աստուած, Յիսուս Քրիստոս և մարդը:

*
* *

Հին ժամանակի վիլխառփաններէն Թաղէս յատկանշական պատասխան մը տուած է Կրեսոս թագաւորին այն հարցումին թէ. « Ի՞նչ է Աստուած ըսուածը: » Թաղէս այս հարցումին չպատասխանեց անմիջապէս, այլ խնդրեց օր մը պատրաստելու համար պատասխանը. Երբ օրը լրացաւ, Կրեսոս իր հարցումը վերստին ըրաւ. « Ի՞նչ է Աստուած ըսուածը: » Թաղէս կրկին երկու օր պայմանաժամ ուզեց և երբ պայմանաժամը լրացաւ ա

խնդրեց որ իրեն չըրս օր եւս պայմանաժամ տայ: Եւ վերջապէս իրաւամք թագաւորը սրտնեղած պահանջեց որ փիլիտիան անպայման պատասխաննէ. յայնժամ Թաղէս ըստաւ. «Տէր արքայ, մի սրտնեղիր պատասխանս ուշացնելուս համար. դոմ ինձի ըրիր հարցում մը, որուն հետեւանքով միտքս ընկճուած, խորտակուած է. զի քանի կ'ուղեմ սահմանել թէ ինչ է Խառուած, անքան ան կը խուսափի իմ մտքէս և կ'ողամ անկարող ինքինքս գոհացնելու համար դբեղ: » Եկեղեցոյ վարդապետներէն Տերուղիանոս մեծապէս անիրաւ է երբ արհամարհանքով կ'արտայայտովի այս իմաստոն պատասխանին առթիւ: Բանականութիւնը ստուգիւ չի կրնար սահմանաւորել անսահմանը: Ան թէն զայն կ'ընդիշմարէ մէկ կողմէն, բայց կը տեսնէ թէ ան կը խուսափի իրմէ միւս կողմէ: Անսահման վեհափառութիւնը կը ծածկուի անչափելի խորհուրդին մէջ:

Արդ՝ բանականութեան և Աւետարանի լոյսով՝ Աստուծոյ մասին երկու գիծեր ի յայտ կուգան, որոնք զԱստուած մեղի աւելի մեծ և աւելի սիրելի կ'ընձայեն: Մէկ կողմէ անոր անհունութիւնը, միւս կողմէ անոր անձնաւորութիւնը: Արդ՝ մեր մտքին մէջ հակասութիւն մըն է անհունութիւնը և անձնաւորութիւնը: Մէնք կ'ըսենք, անհունութիւնը անձնաւորութիւն չկրնար ըլլալ, կամ անձնաւորութիւնը անհունութիւն չկրնար ըլլալ: Աստուծոյ մասին մեր գաղափարը կ'ընդարձակուի

երբ տիեզերքը մօտէն կ'ուսումնասիրենք: Արդի գիտութիւնը մելի կուտայ մեծ և գրակիչ կերպարանքը Աստուծոյ երբ կը տեսնէ անոր ներկայութիւնը ախեղերքի անսահմանօրէն մեծ և անսահմանօրէն փոքր հրաշալիքներու մէջ, այն զգլիքիչ մանր բայց ահաւոր զօրութեանց մէջ՝ որոնք մանրացոյցով միան կարելի է տեսնել և որոնց մասին երէկ տակաւին աշխարհ տեղեկութիւն չունէր թէ գոյութիւն ունին: Միթէ աւելի լաւ չէ լուել և պաշտել Արարիչը արարածներու, անսահմանօրէն մեծի և փոքրի, որոնց թիւը մեղ կը սարսահեցնէ և մեր միտքը կը մթադնի: Խմացականութիւնը և երեւակայութիւնը այս իրականութեանց առջեւ կը պարտուին: Խնչքան ծանրալուծ պարտութիւն մըն է մեր խեղճ ու աղքատ մորքնի: Սաղմոսէրգուն՝ Աստուծոյ այս անսահմանութիւնէն շփոթուած և յուզուած, և հաղիւ ճանցած ըլլալով սահմանաւորները կը դոչէր. «Յն երթայց ես յուրոյ քումինէ և յն փախեայց յերեսաց քոյ: » Մէնք արդեօք ինչ պիտի երգէինք, ինչ պիտի բացազանչէինք: Չէ մի որ նոյնը մենք ալ պիտի գոչէինք աւելի մեծ սարսափով և շփոթութեամբ: — Երբ կը վերանամ երկինք, ոչ այն կապուտակ կամարը, այլ երկինից երկինքը, որուն խորութիւնը միտքս չէ կարող չափել, երբ կը սլանամ ծովերէն անդին, ոչ այն ջուրերը որ կը ծածկին մեր երկիրագունդը, այլ աշխարհներու այն ովկիանոսները որոնց գոյութիւնը չեմ կրնար

մտքիս մէջ նոյն խակ երեւակայել, ով ամենազօր Աստուած, ամէն կողմ քու ներկայութիւնդ կ'զգամ, ամէն կողմ զքեզ կը տեսնեմ, դուն կ'ապրիս ամէն կողմ, դուն գոյութիւն ունիս ամենուրեք, քու ձեռքդ ամէնուն վրայ է: Ո՞վ մեծութիւն անսահման, որ զիս կ'ընկճես, որ զիս կը մղես սոսկումի, որ զիս կը սարսափեցնես: Ո՞չ, երկիւղով կը ծնրաղրեմ քու առջեւ, և կը պաշտեմ դքեզ...:

Միւս կողմէ սակայն մեր գիտակցութիւնը, մեր բանականութիւնը կը պնդեն միեւնոյն ուժգնութեամբ Աստուծոյ անձնաւորեալ հանդամանքին վրայ: Անձնաւորեալ Աստուած մը միայն մեր խղճին և գիտակցութեան կրնայ համապատասխան ըլլալ, զի բարոյականի կատարելութիւնն անձնաւորութեան մէջ կարելի է լրիւնել, առանց անձնաւորութեան բարոյական չկայ: Վարի աստիճանի էակաց մէջ անձնաւորութիւն գոյութիւն չունի. տուներու, ծառերու մէջ շատ անորոշ կերպով կը տեսնուի ուրուագիծ մը անձնաւորութեան: Աւելի վեր՝ կենդանեաց մէջ քիչ մը աւելի որոշ է անձնաւորումը: Աւելի բարձր՝ մարդոց մէջ երեւցածը աղատութիւնն է, որ պատասխանատուութիւն կը կոչենք, և բարձրագոյն տեսլապաշտ մարդուն մէջ կամ ներշնչուած մարդարէին մէջ և կամ հանձարեկ մարդուն մէջ այս անձնաւորութիւնը աւելի յայտնի և խօսուն կ'ըլլայ: Հետեւաբար Աստուած բարձրագոյն անձնաւորութիւնն է, Անիկա էակներու և

իրերու ամերողութիւնը կամ ախեղերական օրէնքը չէ: Ան կեանքն խոկ է, բուն անձնական կեանքը, եթէ ոչ ան չունի ըլլար Աստուած, վասնի իրեն պիտի պակամէր նշանը բարձրացումի և կատարելութեան: Այս հաւասարիքը խղճի և գիտակցութեան կը բերէ՝ մեծ ուրախութիւն մը բոլոր իմ էռութեանս մէջ. այլ ևս Աստուած կ'զգամ իմ մօսս, կ'զգամ թէ զիս կը զիտէ, հոգ կը տանի ինձ, այլ ևս կ'սկսիմ խօսիլ անոր հետ, կ'զգամ թէ ան կը պատասխանէ, սուրբ հաղորդակցութիւն մը հաստատուած է արդէն Տիրոջ և ծառային միջև, Հօր և որդոյ միջև: Անիկա ՀԱՅՐ է, և սոսուգապէս ամենէն բարձր փիլասոփայութիւնն է որ կայ Տիրոջ ուսուցած աղօթքին մէջ: « Հայր մեր » ով Աստուծոյ անձնաւորութեան, խոկ « Որ երկինքն ես » ով Աստուծոյ անսահմանութեան է որ կ'ակնարկուի: Այս երկու իրողութեանց մէջ իմ բանականութիւնս կը տենչայ միւռթիւն մը, կը փնտուէ համաձայնութիւնն մը: Ահա հոս է որ կ'սկսի ներքին պայքարը, ահա հոս է որ կը փայլատակի անհամաձայնութիւնը, և իմ տրամաբանութիւնս անկարող կ'ըլլայ ըմբռներու: Կը փնտուեմ միջոց մը, կ'աշխատիմ ըմբռներու այս երկու հակընդէմ իրողութիւնները, կը խորհիմ կրկին, կը խորհիմ... ի գնւր, և ծարահատ միայն կ'աղօթեմ. « Հսէ ինձի ով դուն, որ ամենայն ինչ ես, ինչպէս կ'ըլլաս անձնաւորութիւնն մը: » Զեմ՝ կրնար ըմբռնել դարձեալ,

Ինչպէս կրնայ ըլլալ որ Ան՝ որ ամեն բան է, որ անսահման է, որմէ դուրս ոչ մէկ բան կայ, կրնայ ունենալ նաև սահման մը, այսինքն է Ես մը կրնայ ունենալ, ինչպէս անսահմանութիւն մը կրնայ համաձայնի անձնականութեան չետ: Անթափանցելի, անքննելի խորհուրդ մըն է, որուն առջեւ կը մնան ապիկար հակառակ բոլոր ուժերս ծողվելուս. բոլոր ճիգերս ունայնութիւն են և ցաւ միայն կը պատճառեն: Ի գուրք կը հառաչեմ, կը գոչեմ, « Բսէ ինձի քու բնութիւնդ, ըսէ ինձի քու անունդ », պատափան չեմ ստանար: Կը խոռովիմ և կը յուսահատիմ գոչելով. « Ո՞վ խորհուրդ, ո՞վ խորութիւն »: Այն, իմ մտքովս պարտուած եմ, վիրաւորուած եմ:

Բայց նաև օրհնուած եմ. ինչու որ թէեւ այս հայեցողութիւնը վերիվայր կը շրջէ միաքս բայց կը բոցավուէ նաև սիրտս: Որբան ալ զայրագնող բնոյթ ունենայ խորհուրդը, թերեւս նոյն խակ խորհուրդ ըլլալուն համար է որ կարող կ'ըլլամ ընդնշմարելու Աստուծոյ անսահմանութեան և անձնականութեան կրկնակ հանդամանքները: Թէեւ Աստուծոյ անսահմանութեան առջև սարսափով կը մնամ, բայց անոր անձնականութեան չետեւանօք է որ կը վայելմ իր գուրգուրանքը որ կը լեցնէ սիրտս սիրով և յուսով: Այլ ևս միայնակ չեմ, անոր չետ կ'ըլլամ ինքինքս, կ'զգամ որ իր ձեռքովը կը բռնէ զիս: Անսահման ուրախութիւնով մը կը

լեցուի հոգիս, կը նշմարեմ լուսափայլ դէմքը երկնաւոր Հօր, որուն օրհնութիւնը կ'զգամ թէ կը վայելեմ: Թէեւ վիրաւորուած եմ տրամախոհութեամբս, բայց սրտովս կը վայելեմ օրհնութիւն մը անպատռում: Անոր ուղղած կը զոչեմ. « Կ'ուղեմ զբեղ տեսնել միշտ, քեզ փնտուելը սուրբ բերկութիւն մըն է ինձ, փոյթ չէ թէ չկարենամ երբեք քեզի հասնիլ. մի չեռանար ինձմէ, մնայիր քովս. չպիսի ձգեմ որ երթաս մինչեւ որ զիս չօրհնես: Օրհնէ զիս քու զօրութեանդ, քու սիրոյդ ճառապայթովլը: Օրհնէ քու լոյսիդ և քու սրբութեանդ ճառանչովլը. ինչ փոյթ թէ բոլոր քողերը ծածկեն քու խոկութիւնդ, քու դէմքդ. ինչ փոյթ թէ ապիկարութեամբս չհասկնամ և չմրոնեմ զբեղ. ինչ փոյթ թէ միտքս վիրաւորուի, ճալուի և մաշանայ: Սրտովս զբեղ պաշտեցի, սիրեցի, աղօթեցի, տեսայ Փանուէլը, տեսայ քու երեսդ և զգացի հոգիիս փրկուած ըլլալը:

*

* *

Հոգւոյն նոյն վիճակը կը ներկայանայ Յիսուսի Քրիստոսի նկատմամբ: Անոր վրայ խորհրդածելով միաքս կ'ընկճուի, կը վիրաւորուի, բայց սիրտս կը հրճուի: Պատմութեան չետ ունեցած մոքիս կոփէն զուրս կ'ելլեմ Ճիլուած, բայց օրհնութիւն ստացած: Անոր չարին դէմ արտայատուած պահուն, կամ փարիսեցւոց չետ իր անմահ խօսքերով պայքարած պահուն, կամ Գալի-

լոյց մէջ քարողած պահուն, կամ մահուան գէմ իր յաղթանակը յայտաբարած պահուն, զինք մտիկ ընելլ սրտիս համար իրապէս երկնային քաղցրութիւն և փրկարար շնորհ մըն է: Բայց միաբս իր պատճառաբանութիւններով կը խռախուի. մոքիս համար անհրաժեշտութիւն մըն է հասկնալ և բացատրել թէ Ցիսուսի հեղինակութիւնը ուրկէ կուգար, ինչ էր այդ հեղինակութիւնը, ինչպէս նրանար այդքան զօրեղապէս պահել իր աղղեցութիւնը և օր քան զօր աճեցնել ժամանակի ընթացքին մէջ: Աչա հոս է որ միտքս կը շփոթի, կը խռախուի, անթափանցելի խորհուրդ մը զիս անհանդիսակ'ընէ և կը յուղէ: Կը տեսնեմ որոշ Անոր արտակարգ վսեմ կեանքը, երկու երեք տարի հաղիւ աշխարհի թատերաբեմին վրայ կ'երեւի, և կ'աներեւոցիայ, բայց իւր հեղինակութիւնը կը բերէ այնպիսի խանդավառութիւն մը իր բարեկամներուն մէջ՝ որ զանիկա կը բարձրացնէ մինչեւ երկնիք: Հրեայ աշխարհը ապշած Անոր հեղինակութեան վրայ, կըսէ. « Անիկա Մեսիան է », Յոյն աշխարհը կը տեսնէ անոր մէջ գերբնական իմաստութիւն մը ու կ'ըսէ. « Անիկա Բանն է » երկու աշխարհն ալ միայն հիւացումի խօսքեր ունին: Այս բարձրացումը կ'առենայ անդադար և ահա Աստուծոյ գահուն աջակողմը կը դասուի. ան կը թագաւորէ և անոր թագաւորութեան աղղեցութիւնը անահման է, երկիրը իր անունով կը լեցուի, իրմէ բարոյական և նիւթական

օրհնութիւններ կը հոսին, ան կը խռովէ աշխարհը, իր անունին երկիրը կը սարսի, կը դողայ, ոմանք հիացման և այլք տաելութեան աղաղակներ կ'արձակեն, այս աղաղանքները տակաւին կը շարունակուին և պիտի շարունակուին յաւիտեան: Ուրեմն ինչ է այն, որ այսպիսի մեծասքանչ արդիւնքներ յառաջ բերած է ըստ երեւոյթին այնքան աննշան պատճառէ մը յետոյ. ինչպէս այս անշուր նազովեցին քանի մը տարի քարոզելով բոլոր դարերը յուղումի մատնած է. ինչ է այն, ուր պէտք է փնտուել գաղտնիքը: Միտքս կը չարչարուի իրողութիւնները բացատրելու համար, ան կը ճգնի դէպքերու մէջ մտնել զայնս ուսումնասիրելու համար, սակայն չեմ կրնար: Հաղիւ կրնամ մեծ դժուարութեամբ զայն ընդհմարել:

Թէ իսկ բանավարականաց տեսութեամբ ուղեմ բացատրել զԱնիկա, դարձեալ պատմականօրէն և գիտականօրէն խնդրոյն դժուարութիւններն կը մնան անլուծելի, որուն հետեւանօր կը վիրաւորուիմ, կը ցավիմ: Թէ իսկ ուղղափառ Եկեղեցւոյ բացատրութիւններուն հաւանիմ, այդ կերպով ալ չեմ կրնար գոհացում սառանալ, վասնզի Եկեղեցւոյ տուած բացատրութիւններն շատ իմաստափական են և մանաւանդ կամայական, Վերջապէս ուր որ ալ զիմեմ, չեմ կրնար տիրանալ այն Եակին որ իրաւամբ որբան մաքուր և մարդկային է նոյնքան և որբափայլ և աստուածային կը ներկաւ-

յանայ: Նորէն ես ինձի կ'անդրազառնամ, կը փնտռեմ՝
մոքովս եղանակ մը լուծելու համար այս անլոյն հարցը: Դարձեալ չեմ կարող լուծել: Միտքս կը խոռվուի
անհամբեր, կ'զգամ քայքայտած իմ բոլոր պատմա-
կան հմտութեանս մէջ, իմ տրամախոհութեանս մէջ,
քննադազական ամբողջ ուժերուս մէջ, կ'զգամ թէ վի-
րաւորուած և ճմլուած են:

Բայց նաև կ'զգամ թէ սրտովս օրհնուած եմ: Օր-
քան կը նայիմ Յիտուսի, այնքան անիկա զիս կը զրաւէ,
այն սուրբ հարորդակցութիւնը ինձ համար ամենամեծ
ուրախութիւն մը կը պատճառէ: Այո, թէև խորհուրդի
անթափանցելի քօղերը կը ծածկեն Անոր ծագումը, Անոր
զարգացումը և Անոր հրաշալի կեանքը, բայց որքան
ալ այդ քօղերը կը ծածկեն, այնքան Անոր կեանքը ինձ
կը դառնայ գերազանց զօրութեամբ, սրբութեամբ և
յաւէտ պաշտելի: Անոր խօսքերը իմ մէջ արձագանդ
կը դանեն մեծ հեղինակութեամբ և իւր գործերը կը
դառնան այնքան աւելի սրբութեամբ, գթութեամբ և
կենդամութեամբ զեղուն: Երախտագիտական զգացմամբ
և ուրախութեամբ կը հիանամ հոգիները առինքնող այդ
մեծ աննման հեղինակութեան հանդէպ, սրտերու խաղա-
զութիւն բերող այդ հրեշտակին հանդէպ, որ փոխակեր-
պած և պայծառացուցած է, մարդկայն սիրան ու հոգին
և վիւսներու լուսեղէն ամպեր արտէն կը վերացնեն սիրտս
ու հոգիս դէպի երկինք: Ի՞նչ փոյթ թէ Անոր էութեան

բնութեան հարցը կը մնայ անլուծելի հարց, ինչ փոյթ
թէ անթափանցելի խորհուրդը կը ծածկէ անոր ծագումն
ու կեանքը, ինչ փոյթ թէ իմ բանականութիւնս և
քննադատութիւնը կը մնան շփոթուած, ապիկար և վի-
րաւոր: Այն, ես պարտուած, վիրաւորուած եմ իմ
գիտութեամբս և տրամաբանութեամբս և չեմ կրցած
պատկերացնել իրականորէն Յիսուսի կեանքը պատմա-
կան վերլուծումներով, ինչ փոյթ: Բաւ է որ ես զայն
կը տեսնեմ շատ մօտէն, Ան իմ ուրախութիւնս է, կը
ձգտիմ այլեւս Անոր հետեւերու, զի Ան իմ փրկութիւնս
է: Անոր հետ ապրիլ, Անոր հետ մեռնիլ և Անոր հետ
յարութիւն առնել կ'ուզեմ: Ան իմ գերազոյն օրհնու-
թիւնս է: Վերջապէս հակառակ անհասանելի խորհուր-
դին, և նոյն խակ խորհուրդին պատճառով ահա կը
տեսնեմ Աստուծոյ յայտնուիլը Անոր էութեան մէջ:

* *

Գալով մեր էութեան, մեր անհատական բնութեան,
մենք կը տեսնենք մարդկայնն էակին մէկ կողմը, մէկ
երեսը միայն: Թողունք անոր ծագումի և իր հանգա-
մանաց խորհուրդը, նկատի առնենք միայն անոր ապա-
գան, այսինքն այն հանդերձեալ կեանքը որ մեր սրտին
պահանջն է և որուն համար Աւետարանը այնքան գրա-
ւիչ եղանակա մը կը խօսի: Հակառակ ունանց կարծեաց
մենք կը մտածենք որ ներկայ գիտական մեծ շարժումն

չի կրնար տկարացնել յաւիտենական կեանքի գաղափարը, ընդհակառակը անոր կը նպաստէ և զայն կ'ամրապնդէ: Մասնաւորապէս երկու իրողութիւններ կը թուին մեզ այս մասին շատ նշանակալից: Նախ՝ տիեզերական այն օրէնքը, որ ի յայտ բերուած է ժամանակակից գիտութեան ճիգերով, մեզ այն համոզման կ'առաջնորդէ թէ ոչ մէկ բան չկորսուիր և ոչ մէկ բան չմեռնիր, ոչ նիւթական աշխարհի մէջ, ոչ ընկերական աշխարհի մէջ և ոչ ալ բարյական աշխարհի մէջ: Ներկայ դարուս բեղուն մոտածումներէն մին այն եղած է թէ կեանքը անվերջ տեւականութիւն մըն է նորանոր ձեւերու ներքեւ, և ասիկա հոգիին Յաւիտենական կեանքի համար ունեցած ըղձանքին գոհացում է որ կուտայ և այսու կ'ստանայ արիացնող և սրտապնդող լոյս մը: Խակ այն միւս իրողութիւնը որ ներկայ գիտութիւնը ի լոյս բերած է, աշխարհներու բազմութիւնն է, և անշուշտ ամենայն հաւանականութեամբ այդ աշխարհներն ալ բնակիչներով լեցուն են մերինին նման, ուր միտքերը կը զարգանան և հոգիները կը լուսաւորուին Աստուծոյ հայրական հայեացքին ներքեւ և շրթունքներ կ'օրհնեն անոր ուշը և զօրութիւնը: Այսու ուրեմն խանդավառ միաբը կը վերանայ դէսի տիեզերական անջրապետը և բացուած կը տեսնէ անսահման ասպարէղ մը, և սրտի փափաքները կը յագենան և կ'զգան տեսնել երկնաւոր Հօր բնակարաններն, օթե-

ւաններն, և կը նպաստեն Յաւիտենական կեանքի գաղափարին:

Բայց յառաջ կուգան ընդփայթ մտքին առարկութիւնները: Բանականութիւնը իր օրինաւոր պահանջները ունի. ներկայ դարուս մտազբազումներէն մին է մարդկային էակին միութիւնը, մենք չենք կրնար ըմբանել մարմինը առանց հոգոյն և ոչ ալ հոգին առանց մարմնոյ: Արդ՝ երբ կ'ըսենք թէ մարմինը կը մեռնի, հոգին կ'ապրի, ինչպէս կ'ըլլայ որ երբ մարմինը կը մեռնի, հոգին կ'ապրի, և եթէ կ'ապրի հոգին ի՞նչ պիտի ըլլայ իւր նոր կազմը: Ո՞ւր, և որ միջոցներուն և կամ որ աշխարհներուն մէջ պիտի ըլլայ իւր գոյութեան շրջանակը: Ինչպէս պիտի կրնայ ճանչցուիլ իրեններէն: Ասոնք անթափանցելի խորհուրդներ են, մեր հայեացքը կ'ընկղզի անհունութեան խորհրդին մէջ. մլաքը գողահար կը շփոթի, պայքարը կ'սկսի մտքին մէջ, միաբը կ'ընկճուի և կը պարտուի վիրաւորուած:

Եւ սակայն հակառակ մտքի վիրաւորուելուն, հոգին կ'ստանայ գերագոյն օրհնութիւն մը, զի որքան կը մօտենանք յաւիտենական կեանքի, որքան կ'ուզենք զայն ուսումնասիրել, հակառակ որ խորհուրդը զայն կը ծածկէ, ահա մեր սրտին մէջ ան կը գեղու խաղաղութիւն, մսիթարութիւն և ուրախութիւն: Ան կ'ըլլայ մեզի աւելի սոսոյդ, աւելի էական: Մենք կը տենչանք այն նոր երկնքին և նոր երկրին ուր արդարութիւնը կը հաւասանք

թէ կը բնակի: Անոր կը ճպտինք մեր բոլոր անհամբերութիւնով, մենք լրջի ծարաւի ենք, կը տենչանք. երկնային Երուսաղէմին, կ'ուզենք պայծառ տեսնել զայն: Կը ճպտինք անոր բոլոր մեր սուգերովը, մենք զայն կ'ուզենք և կոչ կ'ընենք մեր այն սիրելեաց անունով որոնք մեզմէ հեռացած են անվերադարձ կերպով: Եւ քանի կը մօտենանք անոր, ան չհեռանար, ան այլ ևս երազ մը չէ, ան կ'զգանք մեզի շատ մօտ, մենք զայն նոյնիսկ կը տեսնենք, կը հալինք նոյն խակ անոր: Ան կը ժպտի մեզ և մենք անոր կը ժպտինք: Անշուշտ բանականութեան ուժով չենք կրնար ըսել ինչպէսը, ինչուն, մենք վիրաւորուած կը նկատունք մեր բանականութեամբ, բայց նոյնիսկ այդ հանդամանքին մէջ մենք տեսած ենք Յաւիտենական կեանքը, տեսած ենք Փանուէլը, ոչ տեսած ենք Երկնքի լուսացնցուղ ճառագայթումը:

Չխուղվուինք և չգայթակղինք խորհուրդէն: Բացարձակ անհրաժեշտութիւն մըն է խորհուրդը պաշտամունքի համար: Թող խորհուրդը մեզի համար պատրուակ մը չըլլայ մերժումի և սրտաբեկութեան, այլ աւելի թող ան ըլլայ սուրբ և աստուածացին զրգիւմը: Մաքի այդ պայքարներուն մէջ վիրաւորուիլը իրավէս օրհնութիւն մըն է. զի եթէ ան մեզ ցաւ, վիշտ կը պատճառէ ու կ'ընկճէ, բայց աւելի մեր պաշտամունքի աւարկային նշանակութիւնը կը բարձրացնէ:


Մարդ բարձրութիւններու հոգւով կը վերանայ և զայնս կը պաշտէ այն ատեն միայն երբ չկրնար հասնիլ անոնց: Այն գերզգայական իրականութիւնները, որոնց թէկ հազիւ աննշան մէկ մասը կը նշմարենք և թէկ միւս անսահման մասը խորհուրդի մէջ պարուրուած է, պէտք է մնան անթափանցելի և անհասանելի նոյն խակ մեր հոգեկան աղնուացման և կատարելութեան և սրբութեան համար: Անոնք թէկ պիտի լնկՃեն մեր խմացականութիւնը, բայց մեր սրտերը պիտի բոցավառեն, մեր հոգիները պիտի աղնուացնեն և սրբացնեն:

Ո՞վ սուրբ իրականութիւններ աստուածացին վեհափառ անսահմանութեան, ով վսեմ և գերագոյն բարձրութիւններ Յիսուսով ի յայտ եկած գաղափարականի, ով Յաւիտենական կեանք անմահութեան, եզէք մեզի համար միշտ հրապոյր մը և յափշտակութիւն մը: Մեր հոգւոյն աջաց առջեւ մնացէր անչափելի, անթափանցելի և մին: Մի աներեւութեանաբ: Մենք ձեզի կ'ուզենք անդադար գալ, վասնզի ձեզմով պիտի զգանք օրհնուած: Ո՞վ Փանուէլ, մեր հոգոյն աղաղակն ես դուն, թէ խակ վշտագին և սուրբ վիրաւորունքի, մենք կ'ուզենք տեսնել միշտ քու երեսդ, ով կենդանի Աստուած: Ամէն:



۳۶

Մհեր գողաճար



ՄԻ ԳՈՂԱՆԱՐ

« Մի' գողանար: »
(Ելից. կ. 25:)

Ղինկնդիրներէս ոմանք թերեւս իրենք իրենց
ըսեն. միթէ մենք գող ենք որ այսպիսի նիւթի
մը վրայ մեզ կը խօսուի. գողերը բանտ կը տարուին և
հետեւաբար հոն խօսելու է այսպիսի նիւթի մը վրայ:
Այսպիսիք եթէ քիչ մը համբերութեամբ հետեւին խոր-
հրդածութեանցս պիտի համոզուին թէ մարդիկ կան
որոնք թէև կատարեալ ազատութեամբ կ'ապրին և
կեանքերնուն մէջ ալ բանտի երես չեն տեսած, թէև
նոյն խակ բարձր գիրքերու հասած են և համբաւի
թեւերով կը սաւառենին և ամենուն յարդանաց կ'ար-
ծանանան, այլ սակայն իրականին մէջ գողեր են:
Այսպիսիք շատ ճարպիկ ու ճկուն գողեր են և մեծ
ճարպիկութեամբ օձիքնին ձեռք տուած չըլլալուն,
տակավն գողութիւննին կը շարունակեն: Կիկուրգոսի
օրէնքներուն մէջ գողութիւնը արտօնուած էր պայմա-

նաւ որ գողը օձիքը ձեռք չտար. եթէ օձիքը ձեռք տար պատիմը սարսափելի էր: Կարծես այդ օրէնքը լռելեայն տակաւին ի զօրու է:

Դժբաղդաբար մարդկային արդարութիւնը երբեմն կը դառնայ ծայրագոյն անարդարութիւն: Ան կը դատապարտէ դժբաղդ և թշուառ ալքատը որ անդործ մնալուն և խր ընտանեօք անօթի ըլլալուն կը գողնայ հաց մը. բայց նոյն արդարութիւնը լուռ կը մնայ երբ անդին առևտուրի մէջ երկու չափ և երկու կշիռ կը գործածուի, երբ խարդախութիւն ի գործ կը դրուի ապրանքներուն մէջ և գէշ ապրանքները իբր առաջնակարգ կը քշուին. ասոնք քաղաքավարօրէն լիկուրդուսեան գողութիւններ են: Առակացը կ'ըսէ. « Կշիռք նենդութեան պիղծ են առաջի Աստուծոյ, [1] » և « Պիղծ է առաջի Տեառն չափ կրկին և կշիռ նենդութեան ոչ է բարւոք Աստուծոյ [2] »:

Թերեւս առարկողներ ըլլան որ եթէ առևտրական գործոց մէջ այս ճարավիկութիւնները և աչքաբացութիւնները ըլլան՝ առևտրական հրապարակի վրայ շարժում չըլլար, և վաճառականը կը մնայ հոն ուր որ եր և թերեւս մնանկութեան նոյն խակ առաջնորդուի: Բայց ինչպէս պիտի բացատրենք այն անխարդախ և մաքուր

(1) Առակ. ԺԱ. 1:

(2) » Խ. 23:

դործունէութիւնը առևտրականներուն որոնք աննշան նենդութիւն մը նոյն խակ չեն ուղեր որ ըլլայ իրենց առևտրական գործոց մէջ և այս ուղղամտութեամբ անոնք պանծալի զիրքի մըն ալ հասած և հիացման արժանացած են:

Ընկերաբանական երեւոյթներ ուսումնասիրած ատենախս կը տեսնենք որ գողութեան ախտանշանը կ'երեւի մեր վրայ նոյն խակ մեր մանկութեան շրջանէն սկսեալ. և մանուկները ընդհանրապէս պղտիկ չարած՛ձի գողեր են. Ճնողաց բացակայութեան շաբար գողնալու կամ պառեղէն զգուշութեամբ մաս մը վերցնելու միտումներ, ներքին զրումներ չեն պակսած տղոց մէջ, և այսօր հակառակ զաստիարակութեան և ճնողաց յորդորներուն տակաւին չափակսիր այդ գողնալու տրամադրութիւնն առաւել կամ նուազ չափով կեանքի ամէն խաւերուն մէջ:

Հասարակական կեանքի մէջ ալ շատ անգամ՝ գողութիւնը կը մնայ անպատիծ: Հասարակութեան հանդէպ ամէն անհատ նուիրական ըպարտականութիւն մը ունի, որ է աշխատիլ հասարակութեան շահուն համար, բայց կը տեսնենք երբեմն որ անոնք որ հասարակութեան գործի գլուխ կ'անցնին՝ փոխանակ հասարակութեան շահը խորհելու իրենց անձնական շահը կը խորհին և ինչպէս ըսած է հմուտ խորհու մը, « Անձին շահը փնտուալլ հասարակութեան ամենամեծ թշնամին է: »

Արդ՝ հակառակ այնքան կաղմակերպուած արդա-

բութիւն մը ըլլալուն, հակառակ ընկերական կազմակերպութեանց կարգ ու կանոնին, հակառակ դատարաններու և օրէնքներու գոյութեան, հակառակ ոստիկանական և ժանտարմըրիի խիստ հսկողութեան, տակաւին լոյս աչքով գողութիւններ կ'ըլլան։ Այս այս իսկ պատճառներով մեր խիղճը՝ որ Յիսուսի սուրբ հոգւոյն աղղոյցութեամբ այնքան զգայուն է, այն հարցումին թէ մենք գողեր ենք միթէ, ան պիտի պատասխանէր. « Այն, գողեր էք »։

Աչքի առջեւ ունեցէք ամէն բանէ առաջ աղքատութիւնը, որ ոչ թէ իր մոլութեանց հետեւանքով, այլ անգործութեան հետեւանքով ամենաթշուառ վիճակի մը ենթարկուած է, որ ոչ միայն անօթութեան հետեւանք կը տուայտի, այլ և սնունդի անբաւականութեան հետեւանոք հիւանդագին վիճակովը կը տառապի, երբ այս պիտի աղքատներու կը վճարուի հաղիւ չորաբեկ հաց մը ապահովող օրավարձք մը գողութիւն ըրած չ'ենք ըլլար արդեօք։

Ագահութիւնն ալ տեսակ մը գողութիւն է։ Թէեւ ագահութիւնը մեղք չեն նկատեր, և սակայն մահացու մեղք մըն է այն։ Ագահները իրենց խիղճը կը կարծեն հանդարտեցնել այլոց կարծեցնել տալով որ խնայողութիւն է որ կ'ընեն և ոչ թէ ագահութիւն։ Այս ագահութիւնն է որ մոռցնել կուտայ մեր պարտականութիւնը մեր մերձաւորին համոցէպ, ան կը մղէ զմեղ տեն-

դագին պահելու ինչ որ իբրև ստացուածք կամ սեփականութիւն ամինք առանց անկէ գէթ փոքր բաժին մը հանելու դժբաղդին՝ զայն հրձուեցնելու համար. ան նկատողութեան չառներ որ « Երանելի է մանաւանդ տալն քան առնուլմ[!] »։

Մայրացեղներ ալ կան որոնք մեր սա օրերուն ամեն ազգաց մէջ հետպհետէ ուշագրաւ հանգամանք մը ստացած են, որոնք ընկերվարական անունը կը կրեն և որոնց տեսութեան համեմատ « Սեփականութիւնը գողութիւն է » կամ ինչպէս կ'ըսեն. « Կալուածատիրութիւնը գողութիւն է։ » Ասիկա հիմամբ սխալ տեսութիւն մըն է։ Մենք եթէ հարուատ ագահին ընթացքը գողութիւն կը նկատենք, որ թէ իրմէ կը զրկէ, թէ իր ընտանիքէն ու զաւակներէն և թէ աղքատներէն, բայց երբեք պարկեշտ, խորամիտ և ուղղամիտ հարուստը գող չէ և կամ իր հարստութիւնը գողութիւն չէ. ընդհակառակը ինչպէս կ'ըսէ Առակացը. « Հարստութիւնը մարդուն իմաստութեան պսակն է[!] »։ Յայտնի է թէ ընկերվարականներուն անհատական ստացուածոց դէմ պայքարը ուրիշ նպատակաւ չէ բայց եթէ տիրապետել տալ հաւաքական սեփականատիրութիւնը։ Մեղ կը յիշեցնեն քրիստոնէական ծագման առաջին տարիներն, այսինքն առաքելական շրջանն, յորում հաւաքակական սեփականա-

(1) Գօրծ. ե. 35:

տիրութեան կարգադրութեամբ ամէն ոչ իր ունեցածը, իր կարւածը ընդհանուր կերպոնական մատակարարութեան պիտի յանձնէր: Բայց այսպիսի կազմակերպութիւն մը երկար չտեւեց, վասնզի փոխանակ բարգաւաճումի և յառաջդիմութեան աղքատութիւնը կրկնապատկուեցաւ, այն աստիճան՝ որ երուսաղէմի հաւատացեալներուն համար առաքեալն Պօղոս ստիպուեցաւքանից հանդանակութեան ձեւնարկել ամսոց թշուառութիւնը մեղմացներու համար: Ուրեմն այն տեսութիւնը թէ սեփականութիւնները պէտք է հասարակութեան արամազրուին և հաւատարութեան ձեւով մատակարարուի, արդէն առաջին վայրիկեանէն խակ ծնունդ տուած պիտի ըլլայ նորանոր թշուառութեանց և անկումներու:

Հարստութիւնները պէտք է յարգուին: Հարուստները պէտք է մեծապէս պատուալին: Հարուստ չունեցող աղքերը գնչուներու և թափառաշրջիկներու կարգը անցներու արժանի կ'ըլլան: Հարուստներն են որ մեր աղքատնել ուն օգնութեան կը հասնին, որքան ալ անմիք իրենց ստացուածները աւելցնեն, ոչ որ իրաւունք չունի զանոնք գող նկատելու, բայց որ որոշ գումար մը խղճմասնքով արամազրեն աղքատի: Ս. Գիրքը յաճախ կը լիշէ հարուստ սեփականատէրներ: Յիսուս ինքն՝ որ աղքատի մը զաւակի էր չունեցաւ մտածումը նշաւակելու հարուստները:

Ամենէն զարհուրելի զրութիւնն այն է որով ընկեր-

վարական խմբակներ ժողովուրդի խաւերուն մէջ մտնելով կ'ուզեն դժգոհներուն թիւը աւելցնել և մղել զանոնք գուգութեան, իբր թէ գողութիւնը օրինական բան մը ըլլար:

Ի՞նչ միջոցներ պէտք են այս հոսանքին դէմ և ի՞նչ պէտք է ընել Աստուածային օրէնքին մաքուր և պարզ հնաղանդութեան համար: Ամէն բանէ առաջ պէտք է այն անիրաւ զրկանքը զոր կ'ընենք աղքատներուն հարկ է կարգադրել ամէն հնարաւոր միջոցներով: Երբ Զաքէոս մաքսաւոր Յիսուսը իր տան մէջ ընդունեց, անոր ըստ «Տէր, ահա զկէս ընչից իմոց տաց աղքատաց, և եթէ զոր զրկեցի, հասուցից չորեքկին [¹]»:

Երկրորդ՝ պէտք է նկատողութեան առնենք ամենէն աւելի մեր պարտականութիւններն քան մեր իրաւունքները՝ ամէն ինչ խնդրի մէջ որ ալ ըլլայ:

Երրորդ՝ պարզասիրութեան հետեւիլ, չափաւորութեամբ ապրիլ, նիւթական բաներու մէջ փառասիրութենէ ետ կենալ, ինչպէս նաև այն բաներէն որոնք աչքի կը զարնեն:

Չորրորդ՝ շահածէն աւելի չծափանել: Օրինակի հաւար, ամսական 25 սթէրլին շահողը պէտք չէ 30 ծախսէ, եթէ ոչ պարտքի տակ կը մնայ և զեղծումներու կ'առաջնորդուի: Հարկ է Պօղոս առաքեալի հիանալի խորհուրդնեներուն հետեւիլ այլոց օգնելու համար. «Որ գողանայր մի՛

(¹) Դուկ. ԺԹ. 8:

ևս գողացի, այլ մանաւանդ վաստակեցէ գործել ձեռօք իւրովք զբարիս զի բաւական իցէ տալ, ումալխոոյ իցէ^[1]»։ Հինգերորդ՝ պէտք է մշակել մեր մէջ գոհունակութեան ոգին, Պօլս առաքեալ կ'ըսէ թէ գոհունակութիւնը մարդուն համար ամենամեծ շահ մըն է. « Սա կայն աստուածապաշտութիւնը գոհունակութիւնով միասովն մեծ շահ մըն է, ինչու որ բան մը չբերինք աշխարհ, և յայտնի է թէ անկէ բան մըն ալ չենք կրնար տանիլ: Թանի որ կերակուր և հանդերձ ունինք անոնցմով բաւականաննք: Խոկ անոնք որ հարաստանալ կ'ուզեն կ'իման փորձութեան և որոգայթի մէջ և շատ յիմարական ու վնասակար ցանկութիւններու մէջ, որոնք սատակումի և կորստեան մէջ կ'ընակըմեն մարդիկի: Ինչու որ ամեն չարութեանց արմատը արծաթասիրութիւնն է, որուն մէկ քանիները անձնատուր ըլլալով հաւատերէն մոլորեցան, և ինքինքնին շատ ցաւերով խոցեցին^[2]։ Առաքեալը պէտք զգաց սորվելու դոհ ըլլալու եղանակը. անիկա տիրացաւ այդ բանին ինքինքը վարժեցնելով, և իր կեանքին վերջերը կրցաւ զրել Փիլիպպեցիներուն. « Զի ես սորվեցայ գոհ ըլլալ իմ գտնուած վիճակիս մէջ. գիտեմ չքաւորութիւն քաշելը, գիտեմ շատը ունենալը, ամէն բանի մէջ ամէն

(1) Եփես. Դ. 27:

(2) Ա. Տիմ. Զ. 6-10:

կերպով աղէկ սորվեր եմ թէ կշտանալը, թէ անօթենալը, թէ շատ ունենալը և թէ պակասութիւն քաշելը: Ամէն բանի կարող եմ անով որ զիս զօրացուց^[1]։ Նոյնը չէ միթէ որ Առակայ գրքին հեղինակներէն մին արդէն յայտնած է. « Զեղմէ երկու բան կը խնդրեմ, մեռնելէս առնաջ զանոնք ինձմէ մի արգիլեր: Ունայնութիւնը և սուր խօսքը ինձմէ հեռացուր. ինձի աղբատութիւն կամ հարստութիւն մի տար, իմ սովորական հացովս կերակրէ: Զըլլայ որ կշտանամ և քեզ ուրանամ, ու Տէրը նվ է ըսեմ. և չըլլայ որ աղբատանամ ու գողութիւն ընեմ, և իմ Աստուծոյս անունը պարապ տեղը բերանս առնեմ^[2]։ Եթէ այս հինգ պայմաններով զինուած ըլլանք շատ դժուար է որ թշնամին կարենայ փորձել մեղ նոյն խոկ գողութեան մտածումով: Խոկ եթէ կարեւորութիւն չենք ընծայեր Տանաբանիայի այս պատուէրին և մենք աղատ շրջող գողերուն նման ծածկաբար կը շարունակենք մեր գողութիւնը կրնանք օր մը Գէկիզի պէս բորտալ^[3], կամ Աքարի պէս քայըբայուիլ^[4], կամ Անանիա և Սափիրայի պէս յանկարծամահ^[5] ըլլալ, ոչ մէկ բան բերած ենք աշխարհ և ոչ մէկ բան կրնանք տանել աշխարհէ:

(1) Փիլիպ. Դ. 11-13:

(2) Առակ, Լ. 7-9:

(3) Դ. Թագ. Ե. 20-27:

(4) Ցես. Ե. 17-26:

(5) Գործ. Ե. 1-8:

REFERENCES

31

• 10. PRACTICE WORK

Φ. Θ.

Քրիստոսի ծնունդը



ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ

«Եկայի երիցում մինչեւ ցհերդենեմ
եւ տեսում զի՞նչ է բան այս որ եղեւ
զոր Տէր եցոյց մեզ:»

(Ղօնկ. Բ. 15.)

«Ո՞ւր է որ ծնաւ արայն Հռէից. զի
տեսաք զատղի նորա յԱրեւելս եւ Եկայի
Երկիրպազանել նմա:»

(Մատթ. Բ. 2:)



ԲԲ ԱՍՏՈՒԱԾ իր ողորմութեամբ ընտա-
նիքի մը զաւակ կը շնորհէ, որն է այն
մայրը որ իր քնքուշ նորածին մանկան առաջին սիրուն
ժպիտին մէջ, անոր զուգավառ նայուածքին մէջ, անոր
ձայնին որորտներուն մէջ չպիտի ուզեր գուշակել փա-
ռալից ապագան: Եթէ մէկը ըսէր իր զաւկին համար
թէ մեծ պիտի ըլլայ, որն է այն մայրը որ չպիտի
հրձուեր և հաճոյիք չպիտի զգար այդ խօսքերէն. և
միթէ չպիտի ուզեր առաջուընէ զարդարուած տեսնել իր
սրտի հատորին պսալդուն Ճակատը լուսապակով մը և
յաղթական դափնիով:

Կրնաք ըլբունել հետեւաբար այն ուրախութիւնը որ
կը ցայտէր Ս. կոյս Մայրամի սրտէն, երբ Բեթղեհեմի
կիսաբանդ այրին մէկ անկիւնը, մսուրին մէջ հաղիւ
հանդչեցուցած իր հրաշալի մանուկը՝ արդէն կը տես-
նէր շրջապատուած անմեղ հովիւներէ և Արեւելքի մո-
գերէ որոնք իրենց մատուցած նուերներով իրենց հիա-
ցումը և գուգուրանքը կը յայտնէին օճեալ մանկան:

Հակառակ որ բարի հովիւները առաջնորդուած էին
« բարձունքի փառքը » թրթուացնող հրեշտակային ձայ-
ներէ, հակառակ որ անհատում ասպարէզներով հեռու
տեղերէ եկող մողերը առաջնորդուած էին երկնային
անձանօթ լոյսէն, անոնք ամէն կողմ՝ հարցուցին. « Ո՞ւր է
նորածին թագաւորն հրէկց: » Ո՞ւր է ան՝ որուն համար
ուրախութեամբ պիտի լիցուէր Արրահամու և բոլոր չին
Ռւխտի սուրբերուն սիրով: Ո՞ւր է ան՝ որուն համար
Եսայի վեց դարեր առաջ մարդարէական շունչով երգեց.
« Զի մանուկ ծնաւ մեզ, որդի տուաւ մեզ, որոյ իշխա-
նութիւն իւր եղեւ ի վերայ ուսոց իւրոց և անուն կո-
չեցաւ նմա Սքամչելի-Խորհրդակից, Աստուած-Հզօր,
Հայր յաւիտենականութեան, Իշխան խաղաղութեան^[1]: »
Եւ անշուշտ երբ գտան այս աղբատիկ փոքրիկ մանուկը
գեղերփնուած և հանդչած մսուրին մէջ, անոնք մեծա-
գոյն հրձուանքը զդացին: Ի՞նչ փոյթ թէ աղաեղի իշե-

(1) Եսայ. թ. 6:

շանէ մը աւելի անշուք անկիւնի մը մէջ էր որ զայն
կը գտնէին. ի՞նչ փոյթ թէ կը մանէլին տեղ մը ուր ոչ
մէկ նշան կար պերճանքի, անոնք անսպասում՝ ուրա-
խութիւն կ'զգային զարերու ակնկալութեան մարմնա-
ցումը տեսնելով:

Բայց անլին, ահա տեսէք թէ Հրեայ ժողովուրդը
հակառակ 600 տարիներ յաղթական Մեսիա մը երա-
զած ըլլալուն, չկրցաւ դիանալ թէ իր երազած աղա-
տարարն արտաքին փայլերով և աշխարհի գօրութիւնով
չէր որ պիտի դար. ան չկրցաւ երեւակայել թէ իր
աղատարարն կրնար մուաց խորչի մը մէջ ծնած ըլլալ,
թէ կրնար հաղիւ ունենալ կարկատուն խանձարուր մը
ծածկերու համար իր մերկութիւնը, թէ կրնար իր օրօ-
րոցը մսուր մը միայն եղած ըլլալ:

« Աստուծոյ Ճամբան մարդոց Ճամբաներուն չնմանիր».
Ս. Գրբի այս խօսքը քանի անգամներ արդեօք կարդա-
ցած, երգած էր Հրեայ ժողովուրդը և չէր կրցած տես-
նել աստուածային արտակարգ նշանը որ կը հանդէր
Բեթղեհեմի մսուրին մէջ: Եթէ Հրեայ օրինականը չտե-
սաւ, բայց իր Ճշմարիա ժողովուրդը զինքը Ճանչցաւ:
Ահա Հրեայ ժողովուրդի ծոցէն, ինչպէս և հեթանոս-
ներու մէջէն կուգան աշխարհի աղատարարին առաջին
երկրագուները: Ճամբորդներու երկու խումբեր որոնք
կուգան կը հանդպակցին Բեթղեհեմի մսուրին առջեւ:
Հստ երեւոյթին ամէն բան զիրենք կը բաժնէ, զի

մողերուն խումբը, իբր հարուստներու և գիտուններու խումբ և Արեւելքի մէջ ամենէն հին ու յարդաւած դասակարգ, ոչ մէկ առնչութիւն ունէր միւս խումբին, խեղճուկ, տղէտ և պարզ սրառվ հովիւներու խումբին հետ։ Ո՞ւրիշ կուգար այն զգացումը որ զիրենք կը միացնէր միեւնոյն ուրախութեան և կը մղէր զիրենք երախտագիտութեամբ երկրպագելու երկնային փառքերու փառքին առջեւ։ Ահա բուն հարցը, որուն շուրջ այսօրուան Աւետարանը զմեղ կը հրաւիրէ խորհրդածելու մտամիտի։

Ուսումնասիրենք այդ կրկնակ Ճամբաներն, որուն հետեւեցան մողերն և հովիւներն մինչեւ որ Փրկչին օրօրոցին առջեւ զիրար գտան։ Թերեւս այդու կարենանք Ճանչնալ թէ Բնչպէս Աստուածային շնորհի աղղեցութեան ներքեւ մողերուն խմաստութիւնը և հովիւներուն անմեղութիւնը առաջնորդեց զիրենք հաւասարապէս Յիսուսի։ Թերեւս կարենանք սորմիլ նաեւ թէ այս երկու Ճամբաները հակառակ այնքան տարբեր Ճամբաներ ըլլարուն, տակաւին այս օր ալ կրնան անկեղծ և ուղիղ հոգիները առաջնորդել Աշխարհի Փրկչին։

Ի՞նչպէս..., պիտի հարցնէին թերեւս ոմանք, միթէ գիտութիւնը կրնայ առաջնորդել Յիսուս Քրիստոսի։ Ի՞նչպէս..., պիտի հարցնէին սկսափիկներ, կարելի՞ է յարմարիլ այնպիսի Աւետարանի մը որուն հիմնազրին գահը իբր վերելք մտնր մը և խաչ ունի։ Ի՞նչպէս...,

պիտի ըսէին մանաւանդ թերահաւատներ, միթէ կարելի՞ է համաձայնիլ կրօնի մը որ կ'սկսի իր քարոզութեան՝ հաւատք պահանջելով իր հետեւողներէն։

Ստոյգ է որ կան թերեւս գիտուններ որ առանց հիմնավորին ուսումնասիրելու իրողութիւնները կը յայտարարէն թէ հաւատքը ցնորը մըն է, անսնց կ'ուզեն ցնջել մարդուն խմացակամութենէն, սրտէն Աստուծոյ բնազզը, Ճշմարիտ Աստուծոյ պէտքը։ Այսպիսիք չեն ուզեր յոդնութիւն ստանձնել ուսումնասիրելու այն ամէնը որ իրենց գիտութեան սահմանէն գուրս է։ Ճմուտ խորհող մը զանոնց կ'անուանէ «Աշխարհի պատուհաններ»։ Այս պատուհանները ինչպէս ուրիշ երկիրներու՝ նմանապէս և մեր ժաղավորպին մէջ սկսած են աւելնալ։ Անոնք կը կարծեն թէ գիտեն և չեն ուզեր հետամուտ ըլլալ սովորելու։

Բայց կայ Ճշմարիտ գիտութիւն մը որ վերանալով իրերու բնական ծագումին, քննելով անկողմնակալօրէն իրողութիւնները կուտայ միանգամայն լոյս և կը ներշնչէ խոնարհութիւն։ Աւետարանը երկիւղ չունի բնաւ Ճշմարիտ գիտութենէն։ Ան թոյլ կուտայ որ ամենէն ուժեղ քննութեան խոկ ենթարկեն Ս. Գիրքը։ «Քննեցէք զգիրս»։ Ս. Գիրքը ենթարկուած է և տակաւին կ'ենթարկուի ամենէն խիստ քննութեանց քուրային, և ահա ան միակն է բոլոր կրօններու զրգերուն մէջ որ կը մնայ յոտին կանգնած կարծես ի լուր աշխարհի հըռչակելու թէ ինքն է Ճշմարտութիւնը։

Տեսէք ահա աստեղագէտներ, երկրաբաններ, լեզուաբաններ, հոգեբաններ կուգան իրենց գիտութեան լուսավը քններու Ս. Գիրքը. բոլորն ալ կուգան կարգաւ Աստուածային Ճշմարտութեան առջեւ յարդանք ընծայելու:

Հետեւեցէք ահա աստեղագէտներուն, գիտութեան փառքը կազմող այդ մարզոց, որոնք նման Երեւելքի մոգերուն կը փորձեն խորաչափել երկնքի խորհուրդները, և ահա կը լսուի նեւուններու, Կոպերնիկոսներու, Քէփլըններու շրթունքներէն աղաղակն պաշտումի: Անոնց գիւտերէն իւրաքանչիւրը նման հրաշալի աստղի մը կ'առաջնորդէ զանոնք Արարչին Աստուծոյ ոսկից առջեւ:

Հետեւեցէք դարձեալ երկրաբաններու յարատեւող պեղումներուն, և դուք որ կը կարծէիք թէ անոնց յայտնութիւնները պիտի քանզեն Ս. Գրքի պատմութեան հեղինակութիւնը, որուն հետ նաեւ Աւետարանի կրօնը, ահա ծովելլերու, երկրի բնակբներու, լեռներու կողերուն պեղումները կը բերեն համաձայնութիւն մը հրաշալիօրէն համապատասխան հին պատմութեան Մովսէսի և իր իսկ ձեռամբ գրուած ստեղծագործութեան շրջաններու պատկերներուն:

Հարցոցէք լեզուաբաններու որոնք գիտական վերլուծումներով լեզուներու ներքին աղերսը երեւան հանաձ և ի յայտ բերած են թէ բոլոր լեզուները կը վերանած նախնական միակ լեզուի մը, և և այսու արդէն

կուգան հաստատելու այն իրողութիւնը՝ զոր Ս. Գիրքը մեղ կը խօսի:

Հարցոցէք վերջապէս այն մարդոց որոնք իրենց կեանքը նուիրած են կրօններու բաղզատական ուսումնասիրութեանց, անոնք պիտի ծանուցանէին յաղթական նոր շեշտով մը թէ որքան ալ կրօններու մէջ նախապաշարումներ, աւելրոդապաշտութիւններ և հրաշալիպէպէր ըլլան, զարձեալ այդ ամէնն կուգան տպացուցաներու թէ մարդկութիւնը կարելի չէ որ առանց կրօնական զգացումի կեանք մը ունենայ: Ինչպէս ըսած է կրօններու բաղզատական ուսումնասիրութեան մէջ հեղինակութիւն ունեցող դէմք մը. « Մարդ այն ատեն կը դաղրի կրօնական զգացումէ երբ կը դաղրի մարդ ըլլալէ[1]: » Այսպէս ահա անոնք որ կը կարծէին չնշել կրօնը նկատերով զայն նշանակ տղիտութեան, ահա գիտական հիմերու վրայ ուսումնասիրողներ կուգան յանուն լրսի և յառաջիմութեան ըսելու թէ կրօնը չկըրնար չնշուիլ որքան ատեն մարդ կ'ասլի երկրի վրայ, և անոնք որ կը յանդգնին ըսելու թէ կրօնքը ցնորք մըն է, ապացուցը տուած կ'ըլլան տխուր և ամենաաններելի աղիտութեան մը:

Այն, գիտոցէք թէ ինչպէս Արեւելքի մոգերը առաջնորդուեցան Յիսուսի, տակաւին և ընդ միշտ գիտու-

(1) Մաքս Միւլլեր:

թիւնը պիտի առաջնորդէ Աւետարանին, Փրկչին, Միրոյ Աստուծոյ: Աչա ուրեմն բաց է ձեր առջեւ Ճամբաներու առաջինը որով կրնաք ձեր կարգին հասնիլ ճշմարտութեան լոյսին: Դուք որ տակաւին կը տարակուսիք, զուք որ շատ ակար կ'զգաք ձեր հաւատքին մէջ, տժգոյն ձեր սրբութեան մէջ, խոռովեալ ձեր սրտին մէջ, մօտեցէք և հարցուցէք Յիսուսի նոյն խալ ձեր տարակոյսի երերութիւնով. « Դու ես որ գալոցն ես, եթէ այլում ակնկացուք^[1], » զուք պիտի զգաք անոր մեղի մօտենալը և պիտի բերէ այն անպատում ուրախութիւնը հոգւոյն զոր զգացին մոգերը երբ գոտան փրկիչը:

Եթէ Աւետարանը կրնայ պատասխանէլ ամենէն բարձր իմացականութեան ձգտութերուն, եթէ գիտութեան հետալուսութեանց զէմ՝ կրնայ վստահ իւր զօրութեան՝ ապացուցանել ճշմարտութիւնը, ասիկա չի նշանակեր սակայն թէ միայն դիտութեան տիրանալով կարելի է ճանչնալ ի Յիսուս Քրիստոս իւր փրկիչը: Կայ ուրիշ ճամբայ մը, աւելի ուվիզ և աւելի պարզ ճամբայ մը դտնելու համար Աստուածային ճշմարտութիւնը: Հաւատքի ճամբան է այն: Դուք ունիք ուշագրաւ օրինակ մը յանձնին անմեղ և բարի հովիւներուն, երբ որ անոնք կը հսկէին Բեթղեհեմի դաշտին մէջ իրենց հօտը, երբ աման Դաւիթ թագաւոր հովիւնին որ

(1) Դուկ. կ. 20:

կը պահպանէր իր հօտը, երբ ամոնք գիշերուան աստղադարդ կամարին նայելով թերեւս կը կրկնէին նոյն խոկ Դաւիթի երգած « Երկինք պատմեն զփառս Աստուծոյ » Սաղմոսը, կամ « Յորժամ տեսից զերկինս, զգործո մատանց քոց, զլուսին և զաստեղս, զորս զու հաստատեցեր. նվ է մարդ զի յիշես զու զնա, կամ որդի մարդոյ, թէ այց ինչ արացես զու նմա^[1] » Սաղմոսը, ամոնք պատասխան կ'ստանացին. « Փառք ի բարձունս Աստուծոյ և յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւն » Երկնային երգերով, որով և առաջին անգամ՝ իրենք կ'արժանանացին լսելու այն բարի լուրը որ երջանկութիւն պիտի բերէր աշխարհի:

Եթէ ան ծնած ըլլար պալատի մը մէջ, այս միամիտ հովիւները չպիտի համարձակէին երթալ երկրպագելու, անոնք պիտի խորհէի թէ գուցէ կրնան վոնտուիլ: Մինչդեռ ախոռի մը մէջ կամ մսուրի մը առջեւ անոնք իրենց տան մէջ եղածի պիտի զգացին և պիտի ըմբռնէին որ մինչեւ իրենց վիճակին խոնարհող փրկիչը ճշմարիտ փրկիչն էր աշխարհի և որուն այնքան իրենք պէտք ունէին: Քրիստոնէական կրօնի պարզութիւնը Քրիստոնէական կրօնի ամենէն գեղեցիկ տիտղոսներէն մին է անշուշտ առանց կորսնցնելու նշոյլ մը իր Աստուածային վսեմ հանգանքէն, այնպէս որ այս կրօնը

(1) Սաղմ. կ. 4-5:

ոչ միայն գիտուններու և խմաստուններու համար է այլ հաւասարապէս տգէտներու և խոնարհներու սահմանուած կրօն մըն է:

Գիտեմ Աւետարանին պարզութեան համար նոյն խակ մեղաղբաններ եղած են սկսեալ առաջին հակառած կորդներէն Լուկիանոսներէ, Կելսոսներէ և Պորիփիորներէ, որոնք չեն զարդած հեղներու և ծալլերու բոլոր այն ժողովրդական նկարագիրը Աւետարանին, որ սակայն իր պարզութեան մէջ այնքան խորունկ կերպով կրնայ աղղել սրտերու վրայ:

Յիսուսէ առաջ կրօնի ճշմարտութիւններով կ'զբացուէին միայն իմաստատէրներն, և անոնց միայն վերապահուած էր կրօնի բարձր ճշմարտութիւններն սորվեցնել յանցառ թուով խումբ մը աշակերտներու: Նոյն խակ արգիլուած էր ժողովուրդին սորվեցնել կրօնի էական գիծները: Յիսուսէ առաջ ի՞նչ կ'արժէր աղբատը Աթէնքի մէջ: Սիւնազարդ սրահներու մէջ Սոկրատ մը կամ՝ Պղատոն մը հազիւ կրնար բացատրել մարդկային նախազգացումը անմահութեան: Տգէտը կամ աղքատը չէր կրնար լուսաւորուի ապագայ խորհուրդներու մասին և արիանալ մահուան արհաւիրբին առջեւ: Յիսուսով ամէն բան փոխուեցաւ: Աւետարանի կրօնը ծանուցուեցաւ աշխարհի ամենապարզ լեզուաւ և ամենէն ընաանի պատկերներով, այնպէս որ նոյն խակ տղան իր հրեշտականման անմեղութեամբ պիտի կարենար ձեռնամած

Յիսուսի խօսքերը հասկնալ և կրկնել Անոր հրաշալի աղօթքը և օրհնելու երկնաւոր Հայրն: Մողերուն մօտ ինչպէս և հովիմներուն մօտ միեւնոյն զոհողութեան ողին է որ կ'երեւի. առաջինները կուտան Յիսուսի ոսկի, կնղորուկ և զմուռս, նուէրներ՝ որ Արեւելը միայն վերապահած է թագաւորներու. մինչդեռ հովիմները կուտան միայն իրենց խեղճուկ բայց անմեղունակ նուէրներն: Թէ մողերուն և թէ հովիմներուն վերաբերումին մէջ կ'երեւի յայտնի մաքուր սրտի խոնարհութիւն և խանդ, որով կ'ուղեն ապացուցանել թէ կը սիրեն ապրիլ ընդ միշտ իրենց փրկչին հետ: Ահա բուն այն յատկանիշը որ զիրենք կը բաժնէ երուսաղէմի անտարբեր ամբոխէն, որ թէեւ մողերուն ժամանումէն կը խոսվուի, բայց զարձեալ շուտով կը ձեռնարկէ իւր գործերուն և իր հաճոյցներուն: Ահա բուն այն յատկանիշը որ զիրենք կը բաժնէ այն զարբներէն, օրինականներէն, որոնք յատկանութիւն ունէին Աստուծոյ պատգամները մեկնաբաներու, որոնք թէեւ գիրքերը կարդացած ըլլալու մեծ վատահութիւնը ունէին և նոյն խակ սորվեցնելու Ճիշտ տեղը ուր կրնար Մեսիան ձևած ըլլալ, որոնք թէեւ զիրքերու գիտութեան բանալին իրենց ափին մէջ շփելով կրնային ըսել. « Բեթղէչեմի մէջ պիտի ծնանի խարյէլի ժողովուրդը հովուելու սահմանուած մանուկը », բայց իրենց անբարհաւած գիտուածնեամբ գալկացած՝ մութ վարանումներու մէջ մնացին:

միշտ թաղուած, և իրենց նախապաշարումներէն կուրացած չկըսցան նոյն իսկ քայլ մը առնել դէսի սրբութեան ճաճանչն։ Գիտոցէք որ ոչ ոք չկրնար մօտենալ Յիսուսի, եթէ իր մէջ կը պակսի զոհողութեան ոգին։

Մոգերու և հովիւներու երկրպագութիւնը չէ դադրած հակառակ 20 դարեր անցած ըլլալուն։ Փառաբաշնութեան և երախտագիտութեան երդը տակաւին կը շարունակէ և կը թնդացնէ դարերու կամարները։ Ամէն ուր որ թափանցած է փրկչին Աւետարանը հոն չէ դադրած երբեք անպատում ուրախութիւն մը։ Այդ ուրախութիւնը իրականացնած է արդեօք մեր մէջ ալ։ Արդեօք կ'զգանք այն երջանկութիւնը զոր զգացին մոգերը և հովիւները։ Այս օր որ Ռ. Եկեղեցին իր խորանը վերածած է Յիսուսի մսուրին, կիսաբանդ այրին Բեթղեհէմի, կը մօտեննաք անոր զոհողութեան ոգիով։ Եթէ չունիք այդ զոհողութեան ոգին՝ չպիտի կրնաք տեսնել անոր հոգեւոր ներկայութիւնը այս երկնքի նմանութեամբ գեղազարդուած կամարին տակ, չպիտի կրնաք լսել անոր աստուածային ձայնը Սուրբ Ծննդեան տօնի երգերուն և փառաբանութեանց մէջէն։

Զենէ ոմանք թերեւս վշտակիրներ են. ով չունի սուգ. ով չունի սիրելիներու ցաւ. Եկէք շրջապատեցէք այս աստուածային մանուկն որուն ամբողջ կեանքը ցաւոց և տրամութեան շարք մը եղաւ. ան նոյն իսկ աղաղակեց. « Տրամում է անձն իմ»։ իր ցաւերու սաստկու-

թեան մէջ նոյն իսկ մեծ հառաջանքով մը ըսաւ. « Աստուած իմ, Աստուած իմ ընդէր թողեր զիս », բայց այդ ցաւերուն մէջ իսկ գիտոցաւ համբերութեամբ տանիլ իր լսածը և զգաց անհուն գոհունակութիւն մը երբ վշտակիրներու առթեց հոգեկան հանդիսաւ մը. « Եկացք առ իս ամենայն վաստակեալը և բեռնաւորք և ես հանգուցից զձեզ[⁽¹⁾]։ » Եկէք, ով վշտացեալներ, շրջապատեցէք այս զոհողութեան մարմնացումը և զիտոցէք որ ոչ արցուներն և ոչ սուգեր չեն կրնաք մեղմել ձեր վիշտը, միակ միջոցը վշտի թեթեւացման կը կայանայ այն անձնութիրութեանց մէջ որով կ'ուզէք այլոց վշտերուն մեղմացումին նույիրուիլ։

Զենէ ոմանք հարուստներ են, մօտեցէք զուք ալ ով աղնիւ և բարի հարուստներ, մօտեցէք զոհողութեան այս մարմնացումին, փոյթ չէ թէ ան անշուք ըլլայ. ան եղաւ մէկը որ ամենէն աւելի յարգեց հարուստները. ան զանազանութիւն չղրաւ. աղբատին և հարուստին մէջ. ան միայն ծառացաւ ագահ հարուստին դէմ. ան հարստութիւնը մարդուն իմաստութեան փառքը նկատեց, օրօրոցէն սկսեալ մինչեւ գերեզմանը կը տեսնենք շրջապատուած հարուստներէ. չէ մի որ մոգերը հարուստներ էին, և իր գերեզմանը հարուստի մը կողմէ տրամադրուեցաւ. Եկէք ուրիշն շրջապատեցէք զԱմիկա, որ

(1) Մաքր. ԺԱ, 28:

երկնքի բոլոր հարստութիւնները զոհեց երկրի փրկութիւնը ապահովելու համար:

Մօտենանք ուրեմն ամէնքս ալ այս արդարութեան արուսեակին, այս խմաստութեան մարմնացումին, այս լոյսերու լոյսին և սորվինք թէ զոհողութեամբ միայն կարելի է նմանիլ իր անսեղութեան, և ըմբռնել նշանակութիւնը քրիստոնէական կրօնի և ապահովել մեր երանութիւնն:

Եկէք մօտենանք և շրջապատենք ծնրադիր զԱնիկա այնպէս, ինչպէս ծնրադիր շրջապատեցին պարզամիտ սուրբ հաւատքով հովիւներն և աստուածացին խմատութեան լուսով մոգերն, և սորվինք անկէ իրական և տեւական խաղաղութեան պայմանները:

Իր խանձարուրին մէջ գուցէ աղքատ գտնէք զինքը, բայց Կրեսոսներէ աւելի հարուստ է: Թերեւս զինքը անշուք գտնէք, բայց Յուլիանոսներէ և Օգոստոսներէ աւելի շքեղ և փառաւոր է: Թերեւս զինքը տկար գըտնէք, բայց Աղեքսանդրիներէ և Նաբուշուններէ աւելի զօրաւոր է: Թերեւս ռամփիկ գտնէք զինքը, բայց Պլատոններ և Արիտոտեններ պէտք է զարերով աշակերտին անոր: Անիկա մեր կեանքի Արեւն է, անիկա հոգւոյ արդարութեան Արուսեակն է. անիկա մեր փրկութեան ձամբան է, անիկա մեր Կեանքն և Յաւիտենականութիւնն է. անոր կը վայէ փառք պատիւ և երկրագութիւն յաւիտենից յաւիտեանս. Ամէն:

•

Նոր ժահանայութիւնը



ՆՈՐ ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆԸ

« Ե փոփոխել նահանայութեանն հարկ
էր եւ օրինացն փոփոխումն լինել: »
(Եբր. Է. 12:)

« Այլ դուք ազգ էք լինեիր, քազաւորա-
կան նահանայութիւն. ազգ սուրբ, ժողո-
վուրդ սեպհական, ուպէս զի ցուցանիցէն
զառահինութիւնս այնորիկ որ զձեզ ի խա-
ւարէն կոչեաց յիւր սմանչիլի լոյս: »
(Ա. Պետ. Բ. 9:)

Ե ԲՐԱՅԵՑԻՈՅՑ թղթին հեղինակը Մովսիսական
և Քրիստոնէական եկեղեցւոյ քահանայութեանց
բաղատականը ընելով ցոյց կուտայ, թէ Հին Ռէխան՝
քահանայութեան կապեալ բոլոր օրէնքներն ալ փո-
խուած են Քրիստոսով ստեղծուած նոր քահանայութեան
մէջ: Ի՞նչ էր պաշտօնը հին քահանայութեան, եւ ի՞նչ
էր նոր՝ այսինքն է Քրիստոսով ստեղծուած քահանայու-
թեան պաշտօնը: Հին քահանայութիւնն որոշ դասա-
կարգ մըն էր, որուն բացարձակ իրաւունքն էր քահա-
նայութիւնը, ուրիշ ցեղ կամ դասակարգ իրաւունք

չուներ երբեք քահանայադորձելու, միայն Դեւտական քահանայն էր որ խունկ, զոհ, պատարագ մատուցանելու պաշտօն ուներ, միայն ինքն էր որ իրաւունք ուներ խորանի վարագուրէն ներս մտնելով ժողովուրդին մեղքերն և անօրէնութիւններն խոստովանելու առաջի Աստուծոյ^[1]: Եբրայեցւոց թղթին հեղինակը կը բացատրէ թէ Քրիստոսով քահանայութեան զասակարգային դրութիւնը վերցած, խափանուած է: Քրիստոս եղաւ քահանայապետ ըստ կարգին Մելքիսեդեկի, և Քրիստոսով փրկուածներուն վրայ ամբողջ տարածուեցաւ քահանայութեան պաշտօնն ու պարտականութիւնը: Առաջ որ միայն ցեղի մը կամ սերունդի մը կը պատկանէր, այժմ՝ Քրիստոսով քահանայութիւնն այսինքն հոգեւորականութիւնը, ամբողջ ժողովուրդին սեփականուեցաւ:

« Ի փոփոխել քահանայութեանն հարկ էր և օրինացն փոփոխում լինել ». քահանայութեան փոփոխմամբ օրէնքն ալ պէտք էր փոխակիլ. նոր օրէնքը չին օրէնքին պէս չէր այլիւս: Ի հնումն Մովսիսական օրէնքը՝ կենդանիներու արեան, զոհերու և զուարակներու ճենակերումներուն մէջ կը տեսնէր և կը հաւատար ապահովել փրկագործութիւնը, բայց՝ « Ի փոփոխել քահանայութեան », փոխուեցաւ և օրէնքն, որ ուրիշ բան չէր բայց եթէ իւրաքանչիւր անձի անձնաղոհութեան, նուի-

(1) Վետ. ԺԶ. 23-26:

րումի մէջ տեսնել փրկութիւնը: Քրիստոսով բերուած օրէնքի փոփոխամթիւնը ուրիշ բան չէր բայց եթէ արդարութեան օրէնքը, պարտուց և իրաւանց օրէնքը, որ չպիտի մարէր արափող կուրծքերու տակ:

Թերեւս տարօրինակ գայ բոլորիդ երբ կը կրկնեմ՝ թէ քրիստոնէական եկեղեցւոյ մէջ քահանայական դասակարգը վերցուած է Քրիստոսով, և ըստ այնմ հին փրկագործութեան օրէնքի պայմանները փոփուած են, պիտի ըստն թերեւս, միթէ մեղանջած չէնք ըլլար եկեղեցւոյ կարգին, օրէնքներուն երբ քահանայութեան, հոգեւորականութեան զասակարգը կը չնջուի, հապա ինչ պիտի ըլլան այն քահանայն, վարդապետը, եպիսկոպոսը; Ինչ պիտի ըլլայ ուրիմն այդ զասակարգի գոյութիւնը եթէ Քրիստոսով վերցուած է կրօնականութեան զասակարգը: Տիեղերական այն բարոյական յեղաշրջումը որ քրիստոնէութեամբ յառաջ եկաւ, ուրիշ բան չէր պատճառը բայց եթէ բարձումն քահանայութեան, հոգեւորականութեան զասակարգային դրութեան: Մինչ ցայն վայր ժողովուրդը գերի էր, սարուկ էր քահանայութեան, հոգեւորականութեան և առանց հոգեւորականութեան ոչ մէկ բան կարելի չէր իրագործել. քրիստոնէութիւնը եկաւ ջնջեց այդ զասակարգային դրութիւնը որ իր բոնավետութեամբ և միապետութեամբ աղէտ մը, վտանգ մը զարձած էր: Ժողովուրդիներու բարգաւաճման, յառաջացման ու բարձրացման, և այդ քահանայութեան

գործը և պաշտօնը տարածեց ամբողջ մարդկութեան վրայ ըսելով. « Այլեւս քահանայական դասակարգութիւնը վերցուած է, ասկէ վերջ զնւք, ով ազգ և ազինք, դուք էք, ամենքդ էք քահանայութիւն, դուք սուրբ և ընտիր ազգ մըն էք, մեծով ու փոքրով, աղանդաւորով, հերետիկոսով, ուղղափառով. դուք թագաւորական քահանայութիւն էք: » Այս մասին Պետրոս Առաքեալ նորադարձ քրիստոնէից ուղեալ թղթին մէջ կ'ըսէ այն քան որոշ և յատակ կերպով. « Այլ դուք ազգ էք ընտիր, թագաւորական քահանայութիւն, ազգ սուրբ, ժողովուրդ սեփական որպէսալի ցուցանիցէք զառաքենութիւնս այնորիկ, որ զձեղ ի խաւարէն կոչեաց յիւր սքանչելի լոյսն⁽¹⁾ »:

Եկեղեցւոյ մը համար, այսինքն Յիսուսի հետեւող ժողովուրդի մը համար չկայ աւելի մեծ վտանգ քան այն դաղափարը թէ Եկեղեցի բաւով պէտք է Եկեղեցականութիւն հասկնալ, իբր թէ Եկեղեցւոյ բարոյական և հոգեւորական գործերը միայն որոշ դասակարգի մը ձեռքով այսինքն Եկեղեցականութեան ձեռքով պէտք էք կատարուէր, իսկ աշխարհականները ձեռքերնին ծալլած պիտի նստէին: Ո՛չ երբեք: Ասիկա մոլար վարդապետութիւն է, մոլար գաղափար մըն է՝ որ ներս սպրդած է Եկեղեցիէն, և վտանգ կ'սպառնայ քրիստոնէութեան:

(1) Ա. Պետր. Բ. 9:

Հին դրութիւնը, հին օրէնքը քրիստոնէական Եկեղեցիէն պէտք է ի սպառ ջնջուի եթէ կ'ուզենք որ Եկեղեցին իր Աստուածային լրտսեղէն զիբքին մէջ պահպանուի: Նաև պէտք է համոզուիք թէ Եկեղեցին և Եկեղեցւորականութիւնը բուն խակ դուք էք, դուք ով Եկեղեցւոյ առողջ և հիւանդ անդամներդ, դուք ամէն մէկերնիդ « Քահանայութիւն », « Սուրբ քահանայութիւն » կոչուած էք: « Քահանայութիւնը մեզի չպատկանիր՝ այլ ձեզի, ով դուք կենդանի որթի պտղաբեր և փճացած ոստերդ. նորա հոգեւոր շնուրութեան ընտիր և անպիտան քարերդ: Փոփոխուած, յեղաշրջուած է այն հին դրութիւնը, այժմ դուք ամենքդ « Քահանայութիւն էք » « Ազգ սուրբ էք », « ընտիր ազգ էք », և հետեւաբար քահանայի կոչումը, իրաւունքը ձեր վայ տարածուելով « ի փոփոխել քահանայութեան հարկ էք և օրինացն փոփոխում լինել »: Երբ քահանայութեանն սուրբ և նուիրական իրաւունքը դուք էք ստացած, ձեր ամէն մէկերնուդ՝ արանցդ և կանանցդ վրայ պարտք կը ծանրանայ այդ Եկեղեցւոյ սրբազնները անթերի կատարել, անդուկ ջանքերով բարոքել ընկերական-կրօնական աշխարհի բոլոր բարեսիրական, մարդասիրական գործերը: Գիտցէք որ Եկեղեցւոյ բարւոքումը, բարձրացումը չիրագրութուիր, և ան զգալապէս կը տկարանայ

եթէ ձեզմէ իւրաքանչիւրը եկեղեցւոյ ընկերային-մարշափակական գործերը իր անձնական գործին պէս նկատողութեան չառնէ և իբրեւ քահանայ չգործէ։ Դուք և ձեր զաւակները այս փոփոխեալ քահանայութեան շնորհին իրաւանց արժանացած ըլլալով պարտականութիւններ ունիք կատարելիք։

Զկարծուի որ այս խօսքերովս կ'ուզեմ նուազեցնել հոգեւորականութեան, եկեղեցականութեան իսկական նշանակութիւնը. ծանր և մեծ են նորա պարտականութիւնները. գործին մէջ պէտք է ժողովուրդին զգացումը մարմնացուցուած ըլլայ. քանի որ ժողովուրդը ինքն է որ կարգապահութեան համար իր մէջէն արժանաւորագոյնները կ'ընտրէ հոգեւորական գործին, ուզելով անոնց մէջ տեսնել անձնուիլութիւն, իմաստութիւն, ջանք, զոհագութիւն. և այսպէս ընելով կ'ապացուցանէ թէ ժուղովուրդն է տէրը հոգեւորականութեան, ինքն է բուն քահանայութիւնը։ Երբ արժանաւորագոյնին կը յանձնուի հոգեւորական գործը, յանձնողները չեն զաղիքի հոգեւորականութենէ, գործին տէրը ժողովուրդն է. դարձեալ կը կրկնեմ թէ այս բացարութիւններով չեմ ուզեր նուաստացնել հոգեւորականութեան, եկեղեցականութեան նշանակութիւնը. ընդհակառակը առաւելապէս կ'ուզեմ ձեր մտքին մէջ արթնցնել ձեր անձնական և ուղղակի պատասխանատուութեան գիտակցութիւնը։ Մենք հոգեւորականներս որ ձեր ձայնով կոչուած ենք Յիւ-

սուսի սպասաւորը լինելու, մեզմէ չգտնուիր մէկը որ իր սրտին խորը չզգայ իւր տկարութիւնները և թերութիւնները, եպիսկոպոսներէն, վարդապետներէն, քահանաներէն ամէն մէկը ամօթով կ'զգայ թէ ինքը անարժան ծառայ մըն է Աստուծոյ։ Հոգեւորական, աշխարհական, ամէնքս ալ նոյն խմորէն ենք, նոյն հողէն շինուած ենք, ամէնքս ալ անարժան որդիներ ենք Աստուծոյ, ամէնքս հաւասար ենք առաջի Աստուծոյ։

Եթէ մեր ընկերական-առևտրական-անհատական կեանը այնպէս մը կազմակերպած և կարգադրած ըլլայինք որ հոգեւորական, քահանայական գործերը ուղղակի կատարելու դիւրութիւններ ունենայինք, յայնամամ երկնային արուած շնորհին և մեզ ինկած կարգին և բաժնին համեմատ, պլատի կարենայինք իւրաքանչիւրս քարոզելու, պատարագելու, աղօթելու, նախագահելու օրհնելու և այն։ Քրիստոսով եկեղեցին ընկերվարական է և ինչպէս ըսինք եկեղեցական դասակարգութիւնը քրիստոնէութիւնով վերցուած է։ Այս ուղղութեամբ կը ղեկավարուին + + - էյ + ըները, այսինքն երերականք, որոնք Ամերիկեան բողոքական եկեղեցեաց մէջ աչքառու յաւրանուանութիւն մըն են. ասսնք կը վարդապետն թէ սկզբանէ քրիստոնէական եկեղեցւոյ մէջ գոյսութիւն չէ ունեցած եկեղեցական յատուկ դասակարգութիւն մը, և Քրիստոս պլատին հակառակ էր այդպիսի դասակարգի մը գոյսութեան, այդ հիմամբ Քուեցըրները չունին ոչ

եպիսկոպոս, ոչ երեց, ոչ սարկաւագ և ոչ այլ ինչ որ
դասակարգութիւն մը յիշեցնէ. ասոնք կը հաւաքուին
ժողովատեղին և հոն ով որ տրամադիր կ'զգայ և կա-
րող, կը խօսի, կը մատակարարէ, կը միմիթարէ, կը բա-
ցարէ Ս. Գիրքը, կը լուսաբանէ կարդ մը հարցեր
որոնք մտքեր կրնան զբաղեցնել. ասոնք կը ջանան այն-
պէս մը պատրաստել զիրենք որ ամէն հաւատացեալ
ինք իր և իր տան քահանան խոկ կարենայ ըլլալ.
Քուէլքըներու այս վարդապետութեան բաւական հե-
տեւողներ կան և իրենց նուիրական պարտականութիւն
համարած են անխոտիր բարութիւն ընել. զթութիւն, սէր
մնուցանել միմեանց նկատմամբ և ամէն ձեռնտուութիւն
ըլ զլանալ աղքատաց և կարօտելոց. առանց դաւանանքի,
ազգի, կրօնի խորութիւն դնելու. Այս ընկերվարական
եկեղեցին հաստատուած է ժէ. դարուն Անդիոյ մէջ
Գէորգ Ֆօքս անուն կօշկակարի մը ձեռամբ և ապա
փոխադրուած է Ամերիկա, ուր մեծ ծաւալ գտած է այժմ:

Եթէ ամենաքաղաքակիրթ այդ երկու երկիրներուն
մէջ ժէ. դարէն ի վեր խորհուած է Աւետարանի մա-
քուր սկզբանց համեմատ քահանայութիւնը տարածել
ժողովուրդի վրայ, Հայ Եկեղեցին սակայն, տասն և հինգ
դարերէ ի վեր Աւետարանի բուն ըմբոնումին համեմատ
և ընկերվարական հիման վրայ քահանայական իրա-
ւունքը և սեփականութիւնը ժողովուրդին վրայ տարա-
ծած է: Թէև արտաքնապէս շատ յայտնի կ'երեւի դա-

տակարգային, այսինքն է կրօնականութեան և աշխար-
հականութեան որոշ զրութիւնն, այլ սակայն ներքնապէս
իրականութիւն չունի այն: Հայ Եկեղեցին անշուշտ
կարգապահութեան տեսակէտով և այդ ըմբոնումով պա-
հած է որոշ դասակարգութիւնը կրօնականի, եթէ ոչ
իրականին և ներքինին երբ զիմենք պիտի տեսնենք թէ
աշխարհականը կրօնական զործոց մէջ նոյնքան իրա-
ւունք ունի որբան կրօնականը. ոչ մէկ չին Եկեղեցւոյ
մէջ այս պարագան այնքան շեշտուած է, որբան Հայ
Եկեղեցւոյ մէջ: Պատմութեան հետեւողը հիացմամբ
պիտի տեսնէ թէ մեր աղքային-կրօնական-հոգեւորա-
կան գործերն աշխարհականներու ներկայութեամբ և
մասնակցութեամբ կարգադրուած են և ոչ թէ կրօնա-
կան ժողովներով: Շահավիվանի ժողովէն սկսեալ մինչև
մեր աղքային սահմանադրական ներկայ դարու ժողով-
ներն՝ միշտ Եկեղեցական-աղքային խնդիրներու մէջ
աշխարհականք և կրօնականք համահաւասար ձայնով և
փրաւունքով կը ներկայանան:

Ոչ միայն այսչափ այլ և Եկեղեցական պաշտամանց
մէջ որբան քահանայն՝ նոյնքան և աշխարհականը մաս-
նակցութեան իրաւունք ունի. ինչպէս ըսի միայն կար-
գապահութեան համար է որ կրօնականին կը տրուի ար-
ձակում տալ, պատարագել և կամ ձեռնադրել: Օրինակի
համար պատարագիչ քահանայն պատարագ մտնելէ
առաջ դառնալով ժողովուրդին թողութիւն կը խնդրէ,

անշուշտ նկատելով՝ որ ժողովուրդը մեղքերու թողութիւն տալու իրաւունք ունի՝ կ'ըսէ. « Առաջի ձեր հարք՝ և եղբարք՝ զամենայն մեղս զորս գործեալ եմ... ևն. » և ի դիմաց ժողովուրդի, դարձեալ կարգապահութեան նպատակաւ, քահանայն արձակում կուտայ. կը տեսնէք թէ ժողովուրդը քահանայութեան իրաւունքը ունի որ պատարագիչը կը դառնայ ժողովուրդին և արձակում կը խնդրէ: Նաեւ քահանայն չափանիք արձակում երբ ժողովուրդը չմասնակցիր, երբ չէ ներկայ կամ երբ չուզեր. պատարագի մատուցումը կը կարծուի թէ միայն կրօնականի կը պատկանի, բայց ուշադիր ուսումնասիրեցէք աղօթքները, պիտի տեսնէք որ ամբողջ ժողովուրդի բերնով կ'ըսուի աղօթքները. խորհրդատեարը աչքէ անցուցէք, պիտի տեսնէք թէ քահանայն միջնորդ չէ ժողովուրդին, այլ ի դիմաց ժողովուրդին կ'աղօթէ, կը կարդայ, որպէս թէ ժողովուրդը ամէնքը մէկ բերան կարդացած ըլլային, որպէս թէ ամէնքը մէկ պատարագ մատուցած ըլլային. ժողովուրդը ընդհանրապէս կ'ըսէ. « Երթամ՝ պատարագ տեսնեմ », սիսալ է, պէտք է ըսէ. « Երթամ՝ պատարագի մասնակցիմ »: կամ « Պատարագ մատուցանելու մասնակցիմ »: Եկեղեցիին մէջ պատարագը չէ թէ պատարագիչ քահանայն կը մատուցանէ այլ ամբողջ ժողովուրդը միասնաբար: Նոյնի է ձեռնադրութեան համար. վաւերական չըլլար. եպիսկոպոսի մը ձեռնադրութիւնը՝ երբ ժողովուրդի հաւանութեամբ չէ, որքան ալ ձեռնա-

դրովը և ձեռնադրեալը արժանաւոր ըլլան՝ երբ ժողովուրդին կամքը, ձայնը նկատողութեան առնուած չէ՝ արժէ, մը չունենար ձեռնադրութիւնը և անդաւեր կը համարուի:

Արդ՝ երբ կը բացարենք ժողովուրդի քահանայական իրաւունքը անշուշտ իրեւ հետեւութիւն ամէնուղ ուշ սերուն վրայ կը ծանրանայ պարտակարութեան հարկը. երբ կ'ըսենք թէ դուք այլեւս ստրուկները, գերիները չէք կրօնականութեան, հոգեւորականութեան, երբ կ'ըսենք թէ ամէնքդ ալ քահանայութեան կոչուած էք և խորութիւն չկայ աշխարհականի և քահանայի, և այլևս ի Քրիստոս մի եմք և Աստուծոյ առջև հաւասար ենք, պէտք չէ դանազանութիւն դրուի մեր և ձեր բարոյականին մէջ ևս: Ինչպէս որ բարոյականի խստութիւն կը պահանջուի կրօնականին, նոյնը պէտք է պահանջուի աշխարհականին. կրօնականին բարոյականը պէտք չէ զանազանուի աշխարհականի բարոյականին: Ան որ չուզեր հետաքրքրուիլ իր բարոյական իրաւունքներով և իր նույիրական պարտականութիւններով, այնպիսին մարդ ըստելու արժանի չնկատուիր, այնպիսին անասուն մըն է. ան որ կ'ըսէ թէ ինչուս պէտք գիտնալ թէ ինչ են իմ իրաւունքներս և իմ պարտականութիւններս՝ այնպիսին զուրկ է Աստուծային դրոշմ՝ կրող հոգիէ, այնպիսին Ճահիճներու մէջ տապալուող և Ճահնային աղտոտութիւններէն ախորժող խոզի մը կը նմանի, որու մէջ չկայ

մաքուր հայեցողութիւն, աստուածային յայտնատեսութիւն. ան որ իրմէ դուրս եղողներով չհետաքրքրուիր, այնպիսին կեանքը կը նմանի լորձունքոտ խխոնչի մը որ հաղիւ իր պատեանէն դուրս կը հանէ իր ականջներն ու ապա աննշան ձայնի մը ներս կը քաշէ ու կը կծկի, կամ կը նմանի կրիային որ իր պատեանէն դուրս չկըրնար ենել և միշտ ստիպուած է ծածկեալ մնալ: Ամէն անհատի վրայ պարտք կը ծանրանայ գիտնալ իրաւանց և պարտոց օրէնքը և ըստ այնո՞ւ դեկավարել իր կեանքը:

Արդ' սիրելիներ քանի որ քահանայական նույիրական իրաւունքն ամբողջ աշխարհականաց վրայ կը տարածուի, անհրաժեշտ է որ աշխարհականք նախանձախնդիր լինին քահանայութեան բարձրացման, ազնուացման, բարգաւաճման: Ցաւալի է տեսնել որ այսօր քահանայութիւնը ստրկական դիրքի մը հասցուած է ժողովուրդի անտարեկութեան հետեւանքով: Հին Ռւխտի Եկեղեցւոյ մէջ քահանայական դասակարգին գերին երժողովուրդը, հիմա շրջափոխուած՝ քահանայն գերի դարձած է ժողովուրդին: Այն, կրօնականը ոչ թէ գերի ըլլալու՝ այլ ծառայելու համար ի պաշտօն կոչուած է. հոգեւորականները ծառաներ են ժողովուրդի ամէն խաւերուն առհասարակ՝ մէծաց և փոքրնց, հարուստին և աղքատին, զիտունին և տգէտին, ուղղափառին և հերետիկոսին, անմեղին և մեղաւորին, բայց բնաւ երեք

անոնց գերիները չեն: Այսօր նիւթական քայբայեալ վիճակի մը ենթարկուած են կրօնականները, և ասոր հետեւանօք բարոյական գայթումները գրեթէ միշտ անխուսափելի կ'ըլլան. որպէսողի զանոնիք իրենց բարձր դիրքին մէջ կարենանք պահպանել՝ հարկ է նախանձախնդիր լինինք բարոյական և նիւթական վիճակին կրօնականաց, և իրենց համապատասխան և արժանավայել զիրքի մը մէջ զնենք. ասիկա ամէնուս նույիրական գործը պէտք է ըլլայ: Քահանայութեան անկումով կ'իշնայ Եկեղեցին, կիյնայ և ժողովուրդի բարոյականը և կրօնականը, կը խեղուի ժողովուրդը կրօնական անտարբերութեան և ամէն տեսակ անբարոյականութեան ալիքներուն մէջ, որ աւելի վտանգաւոր է մեր ազգի ապագայի համար քան այլն ու սուրը. առանց արժանաւոր քահանաներու Եկեղեցին քարերու կոյտ մը պիտի դառնար, անխօս շինութիւն մը պիտի ըլլար:

Մաղթենք որ Տէրը այցելէ մեր տարաբաղդ և հարուածեալ Եկեղեցիին, որ զթութեան և բարութեան շնորհներն հնչէ մեր Եկեղեցիին ներս, և մեր ամէն մէկը զիտակից իր հանգանանքին և զիրքին Եկեղեցւոյ հանդէս, գործէ ի փառս և ի պատիւ Եկեղեցւոյ. Ամէն:



ԽՍ.

Արդարաւթիւնը
և
Խաղաղութիւնը



ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ

ԵՒ

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ

« Արդարութիւն եւ խաղաղութիւն
համբաւեսցին: »
(Սադմ. ԶԵ. 11:)

ՍՊԱԾՈՍԻ այն գլուխը ուրկէ առած եւ՛ ընաշխանս, երեք մասերու բաժանուած է: Առաջին մէջ Սաղմոսերգուն կը փառաբանէ Աստուծոյ սէրը և շնորհած բարիքները. երկրորդ մասին մէջ ընդհակառակը կը նկարագրէ Աստուծոյ բարկութիւնը և պատիճները մեղանչող ժողովուրդին հանդէպ, իսկ երրորդ մասին մէջ կը խօսի խաղաղութեան և արդարութեան միջև իրականացած գիրընդլառումի մը մասին. « Արդարութիւն և խաղաղութիւն համբաւեսցին: Ճշմարսութիւն յերկրէ բուսաւ արդարութիւն յերկնից երեւեցաւ: »

Երկնըի և երկրի այս հանդպակցութիւնը, արդարութեան և խաղաղութեան այս համահած հաշտութիւնը և ողջագուրսումը քրիստոնէութեան բուն կելլունական վարդապետութիւնն է, նոյն իսկ քրիստոնէութիւնն է: Այս վարդապետութիւնն է որ կը գտնեմ ամէն կողմ՝ Աս-

տուծոյ մեղ հետ ունեցած յարաբերութեան պատմութեան մէջ, ինչպէս և Յիսուսի կեանքին և մահուան մէջ: Եւ այս պարագան ցոյց տալէ առաջ պիտի ուղէի զայն ցոյց տալ Ս. Գրքի մէջ, ինչպէս և ցոյց տալ ձեր խակ կեանքին մէջ և Աստուծոյ ձեղ նկատմամբ ունեցած իր նախախնամական վերաբերումին մէջ: Տար Աստուծած որ քարոզս աստուածացին սիրոյ խորհրդովը ներգործող և զմեղ մեր հաւատքին մէջ զօրացնող դեր մը ունենար:

Ա.

Ձեղ խոստովանիմ արդեօք որ բնաբանիս ուսումնասիրութեան թելաղբուած եմ ուղղակի մեր ժողովուրդին քարողիչներու Աւետարանը քարողելու եղանակի մասին ըրած գնահատումներէն: Եղած գնահատումներէն դատելով մեր ունկնդիրները կը բաժնուին շատ որոշ և միանգամայն զգացումներով հակընդիէմ' երկու դասակարգերու: Ունանք կողմնակից են, եթէ կարելի է այսպէս ըսել ուժգին և խիստ լեզուաւ քարողելու: Անոնք ոչ միայն կը համակերպին քարողութեան սուրբ խստութիւններուն, այլ նաև այդ խստութիւններուն կը սիրեն, կը բաղձան և կը փառաբանեն ամէն կողմ: Անոնք կ'ըսեն քարողիչներու: Ահ, խօսեցէք, միշտ այդպէս խիստ և յայտնապէս. զարկէք ուղղակի և անխնայ մեր թերութիւններն. մի՛ կիրարկէք ձեր խօսքերուն մէջ զար-

ձուածքներ և անորոշ խօսքեր, յանդիհանեցէք մեր թերութիւններն և այլանելի կողմերն, նկարագրեցէք զանոնք առանց մեղմացնելու, պախարակեցէք զանոնք առանց տկարութիւն ցոյց տալու: Մենք պիտի սիրէինք Եկեղեցի գալ այն ատեն երբ տեսնէինք մեր քարոզիչը ուժգին և խիստ իր արտայայտութեանց մէջ: Ունկնդիրներէս ոմանց անկեղծ այս արտայայտութեան համար պիտի փորձուէի իմ հիացումն յայտնել եթէ չընդումարէի քարոզութեան այս ուժգնութեան և խստութեան մէջ ամբոխամարական բնոյթ մը, որուն հետեւանքով Ս. բեմը վրէժինդրական թատերաբեմի մը հանգամանքը պիտի ստանար, և շինարար դեր կատարելու տեղ քայլացումի մը առաջնորդած պիտի ըլլար ըոլգր այն հոգիները որոնք փրկութեան կը կարօտին: Պատմութեան մէջ ծանօթ է Յովհան Ասկերերանի խիստ և ուժգին քարոզութեան եղանակը, որուն հետեւանքով Եւզոքսիա կայրուչին իր գահուն վրայ կը սասանէր: Բայց ոչ կայրուչին և ոչ ալ ժողովուրդին վրայ ունեցաւ որևէ շինարար դեր մը: Ծանօթ է նաև Պուրտալուի խիստ և դաժան պերճախօսութիւնը Լուղովիկոս Ժ-Դ. ի պալատան մէջ, որուն համար Մատամարը Աէվինիէ կ'ըսէր. « Ան կը խարազանէր անխնայ, կը հարուածէր անողոք կերպով »: Ոչ մէկ ունկնդիր թերեւս լսած ըլլայ Պուրտալուի շառաչիւն քարոզութեան սաստկութիւնը և սակայն ան ոչ մէկ օգուտ կրցած է ընծայել իր ուն-

կնդիրներաւ։ Սասոյդ է որ ան խօսած ատեն իր ունկնդիրները հիացած և յափշտակուած կը պահէր, բայց այդ յափշտակուղներուն բարուց մեջ ոչ մեկ փոփոխութիւն կը տեսնուէր, ընդհակառակը ապականուած և մեղկ կեանքը կը շարունակուէր անայլայլ և անխոռվ։ Անշուշտ չեմ ուզեր նմանցնել իմ ունկնդիրներս ամսոց որոնք Սինայ լեռան որսուամները կ'ուզեն լսել և սակայն չեն զաղրիր պաշտելէ նոյն այդ լերան սոսորոտը ոսկի հորթը։

Այս ուղղութեան համակիր ունկնդիրներու քով կան մեծ թիւ մը կարմող ուրիշ ունկնդիրներ որոնք կողմնակից են աւելի խաղաղութեան և կը փափիաքին որ քարոզութեան մեջ միշտ կիրարկուի քաղցրութիւն և երեք սաստկութիւն։ Միսիթարեցէք մեզ, միսիթարեցէք մեզ կ'ըսեն անոնք. կեանքը արդէն տաժանելի է, կեանքի պայքարը արդէն շատ ուժգին է. մենք պէտք ունինք աւելի քաջալերութեան և եթէ կուտանք Եկեղեցի միայն այդ բանին համար է որ կուտանք։ Թողուցէք խոռվացդ նիւթերը և խիստ յորդորները, թողուցէք արդարութեան սպառնալիքները, թողուցէք մերկացումները։ Խօսեցէք միայն մեղի երկինքն։ մի խօսիք ուրիշ նիւթեր վրայ, մեղի ըսէք միայն խաղաղութեան խօսքեր։ — Այս պէս արտայայտուողներն չունին այնքան իրաւոնք, որքան չունին և միւսները։ Պահանջել որ զաղեցնենք արդարութեան սպառնալիքները և չըննաղատենք չարիք։

ները կը նշանակէ ճայրատել, կրծատել քրիստոնէութիւնը։ Քրիստոնէութիւնը չէ միայն միսիթարութեան կրօնը այլ է նաև և ամեն բանէ առաջ է պարտականութեան կրօն, և պարտականութեան կրօն ըլլալուն հանար ալ է նաև կրօն միսիթարութեան։ Քրիստոնէական կրօնը մարդոց արցունքները չսրբեր մինչեւ որ զանոնք չսրբագրծէ. ան չմեղմացներ մեր վիշտերը մինչեւ որ զանոնք չծառայեցնէ մեր հոգեւոր զարգացումն. ան չփոխեր պատիմը մինչեւ որ տրամութեան մէջ ուրախութեան առիթ մը չդիտնանք ստեղծել։ Որքան ատեն փորձութիւններէն չենք գիտեր օգտուիլ ոչ մէկ ուրիշ բան պիտի կարենայ մեղ միսիթարել մեր վիշտերուն մեջ։

Կը սիսալին ուրեմն ամեն անոնք որ կ'ուզեն լսել միայն շանթահարող արդարութեան քարոզներ, ինչպէս և հաւասարապէս կը սիսալին անոնք որոնք միայն կ'ուզեն լսել քաղցր և մեղմ խաղաղութեան քարոզներ։ Ունկնդիրները պէտք է խնդրեն իրենց քարոզիչն ոչ թէ իրենց զգացումներու համապատասխան քարոզներ, այլ պէտք է խնդրեն որ անոնք խօսին Աստուծոյ խօսքին համեմատ։

Արդ՝ ինչ կ'ըսէ, Աստուծոյ խօսքը։ Բանանք Ս. Գիրքը ուրեմն։ ինչ կը գանձնէք հոն. ահաբեկսղ էջեր ուղղակի բոլոր այն մեղաւորներուն որոնք կը սիրեն մնալ չարութեան մեջ և կը մերժեն զարձի գալ։ Էջեր լեցուն

սպառնալիքներով, այնալիսի սպառնալիքներ որ մենք քարոզիչներս քաջութիւնը չպիտի ունենայինք նոյն խակ անոնց խմաստը մեղմացնելու զանոնք ձեզի լիշտակելու առթիւ: Ս Գրբի այդ էջերը կարդարով կը հասկնանք թէ պատուածային արդարութիւնը մոտի բառ մը չէ, թէ « մեր Աստուածը », չին և նոր ուխտի Աստուածը մաշող կրակ է. « Հուր ծախիչ է[1] »: Ասիկա պէտք չէ մոռնանք և որ ոչ ոք կրնայ անոր արդարութենէն խոյս տար:

Եթէ Ս. Գրբի մէջ կը գտնուին զարհուրելի էջեր, հոն կը հանդպինք նաև ամենէն աւելի մխիթարական էջերու: Բարկութեան սպառնալիքներէն յետոյ ահա սիրոյ հրաւելներ, կոչեր կ'ըլլան: Ահա ներում, կատարեալ ներում, ձրի ներում՝ կը շնորհուի: Կը շնորհուի որո՞ւ: Անշուշտ այն արդար մարդուն՝ որ մեղանչած էր երբեմն: Հիանալի խոսուումներ որոնք կը գլեն կ'անցնին եւ բոլոր մեր ակնկալութիւններն: Այդ տառապող հոգիներու ուղղեալ մխիթարական խօսքերը այնքան յայտնի եւ մեկին են որ պէտք չպիտի ըլլար նոյն խակ լուսաբանութեան և մեկնութեան:

Ինչպէս որ Ս. Գրբի մէջ արդարութիւն և խաղաղութիւն զիրար կ'ողջագուրեն, այնպէս ալ պէտք է որ մարդուն ամէն խօսքին մէջ արդարութիւն և խաղաղու-

(1) Եքր. ԺԲ. 29

թիւն զիրար ողջագուրեն, եթէ կ'ուզէ ըլլայ հաւատարիմ արձագանքը Աստուածային խօսքին: Քարոզել արդարութիւն և միայն արդարութիւն ճանչցնել է ւարդուն իր պարտականութիւնը, բայց զայն սիրել տալ չէ. մարդ իւր պարտականութիւնը այն ատեն միայն լաւ կ'ընէ երբ զայն կը սիրէ: Միւս կողմէ միայն աւետել խաղաղութիւնը և միայն խաղաղութիւնը, խաղաղութիւն մը առանց արդարութեան, խաղաղութիւն մը առանց պարտականութեան, ասիկա հոդիները մխիթարել չէ՝ ասիկա հոդիները քնացնել կը նշանակէ:

Պէտք է թէ մէկը և թէ միւսը: Պէտք է Գողգութայի բարձունքէն երթալ Մինայի բարձունքը և Մինայէն կրկին հարկ է վերադառնալ Գողգութա: Պէտք է դուզալով ծունկի գալ և երկրպագել Աստուծոյ ոսից առջև որուն դէմ մեղանչած ենք և ապա երթալ ինքվնքնիս յանձնել վստահութեամբ յստետենական սիրոյ այն բազուկներուն որ տարածուեցաւ Գողգութայի բարձունքի վրայ: Պէտք է որ երբ փրկութեան պատգամը կը լսով մարդուն շրթունքներէն կամ նոյն խակ Աստուծոյ ըերնէն, այդ պատգամին մէջ արդարութիւն և խաղաղութիւն հարկ է որ զիրար զտած, զիրար ողջագուրած ըլլան:

Բ.

Բայց չէ թէ միայն Ս. Գրբի մէջ կը յայտնուի արդարութեան և խաղաղութեան այս զուգախառնումը, ոյ դարութեան և խաղաղութեան այս զուգախառնումը,

նաև բոլոր մեր կեանքին ընթացքին Աստուծոյ մեզ
նկատմամբ ցոյց առաջ վերաբերումին մէջ: Աստուած
խնասառն և բարի հայր մըն է և գաստիարակութեան
դորձին մէջ չըներ մարդուն ըրած սիալները: Շատ ան-
գամ կը հանդպինք ծնողքներու որոնք գաստիարակու-
թեան միակ եղանակ մը գիտեն. անոնք իրենց դաւակ-
ները կը գաստիարակեն խստութեամբ, և հեղինակութիւն
միշտ կիրարկելով անոնց հանդէպ: Ասոր հետեւանօք ահա
պիտի տեսնէք որ իրենց զաւակները կը մեծնան երկ-
չոտ, տկար, ամէկոտ, ապիկար, առանց կորովի, առանց
արփութեան, և առանց անհատականութեան: Կը հան-
դպինք նաև ուրիշներու որոնք իրենց դաւակաց դաս-
տիարակութեան մէջ կը կիրարկեն հակառակ զրութիւն
մը, այսինքն է քաղցրութիւն և միայն քաղցրութիւն:
Կը գոցեն աչքերնին իրենց զաւակաց թերութեանց և
դանցառումներու մէջ և կ'անտեսեն անոնց ամենէն ճանր
յանցանքները այնպիսի ներողամտութեամբ մը որ ոչ
մէկ կերպով ներելի և քաջակերելի պիտի նկատուեր. և
ասոր հետեւանօք ահա պիտի տեսնէք որ իրենց զաւակ-
ները կը մեծնան անկարգ, խօլական, բարկասիրտ, եսա-
սէր, թշնամի պարտականութեանց և անկարող տանելու
կեանքի լուծը:

Հարաւային ֆրանսացի կարգ մը գաւառներու մէջ
ծառերը և տունկերը բոլորն ալ հակած են մէկ կող-
մի ն. շատ շնորհագուրկ երեւոյթով մը, վասնդի տարւոյն

ոկիզբէն մինչեւ վերջ հով մը որ կը կոչուի mistral
(հիւսիսային արեւմտեան) շարունակական աղղեցու-
թեամբ զանոնք ծուռ թողած է և չկայ նոյնքան ուժգին
հակընդդէմ հողմ մը որ զանոնք ուղիղ պահէր: Այսպէս
են նաև արդիւնքները միակողմանի գաստիարակութեան,
Մարդիկ կան որ ուղիղ չեն, որոնք միշտ չար հակում
մը կը պահէն իրենց կեանքին մէջ, վասնդի մեծցած են
զօրեղապէս միակողմանի հողմի աղղեցութեան ներքեւ,
ըլլայ այն ուժգին կամ քաղցր:

Այս կերպով չէ որ Աստուած մեղ հետ կը վերա-
բերուի: Անոր մեզ նկատմամբ ունեցած յարաբերութեան
մէջ կայ յայտնի խառնուրդ մը գուրգուրանքի և խստու-
թեան, զոր ուշադիր մարդը միայն կրնայ տեսնել:

Նկատի առէք ամենէն բարեբաղդ կարծուած ան-
ձանց կեանքը: Նեռուէն զիտած ատեննիդ պիտի ըսէք
զարմացմամբ. այս ինչ բարօրութիւն, այս ինչ ծոխու-
թիւն, այս ինչ հանգստութիւն, կարծես Աստուած զի-
րենք մասնաւոր հոգածութեան առարկան է ըրեր: Ստու-
գիւ հեռուէն զիտած ատեննիդ այնպէս պիտի կարծէք
թէ բաղդաւորութեան տեսակէտով ոչինչ կը պակսի
անոնց կեանքին մէջ, բայց եթէ մօտենաք քիչ մը, եթէ
զիտէք աւելի մօտէն՝ ի յայտ պիտի գայ շատ շուտով
որ իրենց կարծեցեալ բարեբաղդութեան մէջ խոշոր
պակաս տեղ մը կայ: Կամ ներքին ու ձեռ մը, կամ
երերուն առողջութիւն մը կը հիւծեցնէ և կը մաշեցնէ

դիրենք, կամ զաւակի մը կամ եղբօր մը մոլի և անվայել ընթացքը տան մէջ տրտութիւն մը, սառն անալիեւ լութիւն մը յառաջ բերած է: Փնտուեցէք, պրատուեցէք մօտէն և ամենայն հաւանականութեամբ մէկուն մէկը պիտի գտնէք: Թէ իսկ չկարենաք գտնել մի եղրակացնէք որ կատարեալ երջանկութիւն կը տիրէ հոն: Այդ կարծեցեալ բարեբազզները դիտցէք որ ունին մարդոց տեսողութենէն հեռու իրենց բազմահոգ խոռվեալ ճակատը և արցունքներով ծածկուած աչքերը:

Եւնաշղթաներու ծոցին մէջ կը հանդպինք լիձերու որոնց ջուրերը կուգան շրջակայ իւռներէ հոսող առուտակներէ: Այս մշտահոսան առուտակներէն սակայն չեն յորդիր լիձերը, վասնդի լճերուն խորը ճեղքուածներ, պատառուածքներ կան ուրկէ ջուրերը կը սուզին, կ'անցինք կ'երթան ու կ'անհետան անձանօթ ուղղութեամբ: Նմանապէս և կեանքեր կան յորում բոլոր բարեբազզութիւնք ամեն կողմէ կը զեղուն, առանց սակայն կատարելապէս զայն յորդերու, այդ կեանքերը պէտք էին բարօրութեամբ յորդած ըլլալ, բայց չեն յորդիր, վասնդի բոլորին յատակը, մարդոց տեսողութենէն հեռու ծածկեալ ճեղքուածքներ կան, ուրկէ կը սուզին բոլոր բարեբազզութիւնք և ուրախութիւնք: Մի նախանձիք ոչ մէկուն կեանքին, վասնդի ամենէն առանձնաշնորհեալ կարծուածներու կեանք՝ մէջ իսկ գրեթէ միշտ կայ ծածկեալ մաս մը վշտի և ցաւի:

Այժմ նկատի առէք բոլորովին այլ կեանք մը. կեանք մը որ փախանակ ունենալու բոլոր պայմաններն բարօրութեան, ենթարկուած ըլլայ դժբաղութեան և փորձութեան: Մեղմէ որոն չէ խնայուած դժբաղութիւնը կամ փորձութիւնը, ամենքը ալ վշտի հարուած ստացած ենք որևէ կերպով մեր կեանքին մէջ: Թերևս ոմանք նոյն իսկ յառաջ երթան ըսերու թէ բարեբազզութիւնը երբեք իրենց չէ մօտեցած. վատահ էք ձեր ըսածին, կոչում ըլլէք ձեր յիշողութեան և հարցուցէք թէ ունեցած չէք ձեր կեանքին մէջ օրեր ուր ձեր կեանքի երկնակամարը աստեղազարդ եղած ըլլայ, ուր ձեր կեանքին ճամբուն վրայ ճաղիկներ ափուուած ըլլան, ուր ձեր սիրոը աւրախութիւն և սէր երգած ըլլայ: Յիւրաւի անցած են և այլ ևս յիշատակ մը կը մնան անոնք, բայց անոնք իրենց դերերը կատարած են ձեր կեանքին վրայ և որուն համար պէտք է երախտապարտ ըլլաք Աստուծոյ: Եւ նոյն իսկ ներկային մէջ կարելի՞ է միթէ ձեր կեանքը միօրինակ և ափուր նկատել. միթէ չունի ան իր բարեբաստիկ կողմը. բննեցէք և տեսէք: Բոլորովին չըաւաբր էք. փառք Տեառն, աւորեայ հացերնիդ կը ճարէք որբան ալ անտեսական տագնապը սուր հանգամանք մը առած ըլլայ: Հիւանդ էք, փառք տեառն կատարելապէս առողջ էք և այս բարիքը արդէն ամենայն ինչ կ'արժէ: Միայնակ էք. փառք տեառն, Աստուծոյ ողբրմութեամբ ունիք ձեր սիրելին, կամ ձեր

հայրը, կամ ձեր մայրը, կամ ձեր կինը, կամ ձեր քոյրը, կամ ձեր զաւակը, վերջապէս մէկը որուն սրբաւերնիդ տուած էք: Ուշաղիր եղէք որ այս բարեբաղդութիւնն ալ կը գերազանցէ քան զամէն բարեբաղդութիւն: Շարունակեցէք այս բննութիւնը և հաշուի առէք Աստուծոյ բարիբները և զուք պիտի համոզուիք թէ եթէ դժբաղդութիւնները չեն հեռացած ձեզմէ, բարեբաղդութեան առիթներ չեն պակսած ձեր մէջ, ձեր մօտ և ձեր շուրջ:

Ասկէ ինչ կը հետեւցուի ուրեմն: Սա կրնանք հետեւցնել թէ ամենին երջանիկ կարծուած կեանքին մէջ անպայման կայ տեղ մը տառապանքի, ինչպէս և ամենին դժբաղդ կարծուած կեանքին մէջ կայ տեղ մը երջանկութեան: Ասիկա բացարձակ ստոյդ իրողութիւն է, վասնզի չենք կրնար ի բաց թողուլ մեզմէ ոչ երջանկութիւնը և ոչ տառապանքը, երկուքն ալ մեր կեանքին դաստիարակութեան անհրաժեշտութիւններ են մեր հոգոյ զարգացման և փրկութեան տեսակէտով: Մեր հոգոյն սրբագործումն ալ այս խորհրդաւոր և փոխն ի փոխ իրար յաջորդող ուրախութեան և վշտի հանդպակցութեամբ է որ կ'իրագործուի: Ինչպէս որ տունկը աճելու համար պէտք ունի իրար յաջորդող անճրեւի և արեւի այնպէս ալ մարդկային կեանքը պէտք ունի խառութեան և քաղցրութեան, և Աստուծային դաստիարակութիւնը ամենուս կեանքին մէջ իր գերը կը կատարէ ըստ իւր ամենուս կեանքին մէջ:

իսորին թէ « արդարութիւն և խաղաղութիւն համբուրեացին: »

գ.

Եւ ստուգիւ Յիսուսի անձին մէջ այս արդարութիւնը և խաղաղութիւնը աւելի ևս իրականացած կը տեսնենք: Ոչ մէկ կրօնի հիմնազրի մէջ այնքան չենք տեսներ միացած խառութիւնը և քաղցրութիւնը որբան Յիսուսի անձին մէջ: Յիշեցէք Քանանացի կնոջ պատմութիւնը: Այս դժբաղդ հեթանոս կինը որ կը կարծէր թէ Հրեւից պէս նոյն իրաւունքներն ունի, կը զիմէ Յիսուսի ինպատ իր դստեր բժշկութեան: Իւր խնդրանքին Տէրը նախ և աւած արհամարհուս լուսութիւն մը կը պահէ և ամփան խիստ ձեւով մը՝ որ երբ կ'ստիպուի բերանը բանալ խօսելու, աւելի ևս նախատալից վերաբերում մը կ'ունենայ կնոջ հանդէպ. վասնզի դժբաղդ կինը կը բաղդատէ շամ մը հետ: Ահա պատմութեան սկիզբը. բայց տեսէք նաև թէ այդ պատմութիւնը ինչպէս կը վերջաւորուի. Յիսուս ոչ միայն Քանանացի կնոջ կը շնորհէ իմնդրուած անմիջական փրկութիւնը այլ նաև կը գովէ անոր հաւասարը բոլոր աշխարհի առջեւ:

Կարգացէք իր քարոզները, որքան խիստ են: Ան կը նշաւակէ մեղաւովները, զանոնք կեղծաւոր, բուեալ գերեզման և օձի ծնունդ կ'անուանէ: Լսեցէք ամենէն ծանր նղովները, « Վայ ձեզ »երը, զոր կը կրկնէ իւրաքան-

չիւր իր խօսքերուն սկզբնաւորութեան։ Բայց դարձուցէք Աւետարանի այս էջը և մտիկ ըրէք հիմա Տիրոջ բաղցը և խոնարհ սրտի արձագանքը եղող « Երանի՛ ձեզ » երը, մեղաւոր կնոջ ուղղեալ սա խօսքերը. « Եւ ոչ ես դատապարտեու՛ զբեզ, երթ, յայսմ հետէ մի մեղանչեր^[1]։ » Կամ՝ վշառակիրներու ուղղեալ սա յոյս և ուրախութիւն առթող խօսքերը. « Եկայց առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք և ես հանդուցից զձեղ^[2]։ »

Այսպէս ուրեմն Տեառն մերոյ կեանքին և խօսքին մէջ ևս խատութիւնը և քաղցրութիւնը, այսինքն արդարութիւնը և խաղաղութիւնը կը հանդպակցին իրարու։


Քրիստոնէին կեանքին ալ պէտք է արդարութեան և խաղաղութեան, այսինքն է խատութեան և քաղցրութեան հանդպակցութիւն մը, սղջագուրանք մը ըլլայ։ Այն հանդպակցութիւնը որ իրականացաւ Յիսուսի անձին մէջ կրնայ իրականանալ նաև մեր կեանքին մէջ։ Հասարակական կեանքի ղեկավարներն եթէ կ'ուղեն կաղմել իմաստուն ուժ մը, ներդործող գօրութիւն մը, պէտք է որ արդարութիւնը և խաղաղութիւնը ձեռքէ չձգեն։ Միայն արդարութիւնը առանց խաղաղութեան կը դարձընք զմարդ ամբարտաւան, վրէմինլիր, եսասէր, յանձնապատսան և անիրաւ։ Մինչդեռ արդարութեան զու-

(1) Յովի. Ղ. 11:

(2) Մատթ. ԺԱ. 28:

զակցուած խաղաղութիւնը կը դարձնէ զմարդ ուղիղ, խոհական, բարեսէր, հանդարտ և լուրջ։ Մեր ընտանեկան յարկերու մէջ այսպիսի ծնողներու պէտք ունինք. նմանապէս հասարակական գործերու մէջ պէտք ունինք արդարութիւնը և խաղաղութիւնը իրենց մէջ ողջագուրուած հովիւներու։

Ազօթենք Աստուծոյ որպէսպի յարուցանէ մեր մէջ այդ ոգիսպ մնած և պատրաստուած անձեր ի գովեստ և և ի փառաբանութեան անուան իւրոյ. Ամէն։



Qpouanifl



Զ Բ Ո Ս Ա Ն Ք Ը

« Ուրախ լեր երիտասարդ՝ ի մանկութիւն Խոմ և զուարենացուցէ զիեզ սիրտ Տո յաւուր երիտասարդութիւն Տո եւ զնա զու՝ ի ճանապարհս ՄԵՒԻ Տո ամբիծ, և զիտացես թէ Վասն այս ամենամի անցէ գեղ Աօտուած՝ ի դաստանս»:

(Ժող. ԺԱ. 9):
« Այսունեւէ ուրախ լերով՝ ի Տէր. դարձեալ ասեմ ուրախ լերով»:
Քիլիպ. Պ. 4):

Մեր մարմնոյ առողջութիւնը կամ՝ մեր հոգեկան առաքինութիւնները, մեր մտքին ուշիմութիւնը, վերջապէս կեանքի երջանկութիւնը միայն աշխատութիւնով չէ կարելի ապահովէլ: Յիրակի թէւ աշխատութիւնը կեանքի օրէնքներէն առաջինն և գլխաւորն է, զրուանքն ու զուարձութիւնն ալ կեանքի համար կենսական ու առաջնագոյն կարեւորութիւնն ունեցող պայմաններէն է: Մարդուն համար առողջապահան բայցարձակ մի անհրաժեշտութիւն է իւր սովորական աշխատութիւններէն դուրս զբունու, զուարժանանալ,

ուրախանալ, յնծալ, պարել և այսպէսով կազմուրել իւր մարմինն ու միտքը, և զիստուած է որ երբ կետնքի այս երկու կարեւոր օրէնքները և պայմանները մարդ չկըրնար գնահատել, կամ մշկը միւսէն կը գերազանէ, անիկա չկրնար իր մարդկայն պարտականութիւնը կատարել իր սահմանեալ շրջանակին մէջ, որովհետեւ այն որ աշխատութեան աւելի նախապատուութիւն տալով գիշեր ու ցորեկ կ'աշխատի, անփոփխ և անընդհատ տաժանելիօրէն կը գործէ, անիկա հետղիետէ կը կորսնցնէ մարմարյն առուրութիւնը, մոքին եռանզը, խանզը, և ուշ կամ կանուխ զինքը կը շրջապատէ մեղկութիւնը ու թուլութիւնը: Անշուշտ երբ աշխատութենէ վերջ ժամանակ մը յատկացուի գուարձութեան, զբօսանքի, կամ ուրախութեան, յանժաման՝ աւելի առողջ, աւելի կայտառ եռանդեամբ, համարձակ ու զուարթ պիտի փարի մարդ իր աշխատութեանց: Միշտ աշխատելով և երբեք չզուարձանալով, մարդ ապօնշ կը դառնայ ի վերջոյ. չափաւոր զուարձութիւնները, երգերը, թատրոնները, հաճոյքները, ասոնք կարեւոր և անհրաժեշտ են ամէն անհատի: Կը կարծուի թէ զբօսանքներն ու զուարձութիւնները, հաճոյքներն ու ուրախութիւններն քրիստոնէական կրօնի բարոյական սկզբանց հակառակ են. խստակրօն և մոլեւանդ կրօնականաց հնարած վարդապետութիւնն է այլու սխալ մեկնաբանուած քրիստոնէութեան մխատները այլպիսի կրօնականներու կողմէ մարդկու-

թիւնը շատ կրած է: Տիեզերքի բովանդակութեան մէջ ոչ միայն աշխատութիւնն այլ և զբօսանքը, ուրախութիւնն է որ կը տեսնենք ամէն կողմ՝ հոն ոչ միայն ընդունակ կը տեսնենք ամէն բան աշխատութեան և գործելու, այլ և զբօսնելու, խայտալու, յնծալու և զուարձանալու:

'Ի հոյնն անմեղ և չափաւոր զուարձութիւններն նոյն իսկ կը կարծուէր թէ չհամապատասխաներ քրիստոնէական կրօնի սկզբանց և բարոյականի, բայց այդպէս կարծողները չափազանց սխալեցան: Հին աւանդութեան մը համեմատ կը պատմուի որ Յիառասի սկրեցեալ աշակերտը Յովհաննէս Եփեսոսի մէջ՝ երբ անգամ՝ մը բլրակին կուշտը նստած աղաւնի մը կը շոյէր, որսորդ մը տեսաւ Առաքեալին աղաւնիով զբօսնուլը և զարմացմամբ ըստ:

— Ո՞վ սուրբ Առաքեալ դուն որ տեսած ես Յիսուսը, զուն որ Առաքերլութեան մէջ ծերացած ես, ինչպէս պիտի յարմարէր քեզի զբօսնուլ թուչոնի հետ:

Առաքեալը առանց պատասխանելու որսորդին, հետեւեալ հարցումը ըստ:

— Ինչու միշտ լարուած չես պահեր աղեղդ:

— Վասնզի ըստ որսորդը, եթէ միշտ լարուած պահեմ լարը իր առաձգականութիւնը կը կորսնցնէ:

— Նոյնը ես կ'ընեմ, պատասխանեց Առաքեալը, եթէ մոքիս աղեղը միշտ լարուած ըլլայ իմ լուրջ զբա-

դումներով օր մը անխուսափելիօրէն կ'աւրուի:

Մարգկացին գործունշութեան աղեղն ալ չլինար միշտ լարուած և ձգուեալ մնալ, պէտք է թուլցնել զայն մերթ ընդ մերթ, որպէսզի պահէ իր առաջականութիւնը:

Ֆրանսացի թագաւոր Լուդովիկոս թ. որ պատմութեան մէջ Ս. Լուգովիկոս անունով ծանօթ է, և միջին դարու ամենէն գեղեցիկ և ուշագրաւ դէմքերէն է, օր մը իր պալատին պատշգամին վրայ նատած սաարիճ կը խաղար իր բարեկամներէն միոյն հետ, հարցուեցաւ իրեն՝ թէ եթէ այդ պահուն հրեշտակ մը գար ծանուցանելու թէ մահուան վայրկեանն հասած է, ինչ պիտի ընէր:

— « Խաղս պիտի շարունակէի նոյն աշխաւծով և և նոյն եռանդեամբ պատսախանեց, ինչու որ յարեց, խաղս խաղալով Աստուծոյ կամբն է որ կը կատարեն»:

Այսպէս ուրեմն զուարձութիւններն պարկեշտ և չափաւոր սահմանի մէջ՝ նախախնամական օրինաց և կանոններու համաձայն են, և անհրաժեշտ մաս կը կազմն կեանքի: Անուրանամի մի պարագայ է թէ զբաղուած, խոնջեալ, պարտասեալ մարմինը, ինչպէս յոպնած միտքը պէտք ունի հանգստի, զբօսանքի և զուարձութեան. բայց շատ թէ քիչ, ահա բուն ուշապրութեան առնելիք կէտը: Եթէ երբեք բացարձակ կերպալ արդիւեալ ըլլար զուարձութիւնը, հաճոյըը, անշուշտ քրիստոնէութիւնը պիտի արդիւեր զայն, մինչդեռ ընդ-

հակառակը պէտք մը ըլլալը կը չեշտուի, միայն թէ պէտք է դնենք անոր մէջ զգուշութիւն և չափաւորութիւն: Կեանքը պահպաներու համար բժիշկները իբր դեղ տեսակ տեսակ թոյներ կուտան մարդուն, բայց ոչ թէ առանց յանձնաբարութեան, այլ կշտով, չափով, համեմատութեամբ, որպէսզի այդ դեղը որ թոյն է, մարդուն վնաս չպատճառէ. այսպէս նաև զուարձութիւնը չափով, համեմատութեամբ պէտք է ըլլայ: Այդ չափը ինչպէս կրնանք գիտնալ: « Այսուհետեւ ուրախ լերուք ի Տէր » կ'ըսէ առաքեալը: Ահա իր յանձնաբարութեան մէջ յատկապէս կը ցիշէ. « Ուրախ ըլլալ ՏԻՐՈՁՄՈՎ: » « Տէրը » որ Աստուծ է, մեր ուրախութիւնն ու զուարձութիւնն ալ Անով և Անոր շուրբին տակ պէտք է ըլլայ պարկեշտութեամբ, չափաւորութեամբ և համեմատութեամբ: Կեանքի մէջ երբ ամէն բանի չափ մը զրուած է և սահման մը գծուած, երբ ամէն բանի պայման մը որոշուած է, պէտք է ուրեմն որ մեր ուրախութիւններն, զրոսանքներն ալ պայման մը ունենան: Մեր կեանքի մէջ մեզի հանդիպող շատ մը ձախորդութիւններ և կերպ կերպ վնասներ այս կամ այն սիսալանքին, այսինչ կամ այնինչ հաճոյքներու երեսէն չեն, այլ այդ ուրախութիւնները չարաչար գործածելնուս հետեւանքէն է. կը նուիրուինք չափաղանց ծարայեղ հաճոյքներու, այսինքն այն բանը որ իբր դեղ պէտք էինք գործածել, մեր կեանքը դեղով

կրնանք սնուցանել, ապրեցնել. եթէ սովորական սնունդը չըլլայ, այն ատեն ինչ կրնանք ընել միայն գեղով: Դեղը զօրութիւն կ'ուտայ մարմնին, կը կազդուրէ, կը նորոգէ, ու կը մաքրէ մարմինը, բայց անով չէ որ կը սնանինք: Հաճոյքը, ուրախութիւնը միշտ պէտք է նկատենք իբրեւ զեղ և ոչ թէ իբրեւ սնունդ: Սխալը այն ատեն կ'ըլլայ, երբ հաճոյքը որ պիտի գործածէինք իբրեւ զեղ, ընդհակառակը իբրեւ սնունդ կը գործածենք առանց չափի, առանց կշռի, առանց համեմատութեան ու առանց պայմանի: Այս ընթացքն է որ կը սխալեցնէ մեղ և միշտ զբոսանքի, հաճոյքի, զուարձութեան վայրերուն մէջ բարոյապէս և ֆիզիքապէս կը սահինք կ'իյնանք: Այդ հաճոյքի վայրերուն գետինը լարձուն է ու սահեցնող և ուր իյնողը մեծ դժուարութեամբ ինքվինքը կը գտնէ: Զափ մը ու կանոն մը պէտք է, հակառակ պարագային հաճոյքները կը վատթարացնեն մեր կեանքը ու կը վնասեն անոր. մենք միշտ կը կարծենք թէ անմեղ զբոսանք մըն է այսինչ կամ՝ այնինչ ըրածնիս, բայց որովհետեւ գծուած կանոն մը ու որոշ չափ մը չունինք, մեր անմեղ նկատած զբոսանքները կ'ըլլան մեղանչական:

Զափազանց հաճոյքներն ոչ միայն բարոյականին այլև մարմնին, մտքին, պատիվին կը վնասեն. Կիկերոն կ'ըսէ. « Մարդ անուան արժանի չէ այն՝ որ յօժար է ամբողջ օր մը վատնել զուարձանալով »: Զափազանց

զուարձանէր և հաճոյասէրը կենդանւոյն մեռած կը նկատուի. միայն խաղի և զուարձութեան յատկացուած կետնքը կեանք չէ բնաւ, այնախին անօգուտ է մարդկանց առջեւ և մեղապարպ Աստուծոյ առջեւ: Զափաւոր, բանաւոր, պարկեշտ հաճոյքներն զբոսանքներն կ'աղնուացնեն և կը կատարելագործեն մարդուն մտաւոր, հոգեկան ու բարոյական բարեմասնութիւններն և ինչպէս աշխատութենէն կը հասկցուի ժողովուրդի մը նկարագիրն ու յառաջդիմութիւնը, նմանապէս և իր զրուանքներէն և զուարձութիւններէն կը հասկցուի իր բարոյական մեծութիւնը, նկարագիրը և ընդունակութիւնը. վասնղի զբոսանքները ժողովուրդի բարոյական մեծութեան, նկարագրի եւ յառաջդիմութեան հայելին կը համգուուի:

Դժբաղվաբար մեր մէջ զբոսանքներն և զուարձութիւնները չափազանցութեան տարուած են. օրինակի համար դարձեն. ես չեմ այն խատակրոն և մոլեւանդ եկեղեցականներէն որ կը զատապարտեն սպարերը իբրեւ անբարոյացուցիչ և քրիստոնէական ոգւոյն հակառակի: Պարերը այնքան հին են որքան մարդկութեան ծագումը, վայրենիններէն սկսեալ մինչեւ ամենէն քաղաքակրթ երկրներու մէջ պարեր գոյութիւն ունին, ոչ այսչափ միայն, այլև կրօնական արարողութեանց մէջ իսկ պարեր ընդունուած են. Եթովպական եկեղեցւոյ տօնացոյցին համեմատ, պատարագի սկզբնա-

տորութեան եկեղեցականք խորանին շուրջ պար կը բռնեն « Մափս հարէք ամենայն հեթանոսք աղաղակեցէք առ Աստուած ի ձայն ցնծութեան » Սաղմուը երգելով: Պարերը չէ կարելի բառնալ ընկերութեանց մէջէն և պէտք չէ բառնալ քանի որ պարերու, ոստումներու, ծածանումներու, կայթումներու միջոցաւ է որ մարդ իր ուրախութիւնն, եւտանին ու ցնծութիւնը կ'արտայայտէ: Սակայն երբ պարերու մէջ աղնուացում չկայ, երբ լիտի, խենեշ և անաղնիւ պարերը կը նախապատռեն՝ հոն բարոյական անկում և քայբայում անխուսափելի է. այդպիսի պարերը պէտք է խափանուին, և շնորհալից և գեղեցկագիտական պարեր պէտք է ընդհանրացուին որոնք չեն յուզեր անաղնիւ տրամադրութիւններ:

Դժուար է զբօսանքներու համար որոշ և յայտնի կանոններ դնել և ցուցակներ պատրաստել այն զուարժութեանց և զբօսանաց որոնցմէ պէտք է զգուշանալ: Ումանք փորձած են թուել և դասաւորել շնորհալից և գեղեցկագիտական զբօսանքները և զուարճութիւնները խնչպէս և լիտի, անաղնիւ զբօսանքները, բայց չեն յաջողած, վասնղի զբօսանք մը որ մէկուն համար կրնայ անաղնիւ տրամադրութիւններ յառաջ բերել, ուրիշի մը համար որեւէ զայթում կամ անկում չպատճառեր: Զբօսանքի և զուարճութեան մէջ ճշմարիտ առաջնորդ պէտք է ունենանք Պօղոս Առաքեալի սա պատռերը.

« Պերջապէս, եղբայրներ, ինչ որ Ճշմարտութիւնով է, ինչ որ պարկեշտութիւնով, ինչ որ արգարութիւնով, ինչ որ մաքրութիւնով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբաւով, ինչ որ առաքինութիւնով և ինչ որ գովութիւն է, այն բաները խորհեցէք և գործեցէք »: Այսպէս ուրեմն մեր բորբ գործերուն մէջ ըլլայ աշխատութեան մէջ, ըլլայ զբօսանքի կամ՝ ուրախութեան մէջ պէտք է վարսայնք ուղղութեամբ՝ առանց սուտի և խարզախութեան, պէտք է ամշնանք մեր այն ընթացքներէն որոնք զուրս են պարկեշտութեան սահմաններէն, պէտք է ջանանք անումնիս մաքուր պահելու և բարի համբաւ մը ունենալու և ինչ որ գործենք, խօսինք, զբօսանք պէտք է գովասանքի արժանի ըլլանք թէ Աստուծոյ և թէ մարզկութեան առջեւ:

Արդ՝ քանի որ կրօնը և Եկեղեցին երբեք նպատակ չունին մեր հածոցընները և զբօսանքները արգիլելու, հետեւինք ուրեմն Խմաստունին և Առաքեալին այն պատռերներուն, որոնք մեր բնաբանն ընտրեցինք և ըստ այնմ « Տիրոջմով », անարաս վարբով ու չափաւորութեամբ՝ ուրախութիւններու և զուարճութեանց մէջ նպաստենք մեր կեանքի առողջութեան և բարօրութեան, հետեւաբար և յառաջդիմութեան և յաջողութեան, հակառակ պարագային գլանանք թէ « Աստուած մեղ դատաստանի պիտի բերէ »:

	Եջ
Զօն Յիշատակի.	3
Յառաջարան	5
Գերագոյն Հոգեւոր Խորհրդի նամակը	7
Ա. Աղքատը և հարուստը	9
Բ. Զոհողութիւնը.	25
Դ. Միամութիւնը	41
Դ. Տրամութիւնը	59
Ե. Աստուածաշունչը	73
Զ. Մի՛ սպանաներ	91
Է. Ցոյսը.	105
Ը. Ո՞ւր է եղբայրող	121
Թ. Երկրաշարժ բացց ոչ սրտաշարժ.	135
Ժ. Թերահաւատութիւնը	147
ԺԱ. Ագահութիւնը.	161
ԺԲ. Հաւատքը.	177
ԺԳ. Հանդիսակ օրը	193
ԺԴ. Տէր թագաւորեաց	211
ԺԵ. Մի՛ շնար	227
ԺԶ. Մի՛ ցանկանար	243
ԺԷ. Խորհուրդը	257
ԺԸ. Մի՛ դոդանար.	279
ԺԹ. Քրիստոսի ձնունդը	291
Ի. Խորհանայութիւնը	307
ԽԱ. Արդարութիւնը և խաղաղութիւնը	325
ԽԲ. Զբոսանքը.	341

ՊԵՏՈՎԱԿ ԵՊՍ. ԴՈՒՐԵՍՆԵՐ

ՊԱՐՁ ՔԱՐՈՉՆԵՐ. — Ա. Հատոր. 308 էջէ բաղկացեալ, գինն է՛ շիլին 2.6.

Բանդականիւնքն. — Միայն Աստուած բարի: — Քրսիսոսի ձնունդը: — Փորձութիւնն ի սատանայէ: — Բարեգործութիւնը: — Ճշմարտութիւնը: — Աղքատասիրութիւնը: — Ճշմարտութիւնը: — Տեառնընդառաջ: — Դուք տաճար էք Աստուծոյ: — Խնայողութիւն: — Պարտաճանաչութիւն: — Աղօթի զօրութիւնը: — Աստուծոյ սէրը: — Սէր առ Աստուած և առ մարդիկ: — Յիսուսի փրկագործութիւնը: — Խոնարհութիւնն: — Քաջարի հովիւր: — Խաչելութիւն Քրիստոսի: — Յարութիւն Քրիստոսի: — Հայրարձումն Քրիստոսի: — Հոգւով ճանաչում: — Խաչը կրել: — Վարագայ խաչ: — Այլակերպութիւն Քրիստոսի: — Երանեալ Ս. Մայրն:

ՊԱՐՁ ՔԱՐՈՉՆԵՐ. — Բ. Հատոր. 315 էջէ բաղկացեալ գինն է՛ շիլին 2.6.

Բանդականիւնքն. — Աստուծոյ աչքը. — Ծածկեալ Աստուածը: — Կրօնը և բարոյականը: — Եկեղեցին և պետութիւնը: — Հայ եկեղեցին: — Սիրոյ գերազանցութիւնը: — Յարգանքը: — Գոհունակութիւնը: — Աստուծոյ ճամբաներուն գաղտնիը: — Յիսուսի աղջարարութիւնը: — Որո՞ւր: — Խաչին քարոզութիւնը: — Յիսուսի յարութիւնը: — Որդին Աստուած: — Հպարտութիւնը և Խոնարհութիւնը: — Հայերու բազմացումը: — Խաղաղութիւնը: — Տիրամայրը:

ՊԱՐՁ ՔԱՐՈՉՆԵՐ.— Պ. Հասնր, 354 էջէ բաղ-
կացեալ, զինն է՝ շիլն 2.6.

Բայլութեան բիւն: — Երջանկութիւնը: — Ճշմար-
տութիւնը: — Կրկնակ նշանաբանը: — Ազօթքը:
— Խմորոյ առակը: — Մատթէոսի Աւետարանը:
Ո՞ւր է Աստուածոյ: — Մի գատէք: — Տասը բո-
րոտները: — Մարկոսի Աւետարանը: — Պուկառու
Աւետարանը: — Աշխատութիւնը: — Իմ Աս-
տուածս: — Սուրբ սիրառ: — Հանդիսաւոր հար-
ցումը: — Լոռութիւնը: — Ողբացեալ Տիգրան
Պարթևանի յիշատակին: — Յովհաննու Աւետա-
րանը: — Աստուծոյ կամքը: — Աստուծոյ սէրը:

ՊԱՐՁ ՔԵՐՈՉՆԵՐ. — Դ. Հասոր. 360 էջէ բաղ-
կացեալ (ընդ մամլով), գինն է 2.6.

ՊԵՐԶ ՔԱՐԱԶՆԵՐ.— b. Հասր, 352 էջէ բաղկաց-
եալ, գինն է շիյին 2.6.

Բայութականինքն. — Աղքանալը և հարուստը: —
Զոհողութիւնը: — Միամասութիւնը: — Տրտմու-
թիւնը: — Աստուածաշունչը: — Մի սպանա-
ներ: — Յոյսը: — Ո՞ւր է եղացրդ: — Երկրա-
շարժ բաց ոչ սրտաշարժ: — Թերաշաւա-
տութիւնը: — Ազահութիւնը: — Հաւատքը: —
Հանդիսափ օրը: — Տէր թագաւորեաց: — Մի
շնար: — Մի ցանկանար: — Խորհուրդը: —
Մի գողանար: — Քրիստոնի ծնունդը: — Նոր
քահանայութիւնը: — Արդարաւթիւնը եւ
խաղաղութիւնը: — Զբոսանքը:

**ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՔԻԴՐ. — 84 էջէ բաղկաց-
եալ, [սպառաձ]**

Բայութեան ։ — Նախաբըրիատոնէական
Մկրտութեանց պատմութիւնը: — Նորահաւատ-
ներու մկրտութիւնը: — Յովիչաննէս Մկրտչի
մկրտութիւնը: — Քրիստոնէական մկրտութեան
պատմութիւնը: — Մկրտութեան խորհուրդին
հաստատութեան մամնանակը: — Մկրտութեան
բանաձեւը, ենթական, պաշտօնեան, նկաթը
եղանակը և կանոններ: — Քրիստոնէական
մկրտութեան վարդապետութիւնը:

ՔԱՐՈՂԵԼՈՒ ԱՐԱԿԱՆԸ. —

պատկերացարդ [կը մնայ անտիպ]:

անցած եղանակը — շահագույն
առաջարկը — ուղարկութեան վեցիցը
առաջի առաջարկը — ուղարկութեան
վեցիցը առաջարկը — ուղարկութեան

առաջարկը — ուղարկութեան վեցիցը
առաջարկը — ուղարկութեան վեցիցը
առաջարկը — ուղարկութեան վեցիցը
— ուղարկութեան վեցիցը առաջարկը
առաջարկը — ուղարկութեան վեցիցը
առաջարկը — ուղարկութեան վեցիցը

— ուղարկութեան վեցիցը առաջարկը
առաջարկը — ուղարկութեան վեցիցը
առաջարկը — ուղարկութեան վեցիցը
առաջարկը — ուղարկութեան վեցիցը
առաջարկը — ուղարկութեան վեցիցը

ԱՐԵՎՈՅ ԽՈՅ ՎԱՐ ՄԻ
ԵՐԵՎԱՆԱՐԴ ԽՈԽԵՐ ԽԱՄԵՐ
ՏԵ ԽՈԽԵՐ ԽՈԽԵՐ ԽՈԽԵՐ
ԽՈԽԵՐ ԽՈԽԵՐ ԽՈԽԵՐ ԽՈԽԵՐ

ՀՀ Ազգային գրադարան



NL0158591

ՀԱՅԵՒ

THE RIGHT REV. LEON TOURIAN
ARMENIAN BISHOP OF MANCHESTER
229 UPPER BROOK ST.
MANCHESTER

ԵՐԿԱՌԻՐՈՒԹԻՒՆՔ ՂԵԽՈՆԴ ԵՊՈ. ԴՈՒՐԵԱՆԻ

ՊԱՐՉ ՔԱՐՈՉՆԵՐ. Ա. Հատուր. — 308 էջէ բաղկացեալ
[սպառած]

ՊԱՐՉ ՔԱՐՈՉՆԵՐ. Բ. Հատուր. — 315 էջէ բաղկացեալ
գինն է շլլին 2. 6.

ՊԱՐՉ ՔԱՐՈՉՆԵՐ. Գ. Հատուր. — 354 էջէ բաղկացեալ
գինն է շլլին 2. 6.

ՊԱՐՉ ՔԱՐՈՉՆԵՐ. Դ. Հատուր. — 360 էջէ բաղկացեալ
[ընդ մամլով] գինն է շլլ. 2. 6.

ՊԱՐՉ ՔԱՐՈՉՆԵՐ. Ե. Հատուր. — 356 էջէ բաղկացեալ
գինն է շլլին 2. 6.

ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒԲԴԸ. — 84 էջէ բաղկացեալ
[սպառած]

ԶՈՐՍ ԱՒԵՏԱՐԱՆՆԵՐԸ. — 97 էջէ բաղկացեալ
Բ տպ. գինն է շլլին 1. 6.

ՔԱՐՈՉԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ. — Պատկերազարդ (անժիպ).

ԳԻՆ. Շլլին 2. 6.

Imp. Nercès, 65 Rue Pascal Paris

241.1

Դ - 99